



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

9(47.925)


カ-24

Յ. Կ. ՃԱՆԿԻՒԼԵԱՆ

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՆ

Նույն եւ



ՎԵՐՋԻՆ ՀԱՏՈՐ

Կ. ՊՈՂԻՍ

Տպարան ՀԱՅԱՍՏԱՆԻ

Պատյ Ալի Էպուլուսութեան հաստիսի, թիւ 27

1913

ՏԵՇԱ ԽՈՅ ՕՏ

Յ. Կ. ՃՈՆԿԻՒԼԵԱՆ

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՆ

(ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ)

ՄԱՍՆ Ե.

ՀԱՏՈՐ Դ.

Կ. ՊՈՂԻՄ

Տպարան Առևազուիք

Պատ Այլ Էպուստութ ճամսէսի, թիւ 27

1913


12451

20 JUN 2013

11971

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՆ



Տպարան «ԿՈՀԱԿ»ի
Կ. ՊՈԼԻՍ, ՓՈՍԴԱՐԿՆ թիւ 125

Ա.-ՆՈԲ ԿԵՍԱՆՔԸ

Կիսպրոսէն մեկնիլս կը մօտենար: Հնչակեանները
այն եղբակացութեան յանգած էին թէ, մինչեւ որ
Լոռտոն չը հասնիմ և ոչ մէկը պիտի կարենար ենթադ-
րել և կարծել թէ, «Հնչակեան երկու հատուածներէն
որո՞ւն պիտի պատկանիմ, իսկ ներկայ պարագային բո-
լոր Հնչակեանները զիս իրենց ընկեր կը նկատէին՝ ինչ-
պէս և ես զիրենք:

Վերակազմեալները քիչ մը կը կասկածէին իրենց
կողմն անցնելուս, քանի որ Արփիարի 2000 րուպիի և
մեղայագրի խնդիրը յարուցած էի և Արփիարը շատ
դիւրութեամբ չպիտի կրնար արդարանալ:

Նախ քան կիսպրոսէն մեկնիլս արդէն ընկերական
խորին չնորհակալութիւնս յայտնած էի մասնաւորապէս
այն Հնչակեան ընկերներուս, որոնք չափէն աւելի
պատիւններ ըրած էին ինծի և իրենց հիւրասիրութեան
անմոռանալի յիշատակ մը թողուցած էին սրտիս մէջ:

Լարնաքայի նաւահանգիստ և անգլ. շոգենաւ
բարի երթի եկող ընկերներուս հետ համբուրուելէն և



հրաժեշտու տալէն վերջ չոգենաւը իր խարիսխն առնելով դէպի Աղեքսանդրիա պիտի մեկնէր :

Որչափ որ նոր կեանք մը ապրիլ կզգայի և պէտք էր ուրախութեամբ դիմաւորէի այդ նոր կեանքիս արշալոյն ու ծնունդն՝ որ ոչ թէ բանապետութեան լուծին տակ, այլ բալորովին աղատ երկիրներու մէջ նոր ասպարէզ մը կը բացուէր առաջս, լնդհակառակն ախուր էի շատ ախո՞ւր. ինքինքս այն ատեն միայն ուրախ պիտի զգայի, երբ շրջապատռած ըլլայի առոնցմէ և անոնց կողքին գտնուէի, որոնք բանապետութեան լուծին տակ կեղեքման և չարչարանաց ճիշրաններուն մէջ կը գալարուէին. վերջապէս հոն ուր արիւնը գաշտեր ներկած էր . . . այս, ինձի հաճելի էր անոնց հետ կենակցիլ, անոնց քով ապրիլ, բայց բաղդս զիս ենթարկած էր այնպիսի գրութեան մը որ պէտք համակերպէի, համակերպած էի և կամքէս անկախ պատճառաւ և բանազբոսիկ կերպով կ'երթայի նետուիլ այդ նոր ասպարէզի և գործունէութեան շրջանին մէջ նպատակիս հասնելու և իտէալիս իրագործումի յոյ-սով մը :

Միհրան Սըլվազի ինձի յանձնարարական մը տուած էր Աղեքսանդրիա Պոլսեցի Լեւոն Մկրտիչեանի վրայ որ իրենց կեղը. վարչութեան անդամներէն մէկն էր :

Փետրվար 1ին Մկրտիչեանը ինձի ներկայացուց իրենց տեղացի ընկերները որոնք բաւական լաւ դիրքի տէր երիտառարդներ էին :

Ինձի ներկայացառ Հ. Յ. Դաշնակցութեան Աղեքսանդրիոյ ներկայացուցիչ «Պապա»ն (խաժակ) : Ես կուսակցամոլ չէի և պատճառ մ'ալ չունէի իրեն հետ չը տեսնուելու : Ես արդէն շատ աղդուած էի մեր Հայակ-



Հայկանոյ Պօյանեան

եան կուսակցութեան տիտուր անցեալէն , բնականաբար՝ և աւելի պիտի ազգուէի տեսնելով «Պապա» մը որ տարբեր կուսակցութեան մը ներկայացուցիչ էր , կուսակցութիւն մը որ վեց տարիէ ի վեր գոյութիւն ունէր . պարագայ մը որ ինծի շատ ցաւալի էր թէ , ինչու և ի՞նչ պատճառաւ փորձ մը եղած չէր Դաշնակցութիւնը միացնել Հնչակեան կուսակցութեան . քանի որ սկիզբէն ի վեր իմ և ընկերներուս փափաքն եղած էր ցրուած ոյժերը հաւաքելով և միացնելով գործել , Ուրեմն պէտք էր հետաքրքրուէի այդ ինդրով : Կար նաեւ ուրիշ կարեւոր և կինսական ինդիր մ'ալ և պէտք կ'զգայի ընկերական պարտականութիւնո կատարել :

Նազըմը ժամանակին թոյլ տուած չէր ոչ ընդէ . ներուժին և ոչ ալ մեղի հետ ներման արժանանար սիրելի ընկերս Մուրատը . որ դեռ կը հեծէր Տրիպոլիսի բանտին մէջ , պէտք էր զինք աղատել (փախցնել) բանտէն . գործը ինքնին վասնգալից էր բայց ևս յօժար էի այդ վասնգն յանձն առնել Ափրիկեան Տրիպոլիս երթալ ու զինքը փախցնել , քանի որ Մրաբ պաշտօնեաներու նկարագիրը լաւ ուսումնասիրած և անոնց հոգեբանութեան տեղեակ էի : Ուրեմն պէտք էր Մուրատի հասցէն ձեռք բերել , իրեն հետ թղթակցիլ և պէտք եղած տեղեկութիւնը առնելէն վերջ գործի ձեռնարկել . Մուրատի քոյրը Օր . Հայկանոյշ՝ Աղեքսանդրիա էր իրեն դիմուցի Մուրատի հասցէն առի և իսկոյն սկսայ թղթակցիլ :

Հայկանոյշի հետ զբեթէ միշտ կը տեսնուէի և մասմբ պարզած էի ծրագիրս , անշուշտ ծրագիրս իրեն շատ հաճելի պիտի թուէր քանի որ իր եղբայրը՝ Մուրատը իրը հոգեհատոր կը սիրէր և կը պաշտէր . որուն ապացոյցն կրնար նկատուիլ հետեւեալը .

Մուրատը Մուշէն Պոլսոյ կեդրոնական բանտը փոխադրած էին ժամանակին որպէս զի Ափրիկեան Տրիպոլիս զրկեն :

Բռնապետութեան շրջանին արդէն Հայերուն անցագիր չէր տրուէր գաւառներէն Պոլիս երթալու համար : Հայկանոյշը կը փափաքէր իր եղբայրը տեսնել . բայց ի՞նչպէս կարելի էր Հաճնէն Պոլիս երթալ :

Հայկանոյշ գաղափար մը կը յունայ և կը յաջուղի ալ :

Հայկանոյշ իր սրունքներէն մէկը սոսկալի կերպով կը խածնէ արիւնոտելու աստիճան . իսկոյն իր բարեկամներէն մէկը կը զրկէ կառավարութեան իմաց տալու թէ , կատղած շուն մը Հայկանոյշի սրունքն խածնէ : Կառավարական բժիշկը որ Հայկանոյշի ծանօթներէն կ'ըլլայ յետ քննութեան բափօր մը կուտայ և կառավարութիւնը իսկոյն Հայկանոյշը Պոլսոյ կատաղաբուժարանը կը զրկէ . իբր թէ Հայկանոյշ կ'աւաղջանայ , բայց ցաւալին այն էր որ իր նպատակին չի կրնար համնիլ , ուր որ կը դիմէ որ դուռը որ կը զարնէ անկարելի կ'ըլլայ և չի յաջուղիր պատրուակաւ մը Պոլսոյ կեդր . բանտը երթալ և գոնէ անգամ մը իր եղբայրը տեսնել բանտին մէջ :

«Միւթեան» իննդրոյ առթիւ որչափ որ Մկրտիչեանի և Պապաի հետ տեսնուեցայ գոնէ այնչափ զօրաւոր պատճառ մը չէի գտներ կուսակցութիւններու անջատ անջատ գործելուն : Մկրտիչեանի կողմէն գրեթէ արգելք մը չէր տեսներ , իսկ Պապաի կողմէն Արքիարի անձը արգելք կը նկատուէր :

Արքիարի անցեալը ինծի ծանօթ էր , ուրեմն երեք կուսակցութեանց միացումն Արքիարի շուրջ կը դառնար : Քանի որ համոզուած էի թէ մեր ԴԱ.ՏԻ յաջուղի

դութիւնը և բոնապետութեան դէմ մղուելիք պայքարի ազգակները միութեան մէջ կը կայանար և այդ ՄիՈՒթեԱն մէջ միայն պէտք էր դանէինք ԶօՐՈՒԹիՒՆԸ, ուստի որոշեցի ամբողջ էութեամբս ինքզինքս նուիրել միութեան գործին:

Պապան նորէն անուղղակի կերպով հասկնել ուղեց թէ, ինքը զիս աւելի երիտասարդ և եռանդուս կը կարծէ եղեր, բայց սխալած է և կը տեսնէ եղեր որ բանափ կեանքը զիս ընկճած հիւծած և եռանդս մարեցուցած է եղեր, Ես Պապայի այդ խօսքերէն վիրաւորուած ըստ:

Քանի որ գործելու փափաք ունիմ մաշուած կեանքս և խաթարուած Փիզիքական ոյժս բնաւ արգելք մը չը կրնար ըլլալ:

Պապան գիտէր որ դեռ Հնչակեան երկու հասուածներէն և ոչ մէկին պատկանելու որոշում տուած չեմ. կատակի ձեւով ուղեց հասկնալ թէ Կիլիկիա երթալ և գործել կը փափաքիմ, այսինքն լոկ արամագրութիւնս հասկնալ ուղեց, իրեն հարցումին վճռաւ կան կերպով պատասխանեցի.

Ես յեզափիսական մ'եմ գործը զիս ուր որ կանչէ կ'երթամ և միշտ պատրաստ եմ մանաւանդ երբ համոզուիմ թէ պիտի կարենամ օգտակար ըլլալ և աղետաբեր ըլլալուս կասկած մը չունենամ:

— Եթէ մեր կողմէն քեզի Կիլիկիայ դրկենք կերթա՞ս:

Ես որչափ որ Հնչակեան եմ, բայց անկէց առաջ և վերջ յեզափիսական եմ, անունը կուսակցութիւնը ինձի համար բնաւ նշանակութիւն չունի:

— Բոել է կ'երթաս:

Կիլիկիա և Զէյթունը իր անցեալն ունի. դեռ եւ

թէկ էր և չեմ կարծեր թէ մոռցած էք և Հնչակեան ներուս չը յաջողելուն պարագան ձեզի ծանօթ է, եթէ նորէն այդ պայմաններով ըլլայ չեմ երթար. իսկ եթէ լրացուցիչ պայմաններուն վսահ ըլլամ պատրաստ եմ երթալու. թղթակցութեամբ ես Կիլիկիան լու կը ճանչնամ միայն ապատամբութեամբ է որ մինք պիտի կարենանք մեր նպատակին հասնիլ: Չեր կուսակցութիւնը պէտք եղած միջոցներն ունի:

— Այո՛, ունի:

Ուրեմն ես ալ պատրաստ եմ երթալու:

* * *

Ամբողջ ուշադրութիւնս կերպուացուցած էի միութեան կամ համերաշխութեան յաջողութեան շուրջ և թէ միշտ կը աեւնուէի Մկրտիչեանի և Պապաի հետ: Հնչակեան կուսակցութիւնը Սղեքսանդրիոյ մէջ ներկայացուցիչ չունէր որպէս զի անոնց տրամադրութիւնն ալ հասկնայի, բայց ատիկա ինծի արգելք մը չէր որ միութեան համար չաշխատէի. մանոււանդ որ միութեան ինդիբը օրուան անհրաժեշտ պահանջն գարձած էր ժողովուրդին մէջ: Քանի որ վերակազմնեաները ժամանակին դիմած էին Դաշնակցութեան, քանի որ Դաշնակցութիւնը մրտւթեան արգելքը Սրբիարի անձը կը նկատէր, և քանի որ Մկրտիչեանը կը հաւասարէր թէ՝ հակառակ պարտգային Սրբիարը պիտի հեռացնեն իւրենցմէ, Մկրտիչեանի այդ յայտարարութիւնը անկեղծ նկատելով կը խրախսաւսուէի և բնական էր որ աւելի եռանդուն կերպով պիտի փարէի գործին և պիտի սկսէի յաջողութեան միջոցներ փնտառէլ:

Զիս Գահիրէ հրաւիրած էին, Մկրտիչեանը փափաքեցաւ որ հոն ճառ մը խօսիմ, իրեն ըստ:

Քանի որ վճռական կերպով որոշած եմ ասկէց

վերջ ջանքերս նուիրել և աշխատիլ միութեան գործին ,
եթէ երբեք խօսիմ միութեան մասին կը խօսիմ և կը
ինդրեմ որ չառաջարկէք անցեալի մասին ակնարկու-
թիւն մը իսկ ընեմ . որովհետեւ որոշած եմ այդ ժխուր
եւ ցաւալի դէպքի մասին լուռ մնալ և անիկա պատ-
մութեան թողուլ : Մկրտիչեանի լնդուն եց ոռաջարկս
և աւելցուց թէ՝ ինքը անգամ մը խօսած է արդէն
միութեան մասին և թէ այս անգամ նորէն պիտի խօսի
ինձի հետ :



Բ. - ՅԱԶՈՂՈՒԹԵԱՆ ՅՈՅՍՆԵՐԸ

Գահիրէի մէջ բաւական լնկերներ և բարեկամներ
գտայ: Միթինկի յայտարարութիւնները ցրուած էին ,
միթինկը տեղի պիտի ունենար 1898 Փետր . 13ի երե-
կոյեան Հայոց Գալուստեան վարժարանին մէջ :

Որաշեալ ժամանակէն առաջ երկուեռ բազմութիւնը
սրահը այն աստիճան լեցուցած էր որ ինձի ձօնուած
երգավ մը զիս և Մկրտիչեանը ծափանարարութեանց մէջ
շատ գժուարութեամբ բեմը առաջնորդեցին :

Ժողովուրդի մուտքը այլեւս բաւական նկատուիլ
ցաւոլի նկատուեցաւ շատերուն , որովհետեւ թէ տեղ
մնացած չէր արդէն և թէ վարժարանը վլչելու վախը
կար , կարգադիր մասնախումբը զղջացած էր թատրոնը
կամ աւելի ընդարձակ սրահ մը չվարձելուն :

Նախ Մկրտիչեանը զիս ներկայացուց ունկնդիրնե-
րուն՝ իբր հին Հնչակեան մը և Թուրքիոյ մէջ հաս-
տատուած Հնչակեան կուսակցութեան հիմնադիրներէն
մէկը . յեղափոխութեան կարտպետը և բռնապետու-
թեան զոհ մը ևայլն այլն :



Ճառը թէեւ այնչափ երկար չէր, բայց քանի որ սկզբէն մինչեւ վերջ միութեան և համերաշխութեան մասին էր, քանից բուռն ծափահարութեանց տեղի տուաւ :

Մկրտիչեան ալ մրութեան մասին խօսեցաւ և միթինկն վերջացաւ : Ժողովուրդին մէջէն երկրորդ անգամ խօսելուս փափաք յայտնուեցաւ խօստացայ և ժողովուրդը մեկնեցաւ :

Զիս ներկայացուցին Պողոս, Տիգրան և Եագուալ Արթին փաշաներուն ինչպէս նաեւ Բիէռ Բօլատին և կարգ մը նշանաւ որ Հայերու :


Բանախօսութիւնս ահապին սգեւորութիւն յառաջ բերած էր ժողովուրդին մէջ այնպէս որ փաշաներուն վրայ լաւ ապաւորութիւն ըրած էր . ժողովուրդի այդ սգեւորութիւնը և փաշաներու ապաւորութիւնը զիս աւելի յառաջ մղեցին դէպի միութեան գործին աշխատելու :

Նաղարրէկը Ապանի հեռագիրն առնելով նամակ մը դրած էր կարծելով թէ դեռ կիսրոս կը գանուիմ և Ասլան նամակն ինձի զրկած էր :

Անդին համճի* սիրելի ընկեր !

ԱՄԿՐ ուրախութեան մեր ինսդակցութեան չափ չկար : Ի՞նչպէս . ահա գուք ազատուած և նորից դարձած ձեր ընկերներու գիրկը . գուք ոհա նորից ազատ և վերադարձած գործի գիրկը . գործի ասպարէզը : Սրատագին չնորհաւորանքները ձեզ մեղնից . ամենքից . որոնց համար ձեր ազատման հեռագիրը նոյնքան ուրախութի էր, որքան անսպասելի : Վերջապէս մեր կարուոր բաւականացնենք :

* Բոլոր մօտիկ ընկերներս զիս «Համճ» կ'անուած նէին :



Տիգրան փառա Տ'Ապրո

«Դուք այդ տեղ իմացաք ու տեղեկացաք այն բոլոր անցուղարձերին . որ վատ Արփեարեանը հանեց կուսակցութեանս զլիսին . Այդ ցաւալի գէպքերը մասնաւորապէս խիստ զգալի էին այնպիսի ժամանակ . երբ յեղափոխական ոյժերը պէտք էր նորանոր և ուսանդով և յոյսերով գործէին , երբ ազգային վիճակն այնպիսի ծանր վիճակ էր ստացել : Միւս կողմից , սակայն , չեմ կարող ծածկել . որ մենք ամենքս պէտք է ուրախանանք այդ պատահած անցուղարձերին , որովհետեւ մի կողմից այն եղաւ որ դրանց չնորհով յեղափոխական ասպարէզում մերկացվեցան Արփիարները և խայտառակուեցան , և այդպիսով խայտառակուեցաւ սուրբ ասպարէզը . իսկ միւս կողմից այն եղաւ . որ եթէ այժմ երեւան չը գային Արփիարի վատութիւններն ու մատնութիւնները . որպէս և նրա ստոր դաւաղրութիւնները կուսակցութեանս դէմ առ հասարակ և մասնաւորապէս իմ և ամուսնոյս դէմ . ազգագային շատ աւելի մեծ խոռովութիւնները պիտի տեղի ունենային . որոնք թերեւս այն ժամանակ օրհասական նշանակութիւն ունենային կուսակցութեանս համար : Մինչդեռ այժմ կուսակցութիւնս յաղթական կերպով դուրս ելաւ այդ բոլոր զգուելի երկասակութիւններից . միանգամբ մաքրեց իր շարքերը ստոր անձերից . որոնց հասցրեց սոսկալի հարուած և միեւնոյն ժամանակ իր շարքեր զօրացրեց նորանոր անկեղծ և եռանդուն ու թարմ ոյժերով : «Զկայ չարիք , որ չը բերէ բարիք» ասում է ժողովզգական առածք : Զեր ուժեղ հարուածն էր պակաս այդ (Արփիարին) վատին՝ այն էլ պիտի ստանայ :

«Ի՞նչ ասել կ'ուզէ , մենք երջանիկ կը լինինք ձեզ այստեղ մեզ հետ տեսնուելու , գրկախառնուելու , և սպասում ենք այդ օրուան ընկերական ամենաջերմ



Եազուպ Արքին վաւա

զգացումով և երկար տարիների խիստ կարօսով ու անհամբերութեամբ :

«Մարօն ուղարկում է ձեզ իր ամենաջերմ բարեւները :

«Կարապետ աղան , որպէս եւ Տօնապետեանը և մեր բոլոր միւս լնկերները ուղարկուն եմ ձեզ սիրալիք բարեւները :

Սրտանց համբուրում եմ Զեղ
Զերդ Ա. Ի.

28 × 1 × 97

Լոնտոն

Յ . Գ . Զեր աղատման մասին ուղում էինք Հնչա-
կում գրել , բայց նախամիծար համբուրցինք սպասել ,
որ գաք , և ապա գրենք : 606

Նազարբէկի նամակին խսկոյն պատասխանեցի շնոր-
հակալութիւնս յայտնելով և փոխադարձ համբուրցներս
զրկելով . ու խոսացայ շուտով գործերս լմացնելէն
վերջ կոնտոն երթալ :

Պէտք է բարձր չառ գժուար կացութեան մը հն-
թարկուած էի : Նախ պէտք էր ուշադրութեամբ և հե-
ռատեսութեամբ հետեւէի միութեան գործին և այդ
կենսական խնդրոյն իրականացման մրջոցներ վնտուէի
ու գտնէի : Երկրորդ ազատութեանս առթիւ ստացած
նամակներուս և հեռագիրներուս պէտք էր պատաս-
խանէի : Եւ երրորդը ֆիզիքական վատառողջութիւնս
էր որ զիս կը նեղէր և բժիշկները խորհուրդ կուտային
անպայման քանի մը ամիս հանգիստ ընել , հակառակ
պարագային աւելի ծանր հիւանդութեան մը չհնթար-
կուելու համար . պէտք էնչ վիճակի ալ ենթար-
կուած ըլլայի պէտք էր աճապարէկի օր առաջ գործի
ձեռնարկելու որպէս զի վերջէն չը զղջայի թէ ուշ միա-

ցած եմ , և խղճիս համոգարասութիւնը միութեան խնդ-
րոյն մէջ պէտք էր վնասուէի , ուրիշ ոչինչ :

Նկատելով որ ծրագրիս յաջողութիւնը անպայման
կերպով նիւթականի պէտք սիրախ ունենար և միայն
նիւթական պիտի լլլար մեր պայցքարի ձիզը մինչեւ
մեր նպատակին հասնիլը . ուստի այն եղբակացութեան
յանդեցայ թէ , ամենէն առաջ պէտք էր նիւթականը
տպահովել . չէ՞ որ Սասունի և Զէլթունի կախները և
ունեցած հետեւանքները մոռցած չէի , հետեւարար որո-
շեցի կրկին փաշաներուն երթալ իրենց գաղաքարները
շօշափել և տրամադրութիւննին հասկնալ կարելի եղա-
ծին չափ ու իրենց կարծիքները առնել այդ կենսական
խնդրոյ մասին :

Պօլսս փաշային անվերապահորէն յայտնեցի մտած-
մունքներս , երբ տեսայ որ ինքը բաւական կը հետա-
քըրքրուի սկսեցի գաղափարս և մտադրութիւնս պար-
զել որ գրեթէ համակերպեցաւ , ուստի փաշայի այդ
վերաբերումէն քաջալերուած մշտութեան խնդրոյ առ-
թիւ մտսնուար ժամադրութիւն մը ինզրեցի իրմէ , ու
չը Վացաւ :

Պօլսս փաշային գրեթէ հետեւեալ կերպով պար-
զեցի ծրագիրս :

Միութիւնը իրականանալէն վերջ պէտք է լուրջ
կերպով . . . պատրաստութիւնք յարմար տեսնուած վայրի
մը մէջ : Մասնակի ցոյցերու ժամանակին այլեւս անցած
է և պէտք չէ շարունակուի , քոնի որ անցեալի մէջ
ապարդիւն լլլան փորձով տեսանք և թերեւս ասկէց
վերջ ալ աղետաբեր ըլլան : Յեզափիսականներո միշտ
պատրաստ ենք կռուելու և կետնքնիս զոհելու , իսկ
զէնք և պաշար պէտք էնչ հայթայթէ Գոհիրէի մէջ կազ-
մուած քօմիթէ մը Զեր նախագահութեամբ և ձեր

յարմար տեսած անձնուորութիւններէն։ Ներթականը միշտ պիտի մնայ քօմիթէի արամագրութեան ներքեւ։ Արամասահմանի մէջ պէտք է ունենանք կեղբոն մը և այդ կեղբոնը պէտք է ունենայ իր «Օրկան» թերթը։ Կեղբոնի և «Օրկան»ի ծախքեր պէտք է հոգայ քօմիթէն։ Վերջապէս յեղափոխականներս հաւաքուած և ծախսուած դրամական խնդրոյն բնաւ առնչութիւն չպիտի ունենանք։ Ահա ծրագրիս հիմնական կէտերն գրեթէ առնք են ըսի։

Պօլսո փաշան հաւանեցաւ ծրագրիս մրայն քանի մը դիտողութիւններ ընելէն վերջ և ինձի յանձնարարեց այդ մասին տեսնուիլ Տիգրան և Արթին փաշաներու հետ ալ, թէեւ ինքը վստահ էր թէ անոնք ալ պիտի հաւանին աւանց առարկութեանց։

Բանակցութիւնո գաղանի էր ոչ ոք չը գիտէր, բացի Բիէր Փօլատէն։ քանի որ ինքը թարգմանի գեր պիտի կատարէր Թրանսերէն լեզուին ծանօթ չըլլալուս պատճառու։

Տիգրան փաշան Պօլսո փաշայէն տարբեր վարուեցաւ, մէկ երկու անգամ ըսածներուս հակառակեցաւ իսկ ես միշտ պնդեցի ըսածներուս վրայ։ Ի՞նչպէս կ'երեւէր և կամ դմէնէ ես այն կարծիքն ունեցայ թէ Տիգրան փաշան զիս փորձել կ'ուզէր թէ, պիտի քըծնիմ և պիտի համակերպիմ իր ըսածներուն։ Ծնդհակառակն մինչեւ վերջ իմ համոզումներուս վրայ կեցայ ինչ որ արգէն իրողութիւնն էր։ Վերջապէս Տիգրան փաշան ալ իր հաւանութիւնը յայսնեց և կրկնն տեսնուելու որոշումէն վերջ մեկնեցանք, յետոյ Արթին փաշային գացինք որ նոյնպէս հաւանեցաւ։

Ճանապարհին կառքին մէջ Բիէր Բօլատ ինձի ըսաւ։ Տիգրան փաշան դիտմամբ քու քանի մը խօսքե-

րուն հակակարծիք չգանուեցաւ քեզ փորձելու համար, քու հակառակ պնդելով իրեն շատ համելի թուեցաւ և ինքը ձեզի համակրեցաւ և թէ ըսաւ։ «Ախթական մասի սպառումն հայթայթից մարմնոյն թողուլ ինքնին վստահութիւն կը ներշնչէ ձեռնարկելիք զործին յաջութեան»։

Չորս անգամէ և մէկ նախագահէ քօմիթէ մը լնորուելու որոշումն արուեցաւ և միանգամայն այդ ձեւով քօմիթէ մը եւս Բարիզի մէջ նուպար փաշայի հովանաւորութեան ներքեւ, և թէ Բարիզի քօմիթէի անդամները պիտի լլային նաեւ Թընկըրեան և Մարեկուեան և արդէն Թընկըրեանի քով 1000 սոկիէ աւելի գումար մը կար որ քօմիթէի արամագրութեան ներքեւ պիտի դրսւէր։

Պօլսո փաշան Բարիզի մէջ կազմուելիք քօմիթէի մասին իր հօր նուպար փաշային յանձնելու համար յանձնարարական նամակ մը պիտի տար ինձի և ես իսկայն Բարիզ պիտի մեկնէր։

Գործը այս աստիճանին հասցնելէս վերջը անպայման իբր գաղտնիք Մկրտիչեանին գրեցի Գահիրէի մէջ տեղի ունեցածը։ Մկրտիչեան իսկայն նամակով մը իր ուրախութիւնն, հիացումը և չորհակալութիւնը կը յայտնէր և ի մէջ այլոց կ'ըսէր։

«Պարոն ձանկիւեան թերեւս Աստուած ենք դրկած է Եգիպտոս կարեւոր գեր մը խաղալու յեղափոխական գործին մէջ» ևն. ևն.։ Այս մասին փոխանակուած հեռագիրները և միւս նամակները յիշել աւելորդ կը նկատեմ։

Պարագաներու բերմամբ և դիպուածաւ էր որ կապուած էի այնպիսի Հնչակեաններու որոնք վերջէն ինձի ծանօթացած էին. եթէ գանսուէին Եգիպտոսի

յարմար տեսած անհնառութիւններէն։ Նիւթականը միշտ պիտի մնայ քօմիթէի տրամադրութեան ներքեւ։ Սրտասահմանի մէջ պէտք է ունենանք կեղբոն մը և այդ կեղբոնը պէտք է ունենայ իր «Օրկան» թերթը։ Կեղբոնի և «Օրկան»ի ծախքեր պէտք է հոգայ քօմիթէն։ Վերջապէս յեզափիսականներս հաւաքուած և ծախսուած դրամական խնդրայն բնաւ առնչութիւն չպիտի ունենանք։ Անս ծրագրիս հիմնական կէտերն զրեթէ ասոնք են ըսի։

Պօլսո փաշան հաւանեցաւ ծրագրիս մրայն քանի մը դիտալութիւններ ընելէն վերջ և ինձի յանձնարարեց այդ մասին տեսնութիւ Տիգրան և Սրթին փաշաներու հետ ալ, թէեւ ինքը վաստի էր թէ անոնք պիտի հաւանին առանց առարկութեանց։

Բանակցութիւնս գաղանի էր ոչ ոք չը գիտէր, բացի Բիէր Փօլատէն։ քանի որ ինքը թարգմանի գեր պիտի կատարէր Թրանսերէն լեզուին ծանօթ չըլլալուս պատճառու։

Տիգրան փաշան Պօլսո փաշայէն տարբեր վարուեցաւ, մէկ երկու անգամ ըսածներու և հակառակեցաւ իսկ ես միշտ պնդեցի ըսածներուս վրայ, ինչպէս կ'երեւէր և կամ գոնէ ես այն կարծիքն ունեցայ թէ Տիգրան փաշան զիս փորձել կ'ուզէր թէ, պիտի քըծնիմ և պիտի համակերպիմ իր ըսածներուն, ընդհակառին մինչեւ վերջ իմ համոզումներուս վրայ կեցայ ինչ որ արդէն իրողութիւնն էր։ Վերջապէս Տիգրան փաշան ալ իր հաւանութիւնը յայտնեց և կրկին տեսնուելու որոշումէն վերջ մեկնեցանք, յետոյ Սրթին փաշային գացինք որ նոյնպէս հաւանեցաւ։

ծանապարհին կառքին մէջ Բիէր Բօլատ ինձի ըսաւ։ «Տիգրան փաշան դիտմամբ քու քանի մը խօսքեւ

րուն հակակարծիք չգանսուեցաւ քեզ փորձելու համար, քու հակառակ պնդելով իրեն շատ հաճելի թուեցաւ և ինքը ձեզի համակրեցաւ և թէ ըսաւ։ «Նիւթական մասի սպառումն՝ հայթայթիչ մարմույն թողուլ ինքնին վատահութիւն կը ներշնչէ ձեռնարկելիք գործին յաջութեան»։

Զորս անդամէ և մէկ նախագահէ քօմիթէ մը ընտրուելու որոշումն արուեցաւ և միանգամայն այդ ձեւով քօմիթէ մը եւս Բարիզի մէջ նուպար փաշայի հովանաւորութեան ներքեւ, և թէ Բարիզի քօմիթէի անդամները պիտի ըլլային նաեւ թընկըրեան և Մարկոսիան և արդէն թընկըրեանի քով 1000 ոսկիէ աւելի գումար մը կար որ քօմիթէի տրամադրութեան ներքեւ պիտի դրուէր։

Պօլսո փաշան Բարիզի մէջ կաղմուելիք քօմիթէի մասին իր հօր նուպար փաշային յանձնելու համար յանձնարարական նամակ մը պիտի տար ինձի և ես իսկայն Բարիզ պիտի մեկնէի։

Գործը այս աստիճանին հասցնելէս վերջը անպայման իբր զաղսիի Մկրտչեանին գրեցի Գահիրէի մէջ աւեզի ունեցածը։ Մկրտչեան խակոյն նամակով մը իր ուրախութիւնն, հիացումը և չնորհակալութիւնը կը յայտնէր և ի մէջ այլոց կ'ըսէր։

«Պարոն ձանիկիւեան թերեւս Աստուած Շեզ դրկած է Եգիպտոս կարեւոր դեր մը խաղալու յեղափիսական գործին մէջ» ևն։ ևն։ Այս մասին փոխանակուած հեռագիրները և միւս նամակները յիշել աւելորդ կը նկատեմ։

Պարագաներու բերմամբ և դիպուածաւ էր որ կապուած էի այնպիտի Հնչակեաններու որոնք վերջէն ինձի ծանօթացած էին։ եթէ գտնուէին Եգիպտոսի

մէջ հին ընկերներս անշուշտ աւելի ուրախ պիտի ըլլայի և նախագատութիւն պիտի տայի անոնց հետ շփուելու:

Փաշաներուն հրաժեշտ տալէ և նուպար փաշային յանձնելիք նամակն առնելէս վերջ կը վերադառնայի Աղեքսանդրիս: Ճանապարհին յանկարծ յիշեցի Խրիմեանը Երուսաղէմէն փախցնելու պարագան: Կը խորհեցի Խրիմեանը արդէն հիմայ Կաթողիկոս է իսկ Երուսաղէմ կը մնայ Խրիմեանը, եթէ յաջողինք Խրիմեանը Երուսաղէմէն փախցնելով արտասահման տանիլ Խրիմեանին չորի օգտակար կրնայ րլալ յեղափոխական գործին:

Մկրտիչեանի կարծիքը ուզեցի իմանալ Խրիմեանի մասին ինքը իսկոյն հաւանեցաւ և ընկերներու հետ ժողով ընելով որոշեցինք ծրագիրս գործադրել: Քանի որ Հայու մը Երուսաղէմ երթալ և Իզմիրլեանի հետ տեսնուիլը կրնար կասկածանաց տեղի տալ և թերեւս Խրիմեանի գրութիւնը վաճնգել: Որոշեցինք Պերճ Օհանեանը զրկել իբր զբոսաշրջիկ որ Խաղերէնը իր մայրենի լեզուին պէս կը խօսէր:

«Պապա»ն շտա հետաքրքրուեցաւ հասկնալ փաշաներու քով ունեցածս կամ գտած ընդունելութիւնս, ես բոլորը վերագրեցի անհատական համակրութեան, որով չը կրցաւ ինձմէ որոշ բան մը հասկնալ. որովհետեւ որոշած էի եղածները գաղանի պահել մինչեւ միութեան իրականանալն: Պապաի հետ ունեցած յաճախակի տեսակցութիւնս շատերու այն ենթադրութեան տեղի տուած էր թէ, արդէն ես Դաշնակցական եղած եմ և եթէ եղած ալ չեմ արդէն քիչ ատենէն պիտի ըլլամ: Այդ կարծիքն և ենթադրութիւն ունեցողները մեղաղբեկի չեն, քանի որ ինդրոյն տեղեակ չեն, այսինքն չը գիտէին թէ միութեան ինդրոյն առթիւ:

պէտք էր շփում ունենայի Պապային հետ: Խրիմեանի ինդրոյն առթիւ պէտք սկսնուեցաւ կրկն Գահիրէ երթալ և Պօղոս փաշայի կարծիքն առնել, քանի որ ինքը Խրիմեանին շատ համակիր էր: Որոշուեցաւ որ Մկրտիչեանն ալ հետա տանիմ և Պօղոս փաշային ներկացնեմ ու ծանօթացնեմ: Պօղոս փաշան հաւանեցաւ և խոսացաւ հակառակ պարագային իր աջակցութիւնը չը զլանալ եթէ երբէք պէտք ունենայինք, և միանգամայն նամակ մը գրել Նուպար փաշային թերեւս Բարիզի մէջ այդ ինդրոյ առթիւ գեսապաններու հետ գործ ունենայի հրահանգել Երուսաղէմի իրենց հիւպատուներուն:

Աղեքսանդրիայէն երկար նամակ մը գրեցի Խրիմեանին և ինդիրը մանրամասնօրէն պարզեցի ու շտապահով հասցէով մը նամակն Խրիմեանին զրկելէս գերջ իսկոյն Աղեքսանդրիայէն մեկնեցայ զէպի Մարտիրիս:



Գ. ԵՎՐՈՍԻԱՏԻ ՆՇԱՆՆԵՐ Կ'ԵՐԵՒԵՒՆ

Աղեքսանդրիայէն գրուած էր Մարտիրիս այնպէս որ Մարտ 31ին Մարտէդլ հասնելէս վերջ երեք օր հիւրմանով Բարիզ մեկնեցայ:

Նուպար փաշային ներկայանալս քիչ մը կ'ուշանար կամքէս անկախ պատճաներով . . .

Վերջապէս ներկայանալիք օրս հասաւ, ինչպէս երեւցաւ Պօղոս փաշան բացի ինձի տուած յանձնարարական նամակէն ինքն ալ մասնաւորապէս գրած էր իմ մասիս Նուպար փաշային: Իբր յարգանք և ըստ պատշաճի պէտք էր ընդարձակ սենեակին մէջ նուպար փաշային հեռու

նստէիր : բայց նուպար Փաշան «Մօտ եկէք մօտ եկէք» ըսելով մինչեւ որ զիս իրեն ճիշդ քովի աթոռը նստեցուց , ներկայ էր նաեւ Տիկին նուպար Փաշան : Թէ Փաշան և թէ Տիկինը նախ հետաքրքրուեցան անցեալով և բանտի կեանքովս , ինծի եղած հարցումներուն պատասխանելէս պէտք եղած բացատրութիւնները տալէս վերջ յարգանքներս և չնորհակալութիւնս յայտնեցի :

Բաւական երկար խօսեցանք յեզափիստութեան և միութեան մասին . Փաշան իր հովանաւորութիւնը խօսացաւ . երբ կը պատրաստուէինք հրաժեշտնիս տալու Փաշան ուղեց որ ճաշի մնանք և ստիպեց ալ . բայց քանի որ զիս Փաշային ներկայացնող պարոն . . . չուզեց ճաշի մնալ ես ալ ստիպուած էի չը մնալ . քանի որ Բարիզի փողոցներուն և և նոյնիսկ օթէլիս ճանաւորհին ծանօթ չէի : Դեռ ապարանքէն դուրս չելած Տիկինը հետեւեցաւ մեզի քանի մը քայլ և իր խրախուսիչ խօսքերէն վերջ յանձնարարեց ակարութեանս պատճառաւ քանի մը ամիս դժուէ հանգիստ ընեմ . և թէ մասնաւորապէս պատուիրեց որ կրկին այցելեմ . յարգանօք խօսացայ ու մեկնեցանք :

Մարկոսեանի ու Թընկըրեանի հետ ալ տեսնուեցայ որո՞նք յօժարեցան քօմիթէն կազմելու . Թընկըրեան խոստացաւ իր քալ գտնուած զումորն արամագրելի ընել քօմիթէին : Մարկոսեան կշամմբեց զիս առջնորդող Ա.ին որ այնչափ ուշ զիս կը ներկայացնէր իրեն որովհետեւ Մարկոսեան հասկցած էր թէ ես Բարիզին և Ֆրանսերէն լեզուին ծանօթ չէի :

Բարիզի քօմիթէն ալ կազմուելու կասկած չկար կը մնար միութեան իրականանալի :

Բարիզ գտնուած միջոցիս նորէն կը թղթակցէի



Նուպար Փաշա

Տամատեանի հետ որ Խմբունի մէջ Վերակազմեալներու կեղրոնին անդամն էր : Բարիզ հասնելէս վերջ Տամատեան ինծի կ'առաջարկէր որ հաւանութիւնս տամ որպէս զի իմ մասիս գրեն իրենց օրկան Մարտ թերթին մէջ , ես համամիտ չգանուեցայ և մերժեցի : Իսկ երբ կրկին անդամ պահանջեցին այլեւս արտօնեցի գրել կարձ և համառօս կերպով , քանի որ իմ դիրքս դեռ որոշ չէր , և ինչպէս Նազարբէկը այդ դիրքս նկատի ունենալով Հնչակի մէջ գրուծ չէր :

Մարտ թերթի առաջին թիւը լոյս տեսած էր Ապրիլ 15ին և որուն մէջ գրուած էր .

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՃԱՆԿԻԼԵԱՆ

«Աքեայի բանտերուն՝ մէջ եօթը տարի փատելէ ետք այսօր Եւրոպա կը գտնուի այն որ Հայ ժողովուրդին ազատութեան անդրանիկ մարտին քաջարի դրօշակիր հանդիսացաւ :

Ցարութիւն ճանկիւլեան 1890 Յուլիս 15ի Հնչակեան մեծ բողոքին օրը խիզախս պատերազմող եղաւ և տեղն ի տեղն իսկ ձերբակալուելով մահուան դատապարտուեցաւ զինուորական ատեանէն : Այս վճիռը փախուեցաւ մասնական բանտարկութեան :

Սնկէ ի վեր քանի մը անդամ թէւ ընդհանուր ներում հաշակուեցաւ թարքիսյ մէջ Եւրոպական ճընշումով սակայն ճանկիւլեան կը մնար իր շզթաներով պրկուած : Այս անդամ իր տնօւնն ալ ազատ արձակուողներու ցուցակին մէջ անցաւ իր ծննդավայրը Վան գրկելու որոշումով , այսինքն ճամբան ոչնչացնելու որոշումով : Ճանկիւլեան բաւական ճարպիկ գանուելով ինքինք նետեց Կիսրոս և անկէ Բարիզ ուր կը գրանուի հիմայ և կը գարմանէ իր խանդարաւած առողջութիւնը :

Մարմնով թէւ տկարացած , ճանկիւլեան կը մնայ հոգիով անընկճելի : սրտով խանդավառ , մտքով հաւատացեալ յեղափոխական :»

Իգմիրլեանին գրած համակիս պատասխանը Աղեքսանդրիա տուած հասցէիս պիտի զրկուեր և Աղեքսանդրիայէն ալ ինծի պիտի գրուեր . ուստի Իգմիր-



Տիկին Նուպար փառա

լեանէն եկած համակիս պատճառաւ էր որ Բարիզ կ'սպասէի : Երբ Աղեքսանդրիայէն ինծի գրեցին թէ Իգմիրլեան փախչելու կամ արտասահման գալու հաւանութիւն տուած չէ . այլեւս Բարիզ մնալու պէտք չըւնէի կը պատրաստուէի Ժընէվ մեկնիլ և թէ իսկոյն Տամատեանին դրեցի :

Տամաեանին գրած նամակիս պատասխանած էին պաշտօնական նամակով մը այսինքն իրենց կեզր . Վարչութիւնը . որով կը ինպրեքն ինձմէ Ժընէվ երթալէս առաջ Լոնտոն երթամ միութեան մասին իրենց հետ գաղափարի փոխանակութիւններ ունենամ և անեկց վերջ Ժընէվ երթամ . թէեւ դիաէի որ Մկրտիչ-եանը միութեան մասին իրենց զրած էր ժամանակին . բայց կեդրոնի սոյն առաջարկն բանաւոր գտայ թէ պէտք էր անձամբ իրենց հետ ալ տեսնեւէի . ուստի իւրենց զրեցի թէ Բարիզէն Լոնտոն կը մեկնիմ :

Բարիզ հասնելէս քանի մը որ վերջ շատ որոշ կերպով կը տեսնէի չուրջու անցած դարցածը . բայց ևս եւ զաջները իրը լոկ կառկած նկատեցի և չուզեցի կարեւորութիւն տալ : Դժբախտաբար օրէ օր սկեզպաթիկութիւնս կ'անհետանար , որոշ և պարզ կերպով աչքիս առաջ կը պատկերանար դարձուածքները . բայց վայրկեան մը իսկ չէի ուզեր տարուիլ այն հոսանքէն և կարծել թէ երեւայթները ուրիշ բան չեն կրնար Ալլալ՝ եթէ ոչ միութեան ինպրայն խոչութոտի նշաններ :

Պէտք էր նուպար փաշացին ; Տիկինին , Մարկոսեանին և Թընկրեանին երթայի հրաժեշտա աալու ինչ որ պարտականութիւնս էր և թէ մանաւանդ խոստացած էի Տիկին նուպար փաշացին : Տուած հրաժեշտներէս վերջ ցաւ ի սիրա կ'զգայի որ ունեցածս կասկածի արդիւնք չէին այլ իրողութիւնը , ևս սիսալած չէի :

Ինձի բած էին թէ Լոնտոն միշտ մշուշապատ է իսկ Բարիզ ոչ , բայց ևս որաշ կերպով կը տեսնէի Բարիզ կուտակուած մշուշն , եթէ այդ մշուշէն գոյացած ամպերը և այդ ամպերէն գոյացած փաղակներ ու շանթեր իմ գլխուս տեղալու լոսյթն չունենացին բնականար իմ ի՞նչ փոյթու Զէ՛ որ Բարիզը Լոնտոնի և Աշ-

գեքսանդրիս մէջաեղն էր . ուրեմն շատ որոշ էր որ տեսած ամպերս կոնտանէն և Աղեքսանդրիայէն եկած կուտակուած էին . բայց է ես սիսալած էի կարծելով թէ գոնէ անկէ (դժոխքէն) ուզասուելէս վերջ հանգիստ կեանք մը պիտի ապրէի : Զէ՛ , շատ որոշ էր որ խիստ արկածալից կեանքի մը պիտի ենթարկուէի և նորէն պիտի տառապէի : Բայց ի՞նչ փոյթս չէ՞ որ ես վազուց արգէն այդ կեանքին վարժուած էի . . . Սիրտ կոյս էր , խոտնուածքս մաքուր այնպէս որ ամենասար և պժգալի էնթրիկներու բնաւ վարժուած չէի . բնական էր որ չուրջս անցած դարձածն տեսնելով այդ պարագան ինձի շատ ծանր թուէր , բայց իմ խիզնս հանգարած էր , քանի որ ես միութեան խողբայն մէջ պարզ միջնորդ մէկի լոկ գործի յաջողութեան համար . գործ մը՝ որ ժողովուրդի կենսական պահանջն էր և ես արգէն շատ վազուց ինքզինքս նուրիրած էի ժողովրդական գործին . . .

Մեղադրելի չէին այդ . . . պարոնները , որովհետեւ այդ խեղճ ողսորմելիները չգիտէին թէ ևս յուսանապահներէն չեմ : Իսկ մասամբ և հետզհետեւ իրենք այդ բունին կը համոզուէին , տեսնելով որ . Բարիզի մէջ կ'ապրէի իրը բանտարկեալ մը որ մինչեւ երեկոյ օթէլիս մէջ կը մնայի կամ օթէլէս հազիւ քանի մը քայլ հեռու կրնացի երթալ Բարիզին և լեզուին ծանօթ չըլլալուս պատճառաւ , և ոչ ալ իրենցմէ ի զատ ուրիշ Հայերունեաւ տեսնաւելու միջոցներ ունէի : Կեանք մը որ ինքնին շաբաթներով Բարիզի մէջ ապրովի մը համար անտանելի էր , մէկ խօսքով կամաւոր բանտարկեալ մը , վիճակ մը որ՝ թերեւս իրենց հրճուանք պատճառէր եթէ զիս վհատած կամ յուսահատած տեսնէին . և իմ ախրութիւնս ու մելամաղճութիւնս իրենց հաճելի թուէր :

Համասն համակէս երկու օր վերջ Ապրիլ 28ին նազարբէկէն երկուող մը ստացայ որ զիս կեդրոն կը հրաւիրէր տեսնուելու համար : Իսկայն երկառողով մը ժամագրութիւն տուի և որոշեալ ժամուն տեսակցութեան գացի , որ բաւական տեսնուեցանք :

Վերակազմեալներու կեդրոնը ինծի պատիւ մը ընելու համար ազդէ մը դրաւ Մարտի մէջ որպէս զիս անձնական նամակներս զրկուին Մարտի հասցէով ինծի յանձնելի : Մարտ թերթը կուսակցութեան օրկան ըլլաւուն համար այդ ազդը դնելը իսկապէս մեծ պատիւ մըն էր որ ինծի կ'ընէր կեդր . վարչութիւնը :

Տամատեամի և Սրբիարի հետ Միութեան ինդրոյն առթիւ երկարօրէն կը խօսէինք և կը վիճաբանէինք : Տամատեամի մասին կասկած չունէի բնաւ . ինծի կասկած ներչնչողը միայն Սրբիարն էր . և թէեւ ինքը կը յայտարարէր :

«Եթէ երբեք իմ անձս արգելք նկատուի ես կը հեռանամ»»

Սրբիարի հետ ունեցած քանի մը օրուան տեսակցութենէս սահմանած էի միայն գործնականին մէջ իրեն սոյն յայտարարութիւնը անկեղծ նկատել . և ահա այս երկդիմի վիճակիս մէջ յանկարծ Մկրտիչեանէն նամակ մը կ'առնէի որ իր նաւի առագաստը արբեր հովի առաջ բացած էր . ինքինք միութեան չերմ կուսակից համարով Մկրտիչեանը չէր ուղեր որ Ժընէվ երթայի , արդօք մինչեւ այդ օրը խօսուածներ և գրուածներ կ'եղծ էին . ահա Լամփերինթոս մը որուն մէջ ինկած կը տապլակէի և հետզհետէ միութեան խոչնդսաներ աչքիս առաջ կը պատկերանային , այդ պարագաները աչքի առաջ ունենալով , տիսուր էի , շատ տիսուր :

Որչափ որ խոչնդոտները աչքիս առաջ ցցուած էին :

բայց ես որոշած էի գործը մինչեւ վերջ հետապնդել . թէեւ ըրածու պարզ յամառութիւն մ'էր և թերեւս ուրիշներու կարծիքով անօգուտ . բայց ես կը փափաքէի որ գործի և դարձուածքներու իսկութիւնը ժողովուրդին պարզել և զիրենք զիտակ ընել . բան մը՝ որ կրնար իր օգուտները ունենալ և ժողովուրդի շահներուն ծառոյցել :

Խորհցայ նամակով մը Դաշնակցութեան տրամադրութիւնը հասկնալ և իր հայեացքները իմանալ աիշեկով նաեւ թէ բանտէն ազատուելէս ի վեր գեռ տկար եմ որ գրեթէ ի վիճակի չեմ ճամբորդելու :

Դաշնակցութիւնը կը ինդրէր և կը պահանջէր որ անձամբ Ժընէվ երթամ և այն կենսական ինդրոյ առթիւ անձամբ տեսնուիմ իրենց հետ : Վերջապէս քանի մը նամակներ փոխանակուելէն վերջ Դաշնակցութիւնը իր վերջի հետեւեալ նամակը ոչքօմանտէ ընելով անպատճառ զիս Ժընէվ կ'սպասէր .

Ժընէվ 24 Մայիս 1897 թ.

Պ. Յ. Կ. Ճանկիւլեան
ի կոնտոն

Ցարգելի հայրենակից,

Մինչ կ'սպասէինք Զեր գալստին՝ Զեր ինքնաբերաբար յայտնած փափաքին համաձայն բերնէ բերան կարծիքներու փոխանակութիւն մը կատարելու՝ ամենուու փափաքելի միութեան և համերաշխութեան խնդրի մասին — յանկարծ ձեր 19 Մայիս նամակը յուսախար կ'ընէ զմեղ , յետաձգելով Զեր մտադրութիւնը Փիզիքական և այլ պատճառներու հետեւանօք :

Անկարով ըլլալով ո՞ր և է առարկութիւն ընել Զեր այդ յայտնի պատճառներու մասին, զորս կ'անգիտանանք, կ'ուզենք միայն դիսել տալ որ այն ծանր գործը զոր առանձնել է քը վարաներ ինքնին անհնարին կը դարձնէ, կը չքացնէ առողջութեան մասին ո՞ր և է նկատում:

Միւս կողմէն աւելորդ կը համարինք ծանրանալ այն կէտին վրան.— որսովհետեւ քաջ գիտալու էք դուք, քանի որ Զեր ձեռնարկը այդ համոզումէն միայն կրնար բղիկլ — թէ որքան շատ տւելի արդիւնաւոր կրնային րլլալ անձնական բացարաւոթիւններ քան երկարաձիգ նամակներ, որմանք խնդիրը պարզելու և լուսաբանելու փոխանակ, յաճախ կը մթագնեն և կը խեղաթիւրեն : Պ. Սվազին տեսակցութեան մը միջոցին, որ ունեցաւ մեզ հետ, խոստացած էր այդպիսի բանակցութիւն մը հնարաւոր ընել: Կը ցաւինք սակայն, որ գեռ կ'ուշանայ այդ խոստումին կատարումը: Ուստի կը կրկնենք, լաւագոյն է որ երես առ երես գանք, հասկնանք իրար, եթէ երբէք բաղձալի վախճանի մը հասնիլ կը փափաքինք առանց խարխափելու :

Վստահ ըլլալով որ գործին լրջութեան և մեծութեան առջեւ պիտի մոռնաք ամէն երկրորդական նկատում: Կը սեղմենք Զեր ձեռքը և կ'սպասենք Զեր գալուն:

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ԴՐՕՇԱԿ»Ի

(ԿԵՒՖ)

Ժընէվի պիւռօն անշուշտ Պապայէն իմացած էր եգիպտասի մէջ անցած դարձածը. և ունեցած դերս և թէ իրենց Բարիզի կոմիտէն գիտէր որ Բարիզի մէջ պատրաստ գումար մը կար, թերեւս գիտէր նաեւ թէ

այդ գումարը միաւթեան արամագրելի պիտի ըլլար, որովհետեւ ինձմէ առաջ կոմրտէն քանի մը անգամ փորձած էր այդ գումարն առնել և չէր յաջողած: Դաշնակցութեան վերջին նամակն նկատի ունենալով այլեւս որոշեցի Փընէվ երթալ, քանի որ թղթակցութեամբ իրենց արամագրութիւնը հասկնալ անկարելի եղած էր:

Տամատեան և Արփիար սախարուած էին ժամանակն հետեւեալ պաշտօնական համակը գրել Ժընէվ.

Լոնտն 6 Ծայիս 1897

Դրօշակի Խմբագրութեան
Ժընէվ

Յարգելի հայրենակիցներ,

1896 նոյեմբեր 28 և 31 թուակիր մեր ապահովագրեալ նամակներուն պատասխանը Զեղմէ ստացած չըլլալով և ոչ ալ մեր պաշտօնաթերթ Մարտի մէջ մեր կողմանէ միութեան խնդրոյ մասին գրուածին ո և է պատասխան մը, թերեւս անյարմար թուէր նորէն խմբագրութեանդ հետ բանակցիլ, սակայն աղջին գերագոյն շահերը կը պահանջեն ո և է փափկանկատութիւն զանել համերաշխութիւն հաստատելու: Համար երկու յեղափախական մարմններու միջեւ, այս նկատումով անգամ մը եւս օգտակար կը համարինք Զեղի դիմում ընել:

Մեր հանրածանօթ ընկեր Պ. Յարութիւն Ճանկիւեան կը փափաքի կեղրոնական վարչութեանս կողմանէ պաշտօն սատանձնել և անձամբ Ժընէվ գալով Դաշնակցական և Հնչակեան կուսակցութիւններու մի-

ութեան կամ գէթ համերաշխութեամբ գործելու խընդ .
րին համար անձամբ իմանալ Դաշնակցութեան ձեռնհաս
մարմիններու հայեացքները և առաջարկները և անոր
համեմատ վերջնական բանակցութեան պատրաստու-
թիւններ տեսնել այս' կամ ոչ .

Ուստի կը խնդրենք որ հաճիք մեր այս նամակին
պատասխանը կարելի եղածին չափ կարճ ժամանակա-
միջոցի մը մէջ մեզի հասցնել :

Ընդունեցէք մեր յարգանքները
Հնչ . կուսակցութեան Կեդր . Վարչութիւն
Ստեհաղպիր Ստեհապետ
Լեհոն ԲԱ.ԳՐԱ.Տ Գ.Ր. ՍՏԵՓԱՆԵՍՆ
(ԿՅԻՒ)

Դաշնակցութեան պատասխանը .

Ֆրեկ 10 Մայիս 1897

Յարգելի Պարոն Տամատեան ,

Ստացանք Հնչակեան կուսակցութեան Վերակազմ-
եալ Կեդր . Վարչութեան Մայիս 6ի գրութիւնը :

Յայտնի պատճառով գժուար է մեզ համար ուղ-
ղակի պատասխանել վերոյիշեալ գրութեան . ուստի
մենք դիմում ենք ձեր միջնորդութեան և ինդրում
յայտնել Պարոն Յարութիւն ձանկիւլեանին , որ Խմբա-
գրութիւնս միշտ պատրաստ է ուրախութեամբ ընդու-
նել նրան և խօսիլ միութեան կամ համերաշխ գործու-
նէութեան խնդրոյ մասին :

Ընդունեցէք մեր յարգանաց հաւասարիքը
ԽՄԲԱ.Գ.ՐՈՒԹԻՒՆ «ԴՐՈՇԱԿԻ»Ի
(ԿՅԻՒ)

* Գ . Ստեփանեան Արքիարի Կեղծ անունն էր և
Լեւոն Բագրատը Տամատեանի :

Դաշնակցութիւնը այս նամակը Տամատեանին ուղ-
ղելու պատճառն այն էր որ Արքիարը իր կեդրոնի
անդամ չէր նկատէր , և զիս վերակազմեալներու կող-
մէն իր ներկայացուցիչ չէր ընդուներ . Դաշնակցու-
թեան այդ մերժումը ինձի համար արդէն ձեռնտու էր
և ես ալ չէի փափաքեր իր ներկայացուցիչ երթալ ,
քանի որ պաշտօնապէս Վերակազմեալ չէի գեռ :

Դաշնակցութեան մերժումը Արքիարին շատ հա-
ճելի թուեցաւ , կարծելով թէ ես եղած մերժումէն վի-
րաւորուած չպիտի երթամ . ընդհակառակն ես որոշած
էի անպատճառ երթալ :

Վերակազմեալ կեդրոնը իր վերջնական խօսքն
վճռական կերպով ըսելու կը վարանէր . թէեւ Տամատ-
եան Ժընէվ երթալուս համամիտ է բայց ըստ օրինի
պէտք էր իր պաշտօնակից Արքիարն ալ համամիտ ըլ-
լար իրեն : Երբ նկատեցի թէ Արքիար որոշ կերպով
խնդրոք կը ձգձգէր զիս վհատեցնելու կամ յուսահա-
տեցնելու նպատակաւ , և թէ արդէն որոշած էի յա-
ջորդ օրը իմ վերջնական խօսքս իրենց ըսելու : Ար-
քիար տրամադրութիւնս հասկնալով յանկարծ իմ վերջ-
նական խօսքս ըսելէս առաջ ինքը առաջարկեց որ Բա-
րիզի ընկերներու հետ այդ մասին խորհրդակցելու հա-
մար պէտք տեսած էր երկու ժամ վերջ Բարիզ մէկնիլ ,
ու մեկնեցաւ :

Գըլըմեանէն նամակ մը ստացայ որ իր անտանելի
վիճակը կը նկարագրէր և շատ զղացած էր Պէրութ-
գտնուած միջոցնիս ինձի չհամոզուելով Պոլիս մեկնե-
լուն :

Շոգենաւին մէջ պաղ առած էր և հիւանդութիւնը
վերսկասած : Պոլիս հասնելուն պէս նազըմը զինք հակո-
ղութեան ներքեւ դրած էր . եղած բարեխօսութեանց

շնորհիւ զինք Ազգ . Ս . Փ . Հիւանդանոց տարած էին գրեթէ նորէն հսկողութեան ներքեւ : Գրլըձեան կը խնդրէր որ գրեմ Պոլոյ ընկերներուն որպէս զի զինքը Եղիպատոս փախցնեն : Գրլըձեանի նամակը շատ յուզիչ էր իսկոյն գրեցի մեր ընկերներէն Ստեփան Դանիէլ եանին որ Գրլըձեանը Եղիպատոս զրկեն :

Արփիար Լոնառն վերադառնալու տրամադրութիւն չունէր կարծես , ուսափ ստիպուեցայ Տամատեանին վճռական կերպով ըսել :

Գուշ որ որոշած էիք ձեր կուսակցութեան կողմէ երթայ և Դաշնակցութիւնը չընդունեց . քանի որ Ժընէլ երթալուս արգելք կը հանդիսանաք , ահա ես ստիպուած եմ իմ վերջի խօսքս ձեզի ըսելու : Եթէ երբէք Արփիարը երկու օրէն Բարիզէն հոս չհասնի ես այլեւս առանց զինքը սպասելու ժընէլ պիտի մեկնիմ :

Տամատեանը ստիպուեցաւ Բարիզ գրել ու Արփիարը իսկոյն Լոնառն եկաւ :

Արփիարը բացարձակապէս կը հակառակէր Ժընէլ երթալուս . ու ես իրեն բաի :

Ես հոս ձեզի հիւր եկած եմ . ես Ժընէլ կ'երթամ ոչ թէ իսր վերակազմեալ մը այլ անկախ Հնչակեան մը , գուշ ազատ էք ինծի համակարծիք չըԱլ . բայց պէտք է գիտնաք որ ինծի ալ արգելք ըլլալու իրաւունք չունիք :

Արփիարը նորէն սկսեց իր ուզածին պէս տրամադրանել . իսկ եռ գրաւեղանին գլուխը անցնելով իսկոյն նամակ մը գրեցի Ժընէլ իրենց իմացնելու թէ միւս օրը ճամբայ պիտի ելլէի և Յունիս 10ին Ժընէլ պիտի հասնէի :



Դ . - ՄԻՇՏ ԱՐՓԻԱՐԻ ՇՈՒՐՋԸ

Խնդիրը այնչափ կենսական և կարեւոր էր որ պէտք էր օր առաջ որոշ եղակացութեան մը յանդիլ . միութեան խնդիրը՝ ժողովուրդը չափէն աւելի հետաքըրքութեան մղած էր պէտք էր ժամ առաջ գոհացնել ժողովուրդը . ըլլար արդիւնաւոր ըլլար ապարդիւն . յիշեալ պարագաները ինկատի ունենալով կ'ուզէի օր առաջ գործի ձեռնարկել , առանց կարեւորութիւն տալու բժիշկներու խորհուրդներուն թէ անպատճառ դարմանուելու և հանգիստի պէտք ունէի :

Դաշնակցութեան երեք ներկայացուցիչներու հետ երեք օր ժողով լնելէ վերջը . իրենց վերջի խօսքն եղաւ թէ . Դաշնակցութիւնը վստահութիւն չունի վերակազմեալ Հնչակեան կեդրոնին վրայ . քանի որ անորմօսիկ քանի մը կարեւոր ընկերները անկեղծ չեն դէպի գործը : Իրենց այս պատասխանը լսելէս վերջ շատ իւրաւցի կերպով ըսի :

Քանի որ վստահ էիք կարող էիք ձեր նամակներով ինծի գրել անվերապահօրէն ոչ թէ ինծի ժամանակի կորուստ պատճառել , աւելորդ ծախքեր լնել տալ և այս հիւանդ վիճակիս մէջ գիս մինչեւ հոս բերել (հիւանդ ըլլալս կը տեսնէին քանի որ բժիշկը անձամբ իրենք կը բերէին) . ուրեմն այլեւս գործս վերջացած է և ես վաղը Լոնառն պիտի մեկնիմ :

Դաշնակցականները առաջարկեցին որ գէթ համերաշխութեան մասին խորհինք . ու պատասխանեցի :

Համերաշխութիւն ըսելով ես կը հասկնամ գործելու եղանակին մասին պայմանաւորութիւն . քանի որ Վերակազմեալները ձեզի վստահութիւն չեն ներշնչեր ինչպէս կարելի է անոնց հետ համերաշխիլ . համերաշխութիւն

մը՝ որ ես խաբուսիկ կը նկատեմ և բոլորովին ապար-
դիւն և թերեւս ազիտաբեր:

Վերջապէս իրենք կ'ուզէին իրենց ամբողջ ընկեր-
ներով միասին ժողով ընել և հաւանութիւնս կ'ու-
զէին, ես չը հակառակեցայ:

Ժողովին մէջ իրր փաստ կարդացին սստիկանու-
թեան գրան մէջ Արփիարի հարցաքննութեան թարգ-
մանութիւնը, որով Արփիարը կը մատնէր Տօքթ. Թիր-
եաքեանը, Վահրամ պէյ Տատեանը և ուրիշ Պէշիք-
թացի մը:

Որչափ որ ես Արփիարի նկարագրի մասին լաւ
գաղափար մը չունէի. բայց այդ չէր նշանակէր թէ,
ես պէտք չէր որ տիտղոսութիւններս ընէի. և հարցա-
քքննութեան թարգմանութիւնը ապօրինի չգտնէի. ուս-
տի իրենց ըսի:

Եթէ Արփիարի հարցաքննութեան բնագիրը (լու-
սանկարուած) ըլլար ես ոչինչ չունէի ըսելու. բայց քա-
նի որ հարցաքննութեան Հայերէն թարգմանութիւնն է
և Արփիարի ձեռագիր ստորագրութաւնը չկայ անոր ներ-
քեւ ես օրինաւոր չեմ նկատեր:

Կարդացին Աղասիի լպիրշ և թէ Վերակազմեալ
կեղրոնի անդամ Սուրենի նամակները, երկու նամա-
կագիրները ինքնին դատապարտելի էին. Վերջապէս
ժողովի եղբակացութիւն ըլլալով յայտարարեցին թէ
«Դաշնակցութիւնը ժամանակին Արփիարը դաւաճան
նկատելով զինքը աէորի ենթարկած է» :

Ուրեմն այլեւս կը մնար ժողովի ատենագրութիւնը
կազմել և ժողովը ու բանակցութիւնը վերջացած նկա-
տել: Ատենագրութիւնը երկու օրինակ պիտի ըլլար
մէկը Դաշնակցութեան և մէկը իմ քով պիտի մնար:

Փընկը 1/13 Յունիս 1897

Ա.ՏԵՇՆԱԳՐԱԲԻԹԻՒՆ

Ներքեւ ստորագրեալները Հ. Յ. Դաշնակցութեան
օրկանին Դրօւակի խմբագրութեան ներկայացուցիչնե-
րը և Յ. Կ. Ճանկիւլեան որ թէկեւ սկզբան Հնչակեան
Վերակազմեալ վարչութեան կողմէ պաշտօնապէս ա-
ռաջարկուած էր նախնական բանակցութիւններ կատա-
րելու Դաշնակցութեան հետ. բայց պաշտօնական յա-
րաբերութիւնը հնարաւոր դատուած չըլլալուն ստորեւ
յառաջ բերուած պատճառներով իբր մասնաւոր միջնորդ
մը ներկայացած էր դարձեալ նոյն դիտաւորութեամբ.
1897 Յունիս 1/13 Կիրակի նիստ զումարեցին Դրօւակի
խմբագրատան մէջ, ամփոփելու համար նախորդ երեք
օրուան երկուստեղ փոխանակուած խօսակցութիւնները:

Այդ բանակցութիւնները ակներեւ ապացոյց են,
որ Դաշնակցութեան միութեան ինդրին անտարեր
չըլլալէն զատ՝ բնդհակառակն միշտ խորհած է և այժմ
ալ կը խորհի գործնական միջոցներ գտնել այդ մեծ
գործը ի գլուխ հանելու: Եւ Դաշնակցութեան մինչեւ
հիմայ բռնած զգուշաւոր դիրքը միութեան ինդրին
նորոգ յուղուելէն ետքը, բարձումը միայն հնարաւոր
պիտի ընէ բանակցութեան սկզբնաւորութիւն մը Վե-
րակազմեալ վարչութեան և Դաշնակցութեան միջեւ:

Ա. Սննդաժեշտ է իսպառ հեռացնել Արփիար Ար-
փիարեանը թէ Հնչակեան կեդր. Վարչութենէն և թէ
կուսակցութենէն, քանի որ այդ անձը նկատուած է
իբր դաւաճան ամբողջ Դաշնակցութեան կողմէ:

Բ. Նկատելով որ Դաշնակցութիւնը խիստ բանա-
ւոր պատճառներ ունի կասկածելու նորակազմ վար-
չութեան և կամ անոր մօտիկ շրջանակներու մէջ գլու-

նուող կարգ մը անձերու անցեալին և նոյնիսկ անկեղծութեան մասին — բան մը որ փաստերով “ապացուցուեցաւ Պ. Յ. Կ. Ճամփելեանին — , ու հետեւաբար . այդ վարչութեան անունով կատարուելիք բանակցութիւնները պիտի չկարենան երաշխաւորել այն անկեղծ , անաչառ և բանքէտ բմբոնումը գործին . որ յաւէտ փափաքելի է Դաշնակցութեան , այդ փափուկ և կընճռոտ խնդիրը գործնական լուծումի մը յանգել տալու համար : Անհրաժեշտ տեսնուեցաւ որ Հնչակեան Վերակազմեալ Վարչութեան կողմէ կարգելիք լիազօր պատգամաւորները ընտրուին այն անձերու մէջէն , որոնք կը վայելեն նաեւ Դաշնակցութեան վստահութիւնը . ուստի և անոնց անունները նախապէս պէտք է հաղորդուին Դրօւակի խմբագրութեան :

ԾԱՆՈԹ . — Դրօւակի խմբագրութիւնն ալ իր կողմէ պատրաստ է հաղորդելու իր լիազօր պատգամաւորներուն անունները . եթէ այդ բանը պահանջուի Հնչակեան Վերակազմեալ Վարչութենէն :

Եմբագրութեան ներկայացուցիչներ

Ռուսօմ, Վահապ, Սամէն Կար, Յ. Կ. Ճանկիւեան

Սոյն ատենագրութեան ստորագրուելէն վերջ պատրաստուեցայ իսկոյն մեկնիլ Ժընէվէն :

Ժընէվէն դեռ չը մեկնած հետեւեալ նամակն խըմբագրեցի որ Դրօւակի և Մարտի մէջ պիտի հրատարակուէր :

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴԻՆ

Սիրելի հայրենակիցներ ,

«Ամիսներէ ի վեր հետամուտ եղայ թէ ինչ արգելքներ կրնային ըլլալ , որ յետաձգէին ժողովուրդի

այս ճգնաժամին մէջ կենսական եղած միութեան խընդիրը : Յեղափոխական ամէն դասակարգերու հետ տեսնուեցայ , որոնց վերջինն էր Դրօւակի խմբագրութիւնը , որուն հետ երկար տեսակցութիւն մը ունեցայ Ժընէվի մէջ , հոս իմացայ և իրաւացի գտայ գլխաւոր պատճառները , որոնք արգելք եղած էին միութեան խընդիրն համար կատարուելիք բանակցութեանց արգելքներ՝ որոնց վերնալուն մասին ջանքեր պիտի ըլլան : Ուստի կը փութամ հրատարակաւ ծանուցանել Հայ հասարակութեան թէ արգելքները վերնալէն վերջ , Հնչակեան Վերակազմեալ Վարչութեան և Դաշնակցական Կուսակցութեան կողմէ ընտրուած լիազօր պատգամաւորներու բանակցութիւնը քիչ ատենէն պիտի սկսի , և ժողովուրդը իրականացած պիտի տեսնէ իւր բաղձալի միութիւնը :

Մնամ խորին յարգանօք

Յ. Կ. Ճանկիւեան

15 Յունիս 1897

Ժընէվ

Յունիս 17ին Լոնտոն վերագարձայ : Արփիարը որ ակլզմէն տրամադրութիւն ցայց տուած էր թէ՝ եթէ երբէք իր անձը պատճառ նկատուի պիտի հեռանայ . իսկ երբ Ժընէվի ատենագրութիւնը կարդաց իր գոյնը դուրս տուաւ ու ըստ «չպիտի հեռանամ» :

Հետզհետէ որոշ կերպով կը տեսնուէր թէ միութեան խնդիրը պիտի վիճէ : Ինչպէս ըսի Տամատեան արգէն միութեան փափաքող էր և Արփիարէն դժգո՞ն . ինծի թելագրեց փոխանակ թղթակցելու Ազեքսանդրիս վերագրանամ և Մկրտչեանի ու լնկերներու հետ անձամբ տեսնուիմ . ես թէեւ Տամատեանի նման լաւատես չէի , քանի որ շարունակ Մկրտչեանի հետ կը

թղթակցէի որով շատ որոշ էր, Մկրտիչեանը Արփիտ-
րին կառչած էր ամուր կերպով, բայց ես կը խորհէի
Աղեքսանդրիա երթալ որպէս զի վերջնական կերպով
համոզուէի խնդրոյն ինչ ելք ունենալուն . . . և ատիկայ
վերջին փորձս պիտի ըլլար :

Լոնառնի կայարանին մէջ Տամատեան ինծի ըսաւ .

«Գնա և ամէն գնով աշխատէ միութեան գործը
յաջողցնել . եթէ երբէք չկրցար կրկին հոս վերադար-
ձիր, մեր պաշտօնակից Սուրէն Ամերիկա է և չեմ կար-
ծեր որ վերադառնայ քեզի անոր տեղ կեղրոնի ան-
դամ ընտրել կուտանք»:

Դարձայ չեշտակի կերպով իրեն ըսի .

Ի՞նչ, միթէ՞ կը կարծես որ միութեան խնդիրը վի-
ճելէն վերջ ձեր կուսակցութեան պիտի յարիմ, այդ
անկարելի է և ձեր կերպոնին անդամ ըլլալը ինձ հա-
մար բնաւ նշանակութիւն չունի և չըլլայ թէ ուրիշ
առթիւ այդ տեսակ առաջարկ մը ընես ինծի :

Տամատեանի հետ համբուրուելէն վերջ կառա-
խումբն ճամբայ ելաւ :

Ժողովուրդը այնչափ հետաքրքրաւած էր և միու-
թեան կը փափաքէր որու մասին օրինակ մը տալ բա-
ւակսն կը նկատեմ :

Բարիզի մէջ Լեւոն պէջ խոստացած էր միութեան
յաջուկէն վերջ շատ մեծ գումար մը նուիրել . արդէն
կէսն ալ վճարած էր Բարիզի քօմիթէին և մնացեալ
կէսը պիտի վճարէր միութենէն վերջ :

Բարիզի, Մարսէլլի և Աղեքսանդրիայ Հայերը իս-
կոյն զիս կը շրջապատէին և կ'ուղէին իրենց կողմէ հ-
ղած հարցումներուն որոշ պատասխան մը առնել : Ես
շուրած դրութեան մը մէջ էի ինչ պատասխանելս չէի
գիտեր, որովհետեւ ես ինքս արդէն չէի գիտեր թէ

գործի վախճանն ինչ պիտի ըլլայ . «Քիչ մը եւս սպա-
սել պէտք է» կը պատասխանէի :

Աղեքսանդրիա վերադարձիս Մկրտիչեանը շատ
փոխուած տեսայ . արդէն գիտէի որ ինքը միշտ Արփի-
արի հետ կը թղթակցէր :

Դեռ Աղեքսանդրիա շասած և թերեւս գեռ կոն-
տոն գանուած միջոցիս Մկրտիչեանը նամակ մը կը
խմբագրէ և համբաւաւոր Ռշտունիին և Ատոմին ստո-
րագրել տալով ժընէվ Դաշնակցութեան զրկել կու-
տայ . նամակի պարունակութիւնը ուղղակի և որոշ կեր-
պով զիս անուանարկելու բնոյթն կ'ունենայ : Դաշ-
նակցականները երբ սոյն նամակը կ'ստանան կը կար-
ծին եղեր թէ ևս արդէն գժտած և յարաբերութիւնս
խղած եմ եղեր Վերակազմեալներու հետ, և այդ գըժ-
տութեան հետեւանքը կը նկատեն յիշեալ նամակը :

Աղեքսանդրիա հանելէն վերջ Վերակազմեալ բո-
լոր ընկերները հաւ աքելով ժողովներ ըրինք և այդ
ժողովներուն մէջ ճամբորդութեանս համարատուութիւ-
նը ըրի : Ժողովներուն ներկայ կը գտնուէին նաև Ռշտ-
ուունին և Ատոմը : Ժողովներու եզրակացութիւնն ե-
ղաւ իմ ստորագրութեամբ իրը մը չնորդը Դաշնակցու-
ղաւ իմ ստորագրութեամբ իրը մը չնորդը Դաշնակցու-
ղաւ իմ ստորագրութեամբ իրը մը չնորդը Դաշնակցու-

ղաւ պիտի ըլլար .

«Մէկ կողմէն թող լիազօրներ ընտրուին միութեան
մասին բանակցելու և միւս կողմէ երկուստեք հաւա-
նութեամբ յանձնախումբ մը ընտրուի Արփիարի անց-
եալն քննելու, եթէ երբէք հաստատուի իր մասին ըս-
տաւմները Արփիարը իր արժանի պատիժը պիտի կըէ»
ևայլն :

Սոյն նամակն ժողովին մէջ խմբագրուելէն վերջ
ստորագրեցի և իսկոյն ժընէվ զրկեցին :

Աղեքսանդրիա չհասած արդէն Մուրատէն բաւաշան տեղեկութիւններ առած էի, արամագիր էի Տրիպոլիս երթալ և զի՞նքը փախցնել . գիտէի որ գործը ինքնին վտանգաւոր էր և թերեւս նորէն օձիքս Թուրք կառավարութեան ձեռքն անցնէր, բայց կ'արժէր Մուրատի նման ընկերոջ մը համար այդ զսնողութիւնը ընել և վտանգն աչք առնել :

Գործի ձեռնարկելու և յաջողելու համար առնուազն 200 ոսկիի պէտք կար : Բայցի Հնչակեաններէ Դաշնակցականներն ալ կը փափաքէին Մուրատի փախչելուն, ուստի քանի մը անդամներ խորհուեցաւ նիւթականի մասին և որոշուեցաւ մտերմական շրջանակի մը մէջ գաղտնի հանդանակութիւն ընել որ յաջողելուն բնաւ կասկած չկար :

Յանկարծ խնդիր ծագեցաւ թէ, Մուրատը փախցուելէն վերջ ի՞նչ պիտի ըսուիր . «Հնչակեանները փախցուցին թէ Դաշնակցականները» : Այս զգուելի առաջարկն երբ մէջտեղ ելաւ ես բացարձակապէս իրենց ըսի :

Մուրատը փախցնելէս վերջ ոչ ոքի անունը չպիտի յիշուի, այլ պիտի ըսուի «Մուրատ փախաւ կամ փախցցին» : Ես այս պայմանով գործն յանձն կ'առնեմ :

Առաջարկս երկու կողմին համար ալ հաճելի չը թուեցաւ և խնդիրը ինքնին փակուեցաւ :

Ժլնէվ զրկած նամակիս պատասխանը ստացայ ուրուն մէջ ներփակած էին Ուշունիի և Սասոմի կողմէն գրուած նամակին պատճէնը և Դրօւակի խմբագրութիւնը ինձի կը գրէր :

«Դուք ձեր անկեղծութեամբ ինքզինքնիդ բուրովվին նուիրած էք միութեան գործին. առանց կասկածելու իսկ որ ձեզի համար թափարդներ կը լարուի և

սոսկալի կերպով կ'անուանարկուիք . մէնք կը ցաւինք որ դուք ձեր անկեղծութեամբ և ազնուութեամբ զո՞ն կ'երթաք ևայլն ևայլն»

Իսկապէս գրուած նամակն չատ անուանարկիչ էր և չատ գուեհիկ ոճով խմբագրուած և թէ իսկապէս Գաշնակցութեան ըսածին պէս երկու կուսակցութեան մէջ միայն իմ անձս էր որ նշաւակ կը դառնար կարծես քաւութեան նոխազ մը եղած ըլլայի : Նամակի պատճէնը Մկրտիչեանին ցոյց տուի, որ իսկապէս ինքը խմբագրած և կամ թելագրած էր այդ ոճով գրել : Մկրտիչեանը ուզեց իր խորամանկութեամբ և եղուիտութեամբ ինքզինքը արդարացնել և չքմեղացնել և միեւնոյն ժամանակ կ'արդարացներ և կը պաշտպանէր նամակագիրները . ուստի Մկրտիչեանի այդ ընթացքը և խօսքերը լսելէս վերջ այլեւս հասկցայ թէ ինչ տեսակ արարածներու հետ գործ ունէի իսկոյն թքեցի ու հեռացայ Մկրտիչեանի քովէն :

Եղածը պատմեցի Գլլանեանին որ չատ զգածուեցաւ և կեւոն Մկրտիչեանի հետ յարաբերութիւնս խզելս չատ արդարացի գտաւ :

Գլլանեանի հիւանդութիւնը չատ յառաջացած էր բժիշկներէն և ոչ մին ինծի կը յուսադրէր թէ Գլլանեան այդ թոքախտի հիւանդութենէն պիտի ազատի :

Աթէնք գտնուած իր հայենակիցները ինձմէ խընդրած էին որ Գլլանեան Աթէնք զրկեմ . մտածեցի եղիպտոս և Աթէնք մնալ միեւնոյն բանն էր Գլլանեանի համար . քանի որ այդ ցաւէն ազատելու և երկար ապերելու բնաւ յոյս չունէինք, քանի որ ինքն ալ կը փափաքէր իր հայենակիցներուն քով երթալ անմիջապէս զի՞նքը Աթէնք զրկեցի :

Գիշեր ցորեկ ուղեղս պայթելու աստիճան կը մտածէի, որսվհետեւ վայրկեանը վճռական էր . պէտք էր

շատ հեռատեսութեամբ շարժէի , քայլերս հաշուով առանէի վերջէն չզղջալու և պատասխանատուութեան ներքեւ չմնալու համար : Խոկապէս դժբախտ էի որ գմնէ սրտակից և հին ընկերներ չունէի որ անոնց հետ խորհրդակցելով վերջնական որոշման մը յանդէի և ըստ այսու շարժէի . վերջապէս մտածմունքներս ամփոփելով հետեւեալ եղրակացութեան յանդեցայ:

Մկրտիչեանը որ կարեւոր գեր մը կը խաղար իրենց կուսակցութեան մէջ և սկիզբէն մինչեւ վերջ իրմէ զատ չկար ուրիշ մէկը որ գիտակ ըլլար բոլոր անց ու դարձերին , որով գիտէր թէ միութեան գործը որչափ կենսական և օգտակար էր տառապեալ Հայ ժողովուրդին համար , և այդ ամէնքը զիտակցօրէն կը զոհէր միմիայն Արքիարի մը , և մանաւանդ շատ որոշ էր որ Մկրտիչեանը սկիզբէն ի վեր ԿԵՂԾՈՒՇ էր: Այս ամէնքը ի նկատի ունենալով որոշեցի իրենց հետ յարաբերութինու խզելս հրտապարակաւ յայտարարել Աթէնքի Միութիւն թերթին մէջ :

Նամակաւ Բարիզ Թռնկրեանին և Մարկոսեանին գրեցի տեղի ունեցածը . իսկ ամչցայ Պօղոս . Տիգրան և Արթին փաշաներուն ներկայանալ այլ Փիէր Փօլատի միջոցաւ պէտք եղածները ցաւ ի սիրտ հաղորդել տուի :

Վերակազմեալներու ընթացքը զիս այն աստիճան զղուածք պատճառած էր և քանի մը անդամ Միութիւն թերթին մէջ նախատինքներու տարափներ իրենց հասցէին տեղացնելէս վերջ գեռ զգացած յուղմունքներուս չէի կրցած վերջ ատլ : Ի հարկէ ես իրենց դէմ անձնական ոչինչ չունէի . մանաւանդ որ սկիզբէն մինչեւ զիս ովսաննաներով ճաշկերոյթներավ և չափէն աւելի պատիւներով պատուած էին զիս . իմ քովս գանուած իրենց նամակներուն մէջ իրենց կողմէն եղած գովելու-

ները և շուայլուած ածականները շատ քիչերու կրնար տրուիլ : Ուստի իմ իրենց գէմ լարուելուս և իրենց կատաղի հակառակորդ ըլլալուս բուն եւ միակ պատճառն իրենց ԳԻՏԱԿՅՑՈՐԷՆ ՄԻՈՒԹԵԱՆ Գէթ ՀԱՄԵՐԾԻՈՒԹԵԱՆ գործը վիժեցնել տալն էր . միութիւնը կամ համերաշխութիւնը Արքիարի մը զոհելն էր: (Ուրեմն այլեւս տարակուանելու պէտք մնացած չէր թէ աւանք ժամանակին ինչ աղտօտ գեր խաղցած էին Հընչակեան կուսակցութիւնը պառակտելու համար) . իսկ ամենագլխաւոր պատճառն այն էր որ այդպիսիները ինքինքնին իբր յեղափոխական և ժողովուրդի շահեր մտածողներու կարգը կը դասէին , որով թէ ժողովուրդը կը շահագործէին և թէ անոր ճակատագրին հետ կը խաղային , ուստի ինձ կը մնար պարտականութիւն մը կատարել այդպիսիները իրենց իսկական գոյնով հանրութեան ներկայացնել :

Խնդիրը ինքնին շատ ծանրակշու էր . քայլ մը պիտի առնէի հանդէպ կուսակցութեան մը , թէեւ այդ կուսակցութիւնը կրնար իր շարքերուն մէջ ունենալ անկեղծներ և անշահախնդիրներ և ես բացառութիւնները յարգողներէն էի . քայլ այդ կուսակցութեան պիտառներու և դրակատարներու նկարագրը լաւ մը ուսումնասիրած էի , այնպէս որ առանց մազի մը չափ խզճի խայթ զգալու համոզուած էի թէ այդպիսիները բնաւ օգտակար չպիտի ըլլան ընդհակառակը վեսասակար և Հայութեան աղէտարեր :

Վերջապէս քանի որ կուսակցութեան մը դէմ պիտի պայքարէի և գլխաւորներու դիմակները վար պիտի առնէի : Ուրեմն շատ պարզ էր որ առած քայլս բաւական դժուար էր . . . կը մտածէի թերեւս ծերունի մայրիկս ըսէր «զաւակս կորաւ» կինս որբեւայրի և զա-

ւակներս որբ պիտի մնային, եթէ ենթազրութիւններս ձիւգ ալ ըլլային իմ փոյթս չէր, քանի որ ես վաղուց նուիրուած էի գործի մը որ զոհողութիւն և անձնութացութիւն կը պահանջէր . . . : Ես վերջնական եզրակացութեան եկած և այլեւս որոշած էի ինչ գնով ալ ըլլար պիտի ձեռնարկէի մերկացումի գործին, համոզուելով թէ ժողովուրդի շահը անոր մէջ կը կայանար :

Ե. — ԴԻՄԱԿԱԽՈՐՆԵՐ

Յուսախաբութիւնս թէեւ վերջի աստիճաննին հասած էր, բայց ես յաւսահատողներէն չէի. ես յօժար էի սկսիլ այն գործին և դիմել այն միջոցին որմէ կ'օդատուէր ժողովուրդը և թէ անդիտակցարար զո՞ն չէր երթար : Որոշեցի վերակազմեալներու իսկութիւնը և բուն նկարագիրը ամփոփել գրքոյկի մէջ և ձրիաբար ցրուել ժողովուրդին որպէս զի խեղճ և անդիտակ ժողովուրդը տեմնէր թէ յեղափոխական դիմակով իր ճակատագրի հետ խաղցողները որոնք են : Քանի որ վերակազմեալներու դիմակն պատռելու և իրենց իսկական գոյններով Հայ ժողովուրդին պիտի ներկայացնէի . ամենէն յարմարը գտայ հրատարակելիք գրքոյկիս խորագիրը ընել Դիմակաւորները :

Նիւթերը ձեռք բերելու համար ուրիշներու դիմելու պէտք չունէի, արդէն իմ սիրաս այդ նիւթերու մեծ շաեմարան մըն էր, նիւթերը որոնք ամիսներէ ի վեր զտուած և ինսամքով պահուած էին : Ուրեմն նիւթերը պատրաստ էին կը մնար զանոնք ժողովուրդին ներկայացնելու միջոցն . ահա ամենէն ցաւալին այն էր որ այդ միջոցն կը պակսէր ինծի բացարձակապէս կամ-

ես անկախ պատճառներով, միջոցն նիւթկանն էր, դժբախտաբար չունէի՝ բառին լայն առումով :

Վերակազմեալները գիտէին թէ մտադիր եմ այդ տեսակ հրատարակութիւն մը ընել՝ ծանօթ էր իրենց նաեւ նիւթական անկարողութիւնն . այս վերջի պարագան իրենց հրճուանք կը պատճառէր վստահ ըլլալով թէ այդ վիճակիս մէջ անկարելի պիտի ըլլար ինձ համար այդ տեսակ ձեռնարկ մը ընել :

Աղեքսանդրիա համելէս քանի մը ամիս վերջ գրիթէ ոչինչս չէր մնացած բացի հինգ Եգիպտական ուսկիէն, որովհետեւ բանտէն ազատուելէս վերջ որ և իցէ կուսակցութենէ մը կամ մարմինէ մը մասնաւոր գումար մը առած չէի, ճամբորդութիւնս և ապրուսամասնաւոր ազգայնոց ինծի տրուած նուէրներով եղած էր զոր չորհակալութեամբ ընդունած էի : Հինգ ոսկին գրամապանակովս սենեակու թողուցած էի, երեկոյին երբ սենեակս վերադարձայ սենեկակիցիս անզգուշութեան պատճառաւ քանի մը իրեղններու հետ գողցած էին նաեւ 5 ոսկին, ինծի պատահած սոյն դժբախտութիւնը հաւասարի աղբիւրէ տեղեկացայ որ Վերակազմեալներուն ուրախութիւն պատճառած էր : Թերեւս կարծելով թէ թշուառութիւնը կրնայ զիս ընկճել, զիջումի ենթարկել և կամ մտադրութենէս ձեռնթափ ընել : Կը մխալէին . շատ կը մխալէին :

Գիտէի որ վերակազմեալները ամէն գնով կ'աշխատէին զիս վարկաբեկել և նոյնիսկ ապրուսիս համար գործ մը գտնելուս համար կը չարախօսէին և արգելք կ'ըլլային . բայց չէի սպասեր թէ անխղճօրէն զիս բարոյապէս մեռցնելու չափ անազնիւ ըլլային . բայց դրութիւնն և վիճակս հետզհետէ անտանելի դառնալու աստիճաննին կը հասնէր այդ թշուառութեանս մէջ գոնէ որտակից ընկեր մը չունէի քովս :

Դաշնակցութեան ներկայացուցիչ Պապան իզմիր գացած էր և անոր յաջորդած էր Վահանը : Վահանը դրութեանս ծանօթ էր բայց ոչ բոլորովին . արդէն ոչ ոք չէր գիտէր թէ երեկոյները ուշ առեն 10^o փարայի հաց կ'առնէի և մութին ծովեղերք կ'երթայի այդ ցամաք հացով (ճիշդ Պոլսոյ Փօտուլային կը նմանէր) կը գոհանայի, օրական ապրուստի մը համար որոնց որ կը դիմէի գործ մը ձեռք բերելու, կը տեսնէի որ Վերակաղմեալները արգելք կ'ըլլային և զիս կը հալածէին, իսկ ես չէի զիջաներ մէկի մը դիմել և ժամանակ մը ապրելու համար դրամ պահանջել, բայց անոնք որ ինքնաբերաբար կուտային չէի մերժեր, թէեւ այս պարագան ալ արժանապատութեանս դէմ էր և վիրաւորիչ, բալց սիփեալ էի ժամանակ մը ապրելու մինչեւ որ գործ մը ապրուստի միջոց մը ձեռք բերէի :

Վահանի վարձած սենեակը ընդարձակ էր այսպէս որ քանի մը ընկերներ կրնային պառկիլ : Վահան ինծի ինծի առաջարկեց որ երթամ իր սենեակը պառկիմ, չը մերժեցի քանի որ սենեակի վարձք վճարելու վիճակի մէջ չէի արդէն :

Վերակազմեալները Վահանի սենեակը երթալս վերաբած էին հանգիստ ապրելուս և միանգամայն Գաշնակցական ըլլալուս և այդպէս ալ տարածայնած էին ժողովուրդին մէջ :

Դիշերուան ժամ ինսի միջոցները ես ամենէն աւաշ սենեակ գացած և անկողնոյ (եթէ երբէք կարելի էր անկողին անունը տալ) վրայ երկնցած էի ու կը մտածէի, Վահանը երբ քանիներու հետ սենեակէն ներս պիտի մտնար ես ինքինքն քնացած ձեւացուցի, որովհետեւ խօսելու բնաւ տրամադրութիւն չունէի, Վահանի հետ եկողները քանի մը Վերակազմեալներ էին :

Վահանը նախ անկողինս ցոյց տուաւ և պարզեց այն թշուառ վիճակս որ կ'ապրէի . իրենց ինծի վերագրածները պարզ զրպարտութիւն նկատեց և իրենց դէպի ինձ ունեցած ընթացքնին հակամարդկային և անխղճութիւն : Եւ քանի մը յանդիմանական խօսքերը ըսելէն վերջ իր պատւոյն վրայ երգուննալով բաւ :

Ճանկիւեանի դէպի յեղափոխութիւն ունեցած անկեղծութիւնը շատ քիչեր կ'ունենան, և թէ դէպի գործը և դէպի հայրենասիրութիւն ունեցած անշահաւխնդրութեան գոհն է ինք . . . : Վահանի խօսքերը այլեւս լսել չուզեցի . ուզեցի քնանալ :

Ազեքսանդրիոյ մէջ Բ. Գ. անունով բառի բավանդակ նշանակութեամբ բարեկամ մը ունէի, այդ վիճակիս մէջ բարեկամ ըլլալով ոչ թէ զիս կը սիրէր այլ կը պաշտէր, պատճառը դէպի յեղափոխական գործը ունեցած անկեղծութիւնս և անբասիր կենցաղս էր : Բնականաբար ես ալ փոխադարձաբար զինք կը սիրէի և կը յարգէի : Շատ անգամ և գրեթէ ամէն օր իրեն քով կ'երթայի :

Եսնութէն ներս մտնելով բարեկամս իր սովորական ուրախ զուարթ վիճակին մէջ չտեսայ . իսկոյն կարծեցի թէ ցաւալի բան մը պատահած ըլլալու էր որ տիսուր էր : Քանի որ զինք կը սիրէի և կը յարգէի բնական էր որ հետաքրքրուէի իր տիսութեան պատճառը իմանալ :

Բարեկամս ուսերը թօժուելով «ոչինչ չկայ» ըսաւ, ես նորէն պնդեցի և ուզեցի պատճառն իմանալ : Բարեկամս գլուխը վեր առնելով շեշտակի կերպով երեսս նայեցաւ ու ըսաւ :

«Ես մինչեւ այսօր քո անկեղծութեանդ վրայ մեծ հաւատաք ունէի և քեզ կը պաշտէի . ասկից վերջ այլեւս

որ և իցէ յեղափոխականի մը անկեղծութեան չպիտի
հաւատասում»:

— Կը խնդրեմ քիչ մը պարզ խօսէ որպէս զի՞հաս-
կընամ և ըստ այնմ պատախանեմ ըսի:

«Այլեւս պարզ խօսելու տեղի մնա՞ց, Դաշնակցու-
թենէն կ'աշառուած ես և տասը ոսկի ալ ամսական
կ'առնես եղեր»:

— Ուրկէ լսեցիր և ով ըստ քեզի:

Ալ ուրկէ լսել կա՞յ ամենուն բերանն է և միթէ
դու լսած չե՞ս:

— Առաջին անգամն է որ կը լսեմ. լսել է ասոր
համա՞ր է որ տիսուր ես և դէմքդ թթուեցուցած ես:
Այս՛:

Բարեկամրս խօսքերս լսելէս վերջ գլուխս կախեցի
և սկսեցի մասածել. կը մտածէի այս տեսակ բարեկամ
մը կարմացնել թէ խղճիս խալթ մը պիտի ըլլար և թէ
պարզապէս իր վատահութիւնը չարաչար գործածած
պիտի ըլլացի և մանաւանդ որ ինքը պահպանողական
մէկը չէր. յեղափոխութեան վրայ իր ունեցած հա-
ւատքն պիտի խախտէր. ուստի առանց նկատի ունե-
նալու արժանապատութիւն և համեստութիւն ու-
զեցի այդ ազնիւ բարեկամս չվշտացնել. ու գլուխս
վեր առնելով իրեն ըսի:

Քանի որ բարեկամս ես և զիս չափէն աւելի կը
սիրես. ուստի ես ալ մտերմարար քեզի կ'լսեմ, այս
երրորդ օրն է որ անօթի եմ և ասնդիմ մը չկայ քովս:

Բարեկամս՝ խօսքերս լսելուն պէս ամբողջ մարմ-
նով նստած տեղի ցնցուեցու. իսկոյն աչքերը արտա-
սուքով լիցուեցաւ և սկսեց լսլ. յետոյ ինքզինքին
գալով իսկոյն տեղէն վեր ելաւ և զիս առնելով ճա-
շարան մը տարաւ և ճաշելէս վերջ քիչ մը դրամ տուաւ
իրը օրական ծախս:

Այդ ամենասուր և զգուելի զրպարտութիւնը երբ
լսած և պազարիւնութիւնս պահած էի. այդ պարագան
տարօրինակ և զարմանալի թուած էր բարեկամիս որով
ինքը որոշած էր ինձմէ բացարութիւն պահանջել և
պատճառն իմանալ:

Իրեն հարցումներուն պատասխանեցի: Զէ՞ որ դու
երգեր կը սիրես և կ'երգես ալ. Զէ՞ որ Նալբանաեան
կ'ըսէ. «Ճանապարհ վշոտ է», ազատութիւն սիրողին
այս աշխարհ խիստ նեղ է». ինչու յուզուէի. քանի որ
նողկալի զրպարտութիւն մըն է և թէ իսիդոս բոլորովին
հանդարտ է:

Այս միջագէպէն վերջ բարեկամիս մտերմութիւնը
աւելի ամրապնդուեցաւ և թէ անկէց վերջ վերակազմ-
եալները ազգին գաւածոններ և ցեցիր կ'անուանէր:

Սրդէն քանի մը անգամ Գահիրէ գացած փորձած
էի գործ մը ձեռք բերելու և միշտ հակառակութեան
հանդիպած էի. վերջապէս բարեկամիս թելադրութեամբ
յանձն առի անգամ մը ես երթալ:

Աքեայի բարեկամս Եիւքրին Աղեքսանդրիս կը
գտնուէր և երբեմն կը տեսնուէինք որովհետեւ ինքը
Գլըմհեանի և միւս ընկերներուն հետ չփուելով և
թէ զարգացեալ ըլլալուն թուրքիրէն խօսիլ սորված
էր. ինքը ստիպեալ փախած եղիպասս եկած էր.

Աքեա գտնուած միջոցին աեղի ունցած զեղծում-
ներու, պաշտօնէից կաշառակերութեան և անոնց հա-
կօրինական ընթացքներու մասին իխտ և մանրամասն
կերպով կեղծ ստորագրութեամբ միշտ կը գրէ եղեր
եղիպասս հրատարակուող նշանաւոր էլ իհրամ թերթին:
Հաղարապեալ կը կասկածի եղեր որ Եիւքրին կրնայ
ըլլալ այդ թղթակիցը, անգամ մը կը կանչէ կ'սպառնայ
ու կ'ըսէ:

որ և իցէ յեղափոխականի մը անկեղծութեան չպիտի
հաւատում»)

— Կը խնդրեմ քիչ մը պարզ խօսէ որպէս զի՞նաս-
կընամ և ըստ այնմ պատասխանեմ ըսի:

«Այլեւս պարզ խօսելու տեղի մնա՞ց, Դաշնակցու-
թենէն կ'աշառուած ես և ասաբ ոսկի ալ ամսական
կ'առնես եղեր»:

— Ո՞ւրիէ լսեցիր և ով ըստ քեզի:

Սլուրիէ լսել կայ ամենուն բերանն է և միթէ
դու լսած չե՞ս:

— Առաջին անգամն է որ կը լսեմ. լսել է ասուր
համար է որ տիսուր ես և գէմքդ թթուեցուցած ես:
Այս:

Բարեկամիս խօսքերը լսելէս վերջ գլուխս կախեցի
և սկսեցի մասածել. կը մտածէի այս տեսակ բարեկամ
մը կարմուցնել թէ խողձիս խայբի մը պիտի ըլլար և թէ
պարզապէս իր վտանութիւնը չարաչար գործածած
պիտի ըլլայի և մանաւանդ որ ինքը պահպանողական
մէկը չէր. յեղափոխութեան վրայ իր ունեցած հա-
ւատքն պիտի խախտէր. ուստի առանց նկատի ունե-
նալու արժանապատուութիւն և համեստութիւն ու-
ղեցի այդ ազնիւ բարեկամս չվշտացնել. ու գլուխս
վեր առնելով իրեն ըսի.

Քանի որ բարեկամս ես և զիս չափէն աւելի կը
սիրես. ուստի ես ալ մտերմաբար քեզի կ'ըսեմ, այս
երրորդ օրն է որ անօթի եմ և ասնդիմ մը չկայ քովս:

Բարեկամն՝ խօսքերս լսելուն պէս ամբողջ մարմ-
նով նստած տեղը ցնցուեցաւ. խակոյն աչքերը արտա-
սուքով լեցուեցաւ և սկսեց լոլ. յետոյ ինքինքին
գալով խակոյն տեղէն վեր ելաւ և զիս առնելով ճա-
շարան մը տարաւ և ճաշելէս վերջ քիչ մը դրամ առւաւ
իրը օրտկան ծախը:

Այդ ամենասատոր և զգուելի զրապարտութիւնը երբ
լսած և պազարինութիւնս պահած էի. այդ պարագան
տարօրինակ և զարմանալի թուած էր բարեկամիս որպէ
ինքը որոշած էր ինձմէ բացատրութիւն պահանջել և
պատճառն իմանալ:

Իրեն հարցումներուն պատասխանեցի: Զէ՞ որ դու
երգեր կը սիրես և կ'երգես ալ. Զէ՞ որ նալբանաեան
կ'ըսէ. «Ճանապարհ վշոտ է, ազասութիւն սիրողին
այս աշխարհ խիստ նեղ է»: ինչու յուզուէի. քանի որ
նողկալի զրապարտութիւն մըն է և թէ խիդաս բոլորովին
հանդարտ է:

Այս միջադէպէն վերջ բարեկամիս մտերմութիւնը
աւելի ամբապնդուեցաւ և թէ անկէց վերջ վերակազմ-
եալները ազգին գաւաճաններ և ցեցիր կ'անուանէր:

Արգէն քանի մը անգամ Գահիրէ գացած փորձած
էի գործ մը ձեռք բերելու և միշտ հակառակութեան
հանդիպած էի. վերջապէս բարեկամիս թելագրութեամբ
յանձն առի անգամ մը ես երթալ:

Աքեայի բարեկամս Շիւքրին Աղեքսանդրիս կը
գտնուէր և երբեմն կը տեսնուէինք որովհետեւ ինքը
Գլըմհանի և միւս ընկերներուն հետ շփուելով և
թէ զարգացեալ ըլլալուն Թուրքերէն խօսիլ սորված
էր. ինքը ստիպեալ փախած եղիպատու եկած էր:

Աքեա գանուած միջոցին տեղի ունցած զեղծում-
ներու, պաշտօնէից կաշառակերութեան և անոնց հա-
կօրինական ընթացքներու մասին խիստ և մանրամասն
կերպով կեղծ ստորագրութեամբ միշտ կը գրէ եղեր
Եգիպտոս հրատարակուող նշանաւոր էլ Էհրամ թերթին: Հազարապետը կը կասկածի եղեր որ Շիւքրին կրնայ
ըլլալ այդ թղթակիցը, անգամ մը կը կանչէ կ'ապառնայ
ու կ'ըսէ:

«Եթէ երբեք ուրիշ անգամ մը Աքեայի մասին թղթակցութիւն մը կարդամ այլեւս ձեռքէս ազատաւելիք չունիս»:

Եիւքրին կը խորհի որ հազարապետի այդ սպառնալիքը օր մը սուղի պիտի նստի իրեն՝ կ'որոշէ Աքեայէն հեռանալ և իրը էլ էնրամին աշխատակից եղիպտոս գալ:

Եիւքրին իր ազնուութիւնը Աքեայի մէջ շատ անգամ փորձով ցոյց տնւած էր. հետեւարար երբ իրար հանդէպէինք քիչ մը երկար կը տեւէր մեր խօսակցութիւնը:

Սովային նախարար Հասան փաշային տղան Եղիպտոսի մէջ զիս լրտեսել կուտայ եղեր ևս բնաւ. տեշղեկութիւն չունէի: Ինծի յատկացուած լրտեսները դիպուածաւ միշտ կը տեսնեն եղեր որ Եիւքրին հատ կը տեսնուիմ:

Հասան փաշայի տղան՝ Եիւքրին իր քով տանիլ կուտայ և կը տեսնուի: Երկրորդ անգամի տեսակցութեան իրը թէ անգդալաբար խօսակցութեան նիւթը կը փոխէ և կ'սկսի իմ մասիս խօսիս: Եիւքրին թէեւ զարդացեալ բայց անփորձ և խակ էր. վերջապէս երբ բարեկամ ըլլալնիս կը հասկնայ Եիւքրին կ'լսէ.

«Թէեւ ձանկիւլեանը Հայ, բայց իրը հայրենակից շատ կը ցաւիմ իր արդի վիճակին վրայ որ թշուառ կեանք մը կ'ապրի. ինքը շատ խելացի է և ամէն մէկ գործին մէջ կրնայ օգտակար ըլլալ. եթէ երբեք իրեն ծանօթ ըլլայի պէտք եղած գոհողութիւնները պիտի ընէի զինքը իր հայրենիքը կամ Պոլիս զրկելու, քանի որ արդէն կայսերական ներման արժանացած է ժամանակին: Եթէ ինքը Պոլիս մնալու դիտաւորութիւն ուշնենար ես այժմէն կրնայի զինքը վատահացնել թէ, առ նուազն 15—20 ոսկի ամսականով պաշտօն մը կը տրուի

իրեն. ինքը շատ գործունեայ և պարկեշտ մէկն է կը զարմանամ թէ ինչո՞ւ այս վիճակով հոս մնացած է և Պոլիս կամ Վան չվերադառնար դրամ չունենալո՞ւն պատճառաւ ես դրամ կուտամ իրեն. եթէ կ'ուզես իրեն ծառայութիւն մը ընել ահա առիթն ներկայացած է այդ բարեկամդ իր թշուառ վիճակէն ազատէ»:

Եիւքրին չնորհակալութիւն կը յայտնէ որ իր միջոցաւ կ'ուզէ բարիք մը ընել ինծի և կը խոստանայ շուտով իմ պատասխանս տանիլ իրեն:

Հասան փաշային աղան իրը թէ պատասխանս տանիլ այնչափ ստիպողական չնկատեր և կ'սկսի տարրեր նիւթերու վրայ խօսիլ. պարզապէս Եիւքրին մոլորեցնելու համար:

Եիւքրին ինծի ծառայութիւն մը ընելու դիտաւորութեամբ կ'սկսի զիս գնտուել ու կը գտնայ ծովեզերեաց սրճարան մը ուր նստած կը մտածէի. եթէ Գահիքէի մէջ նորէն գործ մը չգտնէի ուր պէտք էր երթայի:

Եիւքրին ուրախ էր և յայտնի էր որ լաւ տրամադրութիւն ունէր: Սովորական խօսակցութենէն վերջ իրեն ըսի. վազը Գահիքէ պիտի երթամ գործի մը համար եթէ յաջողիմ լաւ. իսկ եթէ չյաջողիմ թէեւ դեռ որոշած չեմ ուր երթալս բայց յամենայն դէպս Եղիպտոս պիտի մնամ:

«Են անանկ է նէ ճիշտ ժամանակին գտայ քեզի եթէ ոչ պիտի ստիպուէի Գահիքէ զալ և քեզ տեսնել» Ըսէ տեսնեմ սիրելի⁽¹⁾ Եիւքրիս. արդէն այսօր լաւ տրամադրութեան մէջ կը տեսնեմ քեզ:

«Իրաւ ալ խելացի ես եղեր սիրելիս, անոր ըստա-

(1) Արաբները իրենց խօսակցութեան մէջ «ետ հապիպի» բառ շատ կը գործածեն որ սիրելի ըսել է:

ծին պէս, որովհետեւ իսկոյն հասկցար դիտաւորութիւնս»:

Շատ լաւ ըսէ տեսնեմ:

«Ենչու Պոլիս կամ Վան չես երթար որ կրնաս հանգիստ ապրիլ և լաւ գործ մը և կամ պաշտօն մը ունենալ:»

Շիւքրին երբ պաշտօն բառը արտասանեց իսկոյն ցնցուեցայ նստած տեղս առանց իրեն զգացնել տալու և միեւնոյն ժամանակ ձեռքս իր ծունկին վրայ դնելով փաղաքշական ձեւով մը ըսի. ըսէ տեսնեմ ի՞նչ պաշտօն է:

Տրամադրութեանս փոխուիլը Շիւքրիի աչքէն վրիպած չէր լոեց և սկսեց մտածել:

Սիրելի Շիւքրիս չէ որ զիտես թէ ես քեզի եղբարմէս աւելի կը սիրեմ. ըսէ տեսնեմ ի՞նչ կայ:

Ենչու Պոլիս կամ Վան չես երթար:

Երբ տեսայ որ Շիւքրին հետզետէ կ'սկսի տիրիլ ևս իրեն ըսի:

Չես զիտեր որ ես յեղափոխական եմ, և չես զիտեր որ միութեան իմադրոյն համար կ'աշխատիմ, ես ինչպէս կրնամ ազատ կիրապով թուրքիա մանել, իսկ տարրեր բան երբ պէտք ըլլայ ծպատած և գաղանի կերպով կը մանեմ. այս բանը մինչեւ հիմայ չէի՞ր զիտեր:

Շիւքրին սկսաւ մտածել և մելամաղձոտուիլ, իսկոյն հասկցայ թէ տարօրինակ բան մը կար. վերջապէս երբ ստիպեցի ըսաւ.

«Վայ շան զաւակ վայ կ'ուզէ եղեր քեզ ծուզակ ձգել, և սկսեց իրողութիւնը մանրամասն կերպով պատմել և պատմելէն վերջ ինձմէ ներողութիւն խընդըրել: Իսկ ես Շիւքրիին ըսի: Ընդհակառակն չնորհակալ եմ որ եկար և իսկոյն դիս գտար և ես հասկցայ

շուրջս անցած դարձածը: Դեռ դու անփորձ ես, իմ խորհուրդս ըլլայ քեզի որ հետքդ կորանցնես և անգամ մ'ալ այդ փաշայի տղային հետ չը տեսնուիս. կրնայ ըլլալ որ քեզի ալ թակարդ մը լարած ըլլայ, վերջապէս զգոյն կեցիր, իսկ իմ մասիս բնաւ հոգ մի լներ:

Գահիրէ համնելուս երկրորդ օրը բարեկամի մը հետ լորտ Քրօմէրին գնացինք և եղածն պատմեցի, ու ըսաւ.

«Բանի որ Գահիրէ ես ոչինչ չեն կրնար ւնել անհոգ եզիր, իսկ եթէ ստիպուած ես Աղեքսանդրիա մնալ պէտք է զգոյն կինաս, երբ սստիկաններ կամ լրտիսներ քեզ ձերբակալել և շոգենաւ տանիլ ուղեն ոյժով պօռայ և աղմէկ որպէս զի ժողովուրդը հաւաքուի բալորափք այն ատեն քեզ չեն կարող շոգենաւ տանիլ. իսկ եթէ քեզի այնպիսի ատեն մը ձերբակալեն որ ոչ չիմանայ և կառավարութիւնը տեղեկութիւն չունենայ այն ատեն ոչինչ չենք կրնար բնել:»

Լորտ Քրօմէրին չնորհակութիւն յայտնելով դու բաւանք սեհեակէն:

Բանի մը օր Գահիրէ մնալով երբ տեսայ որ հալածանքն նորէն կը շարունակուի և այդ գրութեամբ չպիսի կրնամ գործ մը գտնել այլեւս վհատեցայ և ուրոշեցի Եգիպտոսէն հեռանալ:

Բարեկամիս թելադրութիւնը իր օգուտն ունեցած չէր, նորէն նոյնը եղաւ ինչպէս որ քանիները ըրած էին, իրենք վաճառական ըլլալով թուրքիոյ հետ կա պակցութիւն ունէլն կամ թուրքիոյ մէջ զործ ունենալնուն պատճառաւ. հակառակ պարագային իրենց շահեր վաճանգուած կը տեսնէին ինձ նման նշանաւոր յեղափոխական մը իրենց գործին մէջ աշխատեցնելու:

Աղեքսանդրիա էի յանկարծ յիշեցի ծերունի մայրիկս որ իր նամակներով թախանձագին կը ինդրէր

որ մեռնելէն առաջ գոնէ անգամ մը զիս տեսնէ, թէեւ ես ալ չատ կը փափաքէի զինք տեսնել, իսկոյն անդրադարձայ թէ այդ աւեսակ բաներու մասին մաածելու կատարեալ ցնորք մը կրնար ըլլալ ուրիչ սինչ . այդ երեւակայական մատածունքներուս մէջ յանկարծ Խրիմեան Հայրիկը միաքառ եկաւ խորհեցայ էջմրածին երթալ իրմէ յանձնարարական մը առնել և կովկաս երթալ այդ յանձնարարականով վաճառականներու քով գործ մը գտնել . և եթէ նիւթական մրջոցն ունենայի գաղանի կերպով Վան մանել և քանի մը օրէն դաւրս ելնել մայրիկս և զաւակներս տեսնել այս շատ երջանիկ պիտի զգայի ինքինքս : Արչափ որ կը մատածէի յանկարծ նորէն կ'սկսէի ինքինքս կշամարել թէ ինչո՞ւ այդ տեսակ օգային և անխմաստ բաներով միտքս և ուզեղս կը հոգնեցնեմ :

Միջոշեան կարապետը «Լուգրի» սրճարանը նստած լրագիր կը կարգար , ժամանակին Ալի Սափ փաշայէն իմ մասիս եղած գովեսանները լսելով ինձի համակրած էր և շատ կը սիրէր . խորհեցայ իրեն պարզել ինդիրը :

Միջոշեան խոստացաւ իրը նույէր մինչեւ էջմրածին ճանապարհամուր վճարել . ճնորհակալութիւն յայտնելէս վերջ սկսայ կեղծ անունով անցագիր մը պատրաստել ատլաւ միջոցներ վնասուել ու յաջողեցայ : Ուրախութիւնս ալեւս չափ ու սահման չունէր . թէ կովկասի մէջ լաւ գործ մը պիտի կարհնոյի ձեռք բերել և թէ զաւակներէս այնչափ տարուան կարօտս պիտի առնէի :

Վերակազմներու օթկան Մարտ թիրթը 1898 Յուլիս 6 թիւին մէջ խմբագրութեան կողմէ իմ մասիս երկու սիւնակի չափ շատ գուեհիկ ոճով զիս վարկաբեկած էր . Եգիպտոսի մէջ շատերը նողկանքով կար-

դացած էին իմ մասիս գրուածները թէեւ ինձի ղարմանալի չթուեցաւ , քանի որ ես արդէն վազուց համազուած էի թէ իրենց նկարագրէն տարբեր բան սպասելը ինքնին աւելորդ էր :

Բարեկամներէս շատերը կ'սափէին որ Միութիւն թիրթին մէջ պատասխանեմ ես մերժեցի քանի որ որոշած էի արդէն «Դիմակաւորներ»ը հրատարակել :

Վասնայի մէջ Գամէր Արշաւիր և Երուանդ Սրմաքէշիանլեան (6) «Եարծում» անունով թերթ մը կը հրատարակէին . ուստի քանի մը օր վերջ Եգիպտոսի ժողովուրդը նարծումի մէջ խմբագրութեան կողմէ հրատարակուած «Օռկան» խորագրով և «Օրը օրին» (6) ստորագրութեամբ հետեւեալ հրատարակութիւնը կը կարգար 1898 Յուլիս 15ի թիւին մէջ :

Օ Ռ Կ Ա Ն (. ° .)

Հնչակեան վերակազմնալ կուսակցութեան օռկան Մարտի յուլիս 6ի թիւին «Հիւանդութիւն մը» խորագրով յօդուածէն կը քաղենք հետեւեալ քանի մը մասերը .

«Այս ապուշներուն մէջ առաջին տեղը կը գրաւէ «Հաճին , որ հազիւ թէ հասարակ կարդալ մը զիտէ , «ան ալ կասկածելի , ու եկեր միաքը դրած է թէ ժողովրդին ներկացացուցիչն է , անոր առաջնորդը պէտք աէ հանդիսանայ ... Աս ձիհանկիւլեանը ատենօք Պոլիս «Զախմախճիներուն զլուելս սփրթայի մէջ հատը 5 զլրուչի բապուճ կը ծախէր . «պանքա բօթա կէօմրիւք «մալը . պէշ գուրուշա , բանթօֆլանիս .» Ետեւէն խանութ մը բացաւ և զուր խանուէ կը ծախէր» :

«Յուլիս 15ի ցոյցին մասնակցող բազմութեան մէջ կը գտնուէր և առ Հաճի Արթին ձիհանկիւլեանը .

«չենք գիտեր թէ ի՞նչ պատճառաւ չարաչար կը ծեծ-
ուի մայր-եկեղեցին բակը։ Զգային գրգռումին տակ
ռպատրիարքարանի սրահը կը կոտրէ թուրան, ու ետ-
«քէն ալ Սըրբեան Պատրիարքին կառքը ապաստանելով
«փախչիլ կ'ուզէ, բայց ինչպէս կ'ըլլայ օձիքը ձեռք
«կուտայ դիպուածով. դատարանին առջեւ կ'ուրանայ
«ըրածը, բայց Տաճատի, Սուքիասի, լուսարարին
«յայտնութիւնները կը հաստատեն թէ թուրան կոտրողն
«է. բերդարգելութեան կը դատապարտուի. անցած
«տարի ալ աղատեցաւ»։

Ու ասանկ շարք մը աւելի գծում ու թունաւոր
լորձանքներու։

* * *

Հիմակ ալ կարդանք Մարտի Ա. թիւին մէջ նոյն
Ճանկիւեանի մասին գրուածը։

«Աքեայի բանտերուն մէջ եօթը տարի փատելէ
«ետքը այսօր Եւրոպա կը գտնուի այն որ հայ ժողո-
«վրդին ազատութեան անդրանիկ մարտին քաջարի
«դրօշակակիրը հանդիսացաւ։

«Յարութիւն Ճանկիւեան 1890 յուլիս 15ի Հըն-
«չակեան մեծ բողոքին օրը խիզախ պատերազմովը ե-
«ղաւ և տեղն ու տեղը իսկ ձերբակալուելով մահուան
«պատապարտուեցաւ զինուորական ատեանէն։ Այս
«վճիւը փոխուեցաւ զդթայակապ զինուորական մշանջե-
«նական բանտարկութեան։ Անկէ ի վեր քանի մը ան-
«գամ թէեւ ընդհանուր մառացում հոչակուեցաւ թուր-
«քիոյ մէջ եւրոպական ճնշումով, սակայն Ճանկիւեան
«կը մնար իր շղթաներովք պրկուած։ Այս անգամ իր
«անունն ալ ազատ արձակուսղներու ցուցակին մէջ
«անցաւ, իր ծննդավայրը. Վան, զրկուելու որոշումով,
«այսինքն ճամբան ոչնչացնելու դիտումով։ Ճանկիւ-

«եան բաւական ճարպիկ գտնուելով ինքզինքը նետեց
«Կիսլոս ուսկից անցաւ Եգիպտոս և անկէ Բարիդ ուր
«կը գտնուի հիմա և կը գարմանէ իր խանգարուած ա-
«ռողջութիւնը»։

«Մարմնով թէեւ տկարացած, Ճանկիւեան կը
«մնայ հոգիով անընկճելի, սրուվ խանողավառ, մտքով
«հաւատացեալ յեղափոխականը»։

Վերեւի երկու հակիմաստ գրութիւնները ցոյց
կուտան թէ Մարտի խմբագրապետը որքան անխղճա-
հար ու անզգուշ է երբ խնդիրը հակառակորդ մը
ջախչախելու վրալ է։ Բայց պէտք է որ կատաղու-
թիւնը՝ յիշողութիւնը կորսնցնել տալու աստիճան
շեշտուած ըլլայ խմբագրի մը նկարագրին մէջ և զայն
ծաղրելի ընէ ամբողջ աշխարհի առջեւ, դժբախարար
իրեն հետ մէկտեղ փափուկ գիրքի մը ենթարկելով
ամբողջ կուսակցութիւն մը որ այնքան կրնար բարդա-
ւածիլ եթէ իր զեկը աւելի բանաւոր անձերու վստանէր։

ՕՐԸ ՕՐԻՆ

ՃԱՆԿԻՒԵԱՆ

Ո՛չ, ես չեմ կրնար առանց յուզումի անունդ բե-
րանս առնել։ Քեզի համար. իբրեւ նախատինք, սոս-
իսիդ մէկը կը զրէ որ «փապուճճի» էր, փողոցի մը ան-
կիւնը։ Ես չեմ չմնար ատիկա հերքելու. գուցէ աւելի
չնչին բաներով ալ առուտուր ըրած ըլլաս. ատիկա իմ
փոյթս չէ. միայն ես կը պնդեմ որ, ինչ որ ալ ծախած
ըլլաս գուն հասարակաց շուկային մէջ, նիւթական ինչ
սեղմ վիճակ ալ ունեցած ըլլայիր, ամենքին յայտնի
է որ կինդ ու զաւակներդ քու քրտինքիդ հացը կե-
րան, դուն քեզմով ապրեցար, ո՛չ մէկ աղտոտ դրամ»

ձեռքերդ չարտատաւորեց , ո՞չ մէկ կասկած չկրցաւ մօ-
տենալ անուանդ բոլորտիքը :

90ի գէպքերուն մէջ . որ պոլսական գէպքերու
նախակարապեաներէն ամենէն աւելի ուժեղն եղար ,
բերնէ բերան պտտեցար դու . մարդ չի մնաց որ վրայ
չխօսի : Զինուորական ատենի մը մահավճիւր՝ կախա-
զանին գերաններն ու խեղդանը քու աչքիդ առջեւ
շողացուց , և սակայն , մթութեան այդ խորչերէն ալ
քեզմէ ցոլքեր ելան դուրսը ու վհատ ոգիններու մէջ
նոր կեանքը արթուն պահեցին : Այնունետեւ մահավճի-
ւր փոխուեցաւ հարիւր տարուան բանտարկութեան ,
և Աքեա իր երկաթէ գտուագեղներու մէջ սեզմեց քեզ
ու անսնք՝ որ 90ի ամենէն համակրելի , ամենէն ակնա-
ծելի գէմքերէն եղան :

Պալատէն , Խորէնի պատրիարքութեան առաջին
տարին , նուէր զրկուած էր օսմ . թուղրան : Արմաչի
վանահայրը , չաես ու բանէ մը չհասկցող մարդու պէս ,
շուրջառով , բուրգառով ու աղօթքներով գիմաւորեց
պալատին նուէրը : Տպաւորութիւնը խիստ տիսուր եղաւ .
բարեպաշտ ոգիններու համար՝ ներքին վիրաւորանք
մըն էր գէպքը իրենց անխառն ջերմեռանդութեանը
մէջ . ըմբոստ ոգիններու համար՝ անպայման ցածութիւն
էր աս մեր հոգեւորական իշխանութեան կողմէ . իսկ
նոր մրմռացովներու համար՝ աններելի բան մըն էր ,
սրբալղծութիւն մեր բոլոր ներկայ ու անցեալ կեան-
քին : Ու այդ օրէն «հօշընտու» մը բոյն դրաւ ամէն
գասակարգի հոգիններուն մէջ :

90ի ցոյցի կրակոտ ժամերուն՝ երբ պատրիարքա-
րանի դուռանները ու սրանները դող ելան յեղափոխա-
կաններու ահեղ տեսքէն , վրէժինդրութեան առաջին
փորձը առաւ օսմ . թուղրան՝ որ Աշքեանի խունկերուն

ու աղօթքներովը՝ պատրիարքարանի մեծ սրահին մէջ
կը կախուէր հանգարտ : Հերոսի ձեռք մը կ'երկննայ
մէկէն «սրբազն» նուէրին , որ ճարճատելով կ'իյնայ
տաքերու տակ : Վրէժը լուծուեցաւ . գէպքին լուրը
դուրս արձագանգուեցաւ . ու ամէնքը ծափ զարկին :

Այդ մարդը , ալ իսկապէս բալոր կատաղութիւն ,
զապանակները ձեռքերուն մէջ ունեցողի մը պէս , օձի
ճապկութիւնով , ամէն կէտերու վրայ երեւցաւ . հկե-
ղեցին բեմը . գաւիթները . բակը . շրջապատէն դուրս .
յուղումը իրմով հասաւ իր ծայրագոյն աստիճանին :
Պատրիարքը . դողդզացող ու մահուան գեղնութիւնով
պատուած . անոր ձեռքին տակ էր . հլու կամարար մը :
Դէպքը , որ վճռուած էր պզտիկ շշուկի մը պէս անցնե-
լու . և , զէնքերու ու սուիններու առջեւ . յեղափո-
խականի արիւնը քարերուն վրայ սրսկուեցաւ : Ճան-
կիւլեանը չինկաւ , բայց իր շրջապատի մարգիկը իրմով
իր կատաղութեան ազգումովը , նետուեցան մահուան
գէմ՝ մանը արհամարհելով :

Երբ դատապարտութիւն , բանտարկութիւն , իրենց
սիռած արհաւելիքներէն ետքը , պաշտօնական շրջանակ-
ներու մէջ հանգարտութիւն բերին , Խորէն Պատրիարք ,
սթափիած գէպքին բերած ազգեցութիւնէն , սկսու քիչ
քիչ անտարբեր աչքով դիտել յեղափոխութիւնն ու
յեղափոխական գէմքերը : Իրեն համար մէկ հատիկ
երկիւղալի գէմք երեւցած էր , — Ճանկիւլեանը ուստի
կ'ըսէր . «Ճանկիւլեանը Աքեա է , ա'լ յեղափոխութիւն
չկայ հայոց մէջ» : Բարերախտաբար , յեղափոխութիւնը
կար ու կը մնար՝ ճանկիւրուն մէջ ամփոփուած վագրի
պէս , որ յոդնած կը քնանայ , և սակայն , Ճանկիւլեանն
ալ այդքան մեծ նշանակութիւն ունեցած էր :

Հիմա , երբ ճանը շունչ մը կը փչէ խորչակի պէս .

սիրելի՛ ընկեր, կրանիդէ արձանիդ վրայ չի կրնար խամրել այն ծաղիկներ որ հոգիիդ ցոլմունքները եւ զան: Թող խաբութին միամիտները, դուն անոնցը չես, քու ընկերներդ, որոնց հետ կախաղանին սիւներուն տակէն անցար անխռով, և մահուան փափսուքը լսեցիք, և անսնք որ ձեզի կը հետեւէին մօտիկէն, անսնք են որ կը գնահատեն ձեզ, անսնք են՝ որ անունդ լսածնուն պէս դող կ'ելլեն ինչպէս բռնկած սիրա մը իր սիրականի յանկարծական տեսքէն:

Մարտի մէջ իմ մասիս գրուածները ինքնին պերճախոս ապացոյցն էր թէ Վերակաղմեալները «Դիմակաւորներ» հրատարակելուս լուրէն շմորուած ինչ ստոր միջոցներու կը դիմէին հրատարակելի գրքոյկիս ազդեցութիւնը կոստելու և թէ իմ իրենց հանդէպ ընելիք մերկացումներս որ աստիճանի ցաւ պիտի պատճառէր իրենց:

Մանչսթրի մէջ Սուրէն Պարթեւեան Վաղուան Զայն անունով թերթ մը կը հրատարակէր. ոչ ինքը և ոչ ալ իր նկարագիրը ծանօթ էր ինծի:

Վաղուան Զայնին մէջ միութեան ինդրոյ առթիւ յարճակած էր իմ վրայ ինչպէս նաեւ Խրիմեանին վրայ:

Բարեկամներէս շատեր կը թելադրէին որ պատասխանեմ, բայց ես իր գրուածներուն բնաւ կարեւորութիւն չառիւ: Տարիներ անցնելէն վերջ երբ Պարթեւեան Վերակաղմեալներու մէջ մտաւ և Ամերիկայ երթալով Զայն Հայրենեացին խմբագիր եղաւ. սկսեց Զայն Հայրենեացի մէջ ինչպէս յեղափոխական եղայք խորագրով իր կենսագրութիւնը ընել: Ս. Պարթեւեան ինքնաբերաբար այդ հրատարակութեան մէջ կ'ըսէր. «զուր և անիրաւի տեղ Վաղուան Զայնին մէջ յարձակեցայ խեղճ ձանկիւլեանին վրայ որ անկեղծօրէն

կ'աշխատէր կուսակցութեանց մէջ միութիւն յառաջ բերելու. ինչպէս նաեւ խեղճ ծերունի Խրիմեանին վրայ, այս երկուքն ալ մեղաւոր չէին և ոչ ալ դատապարտելի ևալին ևալին:

Իմ յանկարծակի մեկնիլս քարարին վրայ և թէ շոգենաւին մէջ գտնուող վերակազմեալներուն զարմանք պատճառեց չգիտէին թէ ուր կ'երթամ, թերեւս իրենք այնպէս կարծեցին թէ այլեւս «Դիմակաւորներ» չպիտի կրնամ հրատարակել. հոգ չէր թող ատեն մը այդ յոյսով օրօրուէին ու ապրէին:

Շոգենաւը երբ Սթէնք հասաւ «Դիմակաւորներ» ու ձեռագիրները յանձնեցի Պրլրձեանին և Միութիւնի խմբագիր Ուէթէսս Մուրատեանին ու իրենց պատուիրեցի: «Երբ տպագրութեան համար պէտք եղած ծախքն դրկեմ տպագրեցէք և ձրի ցրուեցէք ժողովուրդին:» Եւ հրաժեշտա տալով մեկնեցայ գէպի Օտեսայ:

Շոգենաւին մէջ ինծի ընկերացած էր Մխիթար Սէֆէրեան (Շահէն) որ նմանապէս Թիգլիս կ'երթար գործ մը գանելու:



Զ. - ԽՐԻՄԵԱՆ ՍԿՍԱԽ ԼԱԼ

Շոգենաւին Պոլսոյ առաջ կեցած էր գիշերը Շահէն հետս առած շոգենաւի գլխի կողմը նստած իրեն կը պատմէի:

1884ին Պոլիս հասնելէս վերջ, վեցուկէս տարուան շրջանին մէջ յոյսերով ապրեցայ, անկէց վերջ ինչպէս կալանաւոր զիս այն նաւահանգիստէն շոգենաւ դրին. ինչ յոյսերով և ակնկալութեամբ արտասահման փախայ ինչ վիճակի հնթարկուեցայ և հիմայ 14 տարի վերջ

Նորէն Պոլսոյ առջեւ կը գանուիմ, և թէ ուր կ'երթամ
և ասկէց վերջ ինչ կեանք պիտի ապրիմ և ինչ պիտի
ըլլում . . . :

Շահէնի հետ որ շատ երկարօրէն խօսեցայ այդ
դժնիքակ անցեալիս վրայ իրեն շատ գէշ ազդած էր
պատմութիւնս, և ես իրեն ըսի .

Ահա քաջութբւնը հոն է որ մարդս իր նպատակին
համնելու համար պէտք է բոլոր տառապանաց տոկայ
և չարչարանաց համակերպի ու չյուսահատի որպէս զի
որ մը կարենաց իր նպատակին համնիլ, ինչպէս երբեմն
անհատներ առանց իրենց իտէալին և նպատակին հաս-
նելու կը մեռնին, չը կարծես թէ այդպիսիներ ապեր-
ջանիկ կը համարուին, ո'չ, քանի որ հանրութեան հա-
մար կ'աշխատին և ամէն զոհողութիւն յանձն կ'առնեն
երբ առանց իրենց նպատակին համնելու կը մեռնին
հանրութիւնը կամ ժողովուրդը իսկոյն այդպիսիներու
կը նուրիրէ բարձրութեան և պատուի թափնիներ որոնք
բնաւ չեն թոռոսմիր . . . :

*

Թիֆլիսի մէջ գումարուած էր Թաշնակցութեան
պատգամաւորական ժողովը :

Թաշնակցականները զիտէին որ ես և Շահէն գոր-
ծել կ'ուզենք եթէ երբեք համոզուած ըլլայինք թէ
մեր գործերով կրնանք օգտակար ըլլալ : Նորէն մեզի
առաջարկուեցաւ գործել և մենք պատասխանեցինք :

Մենք միշտ պատրաստ ենք գործել իրը յեղափո-
խականներ եթէ երբեք մեր պայմանները ընդունուին :

Կ'առաջարկէին Սասուն երթալ, սիրով լնդունե-
ցինք ու մեր պայմանները առաջարկեցինք : Քանի մը
անգամ խորհրդակցելէ վերջ չկրցանք համաձայնիլ, իմ
գլխաւոր պայմաններէս մին էր ոչ թէ ցոյցը՝ այլ լուրջ

ապատամբութիւնը . քանի որ Սասուն իր անցեալը ու-
նէր ես ուրիշ պայմաններով չէի ուզեր երթալ :

Սասունի ինդիրը ուրեմն վերջացած էր այլեւ
քանի որ համաձայնած չէինք : Սկսեցինք խորհրդակցիլ
Շահէնի կիլիկիա երթալու մասին: Համաձայնութիւն
գոյացաւ, Շահէնը նորէն Աղեքսանդրիս պիտի վերա-
գանար որպէս զի Հրաչեայի հետ կիլիկիա երթալին :

Ես կը պատրաստուէի էջմրածիե երթալ: Ռոստամը
մօտաւորապէս 40 հոգիի համար ուզան մը պատրաս-
տած էր և մեզի ալ ճաշի հրաւիրած էր :

Քանի որ առաջին բաժակը իմ կենացա առաջար-
կուեցաւ իրը յեղափոխութեան կարապետը: Ես ալ ի
հարկէ պարաւաւոր էի քանի մը բաժակներ առաջարկել .
և իրը քաղաքավարութիւն գոնէ պէտք էր քիչ մը
խմել: Կասէթի դինին մեղի ծանօթ չէր: Գինիի լու-
սութեան և անուշութեան պատճառաւ կը խմէինք . . .
վերջապէս առաւօտուն երբ արթնցանք չէինք յիշեր
թէ երբ և ինչպէս մեզի մեր օթէլը մերած էին: Ինձի
աղղարարեցին թէ պատգամաւորական ժողովի կողմէն
հաղորդելիք ունին, սիրով լնդունեցի իրենց ժամա-
դիւթեան ներկայ գանուիլ:

Երեկոյեան գէմ Զաւարեան և եռուսուֆեան զիս
առնելով Թիֆլիսի այգիին մէկ կողմը առանձնացանք .
ինձի առաջարկեցին որ Դրօւակի մէջ յայտարարեմ թէ
Թաշնակցութեան կը պատկանիմ քանի որ Թաշնակցու-
թեան բարեկամ եմ, ես պատասխանեցի:

Եթէ իմ դէպի Թաշնակցութիւն ունեցած բարե-
կամութիւնս կասկածի ներքեւ է պաշտօնապէս եղած
հրատարակութիւնը շկրնար այդ կասկածը փարատել .
իսկ եթէ կասկածի ներքեւ չէ, ինչ հարկ հրատարա-
կութեան: Ես հրատարակութեան չեմ հաւանիր, նոյն

իսկ եթէ երբեք Սասուն երթալւու համաձայնէինք արդէն պայմաններէս մին ալ պիտի ըլլար թէ . որչափ որ Սասունի մէջ գործէի բառ մը իսկ չպիտի գրուէր իմ մասիս . իսկ մեռնելէս վերջ ազատ պիտի ըլլացիք ձեր ուղածին պէս գրելու . Ուրեմն անունս հրատարակիւր մասին այլեւս խօսելու հարկ չկայ կարծեմ :

* *

Հայրիկին ուշ ատեն լուր տուած էին էջմիածին համնելս , երեկոյեան (լ . ե .) ժամը ութի միջացները երկու հայեր եկան և ըսին :

«Վեհափառը մեզ զրկեց հասկնողու թէ սանի մը պէտք ունի՞ք»


Շատ շնորհակալ եմ բանի մը պէտք չունիմ ըսի : Ես օթէլ իջած էի , որովհեան Սուքիաս եպիսկոպոս Պարզեանց երբ Խրիմեանի հայրենակից ըլլալս իմացած եր Վանքին մէջ ինձի սենեակ տու տուած չէր : Սնչուշա Հայրիկը երբ իմացած էր որ Վանքին մէջ ինձի սենեակ տուած չեն այդ պարագան իրեն ցաւ պատճառած էր և այդ պատճառաւ երկու հայերը քովս զրկած էր :

Միւս օր երբ Հայրիկին ներկայացաց և Աջն համբուրեցի ինքն ալ ճակատա համբուրեց և զիս ճիշտ իր քովի աթուաը նստեցուց ու սկսաւ լալ , ես զարմացաց ու ըսի .

Հայրիկ ես լուսծ էի որ ըստած ես եզեր թէ՝ երբ Ճանկիւրեանի ազատուին լուսմ շատ պիտի ուրախանամ , իսկ հիմայ որ անձամբ հոս եկած եմ , կուլաս . ինչո՞ւ :

Հայրիկը դաշկինակով աչքերը որբելէն վերջ ւսաւ . «Կուլամ անոր համար որ զիս այս վիճակին մէջ կը տեսնես , Հայ ժողովուրդը կարծեց թէ զիս կաթու-

զիկոս լնտրելով պատիւ մը րրած եղաւ ինծի , մինչ գեռ լնդհակաւակն չգիտեր թէ զիս գժոխքին մէջ բերաւ գրաւ . մնացած օրերս կարձեցնելու համար ։ Ես Հայրիկի այդ վիճակը աւեսնելով չտիէն աւելի



Ապրովիկոս Խրիմեան Հայրիկ

յուզուած էի և կուլայի . կը պատրաստաւէի խնդրել իրմէն որ քիչ մը պարզ խօսի սրպէս զի ըստծները լաւ մը հասկնում , բայց Հայրիկը ձեռքի շարժումով չուզեց որ խօսիմ և ձեռքը ծունդիս վրայ դնելով ըստ .

«Դասնանք հիմայ այն սաւրը և նուիրական գոր-

ծին, ինչ խոսապացած էիք և ինչ ըրիք (Հայրիկ վարիչ
մարմինը կ'ակնարկեր) ինչո՞ւ ուխտադրուժ եղաք.
պէ՞սք էր այդ գործի ասպարեզը այն աստիճանին հաս-
ցընէիք որ ժողովուրդին զգուանք պատճառէր. ևս
յանդիմանելու իրաւունք չունիմ. ինչո՞վ պիտի կրնաք
արդարանալ. չէ՞ որ միշտ դատապարտելի էք:

— Հայրիկ, բածներդ շատ ճիշտ է և թէ իրա-
րաւունք ունիս. այո՛. շատ ցաւալի է. ինձի և ըն-
կերներս կը յանդիմանես. կը դատապարտես. մենք
մեղաւոր չենք և ոչ ալ դատապարտելի. ցոյցէն և Ե-
րուսաղէմ երթալէդ վերջը մերիններէն և ոչ մէկը
կրցաւ գործին գլուխը մնալ. աքսորուեցան, կախաղան
բարձրացան. մեռան. Մուրատը գեռ բանան է, Գրլը ձ-
եան իր օրհասական հիւսնդութիւննով կը տառապի. ու-
րեմն գործը ամբողջավին ուրիշներու ձեռք անցաւ:
Ես ալ ահա ցաւօք որափ կ'ըսեմ գործը և ասպարեզը
այնպիսիներու ձեռք անցաւ որ իսկապէս ժողովուր-
դին զգուանք պատճառեց: Ես չեմ ուզեր Մամբրէի
և այսոց դաւաճանութեան մասին խօսիլ: Շատ կը ցա-
ւիմ որ գործը այնպիսիներու ձեռք անցաւ որ անխղծօ-
քէն ժողովուրդի ճակատագրին հետ խաղացին: Ան-
շուշա Արփիարի պարագան մոռցած չես. երբ ընկեր-
ներէս և ոչ մէկը մնացին Պոլիս. Արփիարը իրեններով
գործի գլուխ կ'անցնի և մընչեւ անդամ ասալ ալ չը
գոհանալով կը յանդգնի լուսան երթալ և մեր կու-
սակցութիւնը պառակտել, ահա եղածն համառօս կեր-
պով պարզեցի կը ինդրեմ ըսէ Հայրիկ, մենք ինչո՞վ
մեղաւոր ենք և ինչո՞վ դատապարտելի:

Հայրիկին համառօս կերպով պատմեցի միութեան
խնդրոյ մասին Արփիարականներու ըրածները և ըսի.

Հայրիկ այս պատմութիւնս շատ երկար է եթէ եր-

եք յաջողէի ձեռագիրս գրքոյիկի վերածել այն ատեն
պիտի տեսնէիր իմ այն՝ ինչ որ կարող էի ընել. կը ցտ-
ւիմ որ կամքէս անկախ պատճառներով չը կրցայ հրա-
տարակել, որպէս զի ժողովուրդը իսկապէս ճանչնար իր
ձակատագրին հետ խաղցողները:

Պատճառն ի՞նչ էր որ հրատարակեցիր:»

— Դրամ չունէի, երբ ունենամ պիտի հրատարա-
կեմ քանի որ ձեռագիրը ապահով տեղ մը պահած եմ:

— Արչափ դրամ պէտք է:

— Մուտառապէս 200 բուրլի:

«Քանի որ դիմակներ վար առնելու պիտի ծառա-
յէր թող ինձի գրեիր ևս դրամ կը զրկէի:

— Եւրոպութիւն որ չկրցայ յիշել:

— Զեռադիրը հիմա քո՞վդ է:

— Ոչ, Աթէնք թողուցի:

Աւրեմն պէտք է շուտով հրատարակես ևս պէտք
եղած ծախքը կը վճարեմ բառ, և կրկին ճակատս
համբուրելով «ապրիս» բառ:

Աւրեմն շուտով կը վերադառնամ հոս և կ'երթամ
կը հրատարակեմ, և եթէ ես չկարողանամ երթալ գրամ-
ները զրկելուս պէս իսկոյն կը հրատարակեն:

Ուր կ'երթամ սր պիտի վերադառնա:

— Վան պիտի երթամ մայրիկս և զաւակներս տես-
նելու և քանի մը օրէն նորէն վերադառնալու:

(Յանդիմանական ժպիտով) Ի՞նչ նորէն ծուզակ
իյնալու փափաք ունիս բանակն գեռ չկացացա՞ր:

— Անհոգ եղիր Հայրիկ. զաղանի կերպով Վան
պիտի մանեմ և առ առաւելին ութ օր միալէս վերջ
նորէն պիտի վերադառնար:

Գիտեմ գաղանի պիտի մանես, դիտեմ նաև որչափ
ընկերներ և բարեկամներ ունիս, անշուշտ պիտի փա-

փաքին անոնք տեսնել . անոնց մէջ կրնաց ըլլալ որ գէշ
մարդիկ չգանուին . իսկ եթէ անոնցմէ մէկը՝ իր ուրա-
խութիւնը բարեմտարար ուրիշի մը յացնէ և անիկա
ալ կառավարութեան լուր առաջ և զանուած տեղդ պա-
շարեն այն ատեն ի՞նչպէս կրնաս օձիքդ աղատել :

— Եերովութիւն Հայրիկ շատ ճիշտ է ձեր ըսածը ,
չնորհակալ եմ առած խորհարդիւն . իսկապէս երթալս
վտանգաւոր է , չեմ երթար , ուրիմն դրամները Աթէնք
կը զրկեմ թող հրատարակեն , սրովհետեւ ևս կ'ուզմ
Կովկաս մնալ անձնական գործ մը ձեռք բերելու :

— Զէ՛ ևս Կովկաս մնալու գ խորհուրդ չեմ առար .
սրովհետեւ Կովկասի մէջ երկար ատեն չպիտի կրնաս
կեզծ անունով տարիկ . քանի որ ծանօթներ շատ ունիս ,
հետեւ աբար ուսու կառավարութիւնը շուտով քեզի
պիտի ձերբակալէ և թերեւս թուրք կառավարութեան
յանձնէ . ուստի նորէն ամենէն յարմարն է Եղիպտոս
կամ Աթէնք վերագանովդ :

Ես այլեւս իմ վիճակիս մասին ոչինչ չըսի . Հայրի-
կի խորհուրդին համակերպեցայ և ըսի .

Ուրիմն քանի մը օրէն կը վերագանուած :

— Որչափ կարելի է շուտ վերագարձիր և ոչ ոքի
մը յայներ իսկութիւնդ . . . Եպիսկոպոսը հոս է քեզի
կը ճանչնայ ուշադրութիւն լրէ հա՞ . Ուրիմն ել գնա
լու մը ուսումնասիրէ Էջմրութիւն Վանքը և ահա այն
ատեն է որ պիտի իրաւոնք տաս ինծի այս կեանքս
դժոխք անուանելու :

Հայրիկի այդ վերջի խօսքերը իսկապէս վրդովե-
ցուցիչ էին ամբողջ մազերս փուշ գարձան կարծես . ու-
րովհետեւ Հայրիկի կեսանքը արդէն շատ վազուց և լաւ
ուսումնասիրած էի . գիտէի թէ Հայրիկը սրչափ լաւա-
տես և բարեսիրտ մէկն էր . ուստի կը մտածէի Հայրիկի

ալէս մէկը որ մրաբաններու . կեանքը այդ կերպով կը
պարզէ , ուրիմն բալորսվին յուսախար պիտի ըլլամ և
անակնկալներու հանդէպ պիտի գտնուիմ . ուսքի ելայ
Հայրիկի Աջը համբուրեցի և Վեհարանէն դուրս ելայ :

Բացառութիւնը միշտ յարգելի է և յարգովներէն
մէկն եմ եղած միշտ : Իսկապէս այն համոզման յոնդած
էի որ Հայրիկը շատ իրաւամբ գմափոք կ'անուանէր և
կեանքը անտանելի : Ես չեմ ուզեր և բալորսվին կը
հրաժարիմ մանրամասնութեանց մէջ մանելու մրամբու-
ներու և հաւատացեալներու սոսկում չազգելու համար .
այլ միայն երկու բառով կը վերջացնեմ :

Հայրիկը շատ քիչ բան ուզած էր հասկցնել ինձ .
երեք օր ուչի ուշավ գիտելով և հաւաքրքիր ըլլալէս
վերջ այն եղբակացութեան յանգեցայ թէ . ենրբիկներ .
զեղծումներ եւ տերարոյականուրիւնները իրենց զա-
գաթնակէալն հասուծ էին , ալ ալ ըլլար նորէն ինձի
նման պիտի աճատպարէր որ սուած զգու անքով և նող-
կանքով վանքէն հեռանալ :

Երրորդ անգամ ըլլալսվ Հայրիկին պիտի ներկա-
յանայի և պիտի ինդրէի իրմէն որ արտօնէ ինձի վան-
քէն հեռանալ :

Հայրիկը շատ միշտաղձու էր այդ օրու երբ իր-
մէն արտօնութիւն ուզեցի սկսաւ ախրիլ և մտածել .
իսկոյն հասկցայ թէ էսթրիքներ ինչ խաղ խաղցած է-
ին , շատ որոշ էր որ Հայրիկը իր բարեսրառութեամբ և
վարչագէտ չըլլալուն պատճառաւ կաշկանդուած ու
պրկուած էր , ևս այս մասին նորէն լուռ կ'անցնիմ և
չեմ ուզեր գրել քանի որ արդէն շտահերու ծանօթ է
եղածները . . .

Հայրիկի ձեռքը համբուրելէս վերջ ինքն ալ ճա-
կաս համբուրեց և ըստւ .

«Գիհայ յաջողութիւն գործիք»:

Վեհաբանէն դուրս ելած միջոցիս մտքին մէջէն կըսէի, ափսոս խեղճ Հայրիկ . . . :

Թիֆլիսի մէջ Դաշնակցականիր կը խոստանային Կովկասի մէջ ինձի գոհացուցիչ ամսականով գործ մը գտնել, որովհետեւ Եգիպտասէն իրենց գրուած էր թէ Վերակազմեալները զիս ինչպէս հալածած և անխղճութեամբ վարուած էին: Կովկաս մնալուս մասին երբ Հայրիկի առարկութիւնը և տուած խորհուրդը պարզեցի իրենք առ շատ իրաւացի գտան Հայրիկի ըստածները. ուստի ճամբայ ելայ դէպի Աթէնք վերականալու:

Աթէնքէն մեկնելէս վերջ Գրլընան և Ծէթէոս միայն Պայտութէն գրած բաց նամակս առած էին, Թիֆլիսէն և Էջմբածինէն գրած նումակներս իրենց հասած չէին, այդ պատճառաւ իրենք ենթագրած էին թէ, քանի որ բայ խոստմանս ոչ նամակ և ոչ առ գրամ գրկած էի «Դիմակաւորներ»ու Հրատարակութեան հասոր. անպատճառ ուու կառավարութիւնը զիս ձերբակալած կամ աքառած էր, իրենք իմ կողմանէ այլեւս գրամ զրկուելէն յուստանուած սովորեալ փոխառութիւն մը բրած էին և «Դիմակաւոր»ները ապօգել սկսած էին 50 սանթիմ զին նշանակելով:

Գրլընան բոլորովին հիւծուած վէճակի մը մէջ դառու պարզ կմախք մը գարձած էր, իր օրերը գրեթէ համրաւած էին գոնէ ևս այլեւս իր երկոր տորելուն յոյս չունէի:

Բնականաբար Գրլընան պիտի հետաքրքրուէր Հայրիկի հետ ունեցած ահամակցութեանս մտան և ես իրէն գրեթէ մանրաման կերպով պատմեցի Հայրիկի և իմ մէջ աեղի ունեցած խօսակցութիւնները: Գրլընան ուրախ եղաւ որ Հայրիկը «Դիմակաւորներ»ու հրատա-

րակութեան պէտք եղած ծախքն տուած էր, ուստի ուզեց որ զինքը լանջքիս մէջ առնեմ, իսկոյն առի ու ըստ:

«Մըսափ ուրախ պիտի րլացի եթէ երբեք մինչեւ հիմա յաջողած րլացիիր այդ Արփիարը իրեններով գուրաքչել յեղափոխական ասպարէզէն, սրակէս զի խեղճ անգիտակից Հայերը իրենց ձեռք գործիք ըլլալէ ազատուէին, և անսնք յեղափոխական անուան տակ դադրէին ժողովուրդի ճակատագրին հետ խաղալէ, թէեւ հրատարակած «Դիմակաւորներ»ու իրենց մահը կրնշանակէ: բայց ինչ օգուտ որ ես չպիտի տեսնեմ:»

Ինչո՞ւ չպիտի տեսնեմ Գրփոր ջան(*) քանի մը օրէն հրապարակ կը հանենք արդէն և իսկոյն արդինքը պիտի տեսնես:

«Զէ, ես կը մեռնիմ և չպիտի կարենամ տեսնել, բայց նոզ չէ բաւական է որ իրենք պիտի տապալին և խեղճ ժողովուրդը պիտի ազատի:

Բնական էր որ ես սրտապնդէի միշա Գրլընանը բայց ի զուր . . .



Է.՝ ՍՈՍԿԱԼԻ ՎԱՐԿԱՐԵԿՈՒՄԸ

Կովկասէն վերագարձո արդէն վերտկազմեալներու բնաւ հաճելի թուած չէր, իսկ երբ իրենց Պիրէննի մէկ ընկերոց գրած էր թէ «Դիմակաւորներ»ը մամլոյ տակ է և քիչ օրէն հրապարակ պիտի երնէ այդ լուրը զիրենք բոլորովին շանթահարած էր քանի որ վարկա-

(*) Մենք կարգ մը ընկերներս առ հասարակ ջան, ջանէ բառը կը գործածէինք երբ իրարու հետ խօսէինք ու

բնկուելնին գիտէին։ Ես արդէն որոշած էի տպագրութիւնը վերջացնելէս վերջ «Դիմակաւորներ»։ — ինչպէս ասած — շալակս առնել և անձամբ տանիլ իրենց օճախին մէջ և քիթին տակ ցրուել։ միանգամ լնդմիշտ իրենց հասկցնել թէ «միութեան» գործը զիժայնելը յեղափոխական անուան տակ խեղճ ժողովուրդի ճակատագրին հետ խաղալ ինչ կը նշանակէ։ և թէ այդ լնթացքնին իրենց որչափ սուզի պիտի նստի։ Դիտէի։ շատ լաւ գիտէի թէ առած քայլս մեծ յանդգնութիւն մըն էր։ գիտէի որ Աղեքսանդրիս տմէն կարգի և նպնիսկ կառավարական շրջանակին մէջ իրենք ազգեցիկ էին։ գիտէի հահեւ թէ Աղեքսանդրիս և Գահիրէի մէջ բաւական վերակազմեալներ կային։ բայց ինչ փոյթս, չէ որ արդէն շատ վաղուց ինքզինքս նուիրած էի ժողովուրդին դատին։ չէ որ տարիներ առաջ համոզուած էի թէ, ես այլեւս ինքզինքիս չէի վերաբերէր։ այլ հանրութեան թշուառ և տառապեալ Հայ ժողովուրդին։

Ես չեմ ուզեր հոս նկարագրել այն խիստ վշտառիթ և սրատարութոք տեսարաննը ուր վերջի համայնխ կը փոխանակէինք Գլըլճեանի հետ քանի որ վերջի տեսակցութիւնիս և հրամեշանիս պիտի րլար։

Աղեքսանդրիս համելէս մէկ օր վերջ երբ սկսեցի «Դիմակաւորներ»ը ցրուել և ծրաբները նամակատուն յանձնել այդ բանը բոլորովին անակնկալ մը թուեցաւ վերակազմակերուն, որովհետեւ այդ աստիճան յանդըգնութիւն չէին սպասեր ինձմէ։

Եիւրիւնթերթի մէջ հրատարակեցի «Դիմակաւորներու լոյս տեսնելը և ձրի րլար»։

«Դիմակաւորներ»ը հրապարակ ելնելէն մէկ ամրս վերջը վերակազմակերը սպասուածէն շատ տւելի և ջախջախիչ կերպով վարկարեկուած էին։ Ժողովուրդը

այլեւս հասկցած էր թէ վերակազմեալ ըսելը ինչ կը նշանակէր։ Ժողովուրդը շատ յուզուած էր։ Սկսեցի պահանջուածները փոստին յանձնել և միեւնոյն ժամանակ արցակներով չորհակալութեան նամակներ ստունալ։ Բացի Եգիպտոսէն «Դիմակաւորները տարածուեցաւ արտասահման, Ամերիկա, Կովկաս, Պարսկաստան և Երկիրը, և թէ նորէն պահանջ կար, բայց 2000 օրինակն ալ սպասած էր և ստիպուեցայ հրապարակաւ յարտարարել թէ «սպասած»։

Վերակազմեալները բացարութիւն պահանջելու քաջութիւն չունեցան, որովհետեւ 64 երեսէ բաղկացեալ գրքուիս մէջ շատ կրծատեալ և համառօտ կերպով գրած էի։

Բարեկամի մը հետ Աղեքսանդրիս նշանաւոր սրձարաններէն մըն նսած էի, յանկարծ մէկը եկաւ գիմացս նստեցաւ և ինքզինքս ներկայացուց։ Երտանդ Օտեանն էր Երբ սկսեց խօսիլ, իր խօսելու ձեւը այնչափ հաճելի չերեւցաւ ինձի և թէ բերանը կր հոտէր խմած էր։ Խնդրեց ինձմէ որ իր եղբայրը Հրանտ Օտեանի մասին գրածներուս բացարութիւն տամ։

Նախ Երտանդի այդ վիճակով և այդ ձեւով բարստութիւն ուզելը այնչափ գէշ ազգեց վրաս, որ ժամանակին իր գրածները կտրդացած տաեն ունեցած հմայքս և համակրանքս օդը ցնդեցաւ։

Օտեանին ըսի որ իր եղբօր մասին վկայողներէն մին քանի մը օր առաջ Աղեքսանդրիայէն մեկնած էր՝ իսկ միւսն ալ Եգիպտոսէն դուրս գիտէի թէ ուր կը գտնուի։ Այսչափ բացարութիւնէս վերջ Օտեան յանկարծ սաքի ելաւ և ուզեց զիս ապատկել։ քովիս բարեկամը միջամտեց և Օտեանը ձգեց հեռացաւ։ Ես տեղէս բնաւ շարժած չէի կը մտածէի թէ այս տեսակ

Օտեաններն են որ հրապարակագիր պիտի ըլլան։ Նստածս Մէնչիէի որձարանի պարտէզը բաւական բազմութիւն կար։ Օտեանի պատճառաւ դրեթէ տմենքն ալ ոտքի ելած զիս կը գիտէին անշտչա կարծելով թէ ես յանցաւոր էի որ մնաւ դիմագրութիւն չըրի և թէ Օտեանը ոստիկանութեան յանձնել չփորձեցի։ Փողոցին մէջ կեցաղ ոստիկանը որ հեռուէն տեսած էր եղածը, Օտեանը ձերբակալուելով եկաւ դիմաց կեցաւ և զիս հրաւիրեց որ իրենց ընկերանալով ոստիկանատուն երթանք։

Ես դատ չունիմ բան մը չեմ ուզեր ըսի։

«Դէպքէ քանի որ տեղի ունեցած է մանաւանդ այսպէս նշանաւոր հրապարակի մը վրայ անպատճառ պէտք է երթանք» ըսաւ ոստիկանը։

Բազմութիւնը արդէն չորս կողմերնիս խռնուած էր, ոստիկեալ համակերպեցայ և ոստիկանատուն կ'երթայինք։ Ճամբան կը խօրհէի, հապա եթէ Օտեանը իր այդ գինով վիճակին մէջ կառավարութեան բաէ թէ «Դիմակաւորներ»ու պատճառաւ էր որ զիս ապտակել կուզէր, չէ՞ որ հետեւանքը գէշ պիտի ըլլաց։ Ինչ հարկ որ կառավարութիւնը մեր ներքին խնդիրները իմանայ և գործը օտար դատարաններուն տաշեւ ենէ։

Ոստիկանապետը Օտեանին հարցուց թէ ինչո՞ւ զիս ապտակել կ'ուզէր, կը վայլէ՞ր այդպիտի նշանաւոր որձարանի մը մէջ մարդ ապտակել։

Օտեան կծկուելով ուսերը թօթուելով ըսաւ թէ զիս ապտակելու դիտաւորութիւն չունէր։

Ոստիկանապետն զարձաւ ինծի հարցուց թէ պատճառն ինչ էր որ կ'ուզէր քեզ ապտակել։

Իսկոյն մօտեցայ և ոստիկանապետին ականջին ըսի։ չէ՞ք տեսներ որ այս մարդը գինով է, հետեւաբար իր

ըրածէն աւողեկութիւն չունի օձիքը թող տուէք որ երթայ գործին։

Ոստիկանապետը Օտեանը քովը կանչեց և բերանը հոսուրատէն վերջ ըուաւ։

— Կը վայլէ՝ ցորեկ ատեն գինովալ։ հայտէ զնաւորին ատեն այլեւս այս տեսակ բաներ մի ըներ, այս անդամ քեզի ներելի է։

Ոստիկանապետը գացէք ըսաւ և գուրս ելանք։

Օտեանի ըրածը շատ գէշ աղղած էր բարեկամնեւ ըուս վրայ, շատեր կ'ափսոսային որ այն պահուն քովս գանուած չէին որ զինքը փառաւորապէս ծեծէին և զիս կը մեզագրէին թէ ինչո՞ւ զինքը ծեծած չէմ։ Վերջապէս ամէնքն ալ յուզուած էին։

Գիշերուան ժամ 11ի միջոցները երկու բարեկամներու հետ մեր օթէլի քովերը ժուռ կուզայինք, խօսքերնիս երբեմն կը գառնար Օտեանի դէպքի մասին։ յանկարծ Պետրոսը ըսաւ թէ Օտեանը և բարեկամնեն է որ անկիսնէն դուրս ելնելով մեր առջեւէն կ'երթացին։ Պետրոսը արդէն ցորեկուրնէ շատ յուզուած էր և թէ ինքը երկանահասակ հուժկու մէկն էր, իսկոյն վազեց Օտեանին՝ վրայ յարձակելու երբ մենք հասնք արդէն Պետրոս՝ Օտեանը գետին փաստ իր ձեռքի կեռասէ գաւազանով անխնայ կը ծեծէր, վերջապէս փառաւոր կերպով Օտեանը ծեծէլ սկսած էինք մինչեւ որ ստիպուեցաւ «հոգի աղատով չկայ» պօռալ, պահապանները վաղեցին եկան ինչպէս նաև ոստիկանները։ Պետրոս՝ օձիքը ձեռք չտուաւ, ոստիկանները չորս առնելով ստիկանատուն կը տանէին, ես և բարեկամն խոյս տալ չուզեցինք եթէ ոչ մենք ալ կարող էինք գեռ ոստիկանները չեկած խոյս տալ։

Պետրոս՝ Օտեանը ծեծած միջոցին այնչափ յուզ-

ուած էր որ իր գաւազանի ծայրը գտնուած երկաթը
ճակախ հանդիպելով ճեղքած էր և արխւն կը վագէր :

Ոստիկանապետը ոստիկաններէն և պահապաններէն
պէտք եղած տեղեկութիւնները առնելէ վերջ դարձաւ
Օտեանին ըստ :

«Ճորիկը այս էֆէնտին (զիս ցայց տալով) վեհանձն
վարուեցաւ և չուզեց քեղի դատարանին յանձնել . ը-
սել է այդ ըրածի փոխորէն է որ այս բնկերդ հետ
առնելով գիշերուան այս պահուն նորէն ուզած ես
խայտառակութիւն բնել , հիմա ես քեզի կը սորվեցնեմ» :

Օտեանը և Յարեպաշտ սկսեցին երդնուլ թէ մենք
յարձակած ենք իրենց վրայ և մանաւանդ մեր միւս
ընկերը . Օտեանը խկոյն բաճկոնը և շապիկն քակելով
կոնակը ցայց տռւու որ գաւազաններու հարուածներէն
կ'ապուացած և ուռած էր , և թէ Օտեան եղած էր
պօռացող թէ «Հոգի ազատող չկա՞յ» :

Ոստիկանապետը համոզում գոյացուց թէ իրօք
շարաշար կերպով ծեծ ուսողը՝ Օտեան և Յարեպաշտ
եղած են և զարձաւ մեզի ըստ :

«Ես ժամ մը առաջ այն կողմէն կ'անցնէի դուք
երեքդ այդ տեղուանքը կը քալէիք ուրիմն իրաւ է որ
առնց կ'սպասէիք որ ծեծէիք» :

Ես պատոսիսանեցի , մենք ժամանցի համար հոն
ժուռ կուգայինք մեր օթէլին գրեթէ առջեւն էինք ,
իսկ ասոնց տռւնը «Աքտարին» է գիշերուան այս պա-
հուն ի՞նչ գործ ունէին «Սարաֆիէ»ի մեր օթէլին բո-
լորափը . ըսկէ է մեզի ծեծելու համար այդ հե-
ռու տեղէն մեր թշաղը եկած էին : Եթէ երբեք ես ա-
սոր չը մեղքնայի ցորեկի դէպքին առթիւ երբ հոս ե-
կանք զինքը գաւարանին կը յանձնէի և իրաւունք ալ
ունէի , հետեւաբար ըսկէ է ես վերջէն ծեծելու դիտա-

որութիւն չունէի , բայց չէի կարծեր թէ գիշերուան
այս պահուն այնչափ հեռու տեղէ գալով մեր վրայ
վրայ պիտի յարձակէին նորէն :

Ոստիկանապետը իմ ըստներս աւելի բանուոր
գտաւ և հրամայեց որ բանաւարկուինք , իսկ բարեկամն
Մ . Ամերիկայի հագտակ րլալով ազատ արձակեց :

Բանախն մէջ տասր վայրկեան մնալէս յետոյ ու-
զեցի ոստիկանապետին երթաւ . տարին ու ըսի .

Կարծեմ զիս բանտարկելու իրաւունք չունիք ,
քանի որ ես , օթելիս առջեւ բարեկամներուս հետ
ժուռ կուգայի և Օտեանը ցերեկուան վրէժը լուծելու
համար ընկեր մը հետ տռած ու եկած զիս ծեծելու , և
թէ ես կարող եմ ծեզի երաշխաւոր կամ օթէլիս հաս-
ցէն տալ . ես արդէն գատ պիտի բանամ իրեն դէմ ցե-
րեկի և հիմակուան ըրածին համար , ուրեմն զիս ինչո՞ւ
կը բանտարկէք :

Ոստիկանապետը համոզուեցաւ լսածներուս և ոս-
տիկանին ըստ որ զիս տանի օթէլս յանձնէ :

Օտեան և Յարեպաշտ բանտար մնացին մինչեւ միւս
երեկոյ և հազիւ կարողացաւ երաշխաւորութեամբ բան-
ակն ազատութիւն :

Գործերնիս գատարանին յանձնուած էր . դատա-
վարութիւնը տեզի ունեցաւ , Յարեպաշտը մէկուկէս
ոսկի . իսկ ես մէկ սոկի տռւգանքի . որովհետեւ բժըշ-
կական տեղեկագիր կար որ Օտեան սոսկալի կերպով
քանակուած էր , բայց Օտեանը մէկ ամիս բանտար-
կութեան և դատարանի ծախքերը վճարելու դատա-
պարաւեցաւ , ցերեկի գէպքին և զիշերուան այդ պա-
հուն մեր կողմբ գալուն համար . Օտեան իր մէկ ամիս
բանտարկութիւնը դրամական հատուցումի վերածելու
համար գործը փաստարանին յանձնած էր , և այդ բոլո-
րը իրեն եղած էր 25—30 սոկիի :

Օտեան՝ իր բրածին զղջացած էր ինչ որ ինքը իր գրչով խակ խոսառվանեցաւ և գրեց Փամանակ թերթի մէջ իր հրատարակած «12 տարի Պոլսէն դուռս» թերթօնին մէջ և միանգամայն երդում րաւ որ անգամ մըն ալ այդ տեսակ ապուշութիւն չպիտի ընէ։

«Դիմակաւորներ»ը հրապարակ ելնելէն գրեթէ վեց տմիս վերջը Գահիրէ էի և անձնական գործ մը գտնելու կ'աշխատէի։ Լսեցի որ վերակաղմնալները Աղեքսանդրիոյ մէջ պատգամաւորական ժողով ունին եղեր և այլեւս իրենցմով բնաւ չէի հետաքրքրուեր որովհետեւ զիրենք ջախջախած և նախատանաց սիւնին գամած էի։

Օրին մէկը վերակաղմնալներու պատգամաւորական ժողովէն հետեւեալ նամակն ստացայ։

Պարոն Յարութիւն Ճանկիւլեան

Սիրելի հայրենակից Գահիրէ

Հնչակեան յեղափոխական կռւսակցութեան երկրորդ պատգամաւորական բնդհանուոր ժողովը չորս պատգամաւորներէ բազկացեալ մամնախումբ մը կազմեց պաշտօն տալով անոր, ձեզ հրաւիրելով բացատրութիւն պահանջել «Դիմակաւորներ»ի պարունակութեան մասին։

Ժողովը պիտի վերջանայ յառաջիկայ շաբաթ օր, ուստի, հաճեցէք հնչաղարթի կէս օրէն առաջ Աղեքսանդրիա գտնուիլ, Հաճի Տիւտուի օթէլը ժամը 12էն մինչեւ 1, ուր ձեզ պիտի սպասէ մամնախումբի անդամնիրէն պարոն Խորացէլ։

ընդունեցէք մեր սիրալիր բարեւները
ի գիմաց պատգամաւորական ընդհ. ժողովոյ
տտենաղպիր տտեննապետ

Ղեւնն Շահմիր Կ. Յ. Փափագեան

38 Հոկտ. 17
Աղեքսանդրիա

Սոյն հրաւիրագիրը ինձի չափէն աւելի ուրախացուց ուրավնեաւ ևս այդ բացարարութեամբս պաշտօնագէս հաստատած պիտի ըլլայի իրենց վերագրածներս ու անկէց վերջ որ և իցէ պատճառ մը չպիտի ունենային գրքոյկիս աարբեր մեկնութիւններ տալու, անմիջապէս իրենց սոյն նամակին պատասխանեցի հետեւեալ կերպով։

Համար 459

Սիրելի Պարոնայք

Կ. Յ. Փափագեան և Ղեւնն Շահմիր

Աղեքսանդրիա

Ներկայիս 17 թուակիր նամակնիդ սիրով ստացայ, այդ մասին զգացած գոհունակութիւնս ուելի մեծ պիտի ըլլար, եթէ յանուն Հնչակեան յեզ կուսակցուեան ինձ նամակ ուղղելու մասին արգելքի մը չգոյութեան ընդունուեր նաեւ, իբր անհրաժեշտ հետեւանք ձեզ ուղղելու հաւանական զգալի եղող պատասխանիս համար հասցէ մը ցոյց տալու մասին, հոգ չէ քանի որ ձեր նամակի սկզբունքը սիրով ընդունած եմ, այդ թերութիւնը եւս առնելու չափ հոգեկան չեղող պակասութիւն մը ես կը լրացնեմ, ներկայ նամակիս մի լինգորինակութիւնը պարոն Շահէնին զրկելով, որպէս զի եթէ երբեք ներկայս չստանալու լինիք զոր չեմ յուսար լսու սրում կրկնակի ասպահովագրեալ կը զրկեմ, «Հաճի Տիւտուի օթէլ»ը ուր կ'ըսէք պիտի սպասէ զիս պարոն Խորացէլ — վերահասու լինիք թէ ձեզի անմիջապէս պատասխանելու առիթ երբեք փախցուցած չեմ, ձշգապահութիւնը աւելի վեր հսնող անհերքելի փաստ մը ևս կը նկատէք անշուշտ այսօր իսկ Պարոն Շահէնի միջոցաւ ձեզ — Պ. Կ. Յ. Փափագեան — զըր-

կած նստմակս , ձեր հասցէն իմանալու յոյսով : Արդ կ'արտօնուիմ պատասխանելու ձեր յիշեալ հրաւելքին :

Նկատելով որ 98 Ապրիլ 10 թուակիր նստմակաւս Միութիւն թերթի մէջ հրաւարակած եմ թէ միտոնդոմ ընդ միշտ յաբաքերութիւնս խզած եմ ձեզ հետ :

Նկատելով որ ի մէջ այլոց երկու մեծագոյն պատճառներով , այսինքն նախ «Դիմակաւորներոյն մէջ Հնչակեան կուսակցութեան անդամակիցնիրէն մի քանին վրայ եղած դիտողութեանց նկատմամբ յիշեալ կուսակցութեան ինձմէ բացարութիւն պահանջելով , երկրորդ՝ սոյն բացարութիւն պահանջելու կարողանաւու համար «Դիմակաւորներ»ու հեղինակը իւր իրաւասութեան տակ գտնուող անդամակից մը ճանչնալ ուղելով . մի կողմէ դատախաղ , իսկ միւս կողմէն դատաւորի յատկութիւններն միացնել կը ճգնի :

Նկատելով որ դատաւորի յատկութիւնը իւր գոյութեան պատճառ չունենալով դատախազութեան տեսակէան ալ ի մէջ գտնուելով , լինի նազարեկեան «Մարտ»եան կուսակցութեանց որ և իցէ մարմին մը իւր անդամներու գէմ գրուած բանի մը համար բացարութիւն պահանջելու . լաւ ևս է ըսելու դատաւորութիւն ընելու — համար կազմուելի դիւանի մը մարմնը իւր սահմանից գուրս ո և է կողմնակալութեան և աջակցութեան կասկածներէն հետու եղող անձնաւորութեանց մէջ վնտուելու անխուսափելի պէտքն ունի :

Նկատելով որ «Դիմակաւորներ»ի հեղինակը , իւր արդարացի աշխատութիւն ո և է մի կուսակցութեան օրկան լինելով ի լոյս հանած չէ , այլ ընդհակառակն իրեւ մի անկեղծ ազգային անդամ իւր դիտողութիւնները ընդհ . ազգին նուերած է . որով իր անկեղծութեան հակառակ պնդել յանդգնող դատախազներու

գէմ մի անգամ եւս և աւելի ընդարձակ միջոցներով ըլլալիք արդարացումը յանուն ընդհ . ազգին դատաւորի յատկութիւն ունեցող անխափիր և անկողմնակալ դիւանի մը առջեւ պէտք է լինի : Նկատելով որ Հնչակեան յեղ . կուսակցութիւնը ակնկալուած դիւանի մը Աղեքսանդրիոյ մէջ նիստ ունենալ փափաքելու աւեն , «Դիմակաւորներ»ի հեղինակը հակառակ բնական և դրական օրինաց գանուած միւս քաղաք հրաւիրելու համար նորա ճանապարհածախս ինչպէս նաեւ դատավարութեան միջոցին ըլլալիք ծախքերն հայթայժելու պարտականութիւնը ստանձնելու պայմանին պէտք է է հպատակի :

Արդ վերսլիշեալ պատճառներով ստորագրեալս իւրաւացի կը համարի ընել հետեւեալ առաջարկութիւնը Հնչակեան յեղափոխական կուսակցութեան ընդհանուր պատճամաւորական ժողովին զինք հրաւիրող պարունակութիւնը :

1. — Նազարեկեան Հնչակեան յեղ , կուսակցութեան կողմէ երկու , Դաշնակցութեան յեղափոխական կուսակցութեան կողմէ երկու . ազգային չէզոք և պատուաւոր անհատներէն երկու , «Մարտ»եան կուսակցութեան կողմէ երկու : Սոյն ծի կողմէն ընտրուելիք մէկը , որ ընդհամէնը ինը դատաւորներէ բաղկացած դիւանի մը ներկայութիւն Գահիրէի մէջ :

2. — Եթէ Աղեքսանդրիա նախամեծար կը համարուի ստորագրեալին վճարել :

Ա . ճանապարհի ծախս մէջը ըլլալով դատավարութեան առաջին ամսուան համար 4 անգլ . ոսկի :

Բ . Անկէ աւելի տեւող ժամանակի իւրաքանչիւր ամսուան համար 3 անգլ . ոսկի :

3. — Եթէ դրամական կողմն իրենց անախորժթուի ,

ստորագրեալին կողմանէն դիւանին ներկայանալու փոխանորդի մը ընդունուելու սկզբունքը :

Անհամբեր պատասխանին սպասելով
մասմ սիրալիր բարեւներով
Յ. Կ. Հանկիւլեան

Հասցե

H. G. Djangulian

Post Restant

(Egypte) Caire

Սոյն նամակիս իրենց պատասխանը եղաւ հետեւեալը .

Աղեքսանդրիա 21 Հոկտ. 98

Պարոն Յարսութիւն ձմնկիւլեան

Գահիրէ

Սիրելի հայրենակից

Հնչակեան պատգամաւորական ընդհ. ժողովը նամակաւ մը ձեզ հրաւիրած էր Ազեքսանդրիս, իր ընտրած մամնախումբին ներկայանալով բացարութիւն տալու «Դիմակաւորներ»ի պարունակութեան մասին: Բայց դուք փոխանակ անձամբ ներկայանալու երկառութիւնը մը կ'իմացնէք թէ «պիտի պատասխանէիք բայց հասցէ չէր արուած»:

Ընդհ. ժողովը ձեր գրաւոր պատասխանին չէր սպասեր, այլ անձնական ներկայութեան:

Ընդհ. ժողովը ներկայիւս կրկին կը հրաւիրէ ձեզ, նախորդ նամակաւ յայտնուած ժամադրավայրը, որ է՝ Հաճի Տիւտուիի պանդոկը ուր ձեզ պիտի սպասէ յառաջիկայ կիւրակէ կէս օրէ վերջ մամնախումբի անդամներէն պարոն Իսրայէլ:

ընդունեցէք մեր սիրալիր բարեւները
ի դիմաց ընդհ. պատգմ. ժողովին

ատենադպիր ատենապետ
Դեւնիդ Շահմիր Կ. Յ. Փափազեան

Ահա նամակիս պատասխանը զոր կը յանձնեմ պատ. ընթերցողաց դատաստանին և դատողութեան:

Ցիւեալ նամակին ստանալէս վերջը, այն եզրակացութեան յանգեցաց թէ, իրենց պատգ. ժողովը կը կարծէ եղեր թէ իրենց հրաւերն ստանալով Ազեքսանդրիս պիտի երթամ և իրենց կողմէ կարգուած մամնախումբին պիտի ներկայանամ և մամնախումբն իր թէ տուած բացարութիւններս բաւական նկատելով իրենց պաշտօնական յայտարարութեամբ մը զիս զրպարտիչ նկատել պիտի տար: Որոշեցի Ազեքսանդրիս երթամ և պատգամաւորական ժողովի առենապետին հետ անձամբ տեսնուիլ: Շահէնի միջոցաւ Կ. Յ. Փափազեանին ժամադրութիւն մը ուղեցի և ժամադրավայր որոշեցի: Որոշեալ ժաման Փափազեան եկաւ որ Շահէնին հետ նստած իրեն կ'սպասէինք: Արդէն առաջուց Շահէնին պատուիրած էի որ ինքը ներկայ ըլլաց մեր տեսակցութեան որպէս զի Փափազեանը վերջէն իր ուղածին պէս մեր տեսակցութեան տարբեր մեկնութիւն չտար:

Ինչպէս կ'երեւէր Փափազեան կ'սպասէր որ մեր սովորական խօսակցութեանէն վերջը ես Շահէնը հեռացընէի և կամ մենք Շահէնէն զատուելով առանձին տեսնուէինք: Փափազեանի այդ ժողովութիւնը կուանելով իրեն ըսի.

Մենք ուրեմն կրնանք սկսիլ, Շահէնը իմ ընկերս է, ձեր ալ ծանօթը, հետեւաբար իր ներկայութիւնը արգելք մը չէ մեզի համար. Փափազեան ստիպեալ տեղի տուաւ ինչպէս կ'երեւար ըսածու իրեն այնչափ հաճելի չթուեցաւ:

— Ի՞նչ է ձեր կարծիքը և համոզումը հրատարակած «Դիմակաւորներ»ուս մասին, անշուշտ իրողութիւններ են, բայց շատ կարծ և համառօտ այնպէս չէ:

— Ես ուշադրութեամբ կարդացած չեմ այլ վեր ի վերոյ՝ և նկատած եմ որ պարունակութիւնը շատ անհիմ բաներ են :

Կը զարմանամ որ առանց ուշադրութեամբ կարգալու ի՞նչպէս կ'ըսէք թէ անհիմն է, և թէ քանի որ պարունակութիւնը անհիմն նկատած էիք . ինչո՞ւ կարեւորութիւն տուիք և բացարութիւն կը պահանջէիք :
— Ժողովն որոշեց և ես իրը ատենապետը պէտք էր ստորագրէի :

Եեր այդ տրամաբանութիւնը ինքնին հրաշալի է և Ամերիկայի վերակազմեալները շատ լաւ պատգամաւոր մը ընտրած են և առանց ձեր ժողովի որոշումներուն գիտակ ըլլալու կ'ըմբռնեմ որ շատ լաւ որոշումներ տուած ըլլալու էք :

— Քիչ մը առաջ կ'երթաք կ'արծեմ ձեր այդ խօսքերուն մէջ, բաելով

Փափաղեան ոտքի ելու մեկնելու և ես զինքը նստեցուցի :

Ինչո՞ւ կը մեկնիք միթէ՞ խօսքերս ձեզի ծանր թուեցաւ : Քանի որ այդչափ կզգածուիք և արժանապատութիւն էր փնտածնիդ և քանի որ ըստ ձեր կարծեաց դասապարաւիլս կասկածաց ներքեւ չէր, աւելի լաւ չէ՞ր որ առաջարկած ձեւովս մասնախումբ մը կազմէիք որ աարքեր կուսակցութեանց և չէզոք ժողովորդի վկայութեամբ և որոշումներով դատապարատութիւնը աւելի զօրաւոր և հիմնաւոր ըլլար, և մասնաւանդ թէ այդ հաւաքական որոշումն աւելի հաւատք պիտի ներշնչէր ժողովուրդին, որով զիս իրը զբարախչ և ստախօս պիտի անուանէիք :

— Մենք որոշեցինք մեր ըստ ձեւով կազմել :
Բաել է զիս խաբել կ'ուզէիք, բայց չը խաբուեցայ,

այս՝ կը հասկնամ ձեր տրամաբանութիւնը . կը կարծէիք որ իսկոյն պիտի ներկայանայի ձեր կազմած մասնախումբն և մասնախումբնիդ վերջէն պիտի յայտարարէր ժողովուրդին թէ՝ «Ճանկիւլեանը չկրնալով պահանջաւած բացատրութիւնները տալ և փաստերով ու վկաներով հաստատել «Դիմակաւորներց»ու մէջ իր գրածները, հետեւաբար զբարարտիչ և ստախօս մը նկատուեցաւ են, ևն : այսպէս կ'ուզէիք այսովէս չէ, և կը կարծէիք թէ ձեզ պէս ապաւչ էի և որպէնքան գիտէիք որ գրածներս շատ պարզ և համառօտ էին և մասնախումբի ներկայութեան ալ աւելի անուելի յայտնութիւններ պիտի լնէիք . որոնք վկայներով և փաստերով պիտի հաստատէիք . ահա այդ պատճառաւ էր որ փախուստ տուիք . նախամեծար համարելով «Դիմակաւորներց»ու պարունակութեան բաւականանալով լսել : Սհա այս էր իմ ժամագրաւթիւն ուզելուս պատճառը և իրը վերջի խօսքը ձեզի կ'ըսէմ : Գացէք ձեր լնկերներուն ըսէք երբ Զ անձերէ բայց կացեալ մասնախումբ մը կազմէք ևս պատրաստ եմ բացարաւթիւններս տալու , տպա թէ ոչ ես արդէն «Դիմակաւորներց»ու մէջ խարսնուելիք նականները խարսնած և իրենց վայել մակդիրներ տուած եմ :

Փափաղեանը առանց որոշ բան մը ըսելու հեռացաւ : Քանի մը օրէն թէ ինքը և թէ միւս պատգամաւորները Ազեկամնդրիացէն մեկնեցան :

Գահիրէի և Աղեքասնդրիոց մէջ շատեր և կարգ մը վերակազմեալներ հետաքրքրութեամբ կ'ոպաէին մասնախումբի կազմակերուն . իսկ երբ ահօան որ վերակազմեալները այդ յանդգնութիւնը չունեցան շատեր Օտեանի հասցէին հետեւեալ խօսքերը կ'ենէին «Եթէ երբեք քիչ մը համբերէր պիտի տեմնէր որ վերակազմեալներու պատգամ . ժողովը չէր յանդգնէր բացարաւ-

րութիւն պահանջել, բնականաբար ինքն ալ բացառարութիւն պահանջելու յիմարութիւնը չպիտի ունենար ծեծ չպիտի ուտեր չպիտի բանտարկուեր և այնչափ դրամ չպիտի ծախսէր. ուրեմն «Դիմակաւորներ»ու առաջին զոհը խեղճ Օտեան եղաւ»:

Իսկ ես տարբեր կը մտածէի Օտեանի մասին: Ինքը Ազեքսանդրիոյ մէջ գրեթէ միշտ վերակազմեալներու հետ կը տեսնուէր, քանի որ վերակազմեալները միշտ գէշ կը խօսէին իմ մասիս և «Դիմակաւորներ»ու պարունակութիւնը զրպարտութիւն կը նկատէին. Օտեանը այդ խօսքերէն ներչնչուելով եկած էր էր ինձմէ բացատրութիւն պահանջելու: Օտեան՝ եթէ քաղաքաւ վարական ձեւով մը ինձմէ բացատրութիւն պահանջած ըլլար ես իրեն պիտի պատմէի գէպք մը որ թերեւո ինքն ալ զարմանար և չը կրնար եղածին խելք հասցընել:

Հրանտ Օտեանը ինձի ծանօթ չէր: Բարիզ զըտնուած մըջոցիս Հրանտ մէկի մը միջոցու իր գարթը զրկոծ էր ինձի և իննղրած էր որ անդամ մը տեսնուինք, Հրանտի հրաւէրը չը մերժեցի և իրեն զրկոծ մարդը զիս առաջնորդեց Հրանտի օֆէլը, և սենեկակին մէջ երկուքս առանձին տեսնուեցանք:

Սովորական խօսակցութիւններէ վերջ Հրանտ գրեթէ իր խօսակցութիւնը սկսեց հետեւեալ կերպով:

Չեռնարկելիք միութեան գործդ բառական դըքուար է, այս' , միութիւն կամ համերաշխ գործակցութիւն ամենուու ալ փափաքած բանն է, բայց ես կը ինդրէի որ միութեան գործին սկսելէն առաջ՝ նախ պէաք է սա կեղրոն բառածը կարգադրես և մաքրելու աշխատիս, Արփիարը ինձի չափ չես կրնար ճանչնալ, Արփիարը չը կրնար կեղրոնի անդամ ըլլար, Արփիարը

լաւ գրող կրնայ ըլլալ. կեղրոն մը որուն ատեհնապետը Սրվաղլին է միշտ կիսպոս կը մնայ, մէկ անդամը Մկրագչեանն է որ միշտ Ազեքսանդրիա կը մնայ և իր անձնական գործն ունի, Սուրէն Ամերիկայ է. ըսել է միայն Տամատեան մը կը մնայ կեղրոնի մէջ, ի՞նչպէս կարելի է մէկ անդամով կեղրոն կազմել և կուսակցութիւն մը վարել:

Հրանտի հետ ունեցած երկու ժամուան տեսակցութեանս միջոցին ինձի միշտ գէշ և աննպաստ խօսեցաւ Արփիարի և իրեններու մասին:

Լուսոն հասնելէս վերջ կեղրոնի մէջ սեղանին չուրջը նստած Տամատեան, Արփիար և ես կը խօսէինք. Արփիար ի միջի այլաց ինձի ըստ:

Զեմ կարծեր որ Փարիզ Հրանտի հետ կարողացար տեսնուիլ երանի թէ տեսնուէիր, որովհետեւ պնիկայ մեր լաւ ընկերներէն մէկն է:

Արփիարի խօսքերը ինձի այնչափ զարմանալի թուեցաւ որ նստած տեղու գլուխս վեր առի և ուղղակի Արփիարի երեսը նայեցայ ու ինդացի:

Ի՞նչ կը նայիս և ինչո՞ւ կը ինդաս ըստ: Ըստ խօսքերուդ կը ինդամ ուրիշ ի՞նչ բանի պիտի ինդամ, ըսի:

Ի՞նչ միթէ սուտ կը խօսի՞մ:

Ես որչափ որ Արփիարի խօսքերուն կը ինդացի այնչափ ալ կը զարմանայի թէ, այս ի՞նչ հանելուկ է Աստուած իմ:

Վերջապէս երբ Արփիարը շատ պնդեց ստիպուեցաց Հրանտի ըստ խօսքերը մէկիկ մէկիկ պատմել: Է՞՞, այլեւս Արփիար նստած աթոռէն վեր ցատքեց եկաւ քովս կեցաւ և ձեռքերը խաչաձեւ սրտին վրայ դնելով և քանիցս կրկնելով ըստ:

Հրանտը իմ մասիս այդպէս խօսեցաւ ըսել է , հէ :
Այս՝ ծիշա պատմածիս պէս , ըսի :
Արփիարը մկնեց այլեւու սենեակին մէջ դառնալ ու
դառնալ և միշտ իրեն ըսել :

Հրանտը իմ մասիս այդպէս խօսէ հէ :
Արփիար այնչափ յուզուած էր որ երբեմն երկու
ձեռքսվ գլխի մազերը կը բանէր և նորէն կ'րսէր :
Հրանտը իմ մասիս այդպէս խօսէ հէ :
Վերջապէս Արփիարը այնչափ յուզուեցաւ այլեւո՞
որ ցտեսութիւն ըսելով սենեակին գուրու ելաւ :
Արփիարը մեկնելէն վերջ ես դարձայ Տամատեանին
ըսի :

Տամատ , ըսածներուս մէջ չափաղանցութիւն չկար
այլ իրողութիւն էր , Հրանտի այդ ձեռով խօսիլ և
Արփիարի այս ձեռով խօսիլ և յուզափի , այս ի՞նչ տե-
սակ դարձուածքներ են , այս ի՞նչ օյնողազութիւն է
ճիշտը խօսելով իմ խելքս չի հասնիր ասանկ բաներուն :

Անշուշտ տեղի ունեցածը բաւական ուշագրաւ էր
և այդ իսկ պատճառաւ էր որ անկէց վերջ հետաքրք-
րուեցայ և ինծի հանդիպող ծանօթներէ ուղեցի տեղե-
կութիւնները հաւաքել Հրանտի անցեալի մասին , և
ահա այդ հաւաքած տեղեկութիւններէս էր որ Հրան-
տի գեղծումի ինդիբը ծագեցաւ : Կարծեմ Երուանդ-
Օտեանը եթէ այս դէպքերուն ծանօթ ըլլար զիս չպիտի
մեղադրէր և թէ այդ ձեռով բացատրութիւն չպիտի
պահանջէր ինձմէ :

Այլեւս համոզուած էի և բնաւ յայս մը չունէի որ
Եգիպտոսի մէջ պիտի կրնամ գործ մը ձեռք բերել :

Կովկասէն վերադարձիս Ռէթէսս ինծի խորհուրդ-
տուած էր եթէ երբեք չը կրնամ Եգիպտոսի մէջ գործ
մը գտնել Աթէնք վերադարձմ և հոն ծեծուած սուր-

մի գործ ընեմ որ բաւական շահաւոր գործ մըն էր :
Ռէթէսս այդ մասին միշտ կը գրէր ինծի . ուստի որո-
շեցի վերջնականապէս հետանալ Եգիպտոսին ու Աթէնք
երթալ :

Արդէն վերջի ատեմները ստիպուած էի այլեւս
Աղեքսանդրիս չմասաւ օդին խոնաւութեան պատճա-
ռաւ . որովհետեւ արիւներթութիւնս և թանչքի հի-
ւանդութիւնս հետզհետէ սկսած էր անտանելի դառ-
նալ , բժիշկներու դիմելս այլեւս անօգուտ էր , բարե-
կամ բժիշկներ գործողութիւն ընելու խորհուրդ կու-
տային որ միակ դարման կրնար ըլլար , բարեկամներէս
մին խոստացաւ գործողութեան վերաբերեալ 5—6 սկի
ծախքը վճարել , իսկ մէկ բժիշկ բարեկամս հարցումիս
անկեղծօրէն պատասխանեց : «Եղած գործողութիւնը
9/80 վատանգաւոր է ես խորհուրդ չեմ տար ընելու .
այլ իր բարեկամ կը թելազրիմ որ Աղեքսանդրիս խո-
նաւ օդէն հեռանաս և չոր օդի մը մէջ ապրիս որ թե-
րեսս առանց գործողութեան այդ հիւանդութիւնդ
մեղմանայ :

Ճամբան մէկու մը հանդիպեցայ որ զիս կը հրաւի-
րէր Կամսարական եղբարց տունն ուր Կամսանդին պէջ
Կամսարական զիս տեմնել կ'ուզէր :

Կոստանդին պէյի հետ մասնաւոր սենեալ մը ա-
ռանձնացանք դէմ դիմաց նստեցանք և ինքը ձեռքերը
խաչածեւ սրտին վրայ դնելով ըսաւ :

«Յիշէ Պ. Ճանկիւլեան Վանայ այն օրերը , որ իմ
Կառավարութիւնս ինչ տրամադրութիւն ունէր դէպի
հայերս . յիշէ 95 , 96 թուականները , արդէն ներկան
կը տեսնես , յիշէ լաւ յիշէ , և ուշի ուշով աչքիդ ա-
ռաջ բեր 20 տարուան մէջ տեղի ունեցածներ

Մեր խօսակցութիւնը բաւական երկար տեւեց ,

իրեն ցաւ պատճառեց քայքայուած ֆիզիքականս . ինքն ալ գարմանուելու և հանգիստի պէտք ունիս ըստ : Մեկնած միջոցիս իրմէն հրաժեշտ կ'առնէի քանի որ միւս օր Աղեքսանդրիայէն պիտի մեկնէի : Կոստանդին պէյ խոստացաւ միւս օր շոգենաւ գալ և հոն զիս իր եղբօր ծանօթացնել որ նոյն շոգենաւով պիտի մեկնէր Օտեսա :

Շոգենաւին մէջ նորէն բաւական տեսնուեցանք ; զիս իր եղբօր ծանօթացուց . Կոստանդին պէյի հետ մտերմօրէն տեսնուիլս բնական էր որ վերակազմեալներու հաճելի չխուէք . իսկ չէզոքներու վրայ լաւ տպաւորութիւն մը ընելս ինքնին յայտնի էր . քսնի որ վերջաշպէս ուսւական հիւպատոսի մը հետ էր որ մտերմօրէն կը տեսնուէինք : Շոգենաւուն մեկնելու ժամը կը մօտենար ձեռքի պինդ սեղմումով համբուրուեցանք և իշրաբէ բաժնուեցանք :



Բ.՝ ԱՆՑԱԶՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ

1899 Ապրիլ 18ին Սթէնք հասայ . փոքրիկ խանութ մը ձեռք բերինք և Միուրիւնի նախկին գրաշար Յակոբի հետ սկսեցինք ծեծուած սուրծի գործ ընել : Յակոբի աղքականները Պաթումէն խոստացած էին իշրեն գբամ զրկել . քովս գանուած շատ աննշան և փոխառութեամբ ձեռք բերած գումարով գործի սկսեցինք սպասելով Յակոբի խոստացւած գումարին . Միուրիւն թերթին ծաւալը մեծցուցինք և սկսեցինք բաժանորդներ ճարել . բայց թերթը չկրցաւ երկար կեանք ունենալ և քանի մը ամրաէն գաղրեցաւ : Յակոբին դրամ չզրկեցին . քանի որ երկու մարդ ապրեցնելու չափ

գրամագլուխ չունէինք . ստիպեալ խանութը ծախեցի և փոխառութիւնս վճարեցի : Եղիպտոսէն արդէն յուսահատ . Կովկասի մէջ ապրիլս անկարելի , Լոնտոն և Բարիզ փորձով տեսած էի որ չպիտի կարենայի գործ մը ընել և ապրիլ : Ամերիկայէն ընկերներէս և բարեկամներէս շատերը գրեցին և նոյնիսկ ձանապարհածախս ալ զրկեցին . բայց զրկածնին իրենց վերադարձուցի , որպէսնետեւ գիտէի որ տկարութեանս պատճառաւ ոչ Ամերիկայ կրնայի մնալ և ոչ ալ գործարաններու մէջ աշխատիլ հիւծուած ֆիզիքականուիւ . ուրեմն կը մնար Պուլկարիա որ կը յուսացի հոն գործ մը գանելով ապրիլ ու գէթ ընտանեացս օդնել . որովհետեւ բանաէն ազատուելէս վերջ երեք տարի Միութեան ինդրոյն աշխատելուս պատճառաւ անգամ մը միայն աննշան գումար մը զրկած էի իրենց . վերջապէս ուրիշ ճարշոնէի պէտք էր պատրաստուէի Պուլկարիա երթալ :

Պիրէոնէն Վանա կամ Պուրկազ մեկնող բացի Յունական շոգենաւէն ուրիշ շոգենաւ չկար . ի հարկէ Յունական նաւերը այնչափ վառահելի չէին քանի որ հակառակ պարագային թուրք կառավարութիւնը կրնար այդ շոգենաւերէն հայեր դուրս հանել և ձեռքակալել : Ուկետոսի հետ խորհեցանք թէ կրնայ ըլլալ որ մատնուիմ . Հետեւաբար Յունական շոգենաւով մեկնիլս վասնգաւոր էր . մանաւանդ երբ շոգենաւին մէջ ըլլալս գիտցուէր անզատճառ զիս շոգենաւէն գուրս պիտի հանէին . քանի որ ժամանակին Հասան փաշալի տղան կը ջանար զիս Եղիպտոսէն Պոլիս տանիլ :

Ուկետոս յոյներու մէջ շատ նշանաւոր ծանօթներ և բարեկամներ ունէր , խորհուրդ տուած էին որ վասնգաւոր է . խորհեցայ որ միակ ապահով միջոցն էր իբր Յոյն ճամբորդել . բայց ինծի յարմարող անցագիր մը

գտնել շատ դժուար էր, վերջապէս Ռէթէսս անցագիրը մը գտաւ և ես իրեն ըսի, եթէ կարելի է չոգենաւի առաջին կամ երկրորդ նաւապետը զանանք և խնդիրը իրենց պարզենք, եթէ իրենք յանձն կ'առնեն այն ատեն գործը աւելի ապահով կ'ըլլայ: Ռէթէսս իր բարեկամներէն յոյն մը գտաւ որ երկրորդ նաւապետին բարեկամն էր, Ռէթէսս իր բարեկամէն յանձնարարական գարթ մը առաւ երկրորդ նաւապետին համար ունաւապետը գտանք զբօսարանի մը մէջ: Ռէթէսս՝ որ Յունարէնը իր մայրենի լեզուին պէս կը խօսէր առանց վերապահութեան նաւապետին պատմեց թէ ես ինչպէս մէկն եմ և միեւնոյն ժամանակ ձեռք բերած անցագիրնիս ցոյց տուաւ ու բառ:

«Եթէ երբեք յանձն կ'առնէք զինք անվետո Պուր կազ հասցնել լաւ, իսկ եթէ ոչ չպիտի երթայ:»

Նաւապետը պատույ խօսք տուաւ որ անվանդ զիս Պուրկազ պիտի հասցնէ. միայն պատուիրեց որչափ ատեն որ Պոլսոյ առջեւ կենանք իրեն քովէն չղատուիմ:

Շոգենաւին մէջ բացի ինձմէ ուրիշ Հայ մըն ալ կար որ ան ալ Պուրկարիա կ'երթար: Շոգենաւին Պուրկարի հասնելէն վերջ երկու սատիկաններ ներս մտան և նաւուն մէջ գտնուող ճամբորդները կը դիտէին և կարծես մէկը կը վինտուէին: Երկրորդ նաւապետը իր մէկ բարեկամն հետ աթուներու վրայ նատած կը խօսէին ես ալ իրենց քով կեցած քարափի վրայ խռուած բարձութիւնը կը դիտէի և քովս կեցած էր գաւառացի Հայը՝ երբ տեսայ որ սատիկանները իրենց վինտուուքէն վերջ ուղղակի դէպի մեզ գալ սկսեցին, կամացուկ մը քովիս Հայուն ըսի որ չըսէ թէ ես Հայ եմ և թէ ըսէ քովիս Հայուն ըսի որ չըսէ թէ ես Հայ եմ և թէ ըսէ քովիս Հայուն ըսի որ չըսէ թէ ես Հայ չկայ, Ոստիկանը եկաւ որ շոգենաւին մէջ ուրիշ հայ չկայ:

քովիս Հայուն անցագիրը ուղեց անցագիրը տեսնելէն վերջ երբ հասկցաւ թէ Պուրկարիա կ'երթայ գլուխը շարժելով և տտամները կրծտելով ըսաւ.

«Ի՞նչ կայ ինչո՞ւ կ'երթաք այդ քաֆիրներու մէջ մաս կայ:»

Ոստիկանը դարձաւ ինձմէ անցագիրս ուղեց, ես որ մինչեւ այդ ասեն պաղարիւնութեամբ կեցած և գէպի Պուրկարներ եղած այդ նախատական խօսքերը լսած էի, արդէն կամաց կամաց արիւնը երակներուս մէջ եռալ մկան մաս էր:

Ի՞նչ կարծեցիր դիմացինդ, ասոր նման Հայ մը որ ուղած ձեւովդ խօսիս, ի՞նչ իրաւունքով ինձմէ անցագիր կ'ուղես, լսի:

«Հայուշ: շատ խօսք չեմ ուղեր անցագիրդ առւր գործ ունինք» ըսաւ:

Դուն ինձի լաւ կը նայիս ես թուրք չեմ և եթէ քիչ մըն ալ աստանկ ափեղ ցփեղ խօսքեր ընես ոտքէդ բանելուս պէս գլխիվար քեզի ծով կը նետեմ:

Միւս սատիկանը դարձաւ Հայուն հարցուց.

Շոգենաւին մէջ եղած միւս Հայը ո՞րն է:

Ուրիշ Հայ ըլլալը ես չեմ զիտեր ըսաւ:

Ոստիկանները սպառնական ձեւով շոգենաւէն քարափ ելան և քիչ մը վերջ զօմիսէրի մը հետ վերադան: Նաւապետը ինձի ըսաւ որ լաւ պատասխանեցիր և բաւ մի վախնար: Գօմիսէրը քովս եկաւ և ըսաւ.

«Ներեցէք ձեր անցագիրը կրնամ տեսնել:

Քանի որ կ'ուղէք կրնաք տեսնել ըսելով անցագիրս գրպանէս հանելով իրեն տուի և կարդալէն վերջ ինձի տուաւ չնորհակալ եմ ըսելով:

Գօմիսէրը երբ կը մեկնէր իրեն ըսի: այս ձեր ոս-

տիկանները քիչ մը կրթեցէք կամ չնորհքով մարդիկ ներէն ընտրեցէք, պահ մը առաջ զիս այնշափ բարկացուց իր կոչտութեամբ որ քիչ մնաց փորձանքի մը պիտի համովապէի :

«Կը ներէք ասոնց ճահիլութեան» ըսաւ. ու հեռացաւ :

Նորէն շոգենաւին մէջ Հայ միտուեցին երբ չգտան շոգենաւէն զուրս ելնելով դացին :

Մատնիչը կամ լրտեսը Պիրէոնի մէջ իր դերը լաւ կատարած էր, առանց գիտնալու թէ իմ անցագիրս ճիշտ Յոյնի մը անցագիր էր :

Օգոստ. 22ին Պուրկազ հասանք : Պուրկազի մէջ քանի մը Հնչակեաններ և բարեկամներ գտայ . Պուրկազի մէջ ինծի յարմար գործ մը չկար: Ուզեցի Սլեզէն երթալ, նորէն ի զուր և կրկին Պուրկազ վերադարձայ :

Պուրկազի ընկերները խորհուրդ տուին որ Վառնա երթամ թերեւս հոն կարենամ գործ մը գտնել որ Պուրկարիոյ ամենէն հայաշատ քաղաքն էր և 1999 Սեպտ. 1ին Վառնա հասայ : Քանի մը օրէն յախնի եղաւ որ Վառնայի մէջ ոլ չպիտի կարենամ առանց դրամագլխի գործ մը գտնել : Ինչ որ կը յուսացուէր քանի մը վաճառականներու քով պիտի յաջողէինք ծառայութիւն ընել անոնք ալ բացարձակապէս յայտարարած էին թէ, իրենք բնաւ երբեք չեն ընդունիր զիս իրենց գործին մէջ ծառայեցնել, ինծի հրամայելնին արժանապատութեանս վիրաւորում նկատելով: Այս ձեւ մերժումներ թիւն Գահիրէի մէջ քանի մը վաճառականներ ալ :

Իսկապէս դրութիւնս հետզհետէ անսահնելի կը դառնար: Կը մտածէի թէ դրամ շունիմ որ դրամագլուխ ընելով գէթ ապրելու չափ գործի մը ձեռնարկեմ: Երկը

քարդ Եգիպտասի մէջ վերակազմեալները իրենց վրէժը լուծելնուն համար միշտ արգելք եղած էին: Երրորդ իրը նշանաւոր յեղափախական մը խոհեմութիւն սեպած էին զիս իրենց գործերուն մէջ չը գործածել, իսկ չորրորդը արժանապատութիւնս վիրաւորուած կը նկատէին զիս հրամայելու: Կը մտածէի եթէ երբեք ծերունի մացր մը բնաւոնիք և երկու զաւակներ չսւնենայի սրոնց տպրուատ հայթացնելու պարտաւոր չըլլայի թերթեւս պարզ բնաւն ակրութիւնն մը բնելով կրնայի անօթի չմնալ և ապրիլ: այս և այս աեւակ մտածումներով Վառնայի քարափը ժաւու կուգայի և կըսէի երանի թէ հնարաւոր և կարելի ըլլայր Վան երթայի ընտանեացն թշուառութեան մասնակից ըլլայի և ամբողջս միտսին տառապէինք: Յարեկամներէն մէկը եկաւ և առվորական քանի բառեւր փսխանակերէն վերջ առաջարկեց և ուզեց տրամադրութիւնս հասկնալ թէ: եթէ քանի մը ծանօթներ նախաձեռնարկ ըլլային և աջակցէին սրճարանի մը պատուհանին մէջ կը զիջոնէի՞ ծիսավաճառութիւնը բնել: Ես իսկոյն չնորհակալութիւնս յայտնեցի և բախ:

Որ և իցէ զոքէ մը որ զիս սպրեցնելու և ընտանեացս օգնելու պիտի ծառայէ ամենայն սիրավ և չնորհակալութեամբ կ'ընդունիմ, ինձ համար միտյն գործութիւնը և վսասհութիւնը չարաչար գործածելն ամօթ է:

Յարեկամս քանի մը օրուան մէջ գործը յաջողցուցած էր:

Ծխավաճառութեան գործը հազիւթէ զիս կ'ապրեցնէր բնաւոնեացս օգնելու բնաւ յոյս մը չէր ներշնչէր:

Վառնայի մէջ կը զսնուէր Հնչակեան մասնաճիւղ մը: քանի մը անգամներ ինծի զիմեցին և ինդրեցին

որ իրենց մէջ մանամ իրենց առաջարկն մերժեցի շատ բանաւոր պատճառներով . թէ և նա Հնչակեան ըլլալէ գալրած չէի , բայց սրաշած էի զործօն գեր մը ունենալու համար գեռ սպասողական դիրքի մը մէջ միաբ . երբ մանամիւղը թախանձագին կը խնդրէր ևս իրենց ըսի :

Ես պիտի աշխատիմ որչափ կարելի կուսակցութեանց մէջ մը ութիւն գէթ համերաշխատթիւն յառաջ բերել . բայց քանի որ իմ աջակցութեանս կը կարօտիք ևս անպաշտօն կերպով յանձն կ'առնեմ ձեզի պէտք եղած հրահանգները և ուղղութիւնը առլ . Հնչակեանները սիրով և չնորհակալութեամբ ընդունեցին առաջարկու և սկսեցի երբեմն իրենց ժողովներուն երթալ տամարժները կարգադրել նամակները խմբագրել ևայլն : Վառնայի մէջ կային նաեւ Դաշնակցութեան կոմիտէ մը և վերակազմեալ Հնչակեան մասնաժիւղ մը վառնոյի վերակազմեալները անհունապէս կը առարկերէին Աղեքսանդրիոյ վերակազմեալներէն : Յաջողեցոյ Ռուսութիւն Պուրկազի , Բրտղատիայի և Պատեռումը մէջ կազմել տաք միութենական յանձնախումբերը նպատակնիս էր կուսակցութեան մէջ միութիւն կամ զէթ համերաշխատթիւն յառաջ բերել :

Վառնոյի մէջ զանուած կարգ մը յեղափախականներ և նախսկին Դաշնակցականներ սոսկալի կերպով լարուած էին Դաշնակցութեան ներկայացուցիչ Վարդօյին գէմ . Իրաւունքի մէջ չատ անզամ կը գրէին և Վարդօյի ընթացքը կը քննադատէին և կը պարսաւէին « Իրաւունքի Մարտ 22ի թիւին մէջ կը հրատարակէին հեռակալը » :

ՎԱՆԵՑԻՈՑ ԹՈՒՔԸ

ԲԱՅ ՆԱՄԱԿ Ա.Ռ. Պ. ՎԱՐԴԻՂ(*)

Իրաւունքի 10րդ թուոյն մէջ կարգալով խմբապետ Յարութիւնի նամակը , մեղ հետ մեկտեղ բոլոր Վանեցիներուն սիրով արդար զայրոյթով մը լեցուեց . որով սախուեցանք հրապարակաւ հարցնել Նարժումի խրմագիր Վարդօյն , որ քաջութիւնը ունեցած էր 0թէլ « Ճունավ » ի մէկ անկիւնը Վանեցիներուն վրայթքնելու , թէ իր այդ թուոքը նետած պահուն չը յիշեց արդեօք թէ իր այդ անարգած ու նախստած Վանեցին իր ծուցէն նուիրեր է Գոլուեաններ , Սգրիպասեաններ , որոնք Յեղ . նախսկարապեաններն եղան . չը մտարերեցի՞ք արդեօք թէ Տէրոյեաններ և Աւետիսեաններ Զեղ պէս խրերաններու Ծնկեր ըլլալու նուաստութիւնը յանձն առին մեր թշուառ հայրենիքի փրկութեան համար . հապա՞ Թոխմախեան Արսէն վարդապետը ... Ասկան Նազարը , Ի՞նչաէս մոռնալ Ասկանը որ իր կեանքին վերջերը տեսնելով ձեզ պէս կեղծ ու ստոր յեղափոխականներու չնորհիւ ազգին թշուառացած վիճակը , քաջութիւնը ունեցաւ ձեր դիմակները պատուելու : Մոռցա՞ք որ ատոնք Վանի զաւակներն են . Հայաստա-

(*) Անցեալ շաբթու ութը Վանեցի ազգայիններու ստորագրութեամբ սոյն բաց նամակը սաացած էինք ու տեղւոյ անձկութեան պատճառաւ յետածգած : Բայց այդ յետածգման դէմ Վանեցի՝ ազգայինք բորբռքած , զիմեցին անոնցմէ մէկ քանիներ խմբագրատունս և պահանջեցին անպատճառ այս նամակի հրատարակութիւնը :

Նի ծոցէն ծնած ու անոր սուրբ հողին վրայ նահատակուած . մոռցա՞ք կամ միթէ կ'ուրանաք ներկայիս մէջ չտեսնելու համար ատոնց յաջորդը ձանկիւլեանը . ու տակաւին ամէն սրբութիւն ոտքի տակ առնելով դուք պարո՞ն , գուք որ ամենէն աւելի պատրաստ էիք աւ տոնց յիշատակը յարգելու՝ յիմարութիւն ունեցաք հայութեան այդ պաշտելի զոհերուն ճակտին ձեր թուքը նետելու առանց մտածելու թէ՝ ձեր այդ արարքներով թուք մըն էք արդէն ձեր պատկանած կուսակցութեան ճակտին և նախատինք հայութեան . և մենք հպարտութեամբ կուգանք ըսել թէ Վանեցի մայրեր մինչեւ ցարդ ծնած չեն քեզ պէս բաղդաինդիրներ . Վանեցին այնքան բարձր է քեզմէ , որ նախամեծար կը համարի թքնել ցեխին քան քեզի պէսներու վրայ . ինչպէս որ վայել է Սլեքսանդրաբօլի բաղդաինդիրի ճակտին :

Մարտիրոս Յակոբեան
Մկրտիչ Կարապետեան
Յարութիւն Մուրատեան
Ալիխան Խաչիկեան
Մկրտիչ Մանուկեան
Վարդան Կարապետեան
Խաչիկ Վարդանեան
Լեւոն Յարութիւնեան

Յ . Գ . Յ արգելի խմբագիր հաճեցէք յառաջիկայ շաբաթ աւուր թուով անփոփիս հրատարակել առանց առարկութիւններ ընելու :

Նոյնի

Վառնա 2 Մարտ 1910



Պ. = ՈՐԲԱԽՆԱՄ ՀԵԿԵՐՈՒԹԻՒՆ ՄԸ
ՀԻՄՆԵԼՈ

Զքաւոր և գրեթէ ապրուստի միջոցէ զուրկ ըլլալով ինձի վիճակուած էր միշտ մտատանջութեան ենթարկութիւն , այդ դասն մտածմունքներուս մէջ կը խորհնէի թէ՝ անհատները միայն յեղափոխական ասպարէզին մէջ չէ որ կրնան իրենց պարտականութիւնները կատարել և ծառայել իրենց ազգին և հայրենիքին . յիշեցի 95—96 թուականներու բռնապետութեան արհաւիրքները ու հայութեան հասած աղէտները որուն պատճառաւ հազարաւոր այրիներ և որբեր անոք և անօքնական մնացած էին , ապագայ սերունդ մը որմէ ապագային սփաթի օգտուէր Հայութիւնը : Կը մտածէի ինչո՞ւ Վառնայի պէս հոծ հայութիւն ունեցող քաղաք մը իր որբախնամ ընկերութիւնը չը կրնայ ունենալ որ նպաստած ըլլայ Հայաստանի մէջ գտնուած որբանոցներուն և կամ իր սեփական ծախքով որբեր ինսամել որբանոցներու մէջ : Մտածմունքս շատ գովելի կը գըտնէի , իսկ ձեռնարկել և հիմնել բաւական և շատ գժուար , քանի որ ուրիշներու աջակցութեան և մասնակցութեան պէտք ունէի . որոշեցի գործի ձեռնարկել յաջողելու յամառ մտադրութեամբ :

Յղացած գաղափարս պարզեցի բարեկամներէս Աղնաւորեան կյաչատուրին , պատ . Աբրահամ Ամիրխանեանցին և Փաշաջեան Արշամին , Տիկին Աղաւնի Աղնաւորեանին , Տիկին Ամիրխանեանցին և Տիկին Իւղաբեր Փաշաջեանին , Պալջեան Օր . Իսկուհիին (Տիկին Հ. Թիրեաքեանին) և իր քոյր Զապէլին , որոնք Վառնայի մէջ վարժուհի էին :

Ծրագրիս հաւանեցան և խոստացան եթէ երբեք գործի ձեռնարկելու ըլլամ իրենք իրենց աջակցութիւն չափաի զլանան :

Կանոնագիրը պատրաստեցի և 1900 Սպրիլ 17ին Վառնայի Խրաւունիք և Նարժում թերթերուն մէջ յայտարարութիւն մը հրատարակեցի և Որբախնամ ընկերութեան մասնակցիլ փափաքողները լնդն . ժողովի հրաւիրեցի :

Ընդհ . ժողովը կազմած կանոնագրիս հաւանեցաւ և որոշեց կազմել Որբախնամ ընկերութիւնը : «Երկու Որբախնամ ընկ . Վասպուրականի» անունով և իսկոյն ձեռնարկեց ընտրական գործողութեան : Ընդհ . ժողովոյ դիւան մը ընտրուեցաւ չորս անդամէ բազկացեալ . այսինքն Ա . Բ . ատենապետ և Ա . Բ . ատենապահի : Հինգ անդամէ բազկացեալ գործադիր ժողով մը ընտրուեցաւ որուն մէկ անդամը ևս ընտրուեցայ և վեց տարուան շրջանին մէջ միշտ վերլնտրուեցայ :

Սպրիլ 23ին ալ տիկնանց ընդհ . ժողով գումարել տուի որոնք իրենց գործադիր ժողով ընտրելէն վերջ գործի սկսեցին : Քանի մը ամիս վերջ Շումմայի մէջ ալ Որբախնամի մասնաճիւղ մը կազմել տուինք :

Ս.յեւս սկսեցինք Վանայ , Մշոյ , Բաղէշի , Կարնոյ , Սեբաստիոյ , Արարկիրի , Կեսարիոյ , Եղիսիոյ և Ակնայ որբանոցներուն մէջ 1—4 որբեր խնամել : 2—3 տարիէն խնամուելիք որբերնուս թիւը 17ի հասաւ . իւրաքանչիւր որբի համար տարեկան կը վճարէինք 5 օսմ . ոսկի , ընկերութիւնը անընդհատ շարունակուեցաւ վեց տարի և քանի մը որբեր ու որբուհիներ շրջանաւարտ եղան , որոնցմէ քանիները ուսուցիչու վարժուհի եղան :

Ծխավաճառի գործս շարունակելով որոշ կերպով կ'երեւէր որ քիչ ատենէ պիտի ստիպուիմ ձգել , քանի



1 Վարազ որբն . 2 Սեբաստիոյ որբն . 3 Մուշի որբն . 4 Եղիսիոյ որբն . 5 , 6 Վանայ Սալտապահի որբն . 7 Կեսարիոյ որբն . 8 Բաղէշի որբն . 9 Ակնայ որբն . 10 Կարնոյ որբն :

որ օրական ծախքս իսկ դժուարութեամբ ձեռք կը բերէի :

Բարեկամներէս մին կ'ուսանէր Գերմանիա : Հայաւանի մէջ գտնուած որբերու և այրիներու ինսամակալութեան ժողովի նախագահ Պ. Լօխմանի հետ իր ունեցած մէկ տեսակցութեան ատեն խօսք կը դառնայ Գումգարուի ցոյցին շուրջ, փրօքէսօր Պ. Լօխման իր հիացումը կր յանանէ եղեր ցոյցի զեկավարներու մասսին : Բարեկամն իմ Վառնա գտնուիլս կ'իմացնէ և իր խօսակցին հետաքրքրութեան գոհացում տալու նպատակաւ պէտք եղած մանրամանութիւնները ևս կուտայ իրեն և թէ ինչ գործով պարապիլս կը յայտնէ : Փրօքէսօրը կը խնդրէ բարեկամնէս հաւանութիւնս առնել թէ, իր կողմէն եղած 200 ֆրանք նուէրը պիտի ընդունիմ:

Բարեկամն փրօք . Լօխմանի հետ իր ունեցած տեսակցութիւնը պարզելէն վերջ ինձի խորհուրդ կուտար որ լնդունիմ . քանի որ ինքը վիճակիս ծանօթ էր, բարեկամիս խորհուրդին հաւանեցայ և ընդունեցի : Ամիրիսանեանց Պատ . Աբրահամի մշջոցաւ 200 ֆր . ստանալէս վերջ չնորհակալութեան նամակ մը գրեցի փրօք . Լօխմանին : Փրօք . Լօխման ուղած էր նաեւ «Դիմակաւորներ» պրօշիւրս որ զրկեցի : Քանի մը ամիս վերջ փրօք . Լօխման պատ . Ամիրիսանեանցին կը խընդրէ որ Գումգարուի ցոյցի և բանաբի կեանքիս նկարագրութիւնը բնեմ և իրեն զրկեմ :

Բնական էր որ չպիտի կարենայի Պ. Լօխմանի՝ այդաւահարկն մերժել, ուստի համառօտ կերպով ցոյցի նկարագրութիւնը ընելով «Փիլիպ» ատորագրութեամբ պատ . Ամիրիսանեանցին յանձնեցի Պ. Լօխմանին զրկելու համար :

Պ. Լօխման երբ գրածս Գերմաներէնի թարգմանել կուտայ, կը տեսնէ որ պրօշիւրի վերածելու արժանիքան մըն է, անմիջապէս պրօշիւր չինել կուտայ և հասոյթը կը յատկացնէ իրենց ժողովին որ Հայաստանի մէջ որբեր և այրիներ կը ինսամէին :



Փ.՝ ՊՈՒՐԿԱՋԻ ԶԵՆՔԵՐՈՒ ԶԵՂՄՈՒՄԸ

Գումգարուի ցոյցին վերջը կովկասէն Յակոբ Վարդ Պատրիքով անուն Կովկասահայ մը Պոլիս եկած Հնչական կուսակցութեան մէջ մտած էր : Իր քիչ շատ զարգացեալ մէկը վարիչ մարմինը իր մէջ առած էր :

Պատրիքով քիչ ատենէն կը յաջողի դիտումնաւոր կերպով իրեն գիրք մը շինել վարիչ մարմնոյ մէջ :

Պատրիքովի վատնգուելու նշոյներ կը տեսնուին և վարիչ մարմինը զինք կ'զգուշացնէ . բայց Պատրիքով փոխանակ զգուշանալու լնդհակառակն կը ջանայ մասնածիւղի կնիքը և այլ կարգ մը առարկաները իր արամադրութեան տակ պահել . օտարահպատակութեան պատրուակի նկրքեւ :

Վարիչ մարմինը գալիք վտանգը աչքի առաջ ունենալով կը ջանայ կնիքը ևն . առնել իրմէն , իսկ Պատրիքով անդրդուելի կը մնայ և քանի մը օրէն վերջ կը ձերբակալուի :

Յակոբ Վարդ պատրիքովը թէ իր հարցաքննութեան և թէ դատավարութեան միջոցին ամէն ինչ կը խոստովանի որով բացարձակապէս կ'երեւի թէ ինքը դիտմամբ կնիքը և առմարը միշտ իր արտմադրութեան ներքեւ պահած է որպէս զի ձերբակալուելով կարեւոր գիրք մը տալ տայ իրեն :

Խուս կառավարութիւնը Թուրք կառավարութեաւ Նէն կ'առնէ Պատրիքովը պայմանաւ որ որոշուած աքսորի պատրիքը կրէ Կովկասի մէջ :

Պատրիքով իր աքսորի պատրիքը լրացնելուց յետոյ ինքը համոզուած էր թէ, Հնչակեան կուսակցութիւնը այլեւս զինքը իր Հնչակեան չպիտի ընդունի իր շարքերուն մէջ : Պատրիքով այս պարագան նկատի ունեւալով կ'երթայ Հ. Յ. Դաշնակցութեան մէջ կը մոնայ : Իսակ Արվախի կամ Վարդօ կեղծ անունով :

Պուրկազի դէպքը ինծի պատմած միջոցին Վարդօն Դաշնակցութեան Պալքանեան ներկայացուցիչն էր և Վառնա կը մնար :

Պուրկազի զէնքերու խնդիրը հետզետէ կը տարածուէր Պուրկարիոյ մէջ : Ես արդէն այդ խնդրոյ մասին սկիզբէն ի վեր կը թղթակցէի արեւմտեան պիտոյին հետ և թէ անձամբ միշտ Վարդօյէն կը պահանջէի որ լուսաբանէ զիս այս կնճռոտ խնդրոյ պարագաները :

Արեւմտեան պիտոյն իմ գրած նամակներուս կը պատասխանէր հետեւեալ կերպով .

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԲԻՒՐՈ

Ն: 225

29 Մարտ 1900

Պ. Ճանկիւլեան, Վառնա

Յարգելի բարեկամ

Սաացանք Զեր Մարտի 1ից գրած նամակը : Ըստ գունեցէք, խնդրում ենք, մեր շնորհակալութիւնները թէ ձեր բարեկամական վերաբերմունքի համար դէպի մեզ և թէ մասնաւորապէս զէնքի հարցում Զեր ցոյց առուած ջանքերի առիթով :

Զէնքի հարցը այսքան ձգձգւեց հակառակ մեր կամքին : Սակայն ի նկատի ունենալով մեր հաւատը դէպի Ռոստոմը, որին է յանձնուած այդ գործի քընութիւնը, մենք ստիպուած ենք էլի սպասել : Աընդում ենք միայն Զեր աջակցութիւնը Ռոստոմին, որին նոյնպէս գրւում է զէնքի հարցին վերաբերեալ Զեր ունեցած տեղեկութիւնների մասին :

Ստացել էք արդեօք գեռ անցեալ տարւոյ Յուլիսի 22ից մեր գրած մի նամակը Աթէնքի Զեր հասցէով :

Զեր ուղած յաւելւածները ուղարկւել են Զեր Զեր նամակը ստացուելուն պէս :

Զերմ բարեւներով՝
ԱՐԵՒՄՏԵԱՆ ԲԻՒՐՈ

Իսկ Պուրկազի զէնքերու և տիկնանց ԱՅրշալոյեա խմբի խնդիրներու մասին Ռոստոմի հետ փոխանակուած հեռագիրներու և նամակներու ի պատասխան Ռոստոմը ի միջի այլոց ինծի կը գրէր հետեւեալ նամակները .

Յարգելի բարեկամ

Պ. Ճանկիւլեան

Վաղուց է պատրաստւում եմ ձեզ մի քանի տող գրել զէնքի խնդրի մասին: Երէկ ստացայ Ժընիեից Զեր 19/1 Փետր. նամակը, հիմա շտապում եմ գրա առթիւ ունեցած կարծիքս Զեզ հալորդել :

Թէ մեր հակառակորդները առիթ են գտել զէնքի խնդիրը հրապարակ հանելով աշխատիլ Դաշնակցութեան վարկը ձգել, գրա մէջ զարմանալի ոքնչ չկայ: Շատ բնական է նոյնպէս, որ յացաւորները իրենք աշխատին աւելորդ աղմուկներով աւելի ևս խճճել գործը, որպէս զի իրենց մեղքերը աչքի չընկնին ընդհանուր խառնաշփոթութեան մէջ : Սրա հանդէպ մենք ամէն

կերպ պէտք է աշխատինք չտարւել հոսանքով , չպէտք
է շտապենք , որ կարող է մեզ սխալ քայլերի հասցնել :

Զէնքի ինդրի առթիւ ամբաստանուածներ շատ
կան։ կրանցից իւրաքանչիւրը միուսի վրայ է նետում
յանցանքը : Այսպիսի պարագաներում հարկաւոր է ոչ
միայն փաստեր հաւաքել անձնապէս համոզւելու
համար . այլ և ուրիշներին համոզելու համար :
Բուրգաս եղած ժամանակս որքան ջանք թափեցի ,
բայց աննշան բացառութեամբ չկարողացայ անկեղծ
խոստովանութիւն լսել . և եթէ եղան ցուցմունք տւող-
ներ , դրանցից ոչ մէկը չհամաձայնեց իր ասածների
տակը ստորագրել : Այս խոչընդոտների հանդէպ ինձ
միում էր միայն հեռանալ և ճշմարտութիւնը իմա-
նալու համար մի նոր ընթացք բռնել , ինչ որ յոյս
ունիմ , պիտի յաջողի :

Կրկնում եմ , աճապարելը մեզ օգուտ չի բերել ,
պէտք է շարունակել լուռ և սառնասիրտ կերպով ամ-
բողջ ճշմարտութիւնը իմանալ : Դուք էլ , ինդրեմ , աշ-
խատէք Զեզ ծանօթ վստահելի անձնաւորութիւնների
միջոցով , տեղեկութիւններ հաւաքել , ըստ կարելւոյն
մանրամասը . այս կնճռոտ ինդրի վրայ :

Գալով մասնաւորապէս Ա. Ալթըպարմաքեանին ,
պէտք է ասեմ , որ ես էլ շատերի հետ միասին , հա-
մոզուած եմ , որ նա յանցաւոր է : Վերջերումս մեր
վստահելի ընկերներից մէկը սկսել է պնդել , թէ Ալթ .
անմեղ է : Մեր ընկերոջ այս համոզումը չի կարելի ա-
նուշադիր թողնել . նրա հետ ես նամակագրութեան մէջ
եմ Ալթ . մեղսակցութեան հարցի մասին , անշուշտ շու-
տով մենք մի եղրակացութեան կը գանք : Ապրանքը
յամենայն դէպս մեր ձեռքին պէտք է պահել , որովհե-
տեւ Ալթ . եթէ այնքան էլ մեղաւոր չինի , որքան

մենք ենք կարծում , նա բոլորովին անմեղ էլ չէ կարող
լինել . ինչպէս մեր ընկերն է պնդում : Ի միջի այլոց
խնդրեմ հաղորդել գրաւման պարագաները և նոյնպէս
յայտնել , թէ Առաքելը կարող է արդեօք որ և է մի-
ջոցով յետ ստանալ իր ապրանքը :

Ինչպէս էք գուք : Իմացայ , որ ձեր գործերը լաւ
չեն եղել , ինչպէս են հիմա :

բարեկամական բարեւներով՝
ՈՒՍՏՈՒ

13 Մարտի 1900

Ֆիլիպէ

29 Մարտի 1900 Ֆիլիպէ
Յարգելի բարեկամ
Պ. Յ. Ճանկիւեան ,

Զեր նամակը , — ինչպէս արդէն իմացած կը լինէք
իմ բաց գրից , — ստացայ կայարանի ճանապարհի վրայ .
Երբ պատրաստում էի մօտակայ մի գիւղաքաղաք
գնալ՝ զէնքի ինդրին ծանօթ մէկին հարցաքննելու
համար : Հարցաքննութիւնները գրաւոր , ստորագրու-
թիւններով . հիմա ձեռքիս է :

Եթէ ես անմիջապէս ճանապարհ չընկայ Վառնա
Ալթ . ինդրի համար , դրա պատճառն այն էլ . որ իմ
կարծիքով , ատեան կազմելու դեռ ժամանակը չէ . մեր
ձեռքին դեռ այնքան փաստեր չկան , որ կարողանանք
ատեանի առաջ դնել և դատաւորներին , ովքեր էլ
գրանք լինին , համոզել սրա կամ նրա անպայման մեղ-
սակցութեան մէջ : Սա գլխաւոր պատճառն է . ձեր և
Ալթ . միջեւ գոյացած համաձայնութեան կէտերի մա-
սին մի այլ անգամ կարծիքս կը յայտնեմ :

Երբ ես Զեզ գրել էի , թէ չպէտք է աճապարել ,

գրանով ուղում էի ասել . թէ սպասենք, մինչեւ որ կարողանանք որքան կարելի է չառ գրաւոր փաստեր ձեռք բերել : Սեփական համոզում գոյացնելը բաւական չէ, մեր ձեռքին պէտք է ունենանք այնպիսի փաստեր , որ ուրիշներին էլ կարողանանք համոզել . այնպիսի մի փաստ , որ այս օրերս յաջողեցանք ձեռք ձգել , այսինքն գրաւոր յայտնութիւն իր և վկաների ստորագրութեամբ : Իսկ եթէ ոչ, եթէ մենք բերանացի ցուցմունքների հիման վրայ այս կամ այն վճիռը կայացնենք , չի՞ կարող պատահիլ . որ մարդը վագը իր խօսքը փոխի , ուրանայ իր ասածները : Հասարակութիւնը ինչպէ՞ս իմանայ , թէ ով է ճշմարիտը , արդարութիւնը Ազգբուժ ես էլ էի աճապարում , բայց յետոյ համոզւեցի , որ աւելի լաւ է սպասել և կողմանկի ճանապարհներով գրաւոր ապացոյցներ ձեռք բերել քան թէ շտապել և առանց համոզեցուցիչ փասերի գործ տեսնել . որովհետեւ ամենամեծ յանցաւորը անգամ ասպարէզ կ'ունենայ իրեն արդար հըռչակելու և կեզծ թէ անկեղծ հաւատացողների խմբի միջոցով ազմուկներ յարուցանելու :

Նոյն է ճանաւորապէս Ալթ .ի վերաբերմամբ : Եթէ հիմա ատեան կազմուի . ի՞նչ փաստ կարող ենք առաջ բերել . բացի բերանացի յայտնութիւններից , և մարդը կարող է միշտ միջից գուրս գալ . չնայած որ ընդհանրութեան կարծիքով նա է ամենագլխաւոր յանցաւորը : Դուք գուցէ հարցնէք , թէ այս դէպքում ի՞նչ իրաւունք ունինք նրա ապրանքը գրաւած պահելու : Այն հիման վրայ , կը պատագիսանեմ ես , որ Ալթը Բարձաքը Կարապետի փախչելուց յետոյ տիրացել է նրա թռղած գոյքին և իր վրայ է առել նրա պարտքերը վճարելու պարտականութիւնը : Սա արդէն անպայման պացուցուած իրողութիւն է : Արդ , Դաշնակցութիւնը

Կարապետի պարտատէրերից ամենամեծը լինելով՝ իրաւունք ունի գրաւել Ալթ . ապրանքը , երբ սա չի մտածում վճարել Կարապետի ամենախոշոր պարտքը : Եթէ նոյն իսկ Ալթը Բարձաքը բոլորովին անպարտ լինի գէնքը ծախւելու գործի մէջ , դարձեալ մենք իրաւունք ունինք պահանջել նրանից մեր պարտքը :

Զաճապարելուս միւս պատճառը այն էր , որ կարողանանք մի կերպ հաստատ իմանալ , թէ ուր և ո՞ւմ մօտ են գտնւում Կարապետի թողած մնառեկները : Այդ էլ իմացանք , հարկ եղած զիմումներն արինք և գուցէ մի քանի օրից յետոյ մնառեկները մեր տրամադրութեան տակ լինին : Գոնէ այսպիսի մի խոստում տեղի է ունեցել :

Աւելորդ եմ համարում աւելացնել , թէ այս բոլորը դեռ եւս հրապարակ հանելու չէ , որ կարող է այս կամ այն կերպով վեսաել մեր գործին :

Եթէ դուք կարողացել էք ձեռք ձգել դրական փաստեր Ալթ .ի մեղսակցութեան վերաբերեալ , խընդրեմ ինձ յայտնել , և առհասարակ այնպիսի մի ճանապարհ բռնէնք , որ ամէն ինչ մեր մէջ խորհրդակցութեամբ կատարւի , որպէս զի իրարու չնակասենք : Անձնական տեսակցութիւնը , ի հարկէ . աւելի լաւ կը լինէր : Ես արգէն մտադիր եմ դուրս գալ Ֆիլիպէից մի պայտ անելու մեր կազմակերպական գործի համար , բայց ժամանակը այնքան էլ յարմար չէ :

Իսկ եթէ Ալթ .ը հաստատ խօսք է տալիս (գրաւոր) , որ Կարապետին բերել կը տայ եւ կը պահի . մինչեւ որ դասր վերջանայ , այն ժամանակ , խօսք չկայ , անմիջապէս ճանապարհ կ'ընկնիմ : Զալէտք է մոռանալ , որ գլխաւոր դատը Կարապետին է և ոչ Ալթը Բարձաքին : Սպասելով ձեր նամակին

միամ ձեր
Ռուսով

28 Ապրիլ 1900 Ֆիլիպէ
Յարգելի բարեկամ
Պ. Ճանկիւլեան,

Ստացայ Զեր վերջին նամակը, որ ինձ բաւական զարմանք ու ցաւ պատճառեց:

Երկիւղ կրելով, որ չլինի թէ ձեր նամակի կէտերին մանրամասը պատասխանելը նոր թիւրիմացութիւնս ների տեղիք այց, թողնում եմ այդ, սպասելով անձնական տեսակցութեան, ուր, յուսով եմ, բոլոր թիւրիմացութիւնները կը պարզուին:

Վառնա գալ մտադիր եմ մօտաւորապէս ամիս, ամիս ու կէս յետոյ:

Յարգանօք՝ Զեր
Ռուսով

6 Մայիս 1900 Ֆիլիպէ

Յարգելի բարեկամ
Պ. Ճանկիւլեան,

Զեր բացգիրը, որով յայտնում էք մի քանի Դաշնակցականների և Վարդի միջեւ ծագած ինդիրների մասին, ստացել եմ:

Քանի որ տեղւոյս կոմիտէն արդէն ստանձնել է տոժամեայ կեդր, կոմիտէի դերը, որուն կը վերաբերին բոլոր այդ կարգի խնդիրները, թող Վարդից դըժգոհ դաշնակցականները փութան անմիջապէս պարզել նրան իրենց դժգոհութեան էութիւնը:

Զեր բացգիրը ներկայացրի տեղւոյս կոմիտէին, և իր երեկուայ նիստին մէջ ուզեց նախ և առաջ հասկընալ ինդիրը:

Թող ուրեմն շտապին հաղորդել եղելութիւնը իր բոլոր մանրամասնութիւններով:

Յարգանօք՝ Զեր
Ռուսով

Վարդօն բացարձակապէս զիս կը չոյէր և կ'ուզէր միշտ բարեկամ մնալ ինծի հետ, որպէս զի գոնէ Վառնայի հետաքրքիր հայերը այն համոզումը գոյացնէին թէ, Վարդօն իրը ներկայացուցիչ մեղաւոր չէ այդ ինդրոյ մէջ, քանի որ իմ բարեկամութիւնս կը վայելէ: Իսկ Վառնայի հայերը հետզհետէ կ'ոկաէին կասկածով վերաբերուիլ դէպի ինձ: Քանի որ Պուրկազի զէնքերու գողութիւնը և զեղծումը հրապարակին վրայ էր, ինծի այլեւս ուրիշ միջոց չկար, միակ միջոցս էր խիստ սառն կերպով վարուիլ Վարդօյի հետ մինչեւ որ Դաշնակցութեան արեւմտեան պիւռօյին հետ իմ յարաբերութիւններս վերջ գտնէր:

Բոլորովին անկեղծ և անվերապահ կերպով Վարդօյին հասկցուցած էի դէպի զինք ունեցած սառն վերաբերումս, և թէ Վառնայի կարեւոր դասակարգի ինձմէ պահանջուած բացատրութեանց կը պատասխանէի. այս', Վարդօն որոշ կերպով յանցաւոր է զէնքերու ինդրոյն մէջ, գողնալ և գողցնել տալ միեւնոյն բանն է կուսակցութեան մը ներկայացուցիչի համար:

Վարդօն արդէն լսած ու տեղեկացած էր որ զինքը կ'ամբաստանեմ այդ ինդրոյն մէջ:

Վարդօն՝ Գամէր Արշաւիր և Երուանդ Սրմաքէշխանեանը պատրուակաւ մը վշացուցած էր. այնպէս որ անոնք ստիպուած էին Շարծում թերթը Վարդօյին թողուլ:

Վառնայի մէջ կը հրատարակուէր նաեւ իրաւունք անունով թերթ մը որու խմբագիրը և տէրն էր Յակոբ Պուրպէթեան:

Երեւոյթէն կը գուշակուէր արդէն թէ Պուրկազի զէնքերու ինդիրը շուտով պիտի պայմի:

Բացի Պուրկազի զէնքերու ինդրէն Վարդօն ժա-

մանակին «Դաշնակցութեան կանանց «Արշալոյս» խումբի դրամներուն մէջ ալ ահազին զեղծումներ ըրած էր :

Վառնայի մէջ շատերը գիտէին թէ Պուրկազի և «Արշալոյս» խումբի խնդիրը ձեռք պիտի առնեմ պէտք եղածն ընելու :

Վարդօն հետեւեալ երկառողը զրկած էր ինծի Յ. Խաչիկեանի միջնոցաւ պայմանաւ որ օրինակեմ և բնագերը նորէն Խաչիկեանին յանձնեմ.

Պարոն Ճանկիւլեան

Չեր գաղանի քայլերը իմ անձս մրուելու համար՝ բոլորն ալ յայտնի են ինձ, նոյնիսկ ձեր վերջին գարթ փօսթալը Ֆիլիպէ գրած, քանի մը Դաշնակցականներու կողմէ, ես գիտեմ ինչ վրէժ էք լուծում ձեր «Դիմակամաւորներ» չտպագրելս և այլ խնդիրներ են, գիտեմ նոյնպէս ձեր աջակիցները, որ նոյնպէս ցաւեր ունին, ի զուր էք մութ անկիւններում գործում. Սուլթանի թուղրան ջարդողը բաց ճակատ պէտք է կրիւ մղէ, իմացէք որ ձեղ բացարձակապէս արհամարհում եմ, ինչ որ ունեցել էք մինչեւ հիմայ չէք ասեր ցած մարդ էք, և եթէ զիտցածներդ պահէք ես առաւել ցած էք:

Վառնա 10 Մայիս 1900

Վարդօն քանի մը օրէն վերջ սոյննամակը նոյնութեամբ հրատարակեց Շարժումի մէջ :

Քանի որ Արվածի Վարդօ կը պահանջէր պէտք էք հրատարակէի խնդիրը, թէեւ վերջի նամակաւս պիւսոյին և Ռոստոմին գրած էի թէ. եթէ Պուրկազի և «Արշալոյս» խումբի խնդիրներու մասին չը կարողանամ գոհացում տալ անձամբ և նամակով ինձ դիմողներուն պիտի ստիպուիմ հրապարակ գալ:

Ռոստոմ ինծի կը գրէր.

Յարգելի բարեկամ

Պ. Ճանկիւլեան,

Հաստատում եմ 5—6 օր առաջ գրած նամակս:

Ստացայ Զեր Մայիս 8ի նամակը, որով յայտնում էք, թէ ստիպուած էք հրապարակ գուրս գալ և ամէն ինչ պարզել ժողովրդին. միեւնոյն ժամանակ ինձ դարձեալ հրաւիրում էք Վառնա, յոյս ունենալով, որ իմ ներկայութեամբ խնդիրը կարող է ուրիշ ելք ստանալ:

Նախ և առաջ չեմ կարող զարմանքս չյայտնել,

որ Զեր նամակներուն մէջ դուք աւելորդ էք համարում յայտնել ինձ մինչեւ անգամ այդ խնդիրների ինչ վննելը. մինչդեռ պատրաստում էք, — երեւի ամեւնայն մանրամասնութեամբ, — հրապարակ հանել նոյն խնդիրները ժողովրդի առջեւ: Զեմ հասկանում, ինչ է պատճառը, որ նախ քան հրապարակ հանելը. — որի վասները ինքներդ էք խոստվանում, — ինչ է պատճառը, որ չէք պարզում ինձ. կամ Դաշնակցական մի որ և է մարմնին գոնէ շատ համառօտ կերպով յարուցւելիք խնդիրների էութիւնը: Գուցէ թիւրիմացութիւններ կան, որ կարող են պարզուիլ նամակագրութեամբ, և դուք պատճառ չէք դառնալ Դաշնակցութեան վրայ նոր անտեղի ամբաստանութիւնների բարդուելուն:

Շատ լաւ գիտեմ, որ իմ ներկայութիւնը վառնայում աւելի շուտ կը պարզի խնդիրը, սակայն ես էլ ստիպուած եմ ցաւօք սրաի կրկնել, որ հիմա, մօտ ժամանակներումս, անկարող եմ ձեր առաջարկն ընդունիլ: Զեմ կարծում, որ արամադրուած լինիք իմ այս ընթացքը բացարելու անհոգութեամբս դէպի Դաշ-

Նակցութեան շահերը : Անշուշտ պէտք է լնդունէք . որ կարող են լինել շատ կարեւոր պատճառներ . որ թոյլ չտան ինձ մօտ օրերս հեռանալ ֆիլիպէից :

Սրա հետ միասին աւելացնում եմ , որ ամէն կերպ կ'աշխատիմ որքան կարելի է շուտով կարգադրել մի քանի անյետածդելի գործեր և ճանապարհ ընկնել դէպի Վառնա մատդրում ժամանակիցս աւելի շուտ :

Իսկ եթէ կարծում էք , որ մի երկու շաբաթ սպասելը մեծ վասս կը պատճառի ձեր գործին , եթէ համոզուած էք , որ կազմակերպութեան վերաբերեալ զանազան ինդիբներ , այն էլ դեռ չպարզուած ինդիբներ , — լրագրութեան նիւթ դարձնելով՝ ծառայութիւն պիտի մատուցած լինէք յեղափոխական գործին . այն ժամանակ , ի հարկէ . ինձ այլեւս ասելիք չի մնար :

Այն էլ աւելացնեմ՝ նոր թիւրիմացութիւնների տեղիք չտալու համար , որ իմ Վառնա գալս ոչ մի պատճառական կերպարանք չի կարող ունենալ : Ես կը գամ իբր մասնաւոր անհատ Դաշնակցութեան շահերի համար երկու ուրիշ անհատների միջնեւ ծագած թիւրիմացութիւնները պարզելու նպատակով : Ես ոչ ներկա կայացուցիչ եմ այստեղ և ոչ դրա նման մի այլ պաշտօն ունիմ : Այնպէս որ , եթէ անպատճառ ուղենաք այս գործին պաշտօնական կերպարանք տալ , այն ժամանակ պէտք է դիմէք տեղւոյս կոմիտէին . որ է այսօր Դաշնակցութիւնը ներկայացնող մարմինը Պալքանեան երկիրներում :

Անցեաներում էլ եթէ զքաղուել եմ այդ կարգի ինդիբներով , դա եղել է ամէն անգամ բիւրօյի յատուկ յանձնարարութեամբ և այն էլ այնպիսի մի ժամանակ , երբ Վարդը ներկայացուցչի պաշտօնից հրաժարւել էր տակաւին տեղւոյս կոմիտէն չէր ստանձնել առժամեայ կեդր . կոմիտէի պաշտօնը :

Այսքանը բաւական համարելով և յոյս ունենալով . որ Զեր յետագայ քայլերում անտես չէք առնել յեղափոխութեան շահերը :

Թիամ ձեր
Ռուսում

11 Մայիս 1900 Ֆիլիպէ

Ոստառմի սոյն նամակը բնականաբար գէշ պիտի ազդէր իմ վրայ , չը գիտէի թէ Ռոստոմը վերջի պահուն ինչո՞ւ պիտոյէն իրեն յանձնուած պաշտօնը կը լքէր իրեն զրած նամակիս պարունակութիւնը չը հասկընալ կը ձեւացնէր և թէ զիս կը յանձնարարէր կեդր . կոմիտէին հետ թղթակցիլը : Խակապէս Պուրկազի զէնքերու զեղծումի ինդիրը Տրէյֆիւսի ինդրոյ նման կը կնճռոտէր հետզհետէ , և կարծես այդ երեւոյթներէն կը գուշակուէր որ զիս յուսահատեցնել կ'ուզեն , բայց ես յուսահատողներէն չէի : Քանի որ անգամ մը Պուրկազի և Տիկնանց մասնածիւղի ինդիրը ձեռք առած էի որոշած էի մինչեւ վերջ հետապնդել ինչ գնով ալ ըլլար մինչեւ որ խաչագողները հրապարակ հանէի :

Արդէն Վառնայի մէջ Ալթը Բարձմաքի հետ բաւական գործ ունեցած էի , ինչպէս նաեւ Վարդօյի հետ . իսկ վերջի պահուն Ռոստոմի իր պաշտօնէն ձեռնթափ ըլլալը տեսնելով . որոշեցի ստիպողական կերպով հեռագրով զինք Վառնա կանչել որ խկոյն եկաւ :

Ռոստոմը Վառնա հասնելուն պէս գործի սկսեցինք և քանի մը օրուան մէջ ինդիրը բաւական պարզուցաւ . ես պէտք եղած եղբակացութեան հասած և համոզում գոյացուցած էի . բայց նորէն գաղտնիքն զայտնիք նիք կը մնար :

Քանի որ Ռոստոմ Վառնայէն մեկնած էր , և ես պէտք եղած համոզումը գոյացուցած էի . քանի որ

Պուրկազի և ամելինանց մասնաճիւղի գեղծումներու մասին իմ պիւռօյի և Ռոստոմի ու Վարդօյի մէջ ահագին խնդիրներ տեղի ունեցած էին, և վերջապէս քանի որ ժողովուրդը շատ իրաւամբ կը պահանջէր որ այդ կենսական խնդիրները պարզեմ և անոր մասին հրապարակաւ բացատրութիւն տամ. ես պարտաւոր էի ժողովուրդի այդ պահանջն գոհացում տալ. ուստի 1900 թունիս 14ին իրաւունքի մէջ կը գրէի:

ԱՆՀԱՏԻ ՄԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

«Կորէ անբուժելի վերքը՝ որ մարմոյ
և մասը չը վարակուի»

Ցաւալի է թէեւ որ նորէն տխուր ու ցաւալի դեր մը ստանձնելու գրութեան մէջ կը գանուիմ, բայց ինչ որ կը վերաբերի ժողովուրդի շահուն և օգտակար է հանրային գործին, պատրաստ եմ միշտ սիրով ստանձնելու այն դերը և կատարել կարողութեանս չափով, որչափ տխուր և ցաւալի ըլլայ:

Ինչպէս յեղափոխական զինուորի մը պարտականութիւն է կուուիլ բռնութեան դէմ իր ազգի և հայրենիքի ազատութեան համար, նմանապէս ալ պարտական է յեղափոխական ասպարէզի վրայ սլքտացող կասկածելիները իրենց իսկական գոյնով ներկայացնել ժողովուրդին:

Ի՞նչ փոյթ ժողովուրդին երբ յեղափոխական մը մոռնալով իր նուիրական պարտականութիւնը միշտ կը տեսնէ ինքզինք փառաց ի փառս համնելու երեւակայական սեւ երազներով մրափել, և այդ մրափումէն վերջ ինքզինքը գտնէ հոն՝ ուր որ էր արդէն: Եւ վերջապէս՝ ի՞նչ փոյթ որ այդ տեսակ գործիչ մը իր երազ-

ները և օգային երեւակայութիւնները իրականացած չը տեմնելով կ'սկսի զզչալ և վայ կարդալ ըսելով. «աւաղ փառացս անցաւորի» բացագանչութիւններով հոգետենջ հառաջներ կ'արձակէ. իսկ ժողովուրդի աննըշան զաւակ մը երբ կը տեսնէ որ այդ կարգի գործիչներ կ'սկսին իրենց ընթացքով յեղափոխական գործին վրայ անպատութեան շուք մը ձգել, ժողովուրդի ձակատագրին հետ խաղալ, և յեղափոխական ասպարէզը իրենց շահատակութեանց վայր մը դարձնել, ահա այն ատեն իր անհատական պարտականութիւնը կատարելու նպատակաւ կ'սկսի ձայն բարձրացնել. հաւածել, հարուածել, և դիմակազերծ ընելով իրը անպէտ և վեսակար արտաքսել ասպարէզին այդ կարգի յեղափոխականները և գործիչները:

*

Պալքանեան երկիրներու Հ. Յ. Դաշնակցութեան ընդհ. ներկայացուցիչ Պարոն Վարդօյի անցեալը արդէն մեղի ծանօթ էր, որովհետեւ տարիներ առաջ մեր ընկերներէն քանիները որոնք իրեն հետ գործ ունեցած էին, մանրամասն կերպով մեզի նկարագրած էին որ վեսակար եղած էր Յեղ. գործին, երբ Պուլկարիա հասանք նոյն նկարագրութիւններն էին որ կը կրկնուէին. հետեւաբար իր անցեալը շատ գէշ և տխուր տպաւորութիւն թողուցած էր մեր վրայ. և ահա այս ամեն վրայ կուգային իրենց անմոռանալի և նշանաւոր տեղը գրաւել Պուրկազի 28 սնտուկ գողցուած զէնքերու և տիկնանց մասնաճիւղին գեղձման խնդիրները: Ներկայացուցիչ պարոնը ինք լաւ գիտէր թէ այս վերջի խնդիրներէն ի՞նչ սոսկալի անկում կրած ու վարկարեկ եղած էր:

Մենք այս վերջի ինդիրներուն աւելի մօտէն ծաւ-

Նօթ և պրատողներէն մէկն էինք . ամենքէն , առաջ մենք զգուանքով մը ու արհամարհանքով մը երես դարձուցինք իրմէն . ինչպէս մինչեւ ցարդ նոյն վարժունքն ունեցած էինք իր նմաններուն հետ : Առաջի քանի մը անդամ ուղղակի և թէ անուղղակի կերպով իրեն հասկցուցած էինք որ այլեւս չմօտենայ և չը տեսնուի մեղ հետ . բայց ցաւ է ըսել որ ինքը մեր այս պարզ և որոշ ակնարկութիւնը լաւ հասկնալով հանդերձ , չհասկնալ կը ձեւացնէր : Իր ծրագիրը գէշ չէր , եթէ երբէք յաջողէր :

Պ. Վարդօ կուզէր իր վարկարեկութեան դարման և անկումի կանգնումն մեղ հետ տեսնուելուն և բարեկամ մնալուն մէջ գտնել . ուստի մենք իր յամառութիւնը տեսնելով , բախնք .

«Պ. Վարդօ՝ ժողովուրդը թէ բացակայութեանս և թէ երեսիս կ'ըսէ . — «Այդ անպատիւ պարոնին հետ տեսնուիլդ քեզի պատիւ չը բերեր :»

Դիտէ՞ք Պ. Վարդօն այս խօսքերէն քանի մը օր վերջ ինչ ըրաւ . — իր սովորական յատկութիւնով հայնոյալից երկտողով մը մեղ կը հրաւիրէր հրապարակ գալ և չափուիլ իր հետ :

Մենք իր երկտողը կարդալէ վերջ ըսինք . այս ուղրմելին բերնով և գրչով հայնոյելու համար ստեղծուած է . բոլորովին ինկած է և այլեւս վերականգնելու յոյս չկայ :

Ճիշդ խօսելով ցաւ զգացի քանի հայ մըն էր վերջապէս — որ զինքը այդ վիճակին մէջ տեսնելով գոնէ համեստութեան ձեւով չզիջանեցայ երկտողով մը պատասխանելու անպատութիւն յանձն առնել :

Բարեկամներս իրենց նամակներով 28 սնտուկի և Տիկնանց մասնածիւղի խնդիրներու մասին տեղեկու-

թիւններ ուղած էին , նամակներուն պատասխաննել հարկ չկար քանի որ կ'սպասէի այդ խնդիրներու կարգադրութեան և բաւարարութեան . իսկ հակառակ պարագային մտադիր էի արդէն հրապարակաւ պարզել այդ խնդիրները :

Վերջի քանի մը օրուան ճամբորդութեանս միջոցին տեսայ որ հայեր ընդհանրապէս կը հետաքրքրութիւն առ խնդրով և թէ նախկին ընկերներս ու բարեկամներս կ'ստիպէին որ օր առաջ հրապարակեմ այդ խնդիրները . ուստի խոստացայ քանի մը օրէն յետոյ հրապարակել :

Հաւանական է որ Պ. Վարդօ առանց այդ գրութեանս վերջանալուն սպասելու սկսի իր ծանօթ յատկութիւններով և Աւո , Հիւլէ և Կէտ կեղծ անուններու տակ պատասխաննել կամ գրել :

Թերեւս այդ պարոնը իր ամենաստոր զէնքին դիմէ զիս մրոտելու համար , Դաշնակցութեան հակառակ ներկայացնել . թող բնաւ չփորձէ այդ բանը ընել քանի որ նամակներս կենդանի վկաներ են որ բարեկամն եղած եմ Դաշնակցական կուսակցութեան : Այո՛ կը սիրեմ կուսակցութիւնները բայց կուսակցութեանց մէջ գտնուած բախտախնդիրներ ու խաչագողներ սոսկալի կերպով կ'ատեմ և իրենց դիմակները պատռելու բնաւ չեմ վարանիր : Բարի է մեղ յուսաւ և թէ պատճառներ ունինք այնպէս հաւատալու թէ Դաշնակցութիւնը . Պ. Վարդօ՛ անուղղայ ընթացքը — անբուժելի վէրքը — ինկատի ունենալով ներկայացուցիչ ըլլալէ պիտի դադրեցնէ ու քիչ օրէն բոլորովին պիտի աբտաքսէ Դաշնակցութեանէն յուղուած և պղտորուած մտքեր հանդարատեցնելով , քանի որ ժողովուրդը «ըսի ըսաւ»ներ թերթերու մէջ կարդալէ այլեւս ձանձրացած ուղղուած է . հետեւաբար ես այդ պարոնի բոլոր գրուածներուն բնաւ երբեք չպիտի

պատասխանեմ. այլ միայն մէկ միջոց մը կ'ընտրեմ որ ամենէն բարերար ու կտրուկն է :

Ես գրածներս տօքիւմաններով ապացուցանելու պարտաւոր եմ և ամբաստանեալ Վարդօն ինքզինք արդարացնելու իրաւունք ունի. հետեւաբար ես կ'առաջարկեմ տեղւոյս բանիմաց, պատուաւոր և չէզոք ազգայիններէն լնկերական ատեան մը կազմել և այդ ատեանը վճռէ յանցաւորի պատիմն :

Գիտեմ Պ. Վարդօն այս առաջարկս չպիտի ընդուՆի, ինչպէս չընդուՆեց և հակառակեցաւ 28 սնտուկի համար կազմուելիք ընկերական ատեանին :

Պարոն Վարդօն պատուաւոր և համեստ ճանչցուած տիկին մը. օրիորդ մը և պարոն մը կը հրաւիրէ պիտական դատարան, ի՞նչ զարմանալի և ցաւալի բան. կը ցաւիմ որ գեռ կ'ուզէ իր անկումէն վերականգնելու ժիգեր ընել, և իրեն վերագրուածներէն օձիքը ազատել ու ժողովուրդի աշքին փոշի փշել. առանց գիտնալ ձեւացնելու թէ այլեւս ուշ է . . . :

Յեղափոխական տիկիններ և օրիորդներ օտար դատարաններուն ներկայացնել և յեղափոխական հաշիւններ այդ գատարանին մէջ մաքրել, ասկէց աւելի ամօթ և անպատուութիւն կրնա՞յ ըլլալ ժողովուրդի մը համար. արդեօք այդ պարոնը առանց կարմրելու կարո՞ղ է մատնանիշ ընել և ցոյց տալ որ և իցէ ազգի մը յեղափոխականները որ իրենց հաշիւնները օտար դատարաններու առաջ կարգադրած ըլլան. հետեւաբար բնաւ ներելի չէ իրեն ժողովուրդի մը պատւոյն հետ խաղալու :

Պարոն ներկայացուցիչը շատ լաւ գիտէ որ տիկնանց մասնաճիւղի ինդիրը հրապարակ հանող ես եզած եմ և թէ չկրնար ուրանալ որ ուրիշի մը միջու

ցաւ կ'ուզէր ինծի լուր զրկելով որ Տիկնանց Մասնաճիւղի ինդրին չը միջամտեմ. արդեօք ինչո՞ւ : Ինքը լաւ գիտէ պատճառը: Ուրեմն ինչո՞ւ փոխանակ զիս դատարանին յանձնելու ուրիշները կը յանձնէ. այս՝ ես իբր հայ ժողովուրդի զաւակը իրաւունք ունիմ հետաքրքրուելու, իմանալու և հաշիւ պահանջելու թէ, ինչո՞ւ այդ զեղծումները տեղի ունեցած են, սանթիմներով հաւաքուած այդ խոչո՞ր գումարները ի՞նչ եղան և կամ ո՞ւր մնացին . . . : Հետեւաբար եթէ այդ պարունը անպատճառ կ'ուզէ յեղափոխական հաշիւններ օտար դատարանի մէջ մաքրել, եթէ այդ պարոնի ըսածը լոկ սպառնալիք մը չէ, և եթէ երբեք այդ պարոն այնչափ քաջութիւն ունի դատարան դիմելու, ես ի սրտէ յարգելով Պուլկարական օրէնքները միշտ պատրաստ եմ սիրով և յօժարութեամբ ընդունիլ դատարանի հրաւիրագիրը և արձակած վճիռները:

Յ. Կ. ՃԱՆԿԻՒԼԵՍՆ

Վարդօ՛ առանց գիտնալու թէ այդ օրը Իրաւունքի մէջ պիտի սկսէի «Յանցանեք որո՞ւն ե» խորագրով մէկ ամսոյ չափ գրել իր դէմ, հետեւեալը պատասխանեց :

ՎերջԱՊէՍ Հայերէն Հուգուզի(*) նոր գործիքը, Յ. Ճանկիւլեան դադարեց կանանց ետեւ թագնուած գաղտնի ինստրիգներ սարքելուց ու իմ մի, ինչպէս և ինքն է խոստովանում. խիս պահանջի համեմատ հրապարակ եկաւ: Սակայն այդ արգահատելին կրկին քաջութիւնը չունեցաւ որոշելու թէ ինչի՞ մէջ է մեղադրում ինձ: Ուստի այդ ինքնակոչ դատախազին հրաւիրում եմ նոյն Հուգուզի մէջ որոշ կերպով յայտարարել թէ ինչո՞ւմ է ինձ մեղադրում, որպէս զի ես էլ ըստ

(*) Իրաւունք թերթը կ'ակնարկէ :

այնմ վարվեմ, ոչ թէ ընկերական կամ պատւոյ առեանի առջեւ, որովհետեւ այդ առասպելական ստախօսին ես ոչ ընկեր և ոչ պատւաւոր եմ ճանաչում, այլ պետական դատարանի, որը պատժում է սովորական զրադարձիչներին և ուրագործներին:

Բոլորովին միտք չունիմ բանտ նստեցնել ձանկիւլեանին, այլ մեծ փափաք՝ պետական օրէնքով իր բարոյական անկման վերջին պսակը պաշտօնապէս ճակտին փակցնել, չը նայելով որ սարսափելի տօկիւմաններ ունի, և ներել...

Իսկ գալով կանանց խմբի գանձապահուն և հաշուակալունուն, վերջնապէս առաջարկում եմ դրանց որոշել թէ՝ իրենց այդ յայտարարած 507 ֆրանկից անձնապէս իմ միջոցով որչա՞փ գումար են յանձնել տեղական կոմիտէին և յայտարարել իրողութիւնը՝ որ ես իրենց հետ ուրիշ ոչ մի դրամական գործ չեմ ունեցել. հակառակ պարագային, ես, չը լինելով ոչխարային ազգասէր, և իրենց փաստարան «ասպետ ձանկիւեանի մը» իրատներին կարեւորութիւն չտալով, պատիւս պաշտպանելու համար, պէտք է կատարեմ իմ առաջին որոշումն՝ դրանց դատարան հրաւիրելով. որպէս զի յատակ կերպով պարզուի թէ ես կանանց խմբի խառնախնթոր հաշիւների մէջ բաժին չունեմ, իսկ գալով այն թէ՝ իմ ասածներս լոկ սպառնալիքներ չեն, ինչպէս ուզում են հասարակութեան հաւատացնել, այդ կարող են հաստատել դատի յանձնվածները, որոնք դատարանի կոչնագրերը արդէն մի շաբաթ է որ ստացել են:

ՎԱՐԴՈ-(ԱՐՎԱԿԻ)

1900 Յունիս 17

1900 Յունիս 17

ՅԱՅՅԱՆՔԸ ՈՐՈՇԻՆ Է

Ա.

28 ՄՆՏՈՒԿ ԶԵՆՔԵՐՈՒԻ ԽԱԶԱԳՈՂՈՒԹԻՒՆԸ

Յեղափոխութիւնը սուրբ է. յեղափոխութեան զինուորներ, մաքուր, անկեղծ և անձնուէր պէտք է ըլլայ: Գերի և ստրուկ ազգերու բարօրութեան և ազատութեան միակ միջոց միշտ յեղափոխութիւնը եղած է և պիտի ըլլայ:

Խիստ ցաւալի է ըսել թէ վերջի տարիներս մեր յեղափոխական գործը հետզհետէ այնպիսի կերպարանք մը ստացաւ որ այսօր ժողովուրդի մէկ մասը բոլորովին տարբեր կերպով կը վարուի դէպի այդ սուրբ գործը և այդ գործի զինուորները. այսինքն 90—96 թուականներու բաղդատմամբ բոլորովին հակապատկերն է:

Այդ քննադատութիւնը ըսել և պատճառուները քընչնել երկար ուսումնասիրութեան պէտք ունին, հետեւաբար զանց կ'ընենք. բայց միեւնոյն ժամանակ մենք ազատ ենք մեր անհատական համոզումները և կարծիքները յայտնել:

Իրենց ազատութիւնը և անկախութիւնը ձեռք բերող ազգաց պատմութիւնները երբ կարդանք պիտի տեսնենք որ իրենց յեղափոխական ասպարէզի մէջ գտնուած են, բաղդախնդիրներ, եսամոլներ, շահախնդիրներ, խաչագոլներ դաւաճաններ և մատնիչներ. բայց միեւնոյն ժամանակ պիտի տեսնենք որ այդպիսիներ իրենց արժանաւոր պատիմները կրած են:

Դժբաղդաբար մեր մէջ ալ գանուեցան այդպիսի վատ և ստոր արարածներ, որոնք արդէն վաղուց ա-


ոիթի մը կ'սպասէին իրենց շահատակութիւնները ի գործ դնելու, ժամանակը հասած նկատելով՝ դէմքեր նուն դիմակ անցուցած, ազգասիրական սկզբունքներու ու գաղափարներու մարմնացումի ճիզութութեամբ, անկեղծի և անշահախնդրի յատկութեամբ, անձնուէրի և անձնազոհի պարտականութեամբ, իբր իրենց ստրուկ և տառապեալ եղբայրներու ցաւերուն և վիշտերուն ցաւակից, յանուն իրենց ազգի և հայրենիքի ազատուեան, չարչարուելու, բանտարկուելու և մեռնելու պատրաստ՝ անկեղծ և մաքուր զինուորի մը պէս եկան և ինքզինքնին յեղափոխական ասպարէզին մէջ նետեցին, ճիշդ գառնազգեստ գայլերու նման։ Զը մոռնանք ըսելու նաեւ այնպիսիներ ինքզինքնին բարձր իտէալի մը տէր (։) կը ցուցնէին։

Վերջէն տեսնուեցաւ որ այդպիսիներ գոնէ անուս և պարզ զինուորի մը չափ անկեղծ և մաքուր ըլլալու ազնուութիւնը չունեցան և անուս ու պարզ զինուորը իրաւունք ունեցաւ իրեն թոյլ տալու այդպիսիներուն ըսելու. «Թքել եմ խելքիդ. ուսմանդ և գոչիդ ալ վրայ։»

Յանցանքը որս՝ լնն է. — Ժողովուրդին է թէ դիմակաւորներուն։

Դիմակաւորները յանցաւոր չեն. քանի որ անխրածութեամբ իրենց արհեստ սրած են կեղծել. կողոպտել, ժողովուրդի արիւն քրտինքով ժողված սանթիմներ կորզել և այդ գումարը իրենց շռայլ և հանգիստ ապրուստին յատկացնելու. այո՛, յանցանքը ժողովուրդինն է որ այդպիսիներու սիրագործութիւնները տեսնելով և դիտնալով հանդերձ կը պաշտպանէ և այդպիսիներու ազտոտութիւնը վարագոյրով մը ծածկելու համար ամէն ճիգեր կը թափէ ամենէն ստոր միջոցներ չի խնայեր, պարզ գործիք մը և դասալիք մը ըլլալով. մենք այդպիսիներուն ամէնայն համարձակութեամբ կ'ըսենք. «Նման զնման սիրէ»։

Մէնք այնպէս համոզուած ենք թէ որչափ որ կեղծ յեղափոխականներ անպատիժ մնան և ասպարէզէն չարտաքսուին, այնչափ ալ այդ կեղծարարներու թիւը պիտի բազմանայ։ Այդպիսիներու դիմակները պատռե-



Տրիպոլիս ախորուած Մկրտչ Սարեհան լու է, հրաշէկ երկաթով իրենց ճակտին վրայ, Անիկած, ԱնԱՄՕԹ և ՎԱԾ մակը իրները դրոշմելու և օր առաջ ասպարէզէն արտաքսելու է։

Քանի որ յեղափոխութիւնը սուրբ է, և պէտք է միշտ սուրբ մնայ. կեզծ սրտեր, պիղծ լեզուներ և աղտոտ ձեռքեր պէտք չէ որ գոյութիւն ունենան այս սրբութեան ասպարէզին վրայ:

Ի՞նչպէս ըսմնք ամէն ոք աղատ է իր անհատական համոզումն և կարծիքն ունենալ հետեւաբար մինք ալ այս տիսուր և ցաւալի դէպքերու մասին մեր անհատական համոզում և կարծիքը ունենալու ենք:

Ի հարկէ մինք պիտի պարտաւորուինք որոշ նպատակաւ մը մեր այս հրատարակութեան մէջ մութ և անորոշ կէտեր թողուլ, որոնք կրնան յեղափոխական գաղտնիքներ, չը հրատարակելիք նամակներ, և մեզի վերապահուած կէտեր լլլալ. անշուշտ պիտի պարզենք այն ատեն միայն երբ հարկ տեսնուի:

Արդէն ինչպէս պիտի տեսնուի մեր գրածներէն. խաչագողութիւն այնպիսի ճարպիկ և հետակորոյս ձեւով մը կատարուած է, գործին այնպիսի կերպարանք մը արուած է, ինդիրը այն աստիճան ինձողուած է, չըսենք թէ ճիշդ Տրէյֆիւսի ինդիրին կը նմանի, այլ գրեթէ կը համապատասխանէ:

* * *

1899 Օգոստ . 20ին Պուրկազ հասնելուս երկրորդ օրը քանի մը բարեկամներս և ծանօթներս կ'սկսին պատմել խաչագողութեան մը ինդիրը:

Պատմութիւնը որչափ լուրջ կերպարանք առաւ այնչափ ալ հետաքրքրուեցայ և սկսեցի պաղարիւնութեամբ լսել այդ ցաւալի պատմութիւնը:

Տարակուսելով կը զարմանայի թէ, ի՞նչպէս կարելի էր այդ բազմաքանակ իրեղէններ Պուրկազի պէս տեղ մը ծախուիլ գաղտնի կերպով մի միայն մէկ կամ երկու անհատներու ձեռքով կամ գիտակցութեամբ, և թէ

մրայն այդ իրեղէններու ծախուելէ երկու ամիս վերջ երեւան ելնէր այդ խաչագողութիւն:

Բարեկամներս կ'ըսէին, «իրեղէնները կը պատկանէր Դաշնակցական կուսակցութեան և թէ այդ իրեղէնները յանձնուած էր տեղւոյս կոմիտէին, դիմեցինք կոմիտէի անդամներուն բայց գոհացուցիչ պատասխան մը չափնք, Քանի որ Պալքաննեան երկիրներու ընդհ. ներկայացուցիչը Պ, Վարդօն էր, իսկոյն նամակով մը խնդիրը իրեն իմացուցինք, մեր նամակին չը պատասխանեց ստիպուեցանք հեռագրով զինք հոս կանչել, ոչ հեռագրին պատասխանեց և ոչ ալ ինքը հոս եկաւ. արդէն իրեղէններու արձակ համարձակ ծախուիլը, և մեր նամակը ու հեռագիրը անպատասխանի մնալը, ու իրեն հոս չի գալը, այլեւս մեզ համար տարակուսելու պէտք չկար թէ, յանցանքը որո՞ւ է»:

Բարեկամներս հանդարտեցուցի ըսելով. քիչ մը եւս սպասեցէք Դաշնակցութիւնը կը կարգադրէ այդ խնդիրը:

Այդ ախուր տպաւորութեան ներքեւ բաժնուեցայ բարեկամներէս ու առանձին երկար մտածելով հետեւեալ եղրակացութեան յանդեցայ:

Իրեղէնները գնուած է ժողովուրդի արեան քըրտինքով ձեռք բերած սանթիմիներով. ամէն ոք գիտէ թէ ի՞նչ դժուարութեամբ կը փոխադրուին այս իրեղէնները, հեռու տեղերէ եկած հոս հասած ու վստահելի անձնաւորութեանց (կոմիտէին) յանձնուած է, իրեղէններու ծախուին օրը օրին իմացուցած են ընդհ. ներկայացուցիչն և թէ հեռագրով զինք հոս կանչած. բայց ոչ պատասխան և ոչ հոս եկած է: իրեղէնները օրցորեկով և նոյն իսկ տօնավաճառի մէջ ծախուած է. ու

զարմանալի չէ որ կոյր ու խուլ ձեւացեր է պարունակացացուցիչը, ինչո՞ւ ի՞նչ պատճառաւ

Յ. Կ. ՃԱՆԿԻՒԼԵԱՆ

(Նարունակելի)

Սոյն խորագրով հրատարակութիւնս աեւնելով Վարդօն՝ կղգայ թէ շարունակութիւնը ուրիշ բան չը կրնար ըլլալ եթէ ոչ իրեն բարոյապէս մեռնիլը. ուստի իր քանի մը բարեկամներու միջոցաւ դիմում լնել կուտայ իրաւոնք լրագրի պատասխանատու Տօքթ. Վարդանեանին ճիշդ սա բառերով.

«Եթէ իրաւոնքի մէջ «Յանցանքը որո՞ն և» խորագրով ձանկիւլեանի հրատարակութիւնը չը դադրեցնէք մեր բարեկամ Վարդօն բարոյապէս մեռցնել կը նշանակէ:»

Քանի որ Տօքթ. Վարդանեանէն խնդրողները իրեն բարեկամներ էին կ'ստիպուի Գուրապէթեանին յայտարարել որ այդ խորագրով հրատարակութիւնը դադրեցնէ. Գուրապէթեան ստիպեալ կը համակերպի Վարդանեանի առաջարկին. ուրիշ կերպ կարելի չէր, քանի որ Պուլկարիոյ մէջ հրատարակուած թերթերու պատասխանատուներ պէտք էր Պուլկարանպատակ ըլլային:

Թէեւ Գուրապէթեան ալ ինձի պէս համոզուած էր որ գեղձումի գլխաւոր գերակատարը Վարդօն էր, և ինքը աներկրայ էր որ ես ձեռքս ունեցած տօքիւմաններով Վարդօյի խաչագողութիւնը պիտի ապացուցանեմ: Յայց ցաւալին այն էր որ կիմնազիոն աւարտող Պուլկարանպատակ մը կամ Պուլկար մը գանել շատ դժուար պիտի ըլլար, բայց Գուրապէթեանը որոշած էր ամէն զոհողութիւն յանձն առնելով գտնել այնպիսի պատասխանատու մը որ իր թերթը ամէն կաշկանդումէ զերծ ըլլար:

~~~~~

ԺԱ. ՍՈՒԽԻ ԵԿ ԿԱՏԱՎԻ ՊԱՅՊԱՐԾ

Վարդօն որ կարծեր էր թէ իմ յօդուածներուս շարքը ընդհատելով պիտի կարենար իր օձիքը ձեռքէս ազատել. բոլորովին հակառակը տեղի ունեցաւ. Ճուղովուրդը ալ աւելի սկսեց հետաքրքրութիւն Պուրկազի գէնքերու խնդրով և խնդիրը հետզհետէ սուր կերպարանք և իմ ու Վարդօյի մէջ տեղի ունեցած պայքարը աւելի կասազի գոյն մը կ'ստանար:

Վարդօն ինձմէ վրէժ լուծելու համար միշտ կը փնտոէր այնպիսի միջոցներ որ գոնէ զիս վարկարեկելու րնոյթ ունենային: Վարդօյի ձեռք առած միջոցները բնաւ զիս չէր հետաքրքրէր և մազի մը չափ վախ չէր աղդէր, որովհետեւ յեզ. և հանրային կեանքին մէջ անձիս և անուանս շուրջ բիծ մը իսկ չկար զիս անպատճելու և վարկարեկելու համար:

Վարդօն չէ որ իր նպատակին համար ամէն միջոցներու կը դիմէր և ամէն ստորնութիւն յանձն կ'առնուր. հետեւաբար գտաւ աննկարագիր վերակազմեալ մը և հետեւեալ գրութիւնը հիւրենկալեց իր թերթին մէջ.

1901 Յունիս 16 Վառեա

ԷԱՅ ՆԱՄԱԿ

Պ. ՃԱՆԿԻՒԼԵԱՆԻՆ

«Ժողովրդային Մըսւթիւն» անունով կազմակերպութիւն մը առաջ բերած էք, և այդ նպատակով ալ դրամ հաւաքած: Ամենուս ալ միակ իզձն ու փափաքն է այդ միութիւնը, որուն հեղինակը մեղի համար միշտ յարգելի պիտի մնայ, եթէ երբեք անոր զգացումներուն

00.09  
17-33

ու հայեացքներուն ուղղութիւնը մութի՝ մէջ չէ, ինչպէս ձերը՝ քանի որ չէք ուզեր մխութեան խնդրին մէջ ձեզի հետ նոյն փափաքն ունեցող անձերու հետ համերաշխութեան մը յանդիլ:

Ձեր անցեալ և ներկայ յեղափոխական զործունէս ութեան վրայ հայեացք մը նետելով, հոն կը տեմնանք իրար հակասող արարքներու և իրարու անհաշտ գաղափարներու յաջորդական յարումի շրջան մը՝ 1890 թուականին Գում-Գաբուի անդրանիկ ցոյցին, որ կազմակերպուած էր՝ Սուլթանին՝ հայոց ցաւերը ներկայացընելու և գարմանը խնդրելուն պատակով, դուք Սուլթանին Թուղրան կոտրեցիք: Միտքս Սուլթանին Թուղրանին կոտրուիլը այպահնել չէ, այլ մատնանիշ ընել ցոյցին բնոյթին հակասող մէկ արարքնիդ, միակ ծնունդը ձեր խելապատակին, քանի որ եթէ կը միշէք, Թուղրան կոտրենուզ ուզով չափ հակառակեցաւ և արգելք եղաւ Պ. Համբարձում Պօյաճեան(\*) (Առւրատ):

Աքեայէն ազատենուդ ետքը, Վերակազմիալներու յարեցաք ու Նազար Բէկի դէմ ելաք. քիչ վերջը Հընչակեաններէն ալ զատուելով՝ Դաշնակցականներու դիրէն ինկաք և սկսաք Հնչակեան կարեւոր գործիչ-

(\*) Ինչ որ ալ ըլլայ, Պ. Թ. Փ. երբեք չի կրնար դատապարտել ծանկիւեանի այդ արարքը, որ իր ամբողջ գոյութեան մէջ իր միակ գովելի գործը պիտի կազմէ անշուշտ: Հայ յեղափոխութեան այդ անդրանիկ փորձին մէջ, ամէն ձշտարտապէս խանդավառ հայ աւելի անկեղծ չի կրնար ըլլար, քան թէ ծանկիւեանը, Պապը Ալին ալ խաղաղասիրական էր բայց արիւնով վերջացաւ: Ապահովապէս հոն ալ ծանկիւեանին չէր յանցանքը:

ներէն գրեթէ ամենուն դէմ անիմաստ ու անհեթեթքննադատութիւններ ու զրպարտութիւններ աեղալ մերթ գրաւոր մերթ բերանացի. օրինակ ձեր ախրահամբաւ «Դիմակաւորներ»ը, որը լրջօրէն ընթերցող մը գիւրաւ կրնայ համոզուիլ զուտ անձնական և ո՛չ հանրային հաշով Հնչակեաններէն բաժնուած ըլլալուդ:

Դաշնակցութեան մէջ ալ ամիստէր»նիդ տաքցաւ, նոր ասպարէզ մը պէտք էր ձեզի, յաւիտենական ճառուերնիդ՝ որոնցմէ փսիսնելու չափ կշտացան Եղիպտոս, Եւրոպա և Կովկաս: Վերջապէս պատրուակ մըն ալ գտաք Դաշնակցութենէն զատուելու, ինչ ընէիք, «Դուք որ հայրենիքի պատակ զաւակ և ժողովրդի ներկայացուցիչ» պարապ չէիք կրնար նստիլ, «իսարար» տուիք Ժողովրդային Միութիւն անունով կազմակերպութիւն մը ստեղծելու և անոր միակ վարչապետը ըլլալու: Կազմակերպութիւն մը որ իր կարգին հանրութեան գլխուն պատուհաս մը դառնալու սահմանուած է ապահովաբար:

Հիմայ, Պ. Ճանկիւլեան, վերջին խօսքս ըսեմ ձեզի իբր բարեկամ: Պէտք է գիտնաք որ, ձեր հակասական արարքները, հանրային շատ կարճ շրջանի մը մէջ, նկատի առնողը ձեր վրայ ո՛չ հերոսի, ո՛չ յեղափոխականի ախտարը կը տեսնէ, այլ անգոյն եսամոլի մը կամ հիւանդ փառասէրի մը պատկերը. երկուքն ալ ձեզի համար նպատառոր չեն. եթէ կ'ուզէք իսկապէս օգտակար ըլլալ հանրութեան, եթէ անկեղծ հն ձեր զգացումները, որոշ ուղղութիւն մը ընդգրկեցէք: Հակառակ պարագային կը ցաւիմ ըսելու որ, անանկ զասակարգի մը պիտի պատկանիք, որ «յեղափոխութեան մակարոյծներու» մէջ կրնայ միայն իր աեղը ունենալ:

Սիրելի Պ. Ճանկիւլեան, այսչափ շիտակ խօսելուս

մի վշտանաք . գիտցէք որ ձեր թերութիւնները ձաղ-  
կողը ձեր բարեկամն է , ոչ թէ փայփայողը :

Թ . Փ .

Բնական էր որ բնաւ չպիտի զիջանէի սոյն զրու-  
թեան պատասխանել քանի որ յօդուածագիրը ծանօթ  
էր Վառնայի հայութեան իր անցեալով և թէ աղտոտ  
նկարագրով , և թէ շատեր ինծի խորհուրդ տուած էին  
որ բառ մը իսկ չը գրեմ այդ մասին . բայց Յուլիս 18ին  
Խրաւունիքի մէջ երեւցաւ հետեւեալ պատասխանը .

### ԽՕՍՔ ՄԸ Պ . Թ . Փ . — Ն(\*)

Պ . Թ . Փ . Շարժումի մէջ կը քննադատէ Ճանկիւ-  
եանի ուղղութիւնը : Իբրեւ յեղափոխական անհատ մը ,  
որ Ճանկիւեանի հոգեբանութեան շատ մօտէն ծանօթ  
է , թող ներուի ինձ յանուն ճշմարտութեան և յանուն  
յեղափոխական սուրբ գործի շահուն խօսք մը ուղղել  
առ Պ . Թ . Փ . :

Ընկերութիւն մը , որ հրապարակային բրօբական-  
տա չըներ և իր կանոնագրին մէջ ընդունած է գաղտ-  
նի գործունէութեան սկզբունքը , իրաւունք ունի պա-  
հանջել նաեւ որ իրեն չպատկանող մարդիկ ևս լուն :  
Այս նոր սկզբունքը չէ , միեւնոյն սկզբունքով դարերէ  
ի վեր Եւրոպայի մէջ գործած են և կը գործեն շատ  
ընկերութիւններ առողջ և օգտակար նպատակներով :  
Ուստի երբ Պ . Թ . Փ . Կ'ելլէ «Ժողովրդային Միու-  
թեան» մը գոյութիւնը կը յայտնէ , զայն քննադատե-

(\*) Սոյն յօդուածին ինչ ինչ կէտերուն առանց  
համակարծիք ըլլալու , անկողմնակալի պարտածանաչու-  
թենէն մղեալ նոյնութեամբ կը հրատարակենք :

ԽՄԲ .

լու նպատակով , դա . տրամաբանօրէն խորհելով ամէն  
սահմանէ դուրս յանդգնութիւն մըն է՝ եթէ չուզենք  
անուանել մատնութիւն :

Պ . Թ . Փ . Ճանկիւլեանի զգացումներուն և հայ-  
եացքներուն ուղղութիւնը մութ կ'անուանէ . «Քանի  
որ ան չուզեր եղեր Միութեան ինդրին մէջ իրեն հետ  
նոյն փափաքն ունեցող անձերու հետ համերաշխու-  
թեան գալ» : Ճանկիւլեանի հակասութիւնները քննա-  
գատող Պ . Թ . Փ . գործի սկսելէ առաջ ինքզինքը կը  
հակասէ : Քննենք :

Ա . Ե՞նչպէս կարելի է Ճանկիւլեանի զգացմանցը  
և հայեացքներուն ուղղութիւնը մութ անուանել՝ քա-  
նի որ ան չուզեր անձերու հետ համերաշխութեան մը  
յանդիլ : Մեծ ջանքիր թափուեցան ու կը թափուին  
Գաշնակցութեան և Հնչակեան կուսակցութեանց մէջ ,  
որոնց ոչ թէ փափաքը այլ նպատակը միեւնոյն է , հա-  
մերաշխ գործունէութեան ծրագիր մը մշակելու հա-  
մար : Արդ մինչեւ այսօր դժբաղդաբար չը յաջողեցաւ  
բայց այս պարագան մեղի երբեք իրաւունք չի տար  
Դաշն . և Հնչակ . կուսակցութեանց նպատակները ու-  
գործողութիւնները մութ անուանել : Այդպէս ընելով  
մեր հաշուխն մէջ իսխաս սխալած պիտի ըլլայինք մենք ,  
և զայ էր եկեր այն ատեն Հայ ազգին գլխին որ իր  
ծոցին մէջ կը սնուցանէ մութի մէջ խարիսափող կազ-  
մակերպութիւններ :

Բ . «Միութիւն» մը , երբեք պարտաւոր չէ անձե-  
րու հետ համերաշխութեան յանդիլ : Անձեր , որոնք  
համաձայն են կազմակերպութեան մը նպատակներուն  
և կանոնագրին հետ կրնան անդամակցիկ և գործել հոն  
հակառակ պարագային անոնք չունին միեւնոյն փա-  
փաքները՝ ուստի երթան բարի : Անշուշտ ինդիրը կը

փոխուի երբ ոչ թէ անձեր՝ այլ մօտ նպատակներով գործող կազմակերպութիւններ իրարու հետ համերաշխութեան մը յանդիլ ցանկանաս։ Այս պարագային կարելի է մերժող կողմը նախատել։

Այս հակասական տողերը կ'ուղեն ձանկիւլեանը հակառակող մէկը ներկայացնել։ Անշուշտ ի զուր ճիգ, որովհետեւ ձանկիւլեան Աքեայի զնամնէն ելած օրէն ի վեր գործքով և խօսքով ցցուցած է իր ջերմ կողմ նակցութիւնը դէպի միութեան ցանկալի գաղափարը, միւնոյն նպատակով թափած է նա շատ զնահատելի ջանքեր Բսածա՝ ձեռքերնին խիղճերնոււն վրայ դնելով կրնան վկայել Դաշնակցութեան և Հնչակեան կուսակցութեան կեղբօնները և Միութիւն թերթի ազնիւ խըմբագիրը, նաեւ ուրիշ շատ անկեղծ յեղափոխականներ։

Ետոյ Պ. Թ. Փ. ձանկիւլեանի յեղափոխական գործունէութիւնը քննադատաելով անոր քայլերը զիրար հակասող, գաղափարները իրարու անհաշտ կը գտնէ, և մինչեւ հիմա իր տեսակին մէջ մէկ հատիկը ըլլալով կ'ելլէ հայ մանուկ յեղափոխութեան հերոսական քայլերէն մին, որը ձանկիւլեան կատարեց քաջի վայել յանդգնութիւն մը հայրենիքի անձնուէր զինուորի մը և կազմակերպող գործիչի մը դէմ պարզապէս անվայել ապերախտութիւն մըն է, և ապացոյց՝ որ քննադատովը իր նուրբ պաշտօնին հասուն մէկը ըլլալէ զատ չի հաս կընար նաեւ յեղափոխութեան նշանակութիւնը։

Ահաւասիկ հայ գործիչին վարձատրութիւնը։ Արդարեւ ցաւալի է այս արարքը և վնասակար մէր Ա. զատութեան Ս. Գործին, զի ապերախտութիւնը կը վհատեցնէ գործիչը փախանակ իրախառնուելու։ Իր սիրելի մայրը, կինը, հոգեհատոր զաւակները մոռնալով անձը կրակի մէջ նետող գործիչի մը արդար իրաւունքն է

քիչ մը գնահատանք սպասել։ փոխանակ նախատինքի ենթարկուած տեսնել իր կատարած էն փայլսւն գործը փայլուն կ'ըսեմ որովհետեւ պղափիկ գործ չէ Սուլթանան ներու մայրաքաղաքին մէջ Խալիֆային Թուղրան ոտքի տակ ջախջախելով գերի ժողովուրդի մը ազատութեան և լոյսի ճամբան ցուցնել, այս՛, աս մեծ նկարագիր ներու յատուկ գործ է։

Պ. Թ. Փ. կ'ըսէ թէ ձանկիւլեան Աքեայէն ազատուելէ վերջ նազարբէկի գէմ ելած է ու Վերակազմեալներուն և ապա Դաշնակցութեան յարած։ ձանկիւլեան անշուշտ իր զնամնին մէջ դուբսի անցած դարձածէն լուր չունէր։ Երբ ազատուեցաւ Վերակազմեալները ուղելով առիթէն օգուտ քաղել և շահազործել ձանկիւլեանի վայելած ժողովրդականութիւնը, զայն իրենց կողմը որսացին, և ուղեցին իրենց ովսաննաներու չոփնդով ձանկիւլեանը շացնել։ շուայեցին անոր գովասանք և փառք, բայց ձանկիւլեան շացնդ մարդ չէր, ան ամէն ինչ արհամարհելով մերկապարանոց ըրաւ խաչաղողները։ Ահա ձանկիւլեանի Վերակազմեալներէն բաժնուելու միակ պատճառը։ Նազարբէկի մասին ձանկիւլեան համակրանօք խօսած է, ճանցած և զնահատած է անոր յեղափոխական արժանիքը ու հազար անգամ վեր գասած Վերակազմեալներէն։ ձանկիւլեան երբէք չէ նետուած Դաշնակցութեան գիրկը այլ եղած է Դաշնակցութեան բարեկամ։ Այս ալ դիւրահասկանալի է։ Վերոյիշեալ դէպքերը խախտեցին ձանկիւլեանի հաւատքը դէպի յեղափոխականները, այնպէս որ ան չկցաւ չուած մը Դաշնակցութեան գիրկը նետուիլ, ուղեց առաջ փորձել և երբ Դաշնակցութեան Դրօշին տակ մտնելու որոշումին մօտեցած էր՝ ահա պատահեցաւ Պուրկազի տիտոր դէպքը, ինչ որ արգիլեց ձանկիւլեանի այս քայլը առնել։

Անշուշտ ձանկիւլեան չէր պահանջէր Դաշնակցականներէն որ անոնք անսխալական մարդիկ ըլլային, ան կրնար ըմբռնել թէ լինելով Դաշնակցութիւնը մեծ կազմակերպութիւն մը անշուշտ հոն կրնային պատահիլ սխալ քայլեր, որոց համար Դաշնակցութիւնը պատասխանատու չէր կրնար բռնուիլ, բայց ան պահանջեց որ յանցաւորները ճանչուելէ ետք անաշառ և առանց կողմնակցութեան պատժուէին, և այս շատ արդար պահանջք մըն է, այս կը պահանջէ նաեւ յեղափոխ—զինուորական առողջ սկզբոնքը, Ճանկիւլեանի պահանջքին անմիջապէս գոհացում չարուեցաւ, ուստի առոր համար ա՛լ փակ էր Դաշնակցութեան դուռը:

Ճանկիւլեան մեծ մեղք մըն ալ գործոծ է: Գիտէ՞ք ինչ.— Սն Հնչակեան կարեւոր գործիչները քննադատած և զրպարտած է: Արդարեւ ես պիտի ամքնայի այդ անձարակ և հակայեղափոխական արարածներուն «գործիչ» տիտղոսը տալ, երբ Դրօսակի յաւելուածները, Սօսի Դուգարի թռուցիկները «ի խաչ հան զԴաւ»ն, Չոպանեանի վերջին խստովանութիւնները ևն. ևն. ևն. մեզ ցցուցին թէ ինչ գոյնի սոորին արարածներ են անոնք, զորս Պ. Թ. Փ. «կարեւոր գործիչ» կ'անուաննէ:

Եւ Ճանկիւլեան անձնական հաշիւններէ դրդուելով գրած է եղեր «Դիմակաւորներ»ը. ինչպէս վերը տեսանք Ազգ. Վերակազմեաներու ովասնաններէն Ճանկիւլեան չի շացաւ: Եթէ Ճանկիւլեան անձնական հաշիւնները հայրենիքի շահէն վեր դատող մարդ ըլլար, շատ սիրով պիտի մնար Վերակազմեաներու քով անոնց հետ ծրիակերութիւն ընէր կ. Պոլսոյ մէջ յեղափոխութեան քաջարի Զէյթունի ի նպաստ հաւաքուած դրամով. Փոխանակ հաղար դժուարութիւններով «Դի-

մակաւորներ» հրատարակելու: Անձնական հաշիւ փնտըռոսզ մարդը, Պ. Փ. Թ. Առևլուանի թուղթան ջախջախելով կախաղանին տակ չի մտներ:

Հայրենասէր և լուրջ լնթերցող մը. «Դիմակաւորներ»ու մէջ ուրիշ բան մը չի տեսներ, այլ ձշմարիտ և անկիղծ հայրենասէրի մը տռնական եռանդը, որ խարազան ի ձեւին յեղափոխ. սուրբ տաճարը աղտուաներէ մաքրել կը ցանկայ: Այս՝ յամենայն դէպս Վասպուրականի սարերը իր զաւակին չէ ներշնչած ոճի նրաութիւն, բայց ձշմարտութեան ոգի, որ բարձր է քան ամէն անհատական գարձուածք: Եւ մենք ոճի աննըրբութիւնը «Դիմակաւորներ»ու նեղինակին սիրով կը ներենք:

«Դաշնակցութեան մէջ ալ մինաէլնիդ» տաքցաւ ըսելով ինչ կ'ուզէ ըսել Պ. Փ. : Ինչպէս վերը տեսանք Ճանկիւլեան օր մը Դաշնակցական չէ եղած, մնացած է միայն բարեկամ գարձեալ ապացոյց ահա՛, որ քննադատը դիմացինը չի ճանչնար:

Գալով իր կազմած Միութեանը, Եւրոպայի մէջ կը տիրէ անհատական ապատութիւն, ամէն մարդ աղատէ եօթն համակիր ընկերներով կազմել Միութիւններ, գործել այս կամ այն նպատակով: Խոկ այն գուշակութիւնը թէ «Ժողովրդ». Միութիւնը սահմանուած է պատուհաս մը գառնալ ես չեմ հաւատար, որովհետեւ մարգարէութեան դարը շտանց անցած է, հիմա ծառը իր պատուղէն կը ճանչցուի, և ընկերութեան մը պատուհաս մը կամ օրհնութիւն մը ըլլալը իր գործերէն:

Եթէ իրօք կը հաւատայիք Պ. Փ. Թէ՝ Ճանկիւլեան Դաշնակցութեան մէջ էր, ուրեմն ուր էիք, ինչու մեզ չզգուշացուցիք երբ Դրօսակի Յաւելուածին մէջ Ճանկիւլեան իբրեւ ժողովուրդի անխարդախ գա-

ւակ կը յորդորջուէր չէնէ այն ատեն լաւ էր և հիմա  
գէշ է, որովհետեւ Պուրկաղի հերոսները մատնանիշ  
ըրաւ:

Զէ՛, թ. Փ. անգոյն եսամոլի մը և հիւանդ փա-  
ռամոլի մը պատկերը դուք Ելլարդի կարմիր-Գաղանին  
շուրջը վնասուելու էք, և ոչ թէ կախաղանի տակէն փա-  
խող, հայրենիքի ցաւերով էրվող ու տանջուող ձան-  
կիւեանին մէջ, որու ուղղամտութեանը մաքուր ցան-  
կութիւններուն և անաչառ ընթացքին վրայ զինքը  
ձանչցողներ վատահ են:

Դուք կը յորդորէք ձանկիւեանը որոշ ուղղութիւն  
մը ընդգրկել, ասանց գիտնալու թէ ձանկիւեան սկիզ-  
բէն ի վեր ընդգրկած է որոշ ուղղութիւն մը և մինչեւ  
այսօր հաւասարիմ մնացած է իր ուղղութեան: Ուղ-  
ղութիւն մը ունենալ չի նշանակեր պատկանիլ այս  
կամ այն կուսակցութեան: Սնոր ուղղութիւնը շատ  
պարզ է՝ ըլլալ յեղափոխական մը, սիրած հայրենիքի  
աղասութեան քաջ զինուոր մը: Իր այս ուղղութեան  
ձանկիւեան հաւասարիմ մնաց կախաղանին տակ, Աք-  
եայի մութ զնտանի խորշերուն մէջ և պիտի մնայ յա-  
ւիտեան:

Մեր մէջ ունակութիւն մը դարձած է վերջի տա-  
րիներս քննաղատել, բլլայ մեր քննաղատառութիւնը ար-  
դար կամ անարդար այդ հոգ չէ: Մենք կը կարծենք  
թէ մեծ գործեր քննաղատելով մեծ մարդիկ կ'ըլլանք,  
բայց գիտնալու ենք որ մեր այս ընթացքէն մեծապէս  
կը վեասէ հայրենիքը: Ծատ նշանուոր և կարեւոր գոր-  
ծիչներ ստիպուած են ասպարէզէն ետ քաշուիլ, տես-  
նելով թէ իրենց շահած մաքուր անունը վտանգի մէջ  
է: Այս գանդատով դէմ եկաւ ինձ մի շատ կարող  
գործիչ, երբ ես զինքը կը յորդորէի խղել և ասպարէզ

իջնել: Հայ քննաղատառ «ծանիր զքեզ» ժամանակը փա-  
փուկ է, Հայաստանը վտանգի մէջ:

Ես Պ. Թ. Փ. չեմ ճանչնար, անոր դէմ ու է ա-  
տելութիւն չունիմ, ես խօսեցայ յանուն ձմարտու-  
թեան, ուստի կը խնդրեմ որ, այն ատեն Պ. Թ. Փ.  
պիտի ներէ ինձ իմ այն չեշտերը, զորս ինք վիրաւորիչ  
կը գտնէ: Խօսք մըն ալ ձանկիւեանին:

Սնգին ընկեր, երբ դուք երիտասարդական եռան-  
դով, էրված և վառուած աղատութեան կրակով ձգե-  
ցիր ընտանիք և զաւակ ու Վանէն դէպի Բաղէշ և  
Մուշ ճամբայ եւար, զլիսիդ վրայ ձմեռնային փուք կը  
փշէր, մրրիկ կ'որոտար, բայց դու քաջի պէս կ'երգէիր.

Ազատութիւն գոչեցի  
Թող որոտայ իմ զլիսին  
Փայլակ, կալծակ, հուր, եւկար  
Թող դաւ դնէ թօնամին,  
Ես «մինչ ի մահ կախաղան  
Մինչեւ անարգ մահու սիւն  
Պիտի զոռամ, պիտի կրկնեմ  
Անդադար Ազատութիւն:

Եկան մրրիկներ, եկան կայծակներ, եկաւ կախա-  
ղան, բայց դու մնացիր անսասան: Դու կատարեցիր  
քու պարտականութիւնդ: ինչպէս որ վայել էր քաջ  
զինուորի մը: Այն ատեն հարուածը թշնամիէն էր,  
դուն անարդ թուրքի հարուածով պատասխանեցիր,  
այսօր քու սիրած աղգիդ, փայփայած հայրենիքիդ զա-  
ւակներէն կուգայ ան բայց անոնք անհարազատ ձայ-  
ներ են, առիւծի մեծանոնդութեամբ արհամարհէ այդ  
ձայները և ներէ անոնց: Ծատ ազմիւ հայրենասէրներ

կը ճանչնանք քու լայն սիրտու և մաքուր ոգիստ, որոնք  
թշուառ հայրենիքի մեծ ցաւովը կը տառապին . . . : Աւ-  
յո՛, մենք կը ճանչնանք զքեղ գիտենք գնահատել  
քու արժանիքը և կը սիրենք զքեղ:

Դաւիտ կցական մը

Յ. Գ. Մէրմէկ օրինակ ալ դրկուած է Շարժում և  
Միութիւն թերթերուն :



Խրառութիւն եւ խմբագիր Յակով Գուպէրեան

Վարդօն զիս վարկարեկելու համար մը ջոցներու  
մէջ ամենեւին խարսութիւն էր զներ, մանաւանդ որ  
ինքը անուզզակի կերպով կ'իմանար թէ երբ ալ ըլլոյ  
իր զեղծումները հրապարակաւ քօղազերծ պիտի ընհմ:

Քանի որ Վառնայի Որբախնամ ընկերութիւնը հիմ-  
նելու գաղափարը յլացած և նախաձեռնարկն եռ եւ-  
ղած էի, կարծեմ թէ իրաւունք ունէի գոնէ որբախնա-  
մի անունը որոշելու, և որոշած էի «Վասպուրական»  
անունը տալ, Վարդօն իր Շարժում թերթով սկսեց  
հասարակութեան մաքերը պղտորել թէ, «Վասպուրա-  
կան» անուն տալը լոկ իմ փառասիրութեանս նպատա-  
կաւ էր: Իսկոյն որբախնամի ընդհ. ժողովը գումարել  
տուի և առաջարկեցի որ որբախնամի «Վասպուրական»  
անունը փոխուի և ըստուի «Վառնայի Հայոց երկսեռ  
որբախնամ ընկերութիւն» Ժողովը ընդունեց առաջարկս  
և վաւերացուց: Վարդօն Վառնայի Թաղ. Խորհրդոյ  
մէջ քանի մը բարեկամներ ունենալով թելադրեց որ  
Թաղ. Խորհուրդը որբախնամ ընկերութիւնը իր իրա-  
ւասութեան ենթարկել տայ: Թաղ. Խորհուրդն երբ  
այդ առաջարկն ըրաւ մեզի մենք բացարձակապէս մեր-  
ժեցինք. որով Թաղ. Խորհուրդի և Որբախնամի մէջ  
հակառակութիւն մը ստեղծուեցաւ:

Որոշած էինք ի նպաստ Որբախնամին ներկայացում  
մը տալ և դերասանական խումբը յանձն տռած էր  
անձնութիրաբար տալ այդ ներկայացումը:

Վարդօն սկսեց իր Շարժում թերթով անուզզակի  
կերպով ազդարարել թէ ժողովուրդը պէտք չէ մաս-  
նակցի ներկայացման քանի որ հասոյթը իր նպատակին  
չպիտի ծառայէ: Վարդօն որ իր Շարժում թերթով եր-  
կու երեք անդամ ժողովուրդի միտքը պղտորող յօդ-  
ուածներ գրած էր: մենք առանց իր գրածներուն կա-  
րեւորութիւն տալու աշխատած էինք պատրաստուած  
առմասները ծախել: Ներկայացումը տեղի ունեցաւ և  
ներկայացումէն վերջ հետեւելը կը գրէին Խրառութէ  
թերթին 1901 Հոկտ. 27 և 31 թիւերուն մէջ.

ՈՐԲԱԽՆԱՄԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԹԸ

Հինգաբթի գիշերուան ի նպաստ Որբախնամի արուած թատերականներեկոյթը կատարեալ յաջողութիւն մը եղաւ, որ Զաքարիական պապանձումի կը դատապարտէ այսօր բոլոր այն վայրահաները, որսերու օգնելու անբաղդատելիօրէն քաղցր ու նուիրական պարտականութեան մը կիրառումը զլացան՝ Որբախնամը կազմող անձնաւորութեանց նկատմամբ իրենց ունեցած անհատական ցած հաշիւներով :

Որչափ մեծ էր Ոմբախնամի Գործադիր ժողովին ու անոր ընկերացող երեք ազնիւ տիկիններու կորովը արդիւնաւոր ընելու համար հանդէսը, նոյնքան և մեծ էր զիրենք ընդունող հասարակութեան ջերմ ընդունելութիւնը ամեն դասակարգէ :

Որբերը՝ կ'ըսեն, ոչ սեռ ունին և ոչ ալ ազգ։ Այս մարդկայնական ընդհանուր սկզբունքով, ամեն ազգ իր լուսան նետեց որբի պնակին մէջ անխարօրէն։

Բարեբաղդ ենք ըսելու, որ քիչեր միայն համարձակեցան իրենց սրախն ժանդը փայլեցունել այս գեղեցիկ ասթիւ ալ։

Քիչեր յանդգնեցան թիկնաթուին վրայ տարածաւուած, Պատրիարքարան զրկուած չը գիտեմ քանի ու կի մասալով մերժել ու է մասնակցութիւն. միեւնոյն ատեն ներելով ինք իրենց ամեն անքաղաքակարութիւն հանդէպ շրջադաշող տիկիններուն։

Քիչեր առիթը ունեցան հասկցնելու թէ իրենք սորված էին — չը սորված ըլլային — քանի մը եպիսկոպոսներու անուններ, որոց հասցէին՝ կ'ըսէին, մենք կը զրկենք մեր նուէրները ու փախուստի այդ սղորմելի ճամբով իրենց քարարառութիւնը կ'ապացուցանեն յայտնապէս։

Բարեբաղդաբար եղական ըլլալու չափ քիչ եղած է թիւր զարգացումի կեղեւին տակ լայն միտք կեղծող և ամենանեղ մտքով չարչըկուող խմբակին, որ Որբախնամին չօժանդակելու իր որոշումը բացարձակապէս յայտարարելու աներեսութիւնը կ'ունենայ, չը գիտես ի՞նչ անհատական ստոր նկատումներուվ։

Վերջապէս քիչեր, զեռօի չափ աննշան, տխմառութեան վերին աստիճանին մէջ կը հաճին իւրացնել մեր անցեալ շարթուան թող զինան վերնագրով յօդուածին ցուցադրած տիպար պատկերները ու իրենց չկամութիւնը պարտկելու համար այդ յօդուածէն վրշտացած ըլլալու էն փատուկ առարկութեանը կ'ապաստանին անամօթաբար(\*)։

Ապտակը սակայն, զոր գիտակից հասարակութիւնը տուաւ այդպիսիններուն երեսին իր գնահատելի քաջալերութիւնովը, ուրախ ենք յայտարարելու, որ շատ ուժին ու շատ հրահանգիչ եղած է, կը լսենք թէ 900 ֆրանքէ աւելի հասոյթ եղած է այդ երեկոյթէն։

Հիմակ, Հայաստանի որբերն են, որ կուգան

(\*) Գտնուած են մէկ քանի ծանօթ չարամիտներ՝ որոնք մեր աշխատակից «Դէս» ու Դէս»ի նախորդ յօդուածը թիւր մեկնելով. ջանացած են հայ հասարակութեան կարեւոր մէկ մասը անարդուած ցոյց տալ. աւելորդ է հոս յիշել թէ մեր յարգոյ ընթերցողները փորձառաբար գիտեն որ Երաւունքը միայն ազգին շահերուն նուիրուած ժողովրդին թերթ մըն է, հետեւաբար հեռի ժողովուրդին ու է մէկ դասակարգը անարդէլ, միայն մասնաւորաց մոլութիւններն է որ կը ձաղկէ և իր ակնարկութիւնները մատի վրայ համրուող տիպարներու համար են միայն։

իրենց չսորհակալութիւնը յայտնելու թէ Վէսէլօ խումբին, որ ամէն ճիգ թափեց անձնութիւնար երեկոյթը փայլուն անցընելու և թէ Գործ . Ժողովին ու անոր ընկերացող երեք ազնիւ տիկիններուն . որոնք ու ե ջանք չի խնայեցին արդիւնաւոր ընելու իրենց ստանձնած բարեսկրական այս գեղեցիկ ձեռնարկը :

Եւ երախտագիտութեամբ կը յիշեն հասարակութիւնը, որ ինքնայօմար փութաց իրենց պէս անօթութենէ տուայտող թշուառներու օդնութեան հասնիլ կարեկցարար :

Ա՛խ, եթէ այդ որբերը թուք ալ ունենային . . .

Պիտի յանձնարարէի, որ իրենց երախտագիտական այս պարտքը կատարած ատեն, չը մոռնան նաև թուքով պատուելու այն աներեսները, որոնք ամենէն նուիրական գործերու մէջ իսկ անձնականութիւն կը խտանեն լրաբէն :

Դէս ՈՒ Դէն

### ՎԱՐՆԱՅԻ ՈՐԲՅՈՒՆԱՄԻ ԵՐԵԿՈՅԹԸ

Սրդէն նուիրական պարտականութիւնս էր երեկոյթին մասնակցիլ . բայց դեռ մոռցած չէի անցեալ տարուան թաղ . Խորհուրդի ինպաստ Ազգ . վարժարանի տրուած ներկայացման թողուցած անախորժ և դասն ապաւորութիւնը . քնականաբար պիտի կասկածէի թէ նոյն անկարգութիւնը կրնայ պատահիլ նաև որբախնամին մանաւանդ քանի որ տեղեկացած էի թէ տոմսակները սպառած են և չափէն աւելի բազմութիւն պիտի ըլլայ :

«Սանթրալ»ի փողոցի դուռը դարդարուած էր պուլկարական և ոռւսական դրօշակներով ու լսադերներով: Երեկոյթն պիտի սկսէր ճիշդ ժամը 9ին, Ժամը

դեռ ութն էր գրեթէ հանդիսականաց մեծ մասը իրենց տեղերը գրաւած էին:

Սրահի դուռին կից սեղանի մը գլուխ նստած էին Գործ . Ժողովոյ անդամներէն երեքը — մէկ Տիկին, — որոնք մնացած շատ աննշան տոմսակները կը վաճառէին, իրենց քով ուրիշ սեղանի մը գլուխը նստած էին երկու տիկիններ, իսկ սեղանին քով կեցած էին երկու փոքր աղջիկներ, որոնք տիկիններու հետ սեղանին վրայ երկու մեծ ափսէններու մէջ դրուած թարմ ծաղկիններու փնջիկներ անխտրաբար ներս մտնող հանդիսականներուն կը բաշխէին «որբերուն նուէրն է» լսելով . հանդիսականները փնջիկները լնդունելով ըստ կամս իրենց նուէրները ծաղկիններու քով դրուած պնակին մէջ կը ձգէին: Մէկ փնջիկին փոխարէն հինգ գր. ձգողն տեսայ և հետաքրքրուեցայ, այս ընտանիքը ամրազջ ՅՆ ֆր . վճարած էր այդ գիշերը 5 աթուսի և ծաղկիկ համար . մոնաւանդ որ առաջնակարգ հարուստ ներէն չէր:

Հանդիսականները իրենց զլխարկ . գաւազան ևն . հանդերձապահին յանձննելով թատերասրահի դուռնէն ներս կը մտնէին: Երկու դուռներու քովերը իրր բարապան կեցած էին չորս գաւառացի հայեր իրենց երկրին տարազովը . Ժողովուրդը իր տոմսակները մասնաւոր տոմսընկալներուն ներկայացնելով ներս կը մտնէր, հինգ վեց հիւրընկալներ արդէն պատրաստ կեցած պատուաւոր կերպով և քաղաքավարութեամբ հիւրերը կ'առաջնորդէին իրենց մասնաւոր տեղերը:

Ժամը իննին մօտեցած էր, սրահը բոլորովին լեցուած էր . այդ ահագին բազմութեան մէջ աղմուկ և խլրում մը չկար:

Բեմին ճակատը դրուած էր Բ. Ֆէրախնանտ իշ-

խանի մեծադիր պատկերը և երկու կողմը կը ծածանէր պուլկարական և ռուսական մեծ դրօշակներ։ Բեմին աջ կողմը դրուած էր հայկական մեծադիր իւղաներկ զինաշանը, անոր քովերը դրուած էին Արիմեանի և Իզմիրեանի մեծադիր և լայն շրջանակով պատկերները։ Զինանշանի ետեւ գետեղուած էին որբախնամի սաներու և Վանայ ու Սերաստիոյ ամբողջ որբերու սեւ շրջանակով պատկերները, որոնց վրայ ի նշան սղոյ ձըգուած ճերմակ շղարչը սեւ երիզով կապուած։

Բեմի ձախ կողմը դրուած էր Լորիս Մելիքովի, Տէր Ղուկասովի և այլ նշանաւոր հայերու պատկերները։

Գործ։ Ժողովոյ անդամուհիք, անդամներ և ընդհ. դիւմնի անդամներ բոլորն ալ իրենց պաշտօնի գլուխն էին, կը ծառայէին հանդիսականաց հանգստութեան և երեկոյթի կարգապահութեան։ Սարցդ աղրիւրէ տեղեւ կացայ թէ, Գործ։ Ժողովոյ և թէ ընդհ. դիւմնի անդամները ըստ կամս տոմսակներ գնելով մասնակցած էին երեկոյթին, բայց երբ տոմսակները սպառեցան իրենց աթոռները ժողովուրդին ծախսին և դրամները տոմսակներու յատկացեալ պնակին մէջ լեցուցին։

Դեռ վարագոյրը չը բացուած իտալացի երգեցիկ խումբը Տ. Տ. Պապաեանի և Պէնլեանի միջոցաւ փափաք յայտնեց այդ երեկոյ անձնութբարար երգել և պարել բեմին վրայ, առանց ըստ սովորութեան հանդիսականներէ դրամ հաւաքելու, Գործ։ Ժողովոյ անդամներէն երկուքը — մէկը տիկին — փութացին պաշտօնապէս չնորհակալութիւն յայտնել երգեցիկ խումբին։

Վարագոյրը բացուեցաւ, արդէն շատերու ծանօթ է Երկու լիսնապետներ բարոյալից խաղը. աւելորդ է ըսկէ թէ, «Վէսէլօ» խումբը յուսացուածէն աւելի լաւ կատարեց իր դերը։ Վարագոյրները բացուեցան ու

ժողովուեցան ժողովուրդի բուռն ծափահարութեամբ։ Հատերը կարտասուէին, թատերաբեմին վրայ այնչափ բնականորէն պարզուած սրտածմլիկ տեսարաններէն աղղուելով. ժողովուրդի ծափահարութեամբ Վէսէլօ խումբը վերջի վարագոյրէն ետք կրկին բեմին վրայ երեւցաւ և իր չնորհակալութիւնը յայտնեց։ Երգեցիկ խումբը երեք անգամ երգեց և պարեց որոտնդոստ ծափերու մէջ։

Գործ. Ժողովը կրկին վարագոյրը բանալ տուաւ և իր անդամներէն երկուքի միջոցաւ պատրաստուած երկու ծաղկեփունջիր «Վէսէլօ» և երգեցիկ խումբերուն նուիրեց։

Երկու վարագոյր զաւեշտն եւս վերջացաւ և հանդիսականք շատ գոհ և լաւ տպաւորութեան ներքեւ մեկնեցան սրահէն։

Պէտք է արդար ըլլալ և խոստովանիլ թէ, այդ կարգապահութիւնը և ժողովուրդի հանդստութիւնը կը պարտինք որբախնամի երկու դիւմներու անդամներուն, որոնք սկիզբէն մինչեւ վերջ իրենց աչալրջութեամբ և պաշտօնի գիտակցութեամբ ոգի ի բռին չնչանապատ և ուշի ուշով հակեցին կարգապահութեան, առանց փոքրիկ աղմուկի մը անգամ տեղի տալու. ուրով բոլորովին մեզ մոռցնել տուին անցեալ տարի Թաղ. Խորհրդոյ տուած ներկայացման մեր վրայ թուղած ախուրը տպաւորութիւնը։

Արդէն Որբախնամի դիւմնի անդամուհիք և անդամներ լաւ ճանչցուած և պէտք եղած յարգանքն ու պատիւը կը վայելեն Վառնայի հայութեան քով բաց ի մէկ քանի ստոր արարածներէ, որոնք արդէն իրենց անձնական ցած հաշիւներով, դիւմնի մէկ երկու անդամներու գէմ մերժած էին մտանակցիլ սոյն ամենա-

նուիրական գործին : Արդէն Որբախնամի գիւտանի անգամոց Վառնայի հայութեան ներշնչած համակրութեան և վստահութեան շնորհիւն է որ 900 քրէ աւելի հասոյթ մը եղած է , կարծեմ ցարդ պուլկարիոյ քաղաքներէն և ոչ միոյն մէջ ազգային ու է երեկոյթ նոյնչափ հասոյթաբեր եղած ըլլայ : Շատ աւելի հասոյթ պիտի ունենար Որբախնամը եթէ երբեք «Սանթրալ»ի սրահը մեծ ըլլար և կամ Վառնայի մէջ գանուէր օրինաւոր և մեծ թատերաբարան մը : Ուրեմն ինչպէս այդ երեկոյ հանդիսականներէն շատեր մասնաւոր շնորհակալութրւն յայտնելով մեկնեցան , ես ալ կուգամ հրապարակաւ իմ շնորհակալութիւնս յայտնել :

Հետաքրքիր մէկը ըլլալուս համար մինչեւ վերջ հետեւեցայ Որբախնամի քայլերուն : Հանդիսականներու մեկնելէն վերջ , Որբախնամը հրաւիրեց «Վէսէլօ» և երդեցիկ խումբերը պաշտօնապէս իր շնորհակալութիւնը յայտնելու . որ անձնութիրաբար յանձն առած էին յանուն որբերու սոյն ներկայացումն տալ , Որբախնամը երկու խումբերու անդամներուն հրամցուց երպարական գարեջուր :

Ականատես եղողները միայն կրնան զգալ թէ ինչ քաղցր տպաւորութիւն թողուցին Որբախնամը և երկու խումբերը փոխադարձաբար , և մանաւանդ օտառազգի խումբին վրայ չափէն աւելի լաւ տպաւորութիւն թողուց Որբախնամի այդ իրիկուն ցոյց տուած գիտակցութիւնը իր պաշտօնին մէջ , պատիւ մը որ ամբողջ հայութեան կը վերաբերի : Երանի թէ մեր ապիկար թաղ . նորհուրդը ունենար այն զգացումը , և Որբախնամի գիւտանի գործունէութիւնը և ընթացքը աչքի առջեւ ունենալով զգաստանար և գիտանը թէ հանրային գործերու մէջ պաշտօն ստանձնողները ի՞նչ պէս կը գործեն :

ՄԱՍՆԱԿՑՈՂ

1902 Յունիս 29ին Վարդօ Շարժումի մէջ կը գրէր .

ԿԱՐՄԵՅԵԱԼ ՀԵՐԱՍԻ ԽԱԶԱԳՈՂՈՒԹԻՒՆԸ

Խօսքս հռչակաւոր , դժբախտաբար , ձանկիւլեանի մասին է :

Վաղուց գիաէի որ այդ մարդք յեղափսիսութեան խաչագող է , ու տգէտ՝ ազգասիրութիւնը իր բնածին խորամանկութեամբ շահագործող մի վարնոց տիպ . գիտէի նաեւ որ իր տգիտութեան , գուեհկութեան և կեղծութեան աստիճանից շատ գերազանցող աստիճաննավ ամբարտաւան է , բայց այժմ գիտցածիս , երեւակայացածիս էլ եկաւ անցաւ :

Մինչեւ այժմ չէի ուզում այդ մարդին բոլորովին ջախջախուած տեսնել , որովհետեւ իր գուեհկութիւնը ստիպում էր ներողամիտ լինել գէպի մի մարդ , որին անդիտակցաբար յարգանքներ էին տրվել , նրան յեղափսիսութեան անշահասէր և անկեղծ զինուրներից մէկը ընդունելով :

Բայց այսօր լոել չի կարելի . ձանկիւլեան յեղափսիսութեան խաչագող է . եղել է սկիզբից մինչեւ վերջը . հարկաւոր է նրան իր իսկական տեղը ցոյց տալ :

Գիաէք ի՞նչ կայ , ընթերցողներ : Ազգային հերոս ! . ձանկիւլեան , որը շատերի աչքում միտմիտ . տգէտ և անկեղծ հայրենասէր է երեւացել , այնպիսի մի ստանայական միջոցի է զիմել իր ամբարտաւանութեան , իր գուեհիկ եսին բաւկանութիւն տալու համար , որ մարդ կը շւարի :

Նա մի խաչագողութիւն է արել , որին հազիւ ընդունակ լինեն Փարիզի ամենախորամանկ աւանդիւռիստները :

Ճանկիւլեան, իր Զե՛՛թՌՈՎ, բայց ուրիշի բերնով գրել է իր յեղափոխական կեանքը. խոչոր ստերով երկինք է բարձրացել իր անձը, և նոյնքան խոչոր ստերով մրտել է իր տարան հասկացող մարդկանց. և որպէս զի ինքը պատասխանատութիւնից զերծ մնայ. իր այդ գրւածքը ուղարկել է Գերմանիա որ գերմաներէն լեզով թարգմանեն և գերմանացու անունով հրատարակեն:

Խնդրեմ ասացէք, այսպիսի խաչագողութիւն բացի Ճանկիւլեանից ո՞վ կարող է անել:

Ճանկիւլեանի ուրիշի բերնով, իր ձեռքով գրված և Գերմանիա ուղարկված այդ ձեռագիրը 400 երեսից աւելի է: Այսօր մեզ մօտ գտնւում են անժխտելի փաստեր:

Հետաքրքրվողը կարող է տեսնել:

ՎԱՐԴՅ

Իրաւունք թերթի մէջ իսկոյն պատասխանեցի.

Ի Պ Ո Ղ Ո Ւ Թ Ի Ւ Ն Բ

Զարպարտիշ թերթի խմբագիրը իր վերջին 42 թիւն մէջ նախատալից խօսքերով իմ վրայ յարձակած էր: Թէեւ միանգամ ընդմիշտ որոշած էր այդ մարդուկով չը զրադիլ՝ և բնաւ չէր ալ արժէր իրաւունքի սուզ էջերը այս առթիւ մրտել: բայց ըստ ինդրանաց բազմաթիւ բարեկամաց կուգամ հրապարակաւ բուն իրութիւնը պարզել:

Հայասէր և հանրածանօթ գերմանացի բասդէօռ է. Լօնման հետաքրքրուած և իմ «Դիմակաւորներ» գրքոյին ուղած էր. զրկեցինք: Որովհետեւ անհատ մը յիշեալ

երէցին պատմած է եղեր նաեւ իմ կեանքը. Լօնմանը հետաքրքրուած և փափաքած էր Պատ. Ա. Ամիրիսանցի միջոցաւ իմ գրաւոր կենսագրութիւնս ունենալ: Նախ մերժեցի. բայց Պատ. Ա. Ամիրիսանեանցի միջոցաւ Լօնմանի կրկնակի դիմումներէն և ըստ ինդրանաց Պ. Ա. Ամիրիսանեանցի սիփեալ յանձն առի 1890 Յուլիս 15էն մինչեւ բանտէն ազատութիւն իրողութիւններ գրի առնելով, Պատ. Ա. Ամիրիսանեանցի միջոցաւ յիշեալ Լօնմանին զրկել, զրեթէ ասկէ երկու տարի առաջ: Այդմ այդ գրութիւններս ուրիշի ձեռք անցնելու պարագաները ինձ ծանօթ չեն. չը գիտեմ թէ այդ կենսագրութիւնը որ իմ սեփականութիւնս կը համարուի ի՞նչ կերպով Վարդօի ձեռքը անցեր է:

Ոհա բուն իրողութիւնը: Իսկ որոնք որ կը կասկածին այս մասին կարող են դիմել յիշեալ Լօնմանին և Պատ. Ա. Ամիրիսանեանցին, ես կ'ստիպեմ ու կը պահնջեմ անկէ, որ եթէ կայ բաածիս մէջ սիալ մը, յանուն մարդկութեան թող հրապարակաւ պարզէ բուն իրողութիւնը և ճշմարտութիւնը:

Իսկ գալով (Վարդօ)ին, որովհետեւ ժամանակին 28 սնտուկի և Տիկնանց Մասնամիւղի մասին իր ըրած զեղծումները հրապարակողներէն մէկն ալ ես եղած եմ, այդ պատճառաւ ինձմէ վրէժ լուծել կը ճգնի: Անձինս նկատմամբ գրածներուն համար արդէն զինքը արդարութեան (Պատի) յանձնած եմ և կը յուսամ որ չուսով պիտի կրէ իր արւանի պատիժը:

Յ. Կ. ՃԱՆԿԻՒԼԵԱՆ

Իրաւունք թերթի մէջ Պատ. Ա. Ամիրիսանեանց հետեւեալը կը գրէր.

## ՊԱՐԱՆ ՃԱՆԿԻՒԼԵԱՆԻ ՄԱՍԻՆ ԻՐԱՊՈՒԹԻՒՆ(\*)

Պարոն Ճանկիւլեանի Անցքերը գրի առնել տողու պատճառը ու անոր այդ նկարագրութիւնը Եւրոպա դրկողը ստորագրեալս եղած եմ։ Այդ հանգամանքը ինձ բոլորովին յայտնի ըլլալուն համար, զինքս պարտաւոր կը համարիմ հետեւեալը իմացնել Շարժում լրագրի թիւ 429ի մէջ գրուածին ի պատասխան։

Հայաստանի մեծ կոտորածներէն յետոյ մնացած որբերուն և այրիներուն հոգ տանող գերմանացի ընկերութեան նախագահ Պ. Լօնման մօտաւորապէս երկու տարի առաջ նամակով ինձ դիմեց, որ ես հոս ի Վառնա գանուող Պ. Ճանկիւլեանի մասին իրեն տեղեկութիւն հազրոգեմ, թէ այդ պարոնը, որի համար ինքը լսած էր, ինչեր քաշած է Տաճիկներէն և այժմ ինչպէս կ'ապրի, նաեւ գրած էր ինձ, թէ եթէ կարօտ է, որքան օգնութիւն կարելի է այդ հալածեալ անձին տալ։ Ես Պ. Ճանկիւլեանը չէի ճանչնար և անոր մասին ոչինչ լսած չէի։ Հարցուփորձ լնելով զինքը գտայ, որ նաւահանգստի գլուխը մի սրճարանի անկիւն նստած մի պատուհանէ ծխախոտ կը ծախէ։ Վիճակը իսկոյն հասկցուեցաւ։ Անոր անցելոյն մասին ալ քանի մը անձերէ տեղեկութիւններ ժողովելով բոլոր իմացածներս հազրոգեցի Պ. Լօնմանին և, պէտք է ըսեմ որ, բոլոր համակրանօք յանձնարեցի զՃանկիւլեան իրեւ ամէն յարգանաց և օգնութեան արժանի անձնաւորութիւն։ որ տունէ, հայրենիքէ և ընտանիքէ

(\*) Հստ ինդրանաց Պատ. Ա. Ամիրխանեանցի այս գրութիւնը առանց տառական փոխութեան կը հրատարակենք։

զրկուած, իստ առնջանքներու և չարչարանքներու ենթարկուած, վերջապէս մի կերպ ազատուած այժմ տկար ու նիհար ու հիւանդու չքաւորութիւն կը կրէ հոս ի Վառնա։ Ես Պ. Ճանկիւլեանի մասին կրցայ նա մանաւանդ այն պատճառաւ այդպիսի նպաստաւոր վկայութիւն ցոյց տալ, որսվհետեւ լսեր էի, որ մեր տեղոյս ազգայինք և նոյն իսկ պաշտօնական յեղափոխականք իրենք կը համակրին Պ. Ճանկիւլեանին և ծխախոտի առեւտուրի դրամագլուխը իրենք տուեր են անոր։ Իրաւ ցաւեցայ որ Գերմանիայէն եկած օգնութիւնը անհամեմատաբար սակաւ եղաւ քան թէ Պ. Ճանկիւնեանին տալ կը վայելէր, վասն զի ես, որ մեր գաղթականաց օգնելու համար հոս իրկուած էի Գերմանիայէն, մեծամեծ գումարներ ստանալով շատ շատերու 100, 200, 500 և ալ աւելի ֆրանք տուած էի, որոնք Պ. Ճանկիւլեանի կրած նեղութեանց մի հարիւրերորդ մասը ճաշակած չէին։ Այդ նպաստը եղած է առանց որ և է պայմանի, սոսկ իրեւ նպաստ մի հայու որ Տաճիկներէն հալածուած ու նեղուած է, ինչպէս ուրիշ հարիւրաւոր անձերու առանց խարութեան օգնութիւն արուած է։ Նոյնպէս պէտք է լսեմ, որ ոչ առաջ և ոչ յետոյ Պ. Ճանկիւլեան ոչ մի կերպով իրեն օգնելու համար ոչ ինձ և ոչ Պ. Լօնմանին չէ դիմած։ Իսկ գալով անոր անցից նկարագրութեան՝ ասոր ալ բուն պատճառը ստորագրեալս եմ, ոչ Լօնմանն է և ոչ Ճանկիւլեանը։ Սակաւ անձինք ունեցած են այն պատեհութիւնը, որ ես ունէի, մեր ազգին վեց տարի ասկէ առաջ քաշած չարչարանքնիրը ականատես վկաներէ արճանացուցանելու, ու ես այդ պատեհութիւնը կրցածիս չափ օգտակար կերպով գործածեցի։ Այսինքն, ով որ ժիր կամ տկար գրչի աէր և կոտորածներ

տեսեր կամ ինքն անձամբ հալածուեր և տաղնապներ ու փորձանքներ կրեր էր . կը խնդրէի , որ ազգային պատմութեան համար իրենց գիտցած կամ փորձով իւմացած անցքերը գրի անցնեն և ինձ յանձնեն : Արդէն այդ օրինակ ձեռագիրներ ունիմ քովս տասնէն աւելի : Բայց վերջին արիւնաթաթախ գէպքերու վկաներէն միշտ շատ կարեւորը համարեցի Պ. ձանկիւլեանը և ատոր համար ալ դրեցի յիշեալ գերմանացի հայասէրին , որ խնդրէ Պ. ձանկիւլեանէն , իր անցքերը մանրամասն գրելու , որ ան ալ մեծ յօժարութեամբ խնդրեց : Ես ալ իրրեւ բարեկամ շատ թախանձանօք խնդրեցի և համոզիցի զՊ. ձանկիւլեան , որ չզլանաց իր գլխով անցածները մի ըստ միոջէ գրելու , որ անոր վկայութիւններն իրրեւ ականատեսի վկայութիւնք մնան ազգային պատմութեան համար , որովհետեւ ինչ որ ինքը կրեր է . հազարաւոր հայեր ալ նոյն տառապանքներ ու չարչարանքները անոր նման կրեր են : Միոյն պատմութիւնը ամենուն պատմութիւնն է : Պ. ձանկիւլեան ալ այն վերը յիշած այն փոքր նպաստը սոսկ իրրեւ հայ արկածեալ հայ արկածելոց համար կազմուած Գերմանացւոց ընկերութենէն ստանալէն կէս տարի անցնելէն յետոյ գրեց իր անցքերն ու Պ. Լոհմանին հասցնելու համար ինձ յանձնեց , առանց մի լումայ վարձէ կամ փոխարինուրիւն ստանալու կամ նոյնիսկ սպասելու : Պ. ձանկիւլեանի այն գրաւոր աշխատանքը կ'արժէ առանուազն 500 ֆրանք : Դուցէ մի եւրոպացի կամ եւրոպայի գրագիտական պարագայներ գիտող մէկը կրնար , եթէ Պ. ձանկիւլեանի անցքերն իրեն ըլլային , պատմէլով կամ գրելով հազարներ վաստկել ամենապատուաւոր կերպով ինչպէս վերջերս Միաս Ստոն : Սակայն ես Պ. Լոհմանին քանիցս յիշեցուցի որ Պ. ձանկիւլեան

վարձատրէ բայց մինչեւ ցարդ ոչինչ չէ ըրած , թէեւ Պ. ձանկիւլեան ոչինչ չէ սպասեր :

Ա. ԱՄԻՐԻՑԱՆԵԱՆՑ

Վառնա , 4 Յուլիս

Գերմանիայէն կը գրէին Շարժումի .

ՆԱՐԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ

Տէ՛ր Խմբագիր ,

Թոյլ տուէ՛ք ինձ ուղղել մի թիւրիմացութիւն , որը դուք թերեւս անզիտակցաբար ձանկիւլեանի մասին գրած էք : Այս համարձակութիւնը ներեցի ինծի , որովհետեւ յիշուած կենսագրութեան խնդի մէջ ես ալ մասնակցութիւն ունիմ :

Առանց ու է կողմնակցութեան ես կը խօսիմ յանուն ձշմարտութեան :

Զեր գրածէն այնպէս կը հասկցուի , թէ ձանկիւլեան իր գլխին և մասնաւոր նպատակով գրած է իր կենսագրութիւնը և թարգմանել տուած : Հոս է թիւրիմացութիւնը :

Ձանկիւլեան իմ միջոցով ծանօթացած է մի Գերմանացու հետ , որմէ ինք չնորհակալութեան պարտաւորուած է : Գերմանացին իրրեւ օտար հետաքրքրուած է ձանկիւլեանի հետ պատահած արկածներով և խնդրած անոր , որ այդ բոլորը նկարագրէ և իրեն զրկէ : Ձանկիւլեան բարեացակամ Գերմանացու խնդիրքը չի մերժեր և կը զրէ իր կենսագրութիւնը : Յետոյ ես իմացայ , որ յիշուած Գերմանացին այդ կենսագրութիւնը սկսած է թարգմանել տալ : Այս բոլորէն դիւրին է հետեւցնել , թէ ձանկիւլեան իր գլխին և մասնաւոր

նպատակով չէ գրած և թարգմանել տուած իր կենսագրութիւնը :

Ես այդ գրութիւնը չեմ տեսած, ոչ բնագիրը և ոչ թարգմանութիւնը, այնպէս որ առ այժմ աւելին ըսել չը կարենալով, այսքանով կը բաւականանամ :

Ցուսով եմ, որ այս երկարովս անկիւն մը կը չորս հէք ձեր թերթին մէջ :

### ԻՐԱԶԵԿ

Երաւունքի տէր և խմբագիր Յակոբ Գուրապէթեան յաջողած էր իր թերթի պատասխանատուն փոխել, Տօքթ . Վարդանեանի փոխարէն Երաւունքի պատասխանատուն հղած էր հայասէր Պուլկար փաստաբան տօքթ . Ցրակուլէֆ :

Գուրապէթեան խնդրեց ինձմէ շարունակել «Յանցանքը Որո՞ւն է» յօդուածներուն շարքը և ես ուրախութեամբ յահճն առի շարունակել այն գերազանց պատճառաւ, քանի որ սանթիմներով հաւաքուած տասնեակ հազար ֆրանքները որ յատկացուած էր զէնքի և այլնի, որսնք պիտի ծառայէին երկրի մէջ գտնուող մեր թշուառ հայ եղբայրներուն ինքնապաշտպանութեան, և քանի որ անհերքելի փաստերով ապացուցուած էր թէ այդ տասնեակ հազար ֆրանքները կարգ մը խաչագողներու կրկորդն անցած էր, եղածները չը մերկացնել կը նշանակէր դաւաճանութիւն գէպի ազգը և հայրենիքը : Ուստի սկսեցի Երաւունքի մէջ գրել 1902 Օգոստոս 10ին այն անցքերը որ տեղի ունեցած էր գրեթէ երկու տարի առաջ :



### ԺԲ.՝ ՅԱՆՅԱՆՔԸ ՈՐՈՇԻՆ Է

#### 28 ՄՆՏՈՒԿ ԶԵՆՔԵՐՈՒ ԽՍ.ԶԱԳՈՂՈՒԹԻՒՆԸ

Անցեալ տարի այս էջերուն մէջ մեր «Բաց նամակ»ին հրատարակուելէն վերջ մեր բարեկամներէն շատերը նետաքրքրուած մէզմէ պահանջեցին մանրամասն հրատարակել և պարզել «Բաց նամակ»ի մուլթ մացած կէտերը, և այդ անուելի զեղծմանց գլխաւոր գերակատարները մերկապարանոց ընել ու ԽՍ.ԶԱԳՈՂՈՂ բառը հրաշէկ երկաթօվ խարսկել այդ փացած մարդուկներու ճակտին : Մեր բարեկամաց պահանջին հանգէպ բնականաբար մենք պէտք չէր լոէինք և իրենց պահանջն անկարեւոր սեպէինք :

\* \* \*

Վարդօն՝ դեռ նոր Պալքանեան ներկայացուցիչ կարգուած Պ. ին հետեւեալ տողերը կը գրէ նամակաւ մը որ տեղւոյն գոմիթէի ձեռքը կ'անցնի .

«Աւելորդ է ըսել թէ չես մոռնար ամէն ինչ լիովին գործադրելու . կոմիտէն միշտ այնպիսի գրութեան մը մէջ պահէ որ ըմբոստութեան միջոցներ մտածելու միջոցներ չունենայ . ինչպէս որ էշու գլուխը կապ կը դնեն կը քաշեն . այսպէս ալ տեղւոյդ կոմիտէն ընելու ես : Միշտ պէտք է էշու նման կապ դնել թրքահայերի գլուխը և մեր հտուէն քաշել :»

Ընթերցողը այլեւս կրնայ երեւակայել գոմիթէի դայրոյթն . Վարդօի այդ անպատկառ նամակը բաւական աղմուկ հանեց, դաշնակցութեան քանի մը կարեւուր գործիշները այս գէպքն իմացան . այդ նամակով Վարդօն բոլորովին գիմակաղուրէ պիտի ըլլար, եթէ ճիզուիթական ձհւով մը չը ոչնչանար նամակը, որուն համար գոմիթէն շատ զղջաց ...

Դաշնակցութեան կարեւոր մէկ գործիչին օր մը  
ըսի : Դուք միթէ առաջուց չե՞ք ճանչնար Վարդ Պատու-  
րիքով իսաք Արվախին , ի՞նչպէս կարելի էր այդպիսի  
մէկը Դաշնակցութեան մէջ լնդունիլ :

«Ե հ լնդունեցինք . ախրը ի՞նչ անենք , բայց խընդ-  
որեմ ուրիշ բան մի հարցներ նրա մասին . Արվախին  
«անտանելի դարձած է այլեւս ։»

Նարծում թերթի յայտարարութիւնը դեռ հրա-  
պարակ չելած Վառնային բարեկամներէս մէկը ինձ կը  
գրէր Եգիպտոս գտնուած միջոցիս :

«Վառնայի մէջ քանի մը օրէն վերջ Նարծում ա-  
ռնունվ թերթ մը պիտի հրատարակուի . այդ թերթը  
«Դաշնակցութեան օռկանիկն պիտի ըլլայ , որովհետեւ  
«ստոյդ աղբիւրէ տեղեկացած եմ որ այդ թերթին  
«ծախսուած սատակները տեղւոյս գօմթէի դրամներն  
են ևայլն :»

Բարեկամս վստահելի էր . անոր այս նամակը և  
Նարծումի յայտարարութիւն առնելէս վերջ՝ Դաշնակ-  
ցութեան Եգիպտոսի ներկայացուցիչէն՝ որ բարեկամս  
էր , հետաքրքրուեցայ այս գրուածները ստուգելու .  
այդ բարեկամս զիս ապահովուց թէ ոռու է , Նար-  
ծում անձնական թերթ մըն է . բայց քանի որ ինձ  
գրող բարեկամս վստահելի էր ինձ համար , Դաշնակ-  
ցական բարեկամիս տուած բացատրութիւնով գոհ չե-  
ղայ : Յարմար առիթին թողուցի ինդիրը ստուգել :

1898ին Թիֆլիս գտնուած միջոցիս Նարծումի խըն-  
դիրը ստուգելու ամենէն յարմար առիթն եկած էր :  
Ընդհանուր ժողովին պատգամաւոր եկող քանի մը բա-  
րեկամներէս ինդիրեցի որ Նարծումի խնդիրը յարու-  
ցանեն :

Ծնորհակալ եմ որ այդ բարեկամներս այդ ինդիրը

յարուցած էին լնդհանուր ժողովին մէջ և Վարդօն  
նեղի մնալով խստովանած էր իր ըրած զեղծումն :

Էնդհ . ժողովը վճռած էր որ Վարդօն իսկոյն վճա-  
րելու է 1200 ֆրանքը զոր գոմիթէի դրամէն վերցու-  
ցած էր Նարծումի հիմնելու համար . ժողովը անոր այս  
գեղծումն ինկատի ունենալով զանի պաշտօնանկ բրաւ  
Պալքանեան բնդհանուր ներկայացչութենէն , և իրեն  
յաջորդ ընարեց Պ . Զօրեան (Բոստոմ) :

Պատգամաւոր բարեկամներս շատ ուրախ եղան որ  
այդ զեղծման խնդիրը իրենց միջոցաւ յարուցած էի  
լնդհանուր ժողովոյ մէջ . իսկ Վարդօն չը կրցաւ գիտ-  
նալ թէ այդ ինդիրը յարուցանողն ես եղած էի , եւ  
ինչո՞ւ չը յարուցանէի . քանի որ պարզ զեղծում մըն էր :

Ուրեմն 1898ի ժողովը շատ ցաւալի հետեւանք  
ունեցաւ ողորմելի Վարդօնը համար որ իր զեղծարար  
մը դատապարտուեցաւ և գագրեցաւ լնդհանուր ներ-  
կայացուցիչ ըլլալէ . Բայց այդ ժողովը բարիք մը եղաւ  
ամբողջ Պուլկարիոյ գոմիթէննրուն և Դաշնակցական-  
ներու համար որոնք աղատուեցան Վարդօնի շահատա-  
կութենէն :

Թիֆլիսէն վերադարձիս մտադիր էի Վառնա հան-  
գիպիլ . թերեւս անձնական գործ մը ձեռք բերելու  
յոյսով . մերկներուս պահուն ինչպէս ուրիշ Դաշնակցա-  
կան բարեկամներս նմանապէս և Վարդօն ողջերթ-  
առուած ինձ ըսերով .

«Գամեր-Արշաւիրի և Երուանդին ըսէ որ թեր-  
թին լաւ նային , ախրը ուրիշներուն չես ըսեր թէ  
«թերթն մերն է . ես չուտապ կուգամ»

Բնական էր որ Վարդօն շատ տխուր պիտի վերա-  
գառնար լնդհանուր ժողովէն , ով գիտէ ի՞նչ յոյսերով  
գացած էր հոն և ի՞նչ ցաւալի վիճակով կը վերա-  
գառնար :

Պուրկագի մէջ չը կարողացայ ինձ գործ մը գտնել .  
որոշած էի Վառնա գալ . սովորական կերպով կը տես-  
նուէի քանի մը բարեկամներուս հետ . և անա մէկը  
եկաւ և ինքինքը ներկայացուց ինձ . Ան Յ . Փափազ-  
եան աեղւոյն դաշնակցութեան գոմըթէի անդամներէն  
մին էր : Անկէ խմացայ թէ Ռոստոմ հետեւեալ օրը  
Պուրկագ պիաի գայ 28 մատուկի խնդիրը քննելու :

Երեկոյին նաւահանգիստ զնաց բայց Ռոստոմ  
չեկաւ . քանի որ որոշած էի Վառնա գալ , միւս առա-  
ւոտ Պուրկագէն մեկնեցայ վասահ ըլլալով որ Ռոստոմը  
Վառնա կը գտնեմ ու խնդիրը մանրամասնօրէն կը հաս-  
կընամ :

Վառնա հասած վայրկեանիս բարեկամներէս միոյն  
մրջոցաւ գտաց Ռոստոմը որ Տօքթ . Աթարէկեանցի  
տունն էր : Առաջին գործ եղաւ . Ռոստոմէն տեղեկա-  
նալ 28 մատուկի խնդիրը . Ռոստոմ խսասվանեցաւ թէ ,  
այդ զէնքերը իրաւ է որ կարգ մը անհասներու ձե-  
ռամբ ծախուած և զբեթէ ոչնչացած են . արդէն ինքը  
մասնաւորապէս այդ խնդրայ համար եկած է և չուտով  
Պուրկագ պիաի երթաց . խնդիրը սասւգերէն և պէտք  
եղած աեղեկութիւնները հաւաքերէն վերջ ինձի պիաի  
գրէ : Երկու օրէն վերջ Ռոստոմ Պուրկագ զնաց և հօ  
կ'սպասէի իր նամակին :

Վառնայի մէջ խկայն շրջապատւեցայ դաշնակ-  
ցականներէ . քանի որ դաշնակցութեան բարեկամ էի ,  
ընականարար իրենց համար բարի և լաւ մէկն էի : Ա-  
մենէն զարմանալին այն էր որ զի՞ս շրջապատողներու  
մէջ կը գտնուէր նաև Վարդօն . այն Վարդօն սրուն  
1898ին Թիֆլիս գտնուած մրջոցիս Պ.ի թափանձա-  
նօք ծանօթացած էի դժբախտաբար : Առաջին ահսակ-  
ցութեանս իր կեցած տան մէջ քանի մը կարեւոր դաշ-

նակցականներու ներկայութեան զինքը սոսկալի կեր-  
պով յանդիմանած էի . յիշելով Պոլսոյ մէջ 1890 թուա-  
կանի իր ունեցած քատմնելի դաւաճանական բնթացքը  
և Միութեան կատաղի հակառակորդ մը ըլլալը . Վար-  
դօն այդ նախատինքներու մոռցած . միշտ չուրջո դուռ-  
նաւ սկսաւ Վառնայի մէջ . զիս ճաշի կը հրաւերէր և  
սոսկալի կերպով քծնելով կը շոյէր . մինչդեռ ես ոչ թէ  
իրեն հետ աերնուելու այլ նոյնիսկ երեսն անգամ նա-  
յելու կը պահպահի . և այս մասին քանի մը բարեկամնե-  
րուս ըստծ էի .

Կը իննդրեմ զիս մը մեղադրէք . այս մարդուն  
հետ ոչ թէ տեսնուիլ այլ երեսն անգամ նայիլ չեմ ու-  
զեքեր . բայց օձիքս չը ձգեր . որովհետեւ 28 սասւկի զո-  
զութեան մէջ իր անեղ պատասխանատուութենէն շրլ-  
մորած թեւ ու թիկոնք կը փնտուէ . զինակր արգա-  
հատելի է . բայց երբեք չը պիտի կրնայ իր քծնումնե-  
րով ներսողամտաւթեանս արժանանուլ :

Ռոստոմէն դեռ նսմակ ստացած չէի , բայց ստա-  
նալուս վստահ էի և կը յուսայի թէ անպատճառ խըն-  
դիրը պիտի կարգադրէ . քանի որ Ռոստոմ դաշնակցու-  
թեան հիմնադիրներէն մին ըլլալով . տարիներով պիւ-  
սօն և խմբագրութիւնը վարած էր և յետոյ Պալքան-  
եան երկիրներու լուդհանուր ներկայացուցիչ կարգուե-  
լով Պուրկագ մէկնած էր , իր ըստծին համեմեմատ մի-  
այն 28 մատուկի խնդիրը քննելու և գողերը գտնելու  
համար . ես բնու չէի կասկածեր որ Ռոստոմ իր խոս-  
տումը պիտի զրժէր և զիս պիտի խարէր :

Ցանկարծ Երաւունեի մէջ հրատարակուեցաւ 28  
մատուկի իննդիրը . ծանօթներէս միոյն վաճառառունը  
գտնուուծ մրջոցիս . նախկին դաշնակցական մը որ Վար-  
դօյի շահատակութենէն զգուած հեռացած էր դաշնակ-

ցութենէն . Երաւունիք թերթը ինձ ներկայացուց մատանանիշը ընելով 28 սնտուկի մասին գրտւածները :

Ես ի նկատի ունենալով խնդրոյ փափկութիւնը և Ռոստոմի ինծի տուած խոստումն , խնդիրը կանխահաս գտայ զայրացած Երաւունիք թերթը զիս ներկայացնողի երեսին չպրթեցի լսելով . պարզն ես մօտէն տեղեակ եմ որ այդ խնդիրը փութով պիտի կարգադրուի և գողերն երեւան պիտի ենեն . ուստի զանի այժմէն և առանց սպասելու ձեռնարկուած քննութեան վախճանին հրատարակել գրեթէ գաւաճանութիւն է :

Երաւունիքի Տ . Խմբագիրը դէպի զինքը և իր թերթը ունեցած այս ընթացքս լսելով բացատրութիւն պահանջեց . ես իրեն ըստ թէ , աճապարած է և պէտք էր դիմումներէն վերջ այս խնդիրը հրապարակէր : Տ . Գուրգէթեան բացատրեց թէ ամիսներէ ի վեր անուղղակի դիմումներու ու խոստումներու ի զուր սպասելէն վերջ . խնդիրը հրապարակ հանել ստիպուած էր , և այս բացատրութիւնները լսելով իրաւունք տուի անորու և ս ալ սկսեցի կասկածիլ թէ՝ մը գուցէ ևս եւս Ռոստոմէն խարուած ըլլամ : Ուստի Երաւունիքի և իմ վրայ պարտք կը մնար այս խարէութեանց դէմ խաչագողութիւնը մերկապարանոց ընել :

Ռոստոմի նամակն ուշացաւ . ուստի հարկ տեսայ կրկին ԺՄնէզի պիւռոյին գրել և խնդիրը մանրամատնութեամբ պարզել նորէն :

Արդէն լուր տարածուած էր թէ 28 սնտուկի խաչագողներէն մինն է Առաքել Ալթըբարմագեան , Պուրկազի մէջ կաշիի վաճառական . Առաքելի մասին եղած տարածայնութեանց տեղեակ էր նաեւ Վարդօն :

Դաշնակցական մը եկաւ ինձ և յայտնեց Առաքելի վառնա գալը , և յարեց թէ Պ . Ս . Ք ով ունի :

Քրանքի ապրանք և ինքը Պ . Ս . Ք հաճութիւնն առածէ եւ եթէ երբեք ես կարսղանամ այդ ապրանքները գրաւել ի հաշիւ 28 սնտուկին :

Դաշնակցականէն խնդրեցի որ , կամ այն է Առաքելը անձամբ ցուցնէ ինծի կամ նկարագրէ ինչպէս մէկը ըլլալը . իսկ ապրանքները գրաւելու մասին թող անհոգ ըլլայ և այդ խնդիրը վերջացած թող նկատէ :

Առաքելի նկարագրութիւնը առնելէս վերջ իմացայ նաեւ պանդոկի սենեկին թիւր ; Նախ գիմեցի Պ . Ս . Ք ստուգելու թէ իրօք կը յօժարի ապրանքները իմ արամագրութեանս տակ դնել մինչեւ առաքելի հետ գործս վերջացնեմ , Պ . Ս . Ա . սիրով ընդունեցի : Պանդոկը չը գտայ Առաքելը . այցաքարտս ձգելի ժամագրութիւն մը նշանակելով :

Քիչ մը վերջ «Սասուն»ի սրճարանը գացի և հոն տեսայ թէ Վարդօն նորեկի մը քովը նստած է . պատրուակաւ մը իրենց նստած սեղանին դէմը կեցայ և սկսեցի Վարդօնի հետ խօսիլ նորեկը երբ տեսաւ թէ Վարդօնի հետ խօսելով հանդերձ զինքը կը դիմեմ . սկսեց կարմրիլ և գլուխը ծուելավ մտածել : Նորեկը կը նմանէր Առաքել Ալթըբարմագեանին . Գլխու շարժմամբ հարցուցի Վարդօնին թէ ո՞վ է նորեկը . Վարդօն անտարբեր կեցաւ . շրթունքներուս շարժմամբը հարցուցի թէ , Առաքել Ալթըբարմագեանն է . Վարդօն նորէն անտարբեր մնաց . բայց տասը վայրկեան տռաջ ինձ նկարագրուած դէմքով . հասակով և հագուստով Առաքելը ճիշդ այդ նորեկին կը համապատասխանէր . Երբ Վարդօն բոլորովին անտարբեր կեցաւ , ալ ես մեկնեցայ , մտածելով թէ մարդ մարդու միշտ կրնայ նմանիլ :

Քիչ մը վերջ Պ . Ս . Ք գացի հարցնելու թէ Առաքելը տեսած էր : Խանութը մտնելով հոն տեսայ այն

Նորեկ։ որ Վարդօյի հետ «Սասուն» սրճարանի նստածէր։ Դեռ Պ. Ս.ին չը խօսած նորեկը ինձ մօտենալով ինքզինքը ներկայացուց «Առաքել Սլթըբարմաքետն»։ Եւ յարեց թէ քարտս առած է։ պատրաստ է ինձ տրամադրելի ըլլալ։

Առաքել առաջարկեց առանձին տեղ մը երթալ։ այն ատեն հասկցայ որ ինքը զիս կը ճանչնայ եղեր արդէն և Վարդօն իրեն հասկցուցած է որ 28 մնտուկի խնդիրը ձեռք պիտի առնեմ։

Առաքելը փոխանակ զիս իրեն պանդոկը և սենեակը տանելու, որ մօտ էր։ Օթէլ Տօպրիչ տարաւ։ ուր առանձին սենեակի մէջ փակուելով սկսեցինք խօսիլ։

Իրեն առաջարկեցի որ 28 մնտուկի խաչագողութեան խնդիրը իր գիտցածին չափ մանրամասնօրէն պատմէ ինձ։

Առաքելի պատմածներէն ի հարկէ ուշադրութեան առնելիք կէտերը մաքիս մէջ ամփոփեցի, նմանապէս իր հակասական խօսքերը որով զինքը արդարացնել կ'ուզէր և աւելի յանցանքը կը ծանրացնէր կօշկակար Կարապետին վրայ։ Կարապետը այդ գէպքի պատճառու Ռումանիա փախած և հոն ապաստանած էր։

Առաքելի պատմածներէն պարզ և յստակ կերպով կ'երեւէր թէ այդ խաչագողութեան մէջ գլխաւոր և նշանաւոր խաչագողն ոչ ինքը եղած է և ոչ ալ կօշկակար Կարապետը, այլ վարագոյրին ետեւը ուրիշ խոչոր դէմքեր կային։

Առաքելի պատմածները լսելէս վերջ կարգն եւ կած էր ինձի հարցումներ ընել։ Նվաստակս էր միայն գլխաւոր գերակատարներու անուններն իմանալ իրմէ։ արդէն իր յանցաւոր ըլլալը պարզ կ'երեւէր։ Առաքել

թէեւ գիտէր դլխաւոր գերակատարները, բայց չէր ուզեր ըսել և միւտ կ'ուզէր իր օձիքն ազատել։

Որչափ որ աշխատեցայ անկարեկի եղաւ Առաքելէն իմանալ այս խաչագողութեան ճարպիկ և նշանաւոր գողերը, ուրիմն ստիպուեցայ վերջ տալ մեր տեսակցութեան։ Առաքել ուզեր իմ կարծիքու և համազւման իմանալ, ու ըսի։

Այս ինդքրոյն խաչագողներէն մին գուն ես, բայց եթէ յայտնես միւս խաչագողներու անուններն որ լաւ գիտես։ քու յանցանքդ պիտի մեղմանայ։ իսկ քանի որ չես ուզեր անոնց անունները տալ, այդ զէնքերու արժէքն եղող 15000 ֆրանք գումարէն պիտի զեղչեմ 2000 ֆրանքի ապրանքդ որ Պ. Ս.ի քովն է և ես գրաւած եմ արդէն, կը մնայ 13000 ֆրանք, մինչեւ որ այս գումարն չը վճարես բնաւ ազատելիք չունիս ձեռքէս։

Առաքելը վճռական խօսքերս լսելէն վերջ սկսեց ազատել և նոյն խոկ լսալ։ բայց կարուկ կերպով իրեն ըսի։

Այդ զէնքերը չը կարծես թէ միայն Գաշնակցութեան կը վերաբերի և անոր նախկին ներկայացւցիչ Վարդօն կարող է քեզ հետ յարմարիլ, այդ զէնքերը յեզափոխութեան կը վերաբերի և ամէն մէկ յեզափոկան պարասու որ է այդ զէնքերու հաշիւր պահանջել ձեզմէ։ 15000 ֆրանք չը տուած օձիքդ չես կարող ազատաւոր իրարմէ գատուեցանք։

Չը մասնամ բոկու թէ Առաքելը ի միջի այլոց ըստած էր։ Գաշնակյութիւնը եանազօլիէն Գանարեան զրկեց զիս հարցաքններու և Գանարեանը բնաւ զիս յանցաւոր չնկատեց այդ գործին մէջ և եղածը զրպարաւթիւնը ըլլալուն համոզում գոյացուց։

Քիչ վերջ Վարդօն քովս եկաւ և ստուգելով Առաքելի հետ ունեցած աեսակյութիւնն ինդրեց որ այդ երեկոյ Սրբէն էսաբաշահանենց տունը գտնուինք և այդ խնդրոյ մասին երկարօրէն տեսնուինք : Ես հարկ չտեսայ Վարդօյին ւսել թէ «Սասուն» սրճարանին մէջ իր կեղծել կամ անտարբեր մնալուն միտքն ու նպատակն ի՞նչ էր :

Երեկոյին Ա. Է. ի տունը երբ Վարդօն ուղեց հարցաքննութեանս արդիւնքն իմանալ և երբ ես պարզեցի թէ ի՞նչ ձեւերով Սուաքելը խոստովանեցուցած եմ, Վարդօն լսաւ .

«Պատօն, հարցաքննիչ ես եղեր էլլ»

Վարդօյի այդ գովեստն և միւսներուն տարբեր տարբեր խօսքերը ինձ համար նշանակութիւն չունէին . ես այդ օրէն սկսեցի ուշադրութեամբ հետեւիլ Վարդօյի ամէն մէկ քայլերուն :

Այդ գիշերը ամբողջս միասին որոշեցինք միւս օրը Առաքելին ներկայացնել գոմիթէի կողմէն սպառնագիր մը : Այդ քայլը քիչ մը յանդգնութիւն կը պահանջէր, երբ քանիները կը վարանէին ես յանձն առի այդ վտանգաւոր գործը կատարել :

Միւս օրը Առաքելը խանութուն եկաւ և ես սպառնագիրը ներկայացնուցի իրեն, Առաքելը բոլորավին անտարբեր մնաց. այդ անտարբերութիւնը կը նշանակէր կանխապէս իրեն լուր սրուիլը . այդ բանը միայն Վարդօն կրնար ընել և անկից վերջ սկսեցի լրաեսել տալ թէ Վարդօն ի՞նչ ատեններ Առաքելի հետ կը տեսնուի :

Առաքելը երբ քանիցս ինծի կը դիմէ և կը տեսնէ որ նոյն որոշմանս վրայ անխախտ կեցած եմ, այլեւս կը յսւահատի և կ'որոշէ քիչ թէ շատ գոհացում տալ 28 անտուկի խնդրոյն . որովհետեւ ի՞նքը լաւ համոզ-

ուած էր որ միայն 2000 ֆրանքի ապրանքով իրեն օձիքն թոյլ չեմ տար:

Պիւոսն ինձ նամակաւ մը զէնքերու գողցուիլն և գողերու վնատութիւն յայտնելէն վերջ ինծի կը յանձնաբարէր ըստ կարողութեանս աշխատիլ այդ գողերը գրունելու խնդրոյն մէջ և թղթակղիլ Ռոստոմը հետ, իսկ Վարդօյի մասին բառ մը անգտամ գրած չէր Պիւոսն :

Պիւոյի նամակին մէջ Վարդօյի մասին բնաւ ակնարկութիւն մը չըլլալն ինձ զարմանալի թուեցաւ :

Առաքելի 2000 ֆրանքը գրաւելս թէ Պիւոյին և թէ Ռոստոմին գրած էի արդէն ժամանակին : Պիւոսն և թէ Ռոստոմ փութացած էին չնորհակալութիւն յայտնելու ինծի . բայց երկուքն ալ իրենց նամակներով կը յանձնաբարէին պաղարիւնութեամբ գործել և խրնդրոյն մէջ չաճապարել :

Պիւոյի և Ռոստոմի յայտնած չնորհակալութիւնը ինձ աւելի կասկածի մէջ ձգեց դէպի Վարդօն . գողութիւն մը որ Վարդօյի ընդհանուր ներկայացուցիչ եղած միջոցին պատահած էր, ուստի պատասխանատուութիւնը Վարդօյի վրայ կը ծանրանար . պատճառն ի՞նչ էր որ Վարդօն թոյլ և անտարբեր կը վարուէր այս խնդրոյն մէջ :

Գալով Առաքելի, ինքը Յ. Ո. քավ 800 ֆրանքի չափ ապրանք ունէր, Պ. Յ. Ո. ի հետ տեսնուեցայ որ յօժարեցաւ արամաղրութեանս ներքեւ դնել մինչեւ խնդրի վերջանալը :

Զէ՞ որ Վարդօյի ընթացքը բոլորովին կասկածելի եղած էր ինձ, և չէ՞ որ գործն ինքնին հանելուկ մը գարձած էր և գործին մէջ գաղտնիք մը ըլլալուն համոզուած էի . և վերջաղէս չէ՞ որ ստուգած էի որ Վարդօն ինձմէ գաղտնի կը տեսնուի Առաքելի հետ .

ուզեցի այդ 800 ֆրանքի ապրամքը գրաւելու խընդրոյն մէջ Վարդօյի որոշ գոյնը հասկնալ և կեղծիքն երեւան հանել :

Երեկոյին Վարդօյինց տունը գացի և հոն գտայնաեւ 0. Գ., խնդիրը պարզեցի և այդ ապրանքներու գրաւման գործը Վարդօյին և 0. Գ. ին թողարկի : Վարդօն քանի մը սնուափ պատճառներով չուզեց գրաւել . ես իր ցոյց տուած պատճառները երբ ամբողջովին դիւրացուցի , այն տաեն ակամայ ստիպուեցաւ խնդիրը 0. Գ. ի յանձնել . վերջապէս քանի որ որոշ էր թէ միւս օրը ժամը քանիին պլոտի փոխադրուէր ապրանքները Առաքելի միջոցաւ , վերջնական որոշումն տուինք որ 0. Գ. գրաւէ Վարդօյի հետ միասին : Միւս օրը իմացայ թէ Առաքել՝ իր ապրանքները որոշուած ժամէն առաջ Պուրկադ զրկած էր : Վարդօյի և 0. Գ. ի այս խաղէն պարզապէս երեւան եկաւ թէ Վարդօն կանխաւ լուր տուած էր Առաքելին և փոխադրութեան ժամը փոխած ու փութացուցած էր :

Այլեւս ինձ համար Վարդօյի այս խնդրոյն մէջ ունեցած կեղծիքն երեւան եղած էր : Վարդօն դիմակագերծ եղած էր ինձ համար . . . .

Վառնայի մէջ արդէն օրուան խնդիր եղած էր 28 մնառուի գողութիւնը . Առաքել միջնորդներ կը բերէր 2000 ֆրանքի ապրանքներն ազատելու համար . առոր ջանքերն բոլորն ալ ապարդիւն կը մնային : Ես գործին մէջ գաղտնիք մը լլլալուն համոզուած էի :

Կօշկակար Կարապետին հասցէն գտայ . նամակաւ մը հարցուցի իր մեղսակցութիւնը : Կարապետ իսկոյն պատասխանեց նամակիս թէ պատրաստ է պէտք եղած տեղեկութիւնները տալու : Քանի մը օր յետոյ տեղեկացայ որ Կարապետ Պիւռօյի և Ռոստոմի հետ թղթակ-

ցիլ սկսած է և այդ պատճառաւ էր որ չէր ուզեր ինձի տեղեկութիւններ տալ :

### ԺԴ. - ԻԲԲ ԱՆԽԵԽԱՆԿԱՆՆ ԶԵՐԱԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Երեւոյթները և իրերը կուգային փասակի թէ գործին մէջ առնելի գաղանիք մը կայ և ամէն կերպով կ'աշխատուի այդ գաղանիքն մրշտ մսխրին տակ թաղուած պահել : Ոչչափ որ իրականութեան մը հանդէպ գտնուելուս կը համոզաւէի այնչափ ալ կը համառէի այդ գաղանիքն երեւան բերել թէկուզ ինչ զնով ալ լլլար , այս տեսակէտ այնչափ որոշ էր , որ գրեթէ Վառնայի Հարութեան մեծ մասը այս բանին համոզուած էր :

Այդ թուականին Մակեդոնական յեղ . կուսակցութիւնը համերաշխած էր Դաշնակցութեան հետ և այդ կուսակցութեան պետն էր Սարաֆով որ այդ միջոցին Պուլկարիա կը գտնուէր և ինքը մեծ համբաւ ունենալուն համար Պուլկար կառավարութեիւնը պէտք եղած աջակցութիւնը չէր ինայեր իրեն . քանի որ կառավարութիւնը կը փափաքէր Մակեդոնիոյ մէջ գանուած Պուլկարները ազատել թուրք կառավարութեան լուծէն :

Սարաֆովի Հ. Յ. Դաշնակցութեան հետ համերաշխութիւն հաստատելուն պատճառաւ Պուլկարիոյ մէջ գտնուած դաշնակցութեան ամբողջ գոմիթէներ կ'օգտուէին այդ առիթէն և կառավարական շրջանակին մէջ ինպատ իրենց բաւական աջակցութիւն ձեռք բերած էին :

Առաքելը կը խնդրէր ինձմէ որ արտօնեմ Պօղոս Սարգիսեանին և Յարութիւն Ռւզուրլեանին որպէս զի

իրեն աւճելիքները վճարեն և ինքը օձիքն աղատելով  
Պուրկազ երթար, Առաքելի այդ թախանձանքներուն  
միշտ պատասխանն եղած էր հետեւեալլ.

Դու ինքդ խոստովանած են ինծի որ Գաշնակցու-  
թեան այդ զէնքերը գողցուած և ծախուած է . որուն  
մէջ բաժին ունեցած ես որոշ չափով . ես լաւ գիտեմ  
որ ինքդ կարող չէիր այդ գողութիւնը առանձին լնել,  
պէտք է յայտնես ինկերներուդ անունները . իսկ եթէ  
չես ու զեր յայտնել պէտք է վճարես 15000 ֆրանք,  
որպէս զի օձիքդ աղատելով Պուրկազ երթաս ուրիշ մի-  
ջոց չկայ և կարելի չէ ուրիշ կերպ կարգագրել խնդիրը :

Ես շատ ջանացած էի դոնէ Վարդօյէն իմանալու  
թէ այդ զէնքերը քանի հազար ֆրանք կ'արժէ , կա-  
րելի չեղաւ Վարդօյէն որոշ խօսք մը առնելս . իսկ երբ  
ենթադրութեամբ ըսած էի թէ մօտաւորապէս 15000  
ֆրանք ըլլալու է . Վարդօն լուած էր:

Ինծի ըսած էին թէ Առաքել Վառնայի մէջ քանի  
մը խորհրդատուներ ունի որոնք կը թելադրեն եղեր  
ոչինչ չը վճարել . իսկ չէին յանդզներ խորհուրդ տալու  
որ աւելի յանդուգն շարժի մի գուցէ ես ստիպուիմ  
ատարեր կերպով վարուիլ իրեն հետ և ինքը ստիպուի  
դատարան դիմել : Առաքելի դատարան դիմելը իմ  
գործու աւելի կը դիւրացնէր . քանի որ վկաներով կրր-  
նայի իր մեղսակցութիւնը հաստատել և ճիշդ այդ  
նպատակաւ իրաւութիւնը մէջ «բաց նամակ» մը հրատա-  
րակեցի և զինք գող անուանեցի, բայց Առաքելը նորէն  
լուռ մնաց և դատարան չը դիմեց :

Ինծի ըսած էին որ իրեն խորհրդատուներէն մին  
երուանդ թուղլաճեանն է, երուանդը չէի չանչնար :

Ցորեկի ժամը երկութիւնից միջոցին «Սասուն» արձա-  
րանը գացի բարեկամիս մէկը տեսնելու : Սեղանի մը

գլուխը քանի մը հայեր հաւաքուած էին խօսակցու-  
թիւն մը լսելու . հետաքրքրուեցայ, մէկ մը խիստ  
գուեհիկ և փողոցային լեզուով հայ յեղափոխականներու  
հասցէին լուսանքներ կը տեղար և նահատակուած հայ  
հերոսներուն կը հայոյեր : Իրեն քով նստած էր Առա-  
քելը, որուն խորհուրդ կուտար զէնքերու մտաին սան-  
թիմ մը իսկ չվճարել սրիկայ և գող յեղափոխական-  
ներուն :

Արդէն այդ հայունները լսելով այլայլմէ եղած և  
սոսկալի կերպով յուղուած էի . երբ հարցումիս պա-  
տասխանած էին թէ հայոյիչը երուանդ թուղլաճեանն  
է, իսկայն երուանդին վրայ յարձակեցայ և սկսեցի  
ապտակներ և կուռփներ տեղալ . վերջապէս որձագոր-  
ծը և թէ քանի մը հայերը շատ դժուարաւ կրցան ձեռ-  
քես աղատել երուանգը և սրճարանէն դուրս հանել :

Դէպքը իսկայն Վառնայի մէջ տարածուած էր և  
Վարդօն եկած էր քթիս խնդալու համար կ'ըսէր:

— Լոեցի շատ ուրախ եղայ պէտք էր շատ ծեծէիր  
այդ սրիկան :

Երուանդի դէպքէն երեք օր անցած էր, Առաքել  
նորէն խանութս եկած էր երկառողս կ'ուզէր, որպէս զի  
Սարգսեան և Ուղուրլեան իրեն պահանջները վճա-  
րէին ու ինքը Պուրկազ մեկնէր :

Բնական էր որ իմ պատասխանս նոյնը պիտի ըլ-  
լար, այսինքն իր մեղսակիցները մասնանշել . . .

Յանկարծ խանութէս ներս մտաւ պրիստաւ մը  
(գօմիսէր) ստարչի Տը (տասնապետ) և մէկ ջանտարը,  
պրիստաւ ձեռքը ուսիս դրաւ և հրամայեց իրեն հետե-  
ւիլ : Հարցումիս չը պատասխանեց : Զերբակալուած էի :

Խանութս փակելէն վերջ երբ երեքէն չը պատա-  
ռած դէպի պահականոց կ'երթայինք Վառնայի ամեր-

Նէն բանուկ պրզոտայէն. բնական էր որ այդ տեսակ ձերբակալութիւն մը ուշադրութիւն գրաւէր և ամէն ոք հետաքրքրուելով մեզի հետեւէր. մինչեւ պահականոց հասնելիս ամէն ազգէ հարիւրաւորներ խռնուած էին, մասնաւորապէս հայեր և հայ բնանակիրներ, ուրովհետեւ բնենակիրներու որճարանին պատուանմին մէջ էր որ ծխավաճառաւթիւն կ'ընէի:

Պրիստաւի սենեակին էինք, նորէն կրկնեցի հարցում թէ ինչո՞ւ և ի՞նչ պատճառաւ այդ տեսակ տարօրինակ կերպով զիս ձերբակալած էին. պրիստաւ նորէն կ'ըսէր.

Քիչ վերջ պիտի գիտնաս ուր երթալդ: Ոստիկանները կ'ուղէին պահականոցի առաջ խռնուած հայերը ցրուել անոնք կր բացագանչէին և կ'ուղէին ձեռբակալմասս պատճառն իմանալէն վերջ հեռանալ:

Պրիստաւը թուղթ ու զրիչ առնելով սկսեց զիս հարցաքննել: Պրիստաւը ի միջի այլոց ըստ.

Քեզ նմանը և օրէնքին անսաստավները Պուլկարիս մէջ չեն կրնար մնալ քիչ վերջ ձեզի պիտի աքսորենք բացի թուրքիայէն ուր որ կ'ուղէք: Պրիստաւի այդ խօսքերը լսելուս այս խորյոն աթոռէս վեր կեցայ և բոլոր ուժովս բողոքեցի ինձ դէմ եղած այդ նախատինքին և զրպարտութեան:

Պրիստաւը Երուանդի գէպքը նկարագրեց վերագրելով ինձ նաև քանի մը խօսքեր որ իբր թէ ես արտասանած ըլլամ որ ծիշդ անիսանականի մը խօսքերը ըլլամ:

Ես խորյոն հասկցայ թէ այդ զրպարտութիւնը Վարդոյի ազրիւրէն բղիսած էր. կատաղութենէս սկսեց ձեռքերս դողալ. վերջապէս քիչ մը պաղարիւնութիւնս գտնելէս վերջ ըսի:

Ես շատ ծանօթ յեղափոխական մը եմ թուրք բռնապետութեան ձանկէն ճողոպրած Պուլկարիոյ մէջ ապաստանած եմ. եթէ Պուլկարիս կարծածիս պէս ինձ նմաններուն աղաստան չըլլար՝ ես խորյոն կը հեռանամ և ձեր սահմաններէն դուրս կ'ելլամ նոյնիսկ ձեր որոշած ժամուն: Իսկ գալով գէպքին, կարծեմ և լսուծ եմ որ դուք ալ ինձի նման յեղափոխական մը եղած էք և էք. եթէ սրիկաց մը ձեր ներկայութեան ձեր աղաստագրութեան համար նահատակուող հերոսներու անմուռանալի յիշատակն ստքի տակ առնելով ամենագուենիկ կերպով և փողոցային լեզուով հայհայէր. կը խնդրեմ բաէք, դուք ի՞նչ կ'լոնէիք և ինչպէս կը վարուէիք այդ հայհոյիքին հետ:

Խակոյն եւեթ սատկեցնէի պիտի:

Ուրեմն ք'նի որ այդ սրիկաց Երուանդի հայ հերոսներուն հայհոյելը լսեցի եթէ թող տային քանի մը ապրակով և կուռփով չպիտի գոհանացի այլ պիտի ստուկեցնէի. բայց կը ցաւիմ որ միջամտեցին և Երուանդը ձեռքէս աղատեցին:

Պրիստաւը խօսքերս զրի առնելը ընդհատած էր:

Կը խնդրեմ կոսպոտին (պարմ) պրիստաւ խօսքերս գրեցէք. Ես անիշխանական չեմ այլ Պուլկարիոյ օրէնքներուն հնազանդ եմ, զիս և Երուանդը դատարան յանձնեցէք. Երուանդ թող հայ հերոսներուն հայհոյելու պատիժն կրէ և ես ալ այդ նշանաւոր որճարանին մէջ զինքը ծեծելուս պատիժն կը կրեմ. ես ամէն կերպով կը յարգեմ Պուլկարական օրէնքը:

Պրիստաւը խորյոն հարցաքննութեանս թուղթը պատեց և զիս հետը առնելով սանդուիններէն վարիջանք քով քովի քալելով մինչեւ խանութիս քուվերը եկանք ու մեկնելու ատեն ըստ:

Մենք դէպէն երկու օր վերջ էր օր ձերիններու կողմէն այդ տեսակ գրութիւն մը ստացանք տռանց ստորագրութեան իր թէ գուք ուր որ եղած էք միշտ այս տեսակ լութացքի մէջ զանուած էք և օրէնք յարգած չէք . մենք պարապաւոր էինք եղածն ստուգել . երթաք բարի : ազատ էք :

Ես այս մասին ոչինչ գրել չեմ ուզեր այլ ընթերցողներու դատողութեան և դատաստանին կը թողում , որովհեաւ ինքնին որոշ է թէ հակառակորդներս զիս վարկարեկելու . համար որ աստիճան ստորնութեանց զիմելու ընդունակ արարածներ էին :

Վարդօն այս դէպէի մասին բառ մը իսկ ըստ ինձի . բայց շատ որոշ էր որ Առաքել գիտմամբ ձերբարկալուելուս պահուն քովս եկած էր եղածն տեսնելու և հրճուելու :

Նամակատան ցրուից բաց նսմակ մը յանձնեց ինձ և յանձնելէն վերջը նողկանքով երես նայեցաւ և գլուխոր օրօրելով հեռացաւ : Բայց նամակին վրայ հացէս սապէս գրուած էր Պուլկարեկէն :

«Մատնիչ դաւաճան Յարութիւն Ճանկիւեան» :

Նամակին ստորագրութիւնը կեղծ էր և գիրը նմանապէս կեղծուած : Նամակը վերէն ի վար քստմնելի հայնութիւններով լիքն էր . ուշագրաւ էր սպառնաւիքը . իր թէ՝ եթէ ես Վառնայէն օր առուջ չը հեռանայի նամակագիրը պիտի գար Վառնա և հրապարակաւ դաշունահար պիտի ընէր զիս : Նամակը Պուլկարիոյ երկաթուղիի շատ աննշան մէկ կայարանէն փոսդը ձգուած էր , ուր զարգացեալ հայ մը չէր գտնուէր . բայց կեղծուած գիրը վարժ էր և թէ տառասխաններ չունէր :

Իսկոյն հասկցայ որ պարզ մեքենայական դար-

ձուածք մըն էր զիս Պուլկարիայէն աքսորել տալ . և այդ նամակով կուզէին զիս վախցնել և Վանայէն հեռացնել որպէս զի 28 մնտուկի ինդիրը ինքնին գոցուէր :

Վարդօն քովս եկաւ և նամակը իրեն տուի . հարդաց և կարդալէն վերջ դիւային ժպիտով մը ըստ :

«Էլի ի՞նչ նշանակութիւն ունի . ախրը ես այս տեսակ նամակներ շատ եմ ստացել» :

Ես իսկոյն տեսայ որ համոզումս սխալ չէր . . . ու դարձայ իրեն ըսի :

— Վարդօ՛ , շատ լաւ գիտեմ որ շատերը կ'ուզեն այս ինդիրէն ձեռնթափ ըլլալս . բայց մինչեւ վերջին շունչս պիտի աշխատիմ գալտոնիքն երեւան համել :

— Ի հարկէ աշխատելու է գաղանիքն երեւան համելու , ըստ :

— Ուրեմն դու ալ ինձ նման յեղափոխական մը ըլլալով քու ընդհանուր ներկայացուցիչ եղած միջոցիդ պատահած այս գողութիւնը երեւան հանելու ինչո՞ւ կը վախնաս և ինչո՞ւ ինձ հետ աշխատիլ չես ոգեր :

— Ինչպէս ըստ եմ , իմ գիրքս փափուկ է եալին , ըստ :

Վարդօյի մեկնելէն վերջ իսկոյն եկաւ Առաքելը :

Զէ՞ որ որոշած էի այդ կատակերգութեան վերջ տալ . բաց նամակէն ստացած յուզումս տեկի առիթ տռաւաւ և խանութս գտնուող քանի մը պատուաւոր անհատներու ներկայութեան խիստ սպառնալիքներ ըրի Առաքելին . և յայտարարեցի :

«Համոզուէ որ ոչ թէ Պուլկաղ այլ աշխարհի որ ծայրն ալ երթալու ըլլաս . առանց 15 հազար ֆրանքն ամբողջացնելու , չես աղատուիր Յեղափոխականներու ձեռքէն :»

Առաքելը լսու որ վաղի պիտի կազմեմ լնկերական ատեան մը և վարագոյրին ետեւ թագնուած «խոչշոր դէմքերը» (գոզեր) երեւան պիտի հանեմ».

Ենորհակալ եղայ Առաքելին այս խոստումըն ու մեկնեցաւ :

Մրգէն օրը օրին կը թղթակցէի Ռոստոմի հետ . Ռոստոմի նամակները միշտ երկդիմի կը գտնէի . երբեմն Առաքելի յանցանքը կը ծանրացնէր . երբեմն կը մեղմացնէր : Ինձ կը յանձնարարէր պաղարիւնութեամբ զործել և բնաւ չաճապարել . նամակներէն միշոյն մէջ կը պատմէր թէ գոզերէն մէկը Ֆիլիպէի կողմը կը գտնուի Պուլկար մըն է և պիտի երթայ անիկայ հարցաքննելու : Վարդօյի կեղծիքներն և ինդրէն փախուստ տալը ինկատի ունչնալով Ռոստոմին ստիպողական կերպով զրեցի որ շուտով Վասնա դայ : Երբ Առաքելը այդ խոստումն լրաւ . կը խորհէի թէ Ռոստոմի Վասնա գալը և ընկերական ատեանին ներկայ գտնուիլը շատ լաւ պիտի լլոր և զործը միանգամ ընդմիշտ պիտի պարզուէր : Բայց միւս օրը երր Առաքելը լնկերական ատեան պիտի կազմէր . առաւտօսուն կանուխ Վարդօն խանութիս եկաւ և լսու թէ Առաքելը Պուրկազ գնաց :

Վարդօյէն այս լուրը տռնելուս պէս առանց իրեն պատուխան մը տալու անմիջապէս մակոյկով մը պուշկարական չոգենաւ գացի . որ մեկնելու վրայ էր . հասկըցայ որ Վարդօն դիտմումը ուշ լուր տուած էր ինձիւ Խնդիրը հայելիի պէս պարզ էր . Վարդօն՝ Առաքելը փախցուցած էր և եկած էր զիս ծաղրելու : Խննութեագրական շատ առաջ կը գտնէր լուսածներս : Ասկէց վերջ պէտք չէ որ ինձի հետ տեսնուիս . որովհետեւ շատերը ինձի կ'ըսեն . քեզի պատիւ չը բերեր այդ . . . մարդուն հետ տեսնուիլ . հասկցա՞ր :

Գործին մէջ գաղանիք մը լլլալը և Վարդօյի մեղսակցութիւնը պարզ կերպով կ'երեւէր : Պիւոյօյի և Ռոստոմի «պաղարիւնութեամբ գործէ և մի աճապարեց» գրածները իրենց նշանակութիւնները ունեին :

Միւս օրը Ռոստոմին նամակ մը առի որ քանի մը շնծու պատճաներով չէր կրնար Վառնա գալ :

Կատակերգութեան վերջն եկած էր . գործին մէջ գաղտնիք լլլալուն անպայման կերպով համոզուած էի . որոչեցի «բաց նամակ» ովկ մը խնդիրը ժողովուրդին պարզել : Բաց նամակը կը պատրաստէր . Վարդօն քովս եկաւ և ինձի առաջարկեց 2000 ֆրանքը գանձել և Ժնէվ զրկել :

Իր երեսն նայելէս հասկցաւ թէ ինչ ծանր նախաւախնք մին էր իրեն համար . այնովէս կարծեցի թէ 2000 ֆրանք Ժնէվ զրկելով հաւանական է որ Ժնէվէն Առաքելին վերադարձնեն : Վարդօյին ըսի . ստակները եթէ գանձեմ Պուլկարական պանքան պիտի դնեմ , մինչեւ միւս խաչագովներու գտնուիլը :

Վարդօն այլ եւս ոչինչ չառարկեց . լաւ հասկցաւ որ խաչագովներէն մին ինքն է ըսել կ'ուզէի . և յարեցի . ահա «բաց նամակ» մը պիտի հրատարակեմ , որուն մէջ պիտի ըսեմ . ոսչչափ գողն է գատապարտեմ . այնչափ և աւելի գողցունել տուողը» : Աւելի դատապարտելին քեզ կը գտնէմ այս խնդրոյն մէջ . եթէ կրնաս հրապարակաւ հերքէ ըսածներս : Ասկէց վերջ պէտք չէ որ ինձի հետ տեսնուիս . որովհետեւ շատերը ինձի կ'ըսեն . քեզի պատիւ չը բերեր այդ . . . մարդուն հետ տեսնուիլ . հասկցա՞ր :

Վրկին տեսնուելու մասին Վարդօյի ըսածները բնաւ ուշագրութեան չառի իրեն ըսի պէտք չէ որ ասկէց վերջ իրարու հետ տեսնուինք :

«Բաց նամակ»ը հրատարակեցի թերթերու մէջ և  
Վարդօն չկարողացաւ ոչինչ գրել այդ մասին . և ար-  
դէն ի՞նչ կարող էր գրել . ես միշտ պատրաստ էի ի Ս.-  
ԶՈՒԹՈՂ բառը խարակել իր ճակաին . իրեն խաչաղող  
ըլլալն ապացուցուած էր . մանաւանդ վերջին օրերը  
երբ բարեկամ մը ինձի գրած էր պատոյ խօսք առնե-  
լէն վերջ որ իր անունը չը հրապարակեմ թէ . . . . .

«Բաց նամակ»ը դեռ հրատարակութեան չտուած  
Վարդօն ինքինք նետած էր այն ծանօթներուո քանի-  
ներու գիրկը . որոնք այդ փոքրիկ ծխավաճառութեան  
գործն ընելուո համար նիւթապէս օգնած էին ինձ .  
Վարդօն այնպէս կարծած էր թէ այդ մարդկանց աղջե-  
ցութեան ներքեւ պիտի սախզուիմ բաց նամակս չհրա-  
տարակել :

Այդ ծանօթներս ինձմէ ինդգրեցին ոք ինայեմ Վար-  
դօյին . ինդգիրը չհրապարակեմ և Վարդօյին հետ տես-  
նուիմ ինչպէս առաջ կը տեսնուէի :

Անոնց պատասխանեցի թէ չնորհակալ եմ իրենց  
ինձ ըրած անձնական օգնութենէն . բայց Վարդօյի  
ինդգիրը հանրային ըլլալով , չեմ կրնար իրեն մեղսակ-  
ցութիւնը քօղարկել և իրեն հետ այլ եւս տեսնուիլ :

Այդ ոչխարամիտ ծանօթներս այդ օրէն իրենց յա-  
րաբերութիւնները դադրեցուցին ինձի հետ : Իմ գործի  
նուիրատութեան մէջ Վարդօն իր բաժինը ունեցած  
էր իր կարողութենէն վեր չափով մը . որ զիս քնացնե-  
լու և շոյելու նշան էր : Բաց նամակը հրատարակելէս  
վերջ Վարդօն իր տուած նուէրի գումարն ետ ուղեց  
և ես իսկոյն վճարեցի :

\* \* \*

Սուաքելի ապրանքներն իմ տրամադրութեանս ներ-  
քեւ կը մնային . Պիւոսյին և Ռոստոմին գրեցի Սուա-

քելի փախուստն և այդ մասին իմ ունեցած անձնական  
համոզումս :

Առաքելը Պուրկազէն Զարեհ Պէշիրեան անունով  
մէկը նամակով մը իրեն փոխանորդ կարգած էր և Պ.  
Ո.ին զրկած էր ապրանքներն առնելու :

Ես յայտարարեցի թէ ապրանքները իմ քովս են :  
Յետոյ Սուաքել անձամբ Պուրկազէն Վառնա եկաւ ու  
դատարանի միջոցաւ Պ. Ս.ի խանութը գոցել սպառ-  
նացաւ , որպէնետեւ մեծ խաչագողները զինք քաջա-  
լերած էին . եթէ ոչ Սուաքել մեր ստիպմամբը պիտի  
հարկադրուէր պատոյ ատեանի մը առջեւ իր մեղսա-  
կիցներուն անունները յայտնել : Պ. Ս.ի խանութը և  
գործը չափրուելու համար 2000 ֆրանք կառանս ցոյց  
տալ պէտք էր դատարանին , ինչ որ չունէի , իսկ իմ ծա-  
նօթներուս միտքերը Վարդօն պղտորած էր որպէս զի  
եթէ իրենց գիմեմ մերժեն :

Յանկարծ մեր անպատկառ Վարդօն եկաւ և զիս  
խանութէս դուրս կանչելով առանձին տեղ մը գա-  
ցինք ու ըստ ինձի :

Այս գործէն ձեռնթափ եղիր , որպէնետեւ Դաշ-  
նակցութեան աննպաստ է ըրածուք :

Այդ մարդուկի բահածէն այնպէս հետեւցուցի թէ  
Վարդօն այնպէս համոզուած էր որ ինդգիրը դատարան  
պիտի հանել տամ և Սուաքելը պիտի յայտնէ նշանա-  
ւոր խաչագողներու անունները . որով գաղտնիքն երե-  
ւան պիտի ելնէր . բայց ինչ օգուտ գործը դատարան  
ձգելու՝ Սուաքելը և խոշոր խաչագողները երեւան հա-  
նելու միջոցները կը պակսէին ինծի :

Միւս օրը Սուաքելը եկաւ և ես ճարահատեալ գնա-  
ցի ապրանքները իրեն յանձնեցի :

Սուաքել իր ապրանքները և առնելիքները դան-

ձելէն վերջը Պուրկազ երթալու ատենը խանութս եւ կաւ և խիստ հեղնական ձեւով մը ըստ ։

Շնորհակալ եմ որ թոյլատրեցիր ապրանքներս առնելու և դրամներս գանձելու ։ Ես Պուրկազ կ'երթամ իսկ դուն գործին գաղտնիքն գտա՞ր ։

Ապրանքները Առաքելին յանձնելէս վերջ ։ իսկոյն զբեցի Պիւռօյին և Ռոստոմին ։ և իմ համոզումներս ու կարծիքս յայտնեցի թէ ։ Վարդօն բացարձակապէս մեղսակից է այս գործին և յանցանքն աւելի անոր վրայ կը ծանրանայ և այն ։ Գրած նամակիս Պիւռօն և Ռոստոմ չը պատասխանեցին ։

Ապրանքները յանձնելէս վերջ Վարդօն ուրախութիւնը չը կրնար ծածկելով ։ խանութս եկաւ պարզապէս զիս ծաղրելու համար և ըստ ժպիտով մը ։

— Ապրանքները Առաքելին յանձնեցի՞ր ։

Գլխու շարժմամբ այս' ըսի ու դուռը ցոյց տուի որ դուրս ելլէ ։

Վարդօն կը հաւատար թէ Առաքել իր ապրանքները ազատած ըլլալով ։ այլ եւս միւս խաչագողներու անունները յայտնել չպիտի հարկադրուէր ։ Ահա այս պատճառաւ ուրախ էր ։

Հոս աւելորդ չենք նկատեր համառօտ և կարծ կերպով սպարզել թէ ։ ինչպէս այս խնդրոյն մասնակցած էր Առաքելը ։ որ ոչ գօմիթէի անդամ էր և ոչ ալ յեղափոխական ։

Կոշկակար Կարապետը գօմիթէի անդամ ըլլալով իրեն յանձնուած հրացանները ու փամփուշտները սընտուկներով իր տան մէջ կը պահէր ։ Զէնքերը երբ ծախել կը սկսին գօմիթէններու անդամունքն միջոցաւ շատ անհամ գնով մը ։ Առաքելը ծրագիր մը կը կաղմէ և գործադրել կը սկսի ։ քանի որ կը տեսնայ թէ այդ

հազուագիւա զէնքերը կը գնեն Պուլկարները ։ Յոյները և նոյն իսկ թիւրքերը ։ Բայց Վասնայ նստած մեր պալքանեան լնդանուր ներկայացուցիչի ականջները խուլ կ'ըլլան և աչքերը կոյր ։ Նամակներէն և հեռագիրներէն չուզեր բան մը լսել և տեսնել ։ Առաքելը առնելիք կ'ունենայ կօշկակար Կարապետէն ։ Քանի որ ինք կաշխավաճառ էր ։ ինչպէս կ'երեւի Կարապետ միամիտ մէկը կ'ըլլայ և կը համոզուի ։ Առաքելի խօսքերուն ։

Առաքելը կը համոզէ Կարապետը թէ ։ փոխանակայդ մեծաքանակ զէնքերը ուրիշներու ձեռամբ ծախուելու ։ ինքը և Կարապետը միասին ծախեն ։ Կարապետին պարագն ամբողջանալէ վերջ մնացեալ ստակները մէջներնին բաժնեն ։ Կը համաձայնին ։

Գիշերան Առաքելը այդ մնառուիները վերմակներու մէջ ծրագրելով Կարապետի ստունէն իր որոշած տեղը կը փոխադրէ ։ որով զէնքերը Առաքելի արամադրութեան ներքեւ կ'անցնին ։

Առաքել մտս մաս ծախելավ չկրնուր սպառել զէնքերը ։ Գառնապատի տօնավաճառ կը տանին մնացեալ մասը և Կարապետի հետ միտսին ամբողջն ալ հօն կը ծախեն ։ Զէ որ ծախուածներու ստակները Առաքելի քով կը հաւաքուին ։ անշուշտ նախապէս Վարդօյի հետ համաձայնած գրամները բաժներու համար ։ երբ Կարապետ իր բաժներ կը պահանջէ ։ Առաքել կը մերժէ Կարապետին բաժնեն տալ և Կարտոպետ կ'զգայ ։ Առաքելին ծուզակը իշնալի ։ Կասապեա իր խաբուիլն տեսնելով այլեւս չուզեր Պուլկարիտ մնալ ։ կ'որոչ փախչիլ Ռումանիա ։ բան մը որ արգէն նպաստաւոր էր Առաքելին համար ։

Տօնավաճառէն Պուրկազ կը վերադառնան նոյն երեկոյ Կարապետը լուզվ իր ընտանիքին կ'ըսէ ։

«Պատիւս գնաց . պիտի խայտառակուիմ . Առաքելը մեղի հոգւով մարմնով վառեց և մոխրի վրայ նստեցուց :»

Կարապետը այս խօսքերը իր ընտանիքին ըսելէն վերջ գիշերանց տունէն գուրս կ'ելլէ և իւեղձ ընտառնիքը գրեթէ բան մը չը հասկնար ամուսնոյն խօսքերէն : Խեղձ կինը ի զուր օրերով կը սպասէ իր ամուսնոյն վերադառնալուն : Առաքելէն կ'իմանայ որ Կարապետը արդէն Ռումանիա հասած է : Ութ օրէն վերջ Առաքելը Կարապետին ընտանիքին և զաւակներուն ծախքերը հոգալով զանոնք ինք անձամբ շոգենաւ կը տանի և Ռումանիա կը զրկէ Կարապետին քով :

Ահա աս կերպով ոչնչացած էր 28 սնտուկ զէնքերը , որոնք ժողովրդի զրամով գնուած և ահագին դժուարութեամբ Պուրկազ հասած էին և յանձնուած էր Դաշնակցութեան գօմիթէին և ընդհանուր ներկայացուցիչն . . . Այդ զէնքերը անցան Պուլկարներու , Յոյներու և Թիւրքերու (մեր թշնամիին) ձեռքը :

Յանցանքը որո՞ւն է :



## Ժ.Դ.՝ «ԱՐԵՍԱԼՈՅՑՍ» ՄԱՍՆԱԽՈՒՄՔԻ ԶԵՂՄՈՒՄՆԵՐԸ

Արդէն Վառնալի զրեթէ ամբողջ հայութիւնը զիտէր թէ , Վարդօ ըսուածին ճակախն խարակած էր իշաշաֆուլ , մակրիրը :

«Արշալոյս» մասնախումբի անդամուհիները պատիւրին ինձ ծանօթացնել զիս իրենց ձեռքը ունեցած թուղթերուն :

Մասնախումբի թուղթերը և տոմարը ուչի ուշով կարդալէն վերջ , պէտք եղած բերանացի բացատրութիւնները եւս առի , արդէն այդ բացատրութեանց հարկ չկար , քանի որ այդ տօքիւմանները շատ պարզ և մեկին կերպով ցոյց կուտային Վարդօյի և իր ձագուկը 0 . Գայազատէյի ըրած զեղծումները . պէտք է հոս յիշել թէ՝ 0 . Գ . Վառնալի գոմիթէի մշտական և անփոփոխելի անդամն եղած էր . գոմիթէ ըսելով պէտք էր Վարդօ հասկնալ և գոմիթէի կնիքը մշտական կերպով Վարդօյի քովն էր : Այժմ մեզ կը մնայ մեր ազնիւ ընթերցողները մասսամբ ծանօթացնել Տիկնանց մասնախումբի գործերուն :

Նկոթութեան տեղի չտալու համար պէտք է ըսել թէ 1900ին երբ Վառնա հասայ արդէն Տիկնանց մասնախումբը լուծուած վիճակի մէջ էր . ուստի մեր ոյն պատմութիւնը կը վերաբերի այն ատենուան . այսինքն այս զէպքը տեղի ունեցած է Պուրկազի դէպքէն շատ առաջ :

Մասնախումբը կազմուած է եղեր Վառնալի կարգ մը Տիկններէ և Օրիորդներէ Հայ Յեղ . Դաշնակցութեան օժանդակելու համար . Մասնախումբը իր անդամուհիներէն հաւաքած ամսավճարները և նուէրները կը յանձնէ Վարդօյին , որպէս զի անոր միջոցաւ Ժընէվ զրկուին և Դրօւակի մէջ հրատարակուին որոշուած կերդ անուններուվ :

Վարդօ ամէն ատեն Տիկնանց ժողովներուն ներկայ կը գանուի և երբեմն ալ 0 . Գ . Ամբողջ գործունէութիւնը Վարդօյի հրանգով կ'ըլլայ :

Տիկնները 1000 ֆրանքի վիճակահանութիւն մը կը սարքեն . վիճակահանութեան տոմսակներէն 600ի չափ կը ծախուի , իւրաքանչիւր տոմսակ մէկ ֆրանքի :

Դրամները նոյնպէս կը յանձնուին Վարդօլի, որ երբեմն պաշտօնական և անպաշտօն ընկալագիր կուտայ:

Տիկնանց մասնախումբը նուազահանդէս մը կը սարքէ և նուազահանդէսին յատկացեալ 800 ֆրանքի տոմսակ կը տպագրէ . այդ տոմսակները ամբողջապէս կ'սպառին . Վարդօն կը յանդգնի Տիկնանց իրաւունքն և իրաւութիւնը խել ձեռքերնուն . այսինքն չը թոյլատրեր որ Տիկնաները տոմսակները ծախեն և դրամները առնեն : Տոմսակները ինքը, 0. Գ. և կարգ մը իրեն ընկերներուն միջոցաւ կը ծախէ և դրամները ինք կը գրպանէ :

Բացի 800 ֆրանքի տոմսակէն, կ'րլլո՞ն նաեւ նուիրաւուութիւններ . որ նորէն Վարդօն կը դրպանէ : Նուազահանդէսը յաջող կերպով վերջանալէ ետք, Վարդօ կարգ մը . կեղծ անուններէ սառորագրուած և գոմիթէի կնիքով կնքուած հաշուեկիս մը կը պատրաստէ և ափենանց մամնախումբին կը յանձնէ : Մասնախումբը զարմացմամբ կը տեսնէ որ տրուափ յաջող նուազահանդէսէ մը հազիւ 250 ֆրանքի չափ զուտ հասոյթ կը գոյանայ :

Մասնախումբը կ'զգայ թէ Վարդօն իր վատահութիւնը չարաչար կը գործածէ, հետեւաբար իր առանձին մէկ ժողովին մէջ կ'սկսի աշքէ անցունել գոմիթէի կողմէն իր սաացած թուղթերը, որոնց ամբողջն ալ 0. Գ. Փ. ձեռագիրներն էին և որոնց ճականն՝ ծայրը գրուած էր . «Պաշտօնական» . «Կիսապաշտօնական» , «Ստիպոզական և այլն : Մասնախումբը կ'սկսի իր հաշիւները մաքրել ջանալու, որովհետեւ մինչեւ նուազահանդէսի օրը ինքը անպայման վսահութիւն (?:?) ունեցած էր Վարդօյի վրայ և պատուառը (?:?) մէկը ճանչցած : Իսկոյն կը պահանջէ Վարդօյէն Ժընէվ դրկուած դրամ-

ներու . Հրատարակութիւնը . Վարդօն 0. Գ. Փ. ձեռագրով և գոմիթէի կնիքով պաշտօնական նամակով մը պայմանաժամ կ'որոշէ և կ'ստորագրէ թէ որոշուած օրն անպատճառ պիտի հրատարակուի Դրօւակի մէջ :

Վիճակահանութեան զուտ հաշուեկիւոը մասնախումբը Վարդօյէն կ'ուղէ : Վարդօն ճիշդ խաչագողներու ձեւով, հաշուեկիւու մը կը պատրաստէ Տիկնաներու ներկայութեան (Տիկնաներէն մէկը իր զարմանքը կը յայտնէր թէ, թուղթը պատրաստած միջոցին՝ Վարդօն քանի մը անգամներ իր գրածները կը պատռէ նորէն կ'սկսի գրել, այնպէս որ 2—3 ժամէն հազիւ կը վերջացնէ) և մասնախումբի անդամներուն ստորագրել կուտայ և ինքն ալ կ'ստորագրէ : Խեղճ Տիկնաները և Օրիորդները ի՞նչպէս կարող էին այդ խաչագողներու յատուկ ձեւ ունեցող գրութենէն բան մը հասկնալ . ամենէն հաշուագէտ մէկը այդ թուղթը քանի մը անգամներ կարգալէն և հաշուեկիւն վերջը հազիւ կրնարդուաթեամբ դուրս բերել պարունակած զեղծումը . այսպէս ալ խեղճ Տիկնաները այդ օրէն կը կարծեն թէ վիճակահանութեան մէջ զեղծում տեղի ունեցած չէ, մասնաւանդ որ Վարդօն իր ձեռագրով պատրաստած է այդ հաշուեկիւոը և ինքը ստորագրելէն վերջը Տիկնաներուն ալ ստորագրել տուած է :

Մասնախումբը հետզիւտէ կ'սկսի վհատիլ, ի նկատի ունենալով իր անդամներուն և նուիրաւուներուն տըրապունջները, որոնք կը պահանջեն եղեր վատահութեան համար իրենց կեղծանունները կարգալ Դրօւակի մէջ, իրենց տուած գումարով մէկտեղ : Իսկ միւս կողմէն կը աեսնէ որ Վարդօ միշտ խարուսիկ միջոցներով կ'ուղէ հաւատացնել թէ անունները պիտի հրատարակուին : Վարդօն նեղը մնալով կ'ըսէ «Ցանկը պա-

րունակող նամակը կորսուած է (՞՞՞), և նամակը Ժը-  
նէվ հասած չէ»։ Տիկինները անդամ մը եւս ցանկ կը  
պատրաստեն ու Վարդօյին կը յանձնեն։ Օրեր անցնե-  
լէն վերջ՝ նորէն կ'ըսէ «այդ նամակնիդ ալ կորսուած  
է և Ժընէվ հասած չէ», Մասնախումբը այլեւս կը հա-  
մոզուի թէ իրեն դիմացը գտնուողը ոչ թէ երբեմբ  
պատուաւոր ճանչցուած Վարդօն է, այլ բախտախնդիր,  
խարերայ, ստախոս, անպատճառ խաչադող մըն է, ուս-  
տի մասնախումբը մի անգամ ընդմիշտ լուծուիլ կ'որոշէ  
և իր վստահութիւնը կը վերցնէ Դաշնակցութեան վրա-  
յէն, քանի որ այդ տեսակ մէկը իբր ներկայացուցիչ կը  
պահէ : Յանցանքը որո՞ւն է :

Մասնախումբը իր ցաւալի որոշումը տալէն վերջ,  
յանկած խումբին մէկը պաշտօնական նամակով մը կը  
յայտնէ թէ. Վարդօն իրենց վստահութիւնը չարաչար  
գործածելով դրամները իւրացուցած է փոխանակ ժը-  
նէվ դրկելու . և կը յանձնարարէ մասնախումբին որ  
այլեւս չը վստահին Վարդօյի նման զեղծմնարարի մը :

Մասնախումբի անդամուհիները խումբին կ'իմացնեն  
թէ՝ արդէն իրենք տեսնելով իրենց վստահութիւնը  
չարաչար գործածուիլը և Վարդօյէն խարուելնին, լուծ-  
ուած են և Մասնախումբը գոյութիւն չունի այլեւս :

Տիկնանց մասնախումբի այդ տօքիւմաններն ուշի  
ուշով աչքէ անցունելէս վերջ, այլեւս տարակուսելու  
պէտք չկար, քանի որ անոնք Վարդօյի և 0. Գ. Ք.  
Ճեռագիրներն էին. եւ այդ սօհիւմաններէն բացարձա-  
կապէս Կ'ԵՐԵԼ 1800 Ֆրանքի չափ զեղծում մը . այդ  
զեղծման հեղինակն էր Վարդօն և իր ձափուկը 0. Գ. :

Մասնախումբի անդամուհիներուն նպատակն էր,  
եթէ Դաշնակցութիւնը բարոյապէս չպատժէր Վարդօն,  
իրենք ինդիրը պիտի հրապարակէին, որուն համար իմ  
աջակցութիւնս ինդիրեցին :

Մասնախումբի պահանջը շատ արդարացի գտայ և  
սիրով ինքինքս արամադրելի ըրի իրենց ձեռնարկին,  
բայց ինդիրեցի իրենցմէ որ քանի մը օր համբերեն, և  
համակերպեցան : Նպատակս էր նախ Ռուսաստմին և եթէ  
հարկ ըլլար պիւռօյին գրել . որովհետեւ այդ զեղ-  
ծումները հրապարակել Դաշնակցութեան աննպաստ  
պիտի ըլլար : Խսկոյն գրեցի Ֆիլիպէ Ռուսաստմին առանց  
մասնախումբի անունը տալու . միայն թէ ըսած էի .  
«Վարդօյի մէկ անուելի զեղծումն եւս երեւան ելած է .  
եթէ այդ զեղծումն հրապարակուի, Դաշնակցութեան  
երբեք պատիւ չպիտի բերէ . կը ինդիրեմ որ նամակս  
ստացած վայրկեանիդ հոս գաս և ինդիրը կարգադրես» :

Ռուսաստմ պատասխանեց թէ չէ կարող Վառնա գալ  
և ինձ կը յանձնարարէր ինդիրը կարգադրել : Ռուսաստմի  
պատասխանը առնելէս վերջ . ապահովագրեալ նամա-  
կով մը կրկին զինքը Վառնա կանչեցի և սիփեցի որ  
անպատճառ գայ, որովհետեւ առանց իր ներկայու-  
թեան ինդիրը կարգադրել անկարելի էր :

Ռուսաստմ հեռագրով մը ինձ իմացուց իր նամակին  
սպասել : Նամակը ուշացաւ . Յանկարծ Վարդօն Շար-  
ժումբն մէջ սկսեց մեր վրայ յարձակել կարգ մը հայ-  
հոյութիւններով : Ես համոզուեցայ թէ Ռուսաստմ իմ  
գրածներս Վարդօյին իմացուցած էր :

Վերջապէս եկաւ Ռուսաստմի նամակը . կարգ մը ան-  
կարեւոր պատճառներով չէր ուզեր Վառնա գալ և կը  
յանձնարարէր այդ զեղծման ինդիրը Պալքանեան Կեդ-  
րոնական գոմիթէին (Ֆիլիպէ) յանձնել ի քննութիւն :

Իբր անհատ, կը յեղափոխական մը . իմ պարտքս  
կատարած էի դէպի յեղափոխական կուսակցութիւն մը .  
բայց քանի որ այդ կուսակցութեան ընդհանուր ներ-  
կայացուցիչը չէր ուզեր ինդիրը տեղի ի տեղը կարգադ-

բել, և քանի որ Տիկնանց մասնախումբը և ես վստահ չէինք, այլեւս ինդիրը հրապարակել հարկ եղաւ:

\* \*

Տիկնանց մասնախումբի խնդիրը մանրամասն գրած էի Պիւռօյին և այդ մասին Ռոստոմը հետ ունեցած թղթակցութիւնս և Ռոստոմը բռնած ընթացքը մասմբ պարզած էի. իրը դարձման ժողովուրդի յուզեալ մտքերուն և դաշնակցութեան պատոյն արաւ մը քըլլալու համար, լսած էի թէ իրը բարոյական պատրիք պէտք է Վարդօն հրապարակաւ արտաքսել կուսակցութենէն:

Տիկնանց մասնախումբի խնդիրը հրապարակուելէն բաւական ժամանակ մնացած էր. թէ այդ խնդիրը և թէ 28 մասուկի խաչագողութիւնը շատ գէշ և տիսուր տպաւորութիւն թողուցած էր ժողովուրդին վրայ, մանաւանդ երբ ժողովուրդը կը տեսնէր Վարդօյի անպատիք մնալը. Մէկ խօսքով գոնէ Վառնայի համար Դաշնակցութիւնն իր բարձրութեան վրայ մնացած չէր: Յանկարծ Ռոստոմ Վառնա եկաւ:

Ռոստոմը 28 մասուկի խաչագողները. Տիկնանց մասնախումբի տօքիւմանները քննելու պաշտօնով եկած էր: Ի հարկէ շատ երկար պիտի ըլլայ 28 մասուկի և Տիկնանց մասնախումբի մասին մեր Ռոստոմի հետ ունեցած տեսակցութիւնը հոս պարզէր: Երբ տեսայ որ Ռոստոմը միակ նպատակն է Վարդօն այս երկու խընդրոց մէջ արդարացնել, սիփեալ վերջ տուի մեր տեսակցութեան:

Ռոստոմ փափաք յայտնեց Տիկնանց մասնախումբի անդամները մեր տունը հաւաքել և ժողով մը ընել իրեն ընկերակցող դաշնակցականներու հետ: Ռոստոմ անուղղակի կերպով ուզեց որ Վարդօն ալ մեր ժողովին ներկայ գտնուի. բայց մերժուեցաւ:

Ռոստոմ մեր ժողովին ներկայացաւ իր հետն ունենալով Վահան Մանուէլեան և (Պալքանեան Կեդր. գոմիթէի անդամ) և 0. Գ.:

Կարգ մը խօսքերէն վերջ մեզմէ պահանջեցին մասնախումբի տօքիւմանները և մենք ներկայացուցինք:

Ամբողջ երեք ժամ տօքիւմանները քննելէն վերջը կարգը եկած էր Վարդօյի իր ձեռագրով պատրաստած հաղար ֆրանքի վիճակահանութեան հաշուեկշուին: Այդ հաշուեկշուը Ռոստոմ երեք անդամ կարդալէն և գրաւոր հաշիւն լրացնելէն վերջ. երբ Վահան Մանուէլեանին տուաւ, ես ուզեցի իրեն կարծիքն իմանալ. Ռոստոմը պատասխանեց կաս-կարմիր կտրած:

«Ախը՞ր. շատ ճապաղ գրուած է. զեղծում կ'երեւաւայ. բայց չէ՞ որ ամենքս ալ մարդ ենք. Վարդօն կրնայ սիսալիլ:»

Բնական էր որ Ռոստոմի այս պատասխանը ամեւնուս ծիծաղը շարժէր:

Վահան Մանուէլեան քանի մը անդամ կարդալէ և գրաւոր հաշիւ մը ընելէն վերջ, չը կարողացաւ գրեթէ որոշ բան մը ըսել:

Ռոստոմը մերի տոմար մը ներկայացուց ուր արձանագրուած էին Տիկնանց վճարած ամսավճարները և նուիրատուութիւնները. իսկ վիճակահանութեան և նուագահանդէսի մասին սանթիմ մը իսկ չէր նշանակուած հոն: Երբ տեսանք որ Ռոստոմ այդ գումարով կ'ուզէ ամսավճարներու և նուիրատուութեան խնդրոյն մէջ (այդ գումարներն որ պէտք էր ժամանակին հրատարակուէին Դրօւակի մէջ) Վարդօն արդարացնել, մենք իրեն ըսինք.

Այդ տոմարնիդ ինչպէս կ'երեւի, արդէն շուկայէն նոր գնուած է և անոր 2—3 թերթերը որ դրուած է:

ամբողջն ալ 0 . Գ . ի ձեռագիրն է որ զեղծմնարտրի մէկն ալ ինքն է արդէն . կ'ընդունինք երբ մեղի ներկայացնէք գոմիթէի հին և բուն տոմարը , պրուն մէջ քանի մը գործիչներու ձեռագիրներ և ստորագրութիւններ կան : Իսկ գալով նուագահանդէսին . 800 ֆրանքէն աւելի տոմսակ ծախուած է և նույիրատուութիւններ եղած են . այդ պատկառելի գումարէն միայն 200 այսափ գումար մը կայ մէջտեղ . իսկ վիճակահանութիւնն ալ 600 ֆրանքէն աւելի է . այդ գումարէն սանթիմ մը իսկ չկայ գրուած հոս:

Ռոստոմը և իրեններն երբ տեսան որ այս նոր շինծու տոմարը իրը գոմիթէի բուն տոմարը չը կրցան կլլեցնել տալ մեզ , և երբ տեսան որ վիճակահանութեան և նուագահանդէսի հասայթներէն սանթիմ մը իսկ չկայ մէջտեղ և բացարձակ զեղծումը հայելիի պէս պարզ կ'երեւայ , սկսեցին «թերեւս սիալ մը եղած է» մեթուներ գործածել : Արդէն գիշերը բաւական սահած էր . ուղեցի վերջ տալ այդ իսեղկատակութեան բաելով .

Եթէերբեք համոգուիլ չէք ու զիր և այսչափ օրինաւոր տօքիւմաններով Վարդօն ու 0 . Գ . ս այս իմնդրոյն մէջ զեղծմնարարներ ճանչնալ . մինք այս տօքիւմանները իրաւունքի մէջ մանրամասնաբար կը հրատակենք . Ռոստոմ պատասխանեց :

«Զէ . պէսաք չէ որ իրաւունքի մէջ հրատարակէք . արդէն եթէ ես գիտնայի թէ իմնդիրը այս վիճակին պիտի համնէր . երբ դուք ինձի գրեցիք ես իսկոյն Վառնա կուգայի . այն տաեն չը գալուս կը զդամ» :

Կրկին հաւաքուելու որոշումով վերջ տուինք ժողովուա :

Ռոստոմի բուն նպատակը Վարդօն արդարացնել

էր . տեսնելով հանդերձ որ 1800 ֆրանքի չափ զեղծումը մէջտեղ կը մնայ :

Երկրորդ ժողովին Ռոստոմ իր հետ ոչ 0 . Գ . ունէր և ոչ ալ գօմիթէի շինծու տոմարը : Ռոստոմ և Վ . Մ . ջանացին համոզել Տիկնները և Օրիորդները թէ ստակները Պիւոն գացած է և քիչ ատենէն պիտի հրատարակուի : Մեր հետեւեալ կարուկ պատասխանը վերջ տուաւ իրենց այդ փաստաբանական ձիգին :

Պատման ինչ է որ Պիւոն գացած գումարները գրեթէ չորս տարի վերջ կը հրատարակուին կրնաք այդ տեսակ օրինակ մը ցայց տալ մեզ :

Ռոստոմ և Վ . Մ . սկսեցին Մասնախումբը սիրաշանելու միջոցներ ձեռք առնել , երբ տեսան թէ այդ միջոցնին ալ արդիւնք մը յաւաչ չը բերէր Մասնախումբէն իմնդրեցին որ տօքիւմանները իրենց յանձնեն , երկու օրէն վերջը գարձեալ իրենց վերագարձնելու պայմանաւ : Երբ նկատեցին որ Մասնախումբը այդ տօքիւմանները իր ձեռքէն հանելու բնաւ նպատակ չունի և չը համոզուիր . սիփեալ վերջ տուին ժողովին :

Այդ վերջի ժողովին մէջ Մասնախումբը պահունչեց որ Դաշնակցութիւնն իրը արդար պատիմ մը Դրօւակի մէջ հրատարակէ Վարդօյի կուսակցութենէն արտաքսուելը :

Ռոստոմ առարկեց թէ Դաշնակցութիւնն այդպիսի հրատարակութիւն մը չը կրնար ընել :

Ռոստոմի այս խօսքերու իմաստը մինք լաւ հասկցանք և կարծենք թէ ազնիւ ընթերցողն ալ կը հասկընայ . ուստի Ռոստոմի այդ պատասխանը Մասնախումբի զցուանք պատճռառեց դէպի . . .

Ռոստոմը Տիկնանց մասնախումբի իմնդրոյն մէջ չը յաջողելուն լաւ մը համոգուելէն վերջ , կարգն եկած

էթ 28 սնառուկի խնդրոյն . Ռոստոմը արգէն նախապէտ իմ աջակցութիւնս խնդրած էր այդ խնդրոյն մէջ և եռ իրեն իր պատասխան մէջ բերած էի իր նամակակները . նմանապէս Պիւռօյի չորհակալութեան և հրահանգական նամակները . զիս այդ խնդրոյ մէջ բոլորովին ուռանձին թողելին . 2000 ֆրանք գրաւելու և կրկին Սուաքելին վերադարձնելու . և թէ վերջապէս վարդօյր մըջացաւ ինձի ազդարարելին թէ , պէտք է ձեռնթափ ըլլամ այդ խնդրէն . որովհետեւ Դաշնակցութեան անդապատ է ըրածներս : Ուրեմն այլեւս ի՞նչ պէտք ունէր իմ աջացութեանս , և քանի որ Վարդօներ անպատճ կը մնային ի հարկէ պէտք էր Դաշնակդութեան բարեկամ րլւալէ դադրէի . իսկ եթէ լոկ իմ աշխատութեամբս 28 մնառկի խաչագողները և Տիկնանց մասնախումբի զեղծմնարարները անհերքելի տօքիւմաններով հրապարակ հանելու ինձ համար յանցանք մըն էր . ըստ իրենց կարծեաց . ատով ես իմ անհատական համոզմամբս այդ երկու խնդրոյ մէջ որչափ որ կարող էի աշխատեցաց պարտականութիւնս կատարելու . այս մասին խիզառ հանդարս էր :

Ռոստոմը Գուրպէթեանէն կը սահանջէր 28 մնառեկի տօքիւմանները . իսկ Գուրպէթեան երբ տեսաւ որ Ռոստոմի միակ նպատակն Վարդօն արգարայնել էր , առաջարկեց որ ընկերական ատեան մը կազմուի . և Ռոստոմն ալ իր Դաշնակցութեան կարեւոր անդամը՝ իր Պալք նեան ընդհ . ներկայացուցիչը և իր 28 մնառուկի խնդրոյն քննիչ՝ ներկայ գտնուի այդ ընկերական ատեանին . Ռոստոմը նախ հաւանեցաւ . յետոյ Վարդօյի և Տօքիթ . Աթաքէկեանի հետ տեսնուելէ վերջ խօսքը փոխեց . ա'լ ոչ ընկերական ատեան մը կազմելու և ոչ ալ այդ ատեանին մասնակցելու կը հաւանէր .

այլ կը պահանջէր որ տօքիւմանները իրեն յանձնուին և ինքն ալ Դաշնակցութեան զրկէ , «Դաշնակցութիւնը գողերը կը գանէ ու կը պատժէ» ըսելով :

Ռոստոմ իմ կարծիքս առնել ուզեց և ես Գուրպէթեանի առաջարկին համամիտ ըլլալս յայտնեցի : Իսկ Գուրպէթեան շատ կարուկ կերպով մը ըսաւ Ռոստոմին :

Քանի որ չէք ուզեր որ միանգամ ընդմիշտ այս ինդիրը վերջանայ ընկերական ատեանով մը . ուրեմն մենք ալ ձեզի չենք կրնար վստահիլ և տօքիւմանները յանձնել :

Մեր խօսակցութեան վերջ տուինք և երբ Ռոստոմը վշտացած կը մեկնէր . սրճարանի մէկ անկիւնը իրեն սպասող Արամ Մանավեանը զինք դիմաւորեց և խընդրեց որ իրը քննիչ լոէ իր ըսածները և տեսնէ իր ունեցած տօքիւմանները սրմաք երեւան կը բերեն Վարդօյի շահատակութեան մէկ ուրիշ մասը , այն շահատակութեան որ բնաւ կապակցութիւն չունի 28 մնառուկի և Տիկնանց մասնախումբի զեղծումներու հետ :

Ռոստոմը ժամ մը սրոշեց Մ. Փ. խօսքերը լսելու և տօքիւմանները տեսնելու : Նախապէս Ռոստոմին հասկցուցած էր Վարդօն որ Մ. իր դէմ պիտի բազոքէ ու այդ պատճառաւ Ռոստոմ այդ ընթացքը բռնեց և վերջէն ալ իր սրոշումը չը յարգեց :

Գուրպէթեան քանի մը օրէն վերջ Խրաւունքի մէջ կը գրէր .

### ԽԱՂԱՔԱՂԱԹԻԹԵԱՆ ՔՆՅԱԲԻԹԻԿԻՆԸ

Հայ Յեղ. Դաշնակցութեան կարեւոր անդամներէն մին , Պ. Ռոստոմ քանի մը շաբաթէ ի վեր քաղաքս կը գանուի : Այս պարոնը ուզած էր մեղ հետ տեսակցութիւն մ'ունենալ . ընդունեցինք իր առաջարկը և յա-

ջորդաբար երեք անգամ ժամերսվ տեսակցեցանք իր  
հետ :

Նա մեզ յայտնեց թէ Դաշնակցութեան կողմէ ինք  
իր քննիչ կը պատի և հոս եկած Պուրկազի խաչագո-  
ղութեան խնդիրը քննելու . ուստի առաջարկեց մեզ որ  
եթէ իրաւունքի խմբագրութեան մօտ կը գտնուին գո-  
ղութեան պարագաները ճշդող թղթեր կամ վկայու-  
թիւններ իրեն հազորդենք : Պ. Ռոստոմ նոյն առա-  
ջարկութիւնը ըրած էր Պ. Յ. Ճանկիւլեանի . հետե-  
ւապէս թէ՛ իր և թէ մեր կողմէ յարմար դատուեցաւ  
Պ. Ճանկիւլեանի ներկայութիւնն ալ մեր տեսակցու-  
թեան :

Միացած Պ. Ճանկիւլեանի հետ Պ. Ռոստոմի ա-  
ռաջարկութեան մէնք պատասխանեցինք թէ պատրաստ  
ենք այդ խաչագողութեան մասին մեր քաղած բոլոր  
տեղեկութիւնները ու թաղղութերը հազորդել Պատոյ  
Ատեանի մը , որ բաղկացած ըլլայ բանիմաց և պատ-  
ուաւոր ճանչցուած մի քանի անձերէ . այդ ատեանը  
այն խաչագողութեան բոլոր պարագաները , ամբաս-  
տանելները և թուղթերը քննէ և վճիռ մը արձակէ :

Բայց Պ. Ռոստոմ գլխաւորապէս առարկեց թէ  
վճիռ արձակելու իրաւունքը իր տեսակէտով միայն ու  
միայն Դաշնակցութեան կը պատկանի . Մէնք «վճիռ»  
բառը մեղմացնելու համար «հաւաքական կարծիք»ի  
փոխեցինք : Ասոր համակերպեցաւ և ընդունեց . սա-  
կայն երրորդ տեսակցութեան ուրիշ առարկութիւններ  
մէջ բերել ուզեց , որով խօսքերը շատ երկարեցան :

Որպէս զի մեր այս տեսակցութիւնները ապարդիւն  
մնացած չըլլան , մեր կողմէ ամէն զիջողութիւն ընե-  
լով . Պ. Ռոստոմի ներկայութեան Պ. Ճանկիւլեանի  
հետ հետեւեալ բանաձեւը գրեցինք ու իրեն ներկայա-  
ցուցինք , իբր մեր վերջնական պատասխանը .

Պարոն Ռոստոմ,

Պուրկազի խաչագողութեան խնդիրը քննելու պաշ-  
տօնով կազմուելիք Խառն Ատեանին առջեւ դնելու  
պատրաստ ենք մեր քով գտնուած թուղթերը պայմա-  
նաւ որ ան ատեանին դուք եւս անդամակցիք իբր  
պաշտօնական ներկայացուցիչ Հ. Յ. Դաշնակցութեան .  
և դուք ալ պարտաւոր ըլլաք Զեր քով գտնուող թրղ-  
թերը ներկայացնել նոյն ատեանին , որ ամբաստանեալ-  
ները ու վկաները քննելէ յետոյ իր հաւաքական կար-  
ծիքը հազորդէ թէ՛ Դաշնակցութեան և թէ իրաւունքի  
խմբագրութեան :

Վառնա 12 Օգոստոս 1900

Պ. Ռոստոմ մեր այս բանաձեւը մերժեց և այժմ  
խնդիրը առկաի կը մնայ շարաթէ մը ի վեր :

Այս իրողութեան հակառակ կը լսինք թէ այլնդայ-  
լոյ զրոյցներ կը տարածայնուին . ուստի կը յայտարա-  
բենք որ մեր վերջին խօսքը վերոգրեալ բանաձեւէն  
դատ ուրիշ բան եղած չէ :

\* \* \*

Ռոստոմը Վառնայէն մեկնեցաւ . իր տեղեկագիրը  
պիւոյին զրկած էր : Պիւոյն ինձի կծու նամակ մը  
գրեց . պիւոյի նամակը կը վերջանար սապէս . «Ապա-  
գան պիտի պարզէ թէ որո՞նք են սնկեղծ և ճշմարիտ  
յեղախոյսականները» :

Պիւոյի այդ նամակը իմ վրայ շատ գէշ ապաւո-  
րութիւն թողուց . այնպէս որ չուզեցի երկառողով մը  
իսկ պատասխանել : Որովհեաւ կը մտածէի և աչքի ա-  
ռաջ ունէի Պիւոյի նամակին նամակները որոնցմով  
չնորհակալութիւն կը այսնէր և Ռոստոմին աջակից  
ըլլալս կը խնդրէր . աւելի ցաւալին ինձ համար այն էր  
թէ՝ անկեղծ և ճշմարիտ յեղախոյսական մը ըլլալու հա-  
մար պէտք է եղեր որ Վարդօյի խաչագողութիւնը և

Տիկնանց մասնաճիւղի խնդիրը երեւան չը հանէի : Այլ եւս ընթերցողը թող դատէ ու ինքնիրեն հարցնէ թէ՝ Յանցանքը որո՞ւն է :

\* \* \*

Արդէն Տիկնանց մասնաճիւղի խնդիրը շատ պարզ էր և խաչագողները մերկապարանց մէջտեղն էին : Պիւոյի այդ նամակը ինձ ցաւ պատճառեց և թերեւս պիւոն իրաւունք ունէր (։։) ինծի այդպէս գրելու քանի որ 28 սնտուկի խաչագողութեան գաղտնիքն երեւան հանելու կարող չեղայ :

Վառնա հասան մեր նախկին ընկերներէն Պ. Աշոտ և ծանօթներէն Պ. Կարէն : Այդ պարանաները կը հետաքրքրուէին 28 սնտուկի և Տիկնանց մասնախումբի խնդիրներով . մենք պէտք եղած տեղեկութիւնները տուինք . անուղղակի կերպով փափաքեցան մեզ Վարդոյի հետ հաշտեցնել . բայց երբ տեսան որ այդ մարդուն այլեւս մեզի համար բարոյապէս մեռած է . բնաւ ակնարկութիւն մը իսկ չըրին : Սուածարկեցին տօքիւմանները առնել մեզմէ . այդ ալ մերժեցինք . գիսնալով որ Վարդօն էր դրդողը :

Ֆիլիպէի մէջ Դաշնակցութեան ընդհանուր ժողովը պիտի գումարուէր . Աշոտ և Կարէն արդէն ժողովին ներկայ պիտի գանուէին : Պաթումէն, պատգամաւոր եկաւ . Ս. տեղւոյն գոմիթէի անդամներէն մին : Ս. Այդ գիշերը հիւր եղաւ մեր բարեկամներէ Ս. ի տունը . հոն ներկայ էինմասնախումբի անդամներէն քանիները և Ա. շոտ ու Կարէն : Ս. շատ աշխատեցաւ Տիկնանց մասնախումբ հաշտեցնել Վարդօյի հետ . բայց մասնախումբը միայն ինկած Վարդօյին բարոյական պատիքը պահանջեց . այսինքն արտաքսուած ըլլալը Դրօւակի մէջ հրատակել :

Ֆիլիպէի մէջ ընդհանուր ժողովը սկսած էր արդէն . ինկած մարդուկը՝ լաւ միջոց մը խորհած էր . մէկը զրկել Ֆիլիպէ որ բարեխօսէ անձամբ որպէս զի Վարդօն իրը նախկին գործիչ ձայն ունենայ բնդհանուր ժողովոյ մէջ . Վարդօյի նման մարդիկ ինչ աստիճանի բարեխօսողներ կրնան զանել :

Վարդօյին համար աշխատողն էր մասնիչ Լեւոն Սարգիսեան . Այդ ազեկը չնայելով որ իր հրապարակաւ «մասնիչ» մը ըլլալու խստավանութեան սեւ մուըրը իր ճերմակ ճակախն վրայ կը մնար, առանց ամաչելու Ֆիլիպէ գնա բարեխօսելու . Զէ՞ որ առածն կ'ըսէ՝ ճնման գնմանն սիրէ» : Բայց բարեբախտարար Լեւոն Սարգիսեան գլխիկոր վերադարձաւ Ֆիլիպէին առանց մազի մը չափ արդիւնք մը յառաջ բերելու :

Ֆիլիպէի ընդհանուր ժողովոյ որոշումն երբ Լեւոն Սարգիսեանի միջցաւ մեր Վարդօյին կը հասնի, այն առեն լաւ մը կը համոզուի որ . իրեն միակ մրջոց կը մնայ խռկալ միշտ խաչագողութեան տոպրակին տակ :

~~~~~\*~~~~~

ԺԵ. — ԳԱՂՏՆԻՔԸ ԵՐԵՒԱՆ Կ'ԵԼՆԵ

Բաւական ժամանակ անցած էր . «Յանցանքը ու քո՞ւն է» խորագրով հրատարակութիւնս վերջացած էր այնպէս որ շատեր գրեթէ մոռցած էին 28 սնտուկի խաչագողութիւնը և թէ շատերը արդէն ճանչցած էին մեր խարակած խաչագողնի :

Ինչպէս միշտ բած ենք, դարձեալ կը կրկնենք . «Ճշմարտութիւնն և անկերծութիւնը» վաղ թէ անագան երեւան կ'ելլեն :

Որբախնամի ինդրոյ առթիւ առամնարոյժ և Դաշնակցութեան գոմիթէի անդամ Յ. Ս. Փափաղեանին

հետր կը խօսէինք իրենց տան մէջ , Յ . Ա . Փափազեան ինքնարերաբար մեր ինկած Վարդո մարդուկի խօսքը բացաւ . քանի որ 28 մնառուկի և Տիկնանց մասնախումբի խաչագողութիւնները հրապարակողներէն մին եւ եղած էի և խաչագող բառը խարակած էի այդ մարդուկի ճակտին : Ուստի մասամբ սկսեց զիս դատապարտել թէ , անիրաւ էի այդ ինդրոյ մէջ , որ ամրող պատասխանառութիւնը Վարդոյի վրայ թողուցի :

Բնական էր ես պիտի հետաքրքրուէի և ուզէի իմանալ թէ ուրիշ որո՞նք են յանցաւորները : Ուստի Փափազեան հարցումիս պատասխանեց սապէս .

«Պուրկազի 28 մնառուկ զէնքերը ծախուելու համար ժողովը մեր տան մէջ ըրինք : Դաշնակցութեան կողմէ մասնաւորապէս եկած էր Եանապօլիէն գեղագործ Գանարեանը . Վարդօն արդէն ընդհանուր ներկայացուցիչ էր . ժողովին ներկայ էին Տօքթ . Աթարէկեան . Արմէն Գասպար և այլն : Խնդիրը արդէն զէնքերը ծախուելուն վրայ էր . ես ու Տօքթ . Աթարէկեան զէնքերու ծախուելուն համամբա չէինք . իսկ ամէնքն ալ կը պնդէին պէտք է ծախուին : Գանարեան պնդեց թէ՝ եթէ այդ զէնքերը Պուրկազի մէջ ծախել հնար չըլլայ , ես զանոնք գիւրութեամբ կրնամ ծախել Եանապօլիի մէջ : Ժողովը վերջացաւ . ես կարծեցի թէ Տօքթ . Աթարէկեանի հետ համամիտ գտնուելնիս իր արդիւնքն պիտի ունենար : Մեր ժողովէն վերջ բաւական ժամանակ անցած էր . Պուրկազէն ինձ կը գրէին թէ զէնքերը ծախուելու սկսած են , իսկոյն Վարդօն տունս կանչել տուել ինդիրը իմացուցի իրեն . իսկ Վարդօն «ես տեղեկութիւն չունիմ» ըսելով ինդիրը վերջացուց : Ուրեմն Վարդօն ձեր ըսածին չափ դատապարտելի չէ . քանի որ Վարդօյէն զատ ուրիշներ ալ կը պնդէին թէ , պէտք

է ծախել և ծախեցին : Անշուշա ըսածներուս ճշմարտութեան կը հաւատասա , այնպէս չէ : »

— Ես բնաւ կասկած մը չունիմ ձեր ըսածներուն , բայց զուք ինչո՞վ զիս կը դատապարտէք , քանի որ պիւոն ինծի իր նամակով կը յանձնարարէր զողերը գտնել և Ռոստոմի հետ միշտ թղթակցիլ . նմանապէս ալ պիւոն չնորհակալութիւն կը յայտնէ ինձ աշխատութեանս փոխարէն : Ես պիւոյին և Ռոստոմին գրեցի . Վարդօյին ու Սուաքելին ըսի թէ . այս գործին մէջ գալսնիք մը կայ , չնորհակալ եմ Յ . Փափազեան՝ որ այդ գաղտնիքն զուք պարզելու ազնուութիւնն ունեցաք :

Յ . Փափազեան գաղրեցաւ զիս դատապարտելէ , աչքի առաջ ունենալով պիւոյի ընթացքը գէսի ինձ : Յ . Փափազեան իր այս պատմութիւնն իրը գաղտնիք մը միայն իմ քովս մնալու փափաք չը յայտնեց :

Իսկոյն նամակ մը գրեցի պիւոյին , մանրամասնօրէն պարզեցի իր նախկին ընթացքը գէսի ինծի և յիշեցի իր ամենասպիրջի նամակը . անկէց վերջ մանրամասնօրէն պարզեցի Փափազեանի պատմութիւնը և ես ալ ձիշդ պիւոյին նման սապէս վերջացուցի նամակս . Աինչպէս կ'ըսէիք ձեր նամակաւ . — ապագան պիտի պարզէ թէ որո՞նք են անկեղծ և ճշմարիտ յեղափոխականը : Ուրեմն ես ալ ձեզի կ'ըսեմ թէ . ապագան պարզեց թէ որո՞նք են ճշմարիտ և անկեղծ հայրենասէրները — յեղափոխականները :

Պիւոյի այս նամակիս հետ նամակ մը եւս Ռոստոմին գրեցի այս ինդրեց մասին . բայց թէ պիւոյին և թէ Ռոստոմին նամակներուս պատասխան չստացայ . արդէն ինչ պիտի պատասխանէին . ալ եւս ո՞ւշ էր . . . Փափազեան իր պատմութիւնէն բաւական ատեն

վերջ խանութս և կաւառ և քովս գտնուող քանիներու ներկայութեան լսաւ.

«Պ. Ճանկիւլեան, ես քեզի չըսի թէ ժողովը մեր տունն ըրած ենք, այլ «Քաֆէ Տունավ» կը խնդրեմ շփոթած էք այդ կէտը և շիտկեցէք»:

—Պ. Փափազեան դուք Քաֆէ Տունավի անուն չը տուիք. բայց խնդիր չէ ժողովին ուր ըլլալն կամ չըլլալն. բաւական է որ այդ ժողովն ըլլուէն վերջ զէնքերը ծախուած են, և դուք ազնուութիւն ունեցաք այդ գաղտնիքը մեղի պարզելու:

Յ. Փափազեան դո՞ւ ըլլալով պատասխանէս՝ մեկնեցաւ:

Արշափ ես ուրախ էի ^{**} Յ. Փափազեանի պատմութիւնով, քանի որ սիստած չէի կարծելով թէ խրնդոյն մէջ խոշոր և ճարպիկ խաչագողներ կօն և խնդիրն ինքնին իր մէջ գաղտնիք մը կը պարունակէ: Այդ կորուսար ինքնին ցաւալի էր նաեւ ինձ համար: Այժմ մենք գառնանք սկիզբէն ակնարկ մը ձգել եղածներուն վրայ որմէ պարզ և յստակ կերպով պիտի լուսաբանուի ինդիրը:

Պատմառն ինչ էր և ինչո՞ւ Վարդօն խուլ ու մունջ կը գտնուէր Պուրկազէն իրեն գրուած նամակին և հեռագրին, և «Սասուն» սրճարանի մէջ իրը բարեկամ կը տեմուէր Առաքելի հետ և ըրած ակնարկներուն անտարբեր կը գտնուէր:

Ինչո՞ւ պիւոսն և Ռոստոմ ինծի կը յանձնարարէն պաղարիւնութեամբ գործել և չաճապարել ինդրոյն մէջ, և թէ Առաքելը որ Վառնայի մէջ օձիքը ձեռքս տուած էր և ես Ռոստոմը Վառնա կը կանչէի, իսկ Ռոստոմ Ֆիլիպէի կողմերը պուլկար մը կը հարցաքննէր իբր 28 անտուկի գող(?):

Ինչո՞ւ զիս իբր անիշխանական մը Պուլկար կառավարութեան կը յանձնէն աքսորուելու համար և նաւատական բաց նամակ մը կ'ստանալի Վառնայէն հեխանալու համար:

Ինչո՞ւ կօշկակար կարապետ իր խոստումը կը դրժէր ինձ աեղեկութիւն տալու և կ'սկսէր պիւոյի և Ռոստոմը հետ թղթակցիլ:

Ինչո՞ւ Վարդօն և Յ. չուզեցին Առաքելի 800 ֆրանքի ապրանքները գրաւել:

Ինչո՞ւ Վարդօն չէր ուզէր իմ ներկայութեան Առաքելի հետ տեսնուիլ, իսկ գիշերները առանձինն կը աերսուէր:

Ինչո՞ւ երբ Առաքելը նեղը մնալով խոստացաւ միւս օրը ընկերական ատեան կազմել և խոշոր դէմքերը երեւան հանել, իսկ Վարդօն այդ Առաւօտ կանուխ Առաքելը Պուրկամլ կը փախցնէր և կուգար զիս ծաղրելու:

Ինչո՞ւ Վարդօն կ'ուզէր գրաւած 2000 ֆրանքը գանձել և ժընէվ զրկել(?):

Ինչո՞ւ Վարդօն կ'ուզէր կը հակառակէր ընկերական ատեան մը կազմելու և Առաքելը կուգար ինձ սպառնալու և իր 2000 ֆրանքը պահանջելու . . . :

Ինչո՞ւ Վարդօն կուգար ինծի կ'ըսէր «Ճեռնթափ եղիր այս ինդրէն, որովհետեւ Դաշնակցութեան անպաստ է» . . . :

Ինչո՞ւ Առաքելի գրամմերը յանձնելէս վերջը Վարդօն կուգար «Յանձնեցի՞ր» ըսելով զիս կը ծաղրէր և նմանապէս Առաքելը չեքնական կերպով կ'ըսէր «Գաղտնիքն գտա՞ր . . . :

Եւ վերջապէս ինչո՞ւ ինծի չնորհակալութիւն յայտնող պիւոսն իր քննիչ Ռոստոմը կը զրկէր ինչպէս ժամանակ

մանակին զրկած էր Գանարեանը Առաքելը հարցաքընելու, (այն Գանարեանը որ զէնքերը որ առաջ ծախուելուն կ'աճապարէր) տօքիւմանները հաւաքելու և երբ ես վատահութիւն չէի ունենար Ռոստոմի վրայ, պիւոօն կծու նամակաւ մը ինձ կ'ըսէր. «ապագան պիտի պարզէ թէ որո՞նք են անկեղծ և ճշմարիտ յեղափոխականները» :

Իմաստն ինքնին յայտնի է :

Ինչպէս որ Յ. Փափաղեանի յայտարարութեամբ 28 սնառուկի գերակատարները երեւան եղաւ և Վարդօն խաչագողութեան մակդիրին արժանացաւ. բայց քանի մը կէտեր մութ մնացին և չը կրցայ սառուգել թէ՝ 28 սնառուկ զէնքերու խակական արժէքը ո՞րչափ էր. ծախուած զէնքերու գրամներէն ո՞րչափը պիւոօն գացած էր. Վարդօնի, Սուաքելի, Կարապետի և այլոց իւրացուցած գրամներու գումարը ո՞րչափ էր :

Այս մութ մնացած կէտերը ստուգելու և հրապարակելու համար պէտք եղած ջանքերը ի գործ գրած էի և քանի մը օրէն ինդիրը լաւ մը պարզուելու հաւանականութիւն կար. բայց յանկարծ կօշկակար կարապետը (որ Ռումանիայէն Պուլկարիա փոխադրուած էր) սպանուեցաւ, սպանութիւնը ինքնին խորհրդաւոր էր. քանի որ ոչ ոճրագործները վնառուեցան և ոչ ալ ոճրագործները գտնելու ձեռնարկուեցաւ, խեղճ կարապետը կը թողուր կին մը և 5—6 անչափահաս զաւակներ՝ շտաթշուառ վիճակի մէջ :

Վերջապէս Կարապետի սպանութեամբ հետապնդած կէտերը յաւիտենական կերպով մութին մէջ թաղուած մնացին :

Իրաւունքի մէջ հրատարակութեանս շարքը վերջանալէն յետոյ այլեւս ամէն ոք լաւ ճանչցած էր Վար-

դօն իր իսկակական գոյնով : Բնական էր որ Վարդօն աւելի պիտի լարուէր ինձ դէմ և սլաքներ դէպի ինձ ուղղէր զիս վարկարեկելու, բայց շատ անդամ իր սլաքները հակառակ արդիւնք կուտային որով Վարդօն աւելի կը զայրանար :

Թիֆլիսի մէջ Մօակի խմբագրութեան նախաձեռնութեամբ յանձնախումբ մը կազմուած էր հանգանակութիւն լնելու Ռուսեւթքական սահմանագլխի վրայ հաւաքուած թրքահայ գաղթականներուն օգնելու. ուրոնք թշուառ, անօթի և հիւանդ վիճակի մը մէջ կը տառապէին :


Վառնայի մէջ քանի մը բարեկամներով օժանդակ մասնախումբ կազմեցի և սկսեցինք հանգանակութեան և թէ Խրաւունքի մէջ «կոչ» մը հրատարակեցի հրաւիրելով արտասահմանի հայութիւնը որ իր նպաստը չզանայ այդ թշուառ գաղթականներուն : Վարդօն սկսեց իր Նարծալ թերթով իմ հասցէիս լուտանքներ տեղալ և զգուշացնել ժողովուրդը չը մասնակցելու, ընդհակառակը ոչ թէ միայն Վառնայէն, այլ Պուլկարիոյ ուրիշ գաղաքներէն, Ռումանիայէն, Եգիպտոսէն և Սուտամէն սկսեցին նպաստներ զրկել մեզի ու մենք ալ Վառնայի մէջ թատերական ներկայացում մը տալով հազար գրամքէն աւելի գումար մը պատրաստեցինք :

Խրիմեանին գրեցի թէ դրամները որո՞նց պէտք է զրկենք. կջմիածնայ դիւմապետը Հայրիկի կողմէն մեզի չնորհակալութիւն յայտնելէն վերջ կը յանձնարարէր գրամները զրկել Կարսի Սուածնորդ Կիւրեղեան վարդապետին ու զրկեցինք :

Կարնոյ Սուածնորդ և գաղաքական ժողովը գիմած էին Վառնա գտնուող Կարնեցի վաճառական Գալուստ Սահմաթճեանին Կարնոյ երկրարժէն մնասուողներուն

համար հանգանակութիւն ընել . Սահաթճեան ի միջի այլոց ինձմէ ալ խնդրած էր որ մասնակցիմ հանգանակիչ մասնախումբին : Սիրայօժար ընդունեցի եղած առաջարկը և հազար քսան ֆրանք հաւաքելով կարնոյ արկածելոց զրկեցինք:

Վառնայի «Հայկական Ընթերցարան»ի անդամները պատիւ րրած էին ինձի ընթերցարանի վարչութեան անդամ ընտրել, ընդունած էի ինձի յանձնուած պաշտօնը . իսկ Վարդօն ինչպէս գաղթականաց ինդրոյ առթիւ նմանապէս և Կարնոյ արկածելոց և ընթերցարանի վարչութեան անդամակցութեանս առթիւ միշտ կը հարուածէր զիս, բայց ի զուր և անօգուտ և հետզետէ կը համոզուէր թէ . ևս տեղի տուողներէն չեմ և այլ եւս իր գրածները կարեւորութիւնէ զուրկ կը նկատեմ ու աւելի եռանդուն կերպով «որբախնամ»ի և «միութեան» գործերուն կ'աշխատիմ, ապացոյցն՝ որբախնամը որչափ որ Վարդօնի կողմէ Շարծաւմի մէջ կը հալածուէր ընդհակառակը անոր անդամներուն թիւը կը շատնար և «Միութեան յանձնախումբը» իր գործը - յառաջ կը տանէր և իր սովորական պատգ . ժողովը կը գումարէր :



Փ. ։ ՎԵՐԱԿԱՋՄԱՆԵՐՈՒ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ

Վերակազմեալները որ Սրբիարի վրայ կը հիանային և կը պաշտէին և ըստ իրենց կարծեաց Սրբիարը հայ ժողովուրդի «փրկիչ»ներէն մէկը պիտի ըլլար : Վերակազմեալները յանկարծակիի կուգան և լուրը իրենց երազ կը թուրի թէ , Սրբիարի ամենասիրելի և աչքին լոյսը եղող Վահէ Սրբութեան Ամերիկայէն Լոնտոն համնելով Սրբիարի թեւէն բոնած կեդրոնէն վանտած

ու իր քանի մը ընկերներով կեդրոնական վարչութեան աթոռները գրաւած էր : Երազ և երեւակայութիւն կարծուածը իրազութիւն էր Վերակազմեալներէն ստեղծուած էր «Վեր Վերակազմեալ» կամ «Արզուեան» կուսակցութիւնը : Եղածը ինձի զարմանալի չը թուեցաւ ես դեռ աւելիին կ'սպասէի:

Սրբիարի վանտուիլը տեղի կ'ունենար 1902ին : Սրբիարը Վենետիկ գնաց ու սկսեց Հայ Հանդէս անունով ամսաթերթ մը հրատարակել իր անձնական հաշտոյն :

Սրբիարը իր թերթով «օօլանտրենի խմբակ» կ'անուանէր Սրբուականները , այսինքն իր երբեմի սրբելի (՞՞) ընկերները , և միշտ կ'սպասնար նորանոր գաղտնափներ երեւան հանիլ :

Օրին մէկը յանկարծ լսուեցաւ թէ Վենետիկի մէջ Սրբիարը տեսորի ենթարկուած է , բայց տէսօրը վրիպած էր : Սրբիարը այդ տէսօրական գործողութիւնը կը վերաբերէր Սրբուականներուն և Հայ Հանդէսին մէջ կ'ըսէր «եղածները Վահէի թելագրութիւնը կամ զործնէ» : Հայ Հանդէսը բնական էր որ երկար կեանք չպիտի ունենար և պիտի դադրէր ու այնպէս ալ եղաւ . ու Սրբիարը Վենետիկէն հեռանալով Եգիպտոս գնաց :

Բարեկամներէն քանիներուն որոնց ծանօթ էր ներքին վիճակս . խորհուրդ կուտային և միանդամայն իրենց աջակցութիւնը կը խոստանացին որ կարգ մը ապրանքները Վառնայէն Շումլայ և Ռուսանուք տանիմ ծախեմ . գործ մը՝ ինչպէս որ Պետրոս անունով մէկը կ'ընէր : Բարեկամներուն այդ առաջարկը չնորհակալութեամբ ընդունեցի , քանի որ ունեցած գործէս կարելի չէր այնպիսի չահ մը ակնկալել և յուսալ որ կարենայի ընտանեացս օգնել :

համար հանգանակութիւն ընել . Սահաթճեան ի միջի այլոց ինձմէ ալ խնդրած էր որ մասնակցիմ հանգանակիչ մասնախումբին : Սիրայօժար ընդունեցի եղած առաջարկը և հաղար քսան ֆրանք հաւաքելով կարնոյ արկածելոց զրկեցինք :

Վառնայի «Հայկական Ընթերցարան»ի անդամները պատիւ րրած էին ինձի ընթերցարանի վարչութեան անդամ ընտրել, ընդունած էր ինձի յանձնուած պաշտօնը . իսկ Վարդօն ինչպէս գաղթականաց ինդրոյ առթիւ նմանապէս և կարնոյ արկածելոց և ընթերցարանի վարչութեան անդամակցութեանս առթիւ միշտ կը հարուածէր զիս , բայց ի զաւը և անօգուտ և հետզհետէ կը համոզուէր թէ . ես տեղի տուողներէն չեմ և այլ եւս իր գրածները կարեւորութիւնէ զուրկ կը նկատեմ ու աւելի եռանդուն կերպով «որբախնամ»ի և «միութեան» գործերուն կ'աշխատիմ , ազացոյցն՝ որբախնամը որչափ որ Վարդօնի կողմէ Շարծաւմի մէջ կը հալածուէր ընդհակառակը անոր անդամներուն թիւը կը շատնար և «Միութեան յանձնախումբը» իր գործը յառաջ կը տանէր և իր սովորական պատգ . ժողովը կը գումարէր :

~~~~~\*~~~~~

## Ժ. 2. — ՎԵՐԱԿԱՌՉՄԵԱԼՆԵՐՈՒ ՊԱՌԱԿՑՈՒՄԸ

Վերակազմեալները որ Սրբիարի վրայ կը հիանային և կը պաշտէին և ըստ իրենց կարծեաց Սրբիարը հայ ժողովուրդի «Փրկիչ»ներէն մէկը պիտի ըլլար : Վերակազմեալները յանկարծակիի կուգան և լուրը իրենց երազ կը թուի թէ , Սրբիարի ամենասիրելի և աչքին լոյսը եղող վահէ Սրբութեան Ամերիկայէն Լոնտոն համելով Սրբիարի թեւէն բանած կեդրոնէն վոնտած

ու իր քանի մը ընկերներով կեղրոնական վարչութեան աթոռները գրաւած էր : Երազ և երեւակայութիւն կարծուածը իրաղութիւն էր Վերակազմեալներէն ստեղծուած էր «Վեր Վերակազմեալ» կամ «Սրբութեան» կուսակցութիւնը : Եղածը ինձի զարմանալի չը թուեցաւ ես դեռ աւելիին կ'սպասէի :

Սրբիարի վոնտուիլը տեղի կ'ունենար 1902ին : Սրբիարը Վենետիկ գնաց ու սկսեց Հայ Հանդէս անունով ամսաթերթ մը հրատարակել իր անձնական հաշուոյն :

Սրբիարը իր թերթով «Տօլանքրբի խմբակ» կ'անուաննէր Սրբուականները , այսինքն իր երեխնի սիրելի (՞՞՞) ընկերները , և միշտ կ'սպասնար նորանոր գաղտնիքներ երեւան հանել :

Օրին մէկը յանկարծ լոււեցաւ թէ Վենետիկի մէջ Սրբիարը տեռօրի ենթարկուած է , բայց տէռօրը վրիպած էր : Սրբիարը այդ տէռօրական գործողութիւնը կը վերագրէր Սրբուականներուն և Հայ Հանդէսին մէջ կ'ըսէր «Եղածները Վահէի թելագրութիւնը կամ զործնէ» : Հայ Հանդէսը բնական էր որ երկար կեանք չպիտի ունենար և պիտի դադրէր ու այնպէս ալ եղաւ , ու Սրբիարը Վենետիկէն հեռանալով Եգիպտոս գնաց :

Բարեկամներէն քանիներուն որոնց ծանօթ էր ներքին վիճակս , խորհուրդ կուտային և միանդամայն իրենց աջակցութիւնը կը խոստանային որ կարգ մը ապրանքները Վառնայէն ծումլայ և Ռուսանուք տանիմ ծախեմ , գործ մը՝ ինչպէս որ Պետրոս անունով մէկը կ'ընէր : Բարեկամներուն այդ առաջարկը չնորհակալութեամբ ընդունեցի , քանի որ ունեցած գործէս կարելի չէր այնպիսի շահ մը ակնկալել և յուսալ որ կարենայի ընտանեացս օգնել :

Վառնայէն Շումնելայ և Ռուսճուք փոխազրելիք գլխաւոր ապրանքներս նարինջ և լիմոն էին ավանի մը անդամի երթեւեկութիւններէս քանի մը հարիւր ֆրանքի շահ գոյացած էր և կը շարունակէի :

Ապրանքներս հազիւ թէ Ռուսճուքի մթերանոցը լեցուցած էի , լսեցի որ մէկ օր առաջ Ռուսմանիայէն ահագին քանակութեամբ նարինջ և լիմոն բերած և յարմար գինով մը Ռուսճուքի մէջ ծախած են արգէն :

Ապրանքներս Ռուսճուք հասած օրը խանութներէն և ոչ մին ապրանքի պէտք ունէին , ուրեմն ստիպուած էի սպասել մինչեւ օր հրապարակի վրայ գանուած ապրանքները սպասէին . քանի որ Վառնայ վերադարձնել կարելի չէր և թէ անօգուտ՝ քանի որ Վառնայի ու Շումլայի հրապարակը նարինջով ու լեմոնով լեցուն էր : Ռուսճուքի մէջ սպասել պարտաւորուած էի բայց դժբախտութիւնս չէր սպասէր , ունեցած ամրող նարինջներս և լիմոններս փատած էին , 20 ֆրանքէն աւելի կառքերու վարձք վճարեցի փատածները Դանուբ գետը թափելու համար : Որով մինչեւ այդ օրը շահածներս վրայ տալէն ի զատ քանի մը հարիւր ֆրանք ալ տալիքի ներքեւ մնացի :

Վերջին ծայր չքաւորութեան մէջ կը տապլտկէի և վհատութեան հոսանքին հնթարկուած էր բայց առանց յուսահատելու կ'երազէի դիմաւորել . օր մը՝ որ անցեալս մոռնայի միշտ ինքզինքս կը միսիթարէի ըսելով պէտք է «սպասել եւ յուսալ»:

Ստիպուած էի ամսական 30 ֆրանքով օրական 8—9 ժամ չարաշար աշխատութեամբ ծառայել վաճառականի մը քով , բարեկամներս ցաւ ի սիրտ կը զարմանային թէ , ինչպէս օրական մէկ ֆրանքով կ'ապրէի Վառնայի պէս տեղ մը :

Գործովս զբաղած էի պուլկար մը նամակ մը տուաւ ձեռքս : Նամակը գրած էր Գարեգին Զիթճեանը . կը ինդքէր որ շուտով իրեն քով երթամ , մինչեւ իմ երթալս ոչ օթէլէն զաւրս պիտի ելնէր և ոչ ալ մէկու մը պիտի երեւնար :

Խոդրեցի որ գործս ուրիշի մը յանձնին , որովհետեւ ստիպուած էի երթալ , երի արտօնեցին իսկոյն ուղղուեցայ գէպի Զիթճեանի կեցած օթէլը :

Ճամբան կը մտածէի , Ամերիկայէն Զիթճեան Վառնա եկած է և առանց ոչ ոքի երեւնալու կ'ուղէ նախ զիս տեսնել , ինքը «Վեր Վերակազմնաւալ», Ամերիկայի Վերակազմնաւներու հողին , աէր եւ տիբականը . Զիթճեանի հետ վազուց թղթակցութիւնս դադրեցուցած եմ և ինքը լաւ գիտէ որ իրենց հետ հրապարակաւ յարաբերութիւնս խղելէն վերջ Դիմակաւորներ հրատարակեցի : Գիտէի և լած էի որ իրենք վազուց զզացած էին ինծի հետ այդ կերպ վարուելուն : Կ'ենթագրէի թէ թերեւս Զիթճեանը եկած է իրենց հետ հաշտուելու համար բանակցիլ : Արոշեցի բացարձակապէս մերժել այդ տեսակ առաջարկ մը : Անձամբ ծանօթչէինք . սովորական խօսակցութիւններէն վերջ Զիթճեանը իր գիտաւորութիւնը պարզեց , որմէ կ'երեւէր որ իր անձի ապահովութեան համար իմ պաշտպանութիւնս կ'ուղէր քանի մը օր Վառնա մնալուն համար :

Զիթճեանի առաջարկին վրայ երկար չմտածեցի . որովհետեւ ինդիրը շատ որոշ էր ինձ համար : Գաղաքարի և սկզբունքի հակառակորդս եկած ինծի ապաստանած էր , եթէ մերժէն . ըրածս պարզ տմարդութիւն և վատութիւն պիտի ըլլար , ուստի պատասխանեցի :

Զեր առաջարկին ընդունելէս առաջ՝ կարծեմ նախ պէտք է գիտնամ թէ՝ ի՞նչ ըրած էք կամ պիտի ընէք

որ իմ պաշտպանութեանս և տալիք ապահովութեանս կը կարօսիք :

— Ոչինչ ըրտծ չեմ, եկած եմ հսս քանի մը գասաւ խօսութիւններ ընելու «միութեան» կամ «համերաշ խութեան» մասին, ինձի վասահեցուցին որ այդ գործին համար ձեր աջակցութեան և պաշտպանութեան անհրաժեշտ պէտք ունիմ. ահա ես կ'ուզեմ իմանալ այս մասին ձեր արամադրութիւնը և կամքը, պիտի



Գարեգին Զիրնեան

թոյլատրէք, եթէ ոչ տռանց ոչ սքի երեւալու վաղ առաւօտ կը մեկնիմ վասնայէն.

— Զեզի ըստածները ճիշտ է, ես ձեզ ոչ աջակցութիւնս և ոչ ալ պաշտպանութիւնս կը զլանամ պայմանաւ որ միայն «միութեան և համերաշխութեան» մասին

խօսիք, ախուր և ցաւալի անցնալի մասին առանց բառ մը իւկ արտասանելու :

— Վատահ եղիք որ անցեալի մասին բառ մը իսկ չպիտի արտասանեմ, թերեւս լսած էք որ ես ձեր և մերիններուն մէջ անցած դարձածին կարող էի տարբեր կերպարանք տալ եթէ երբեք երկուստեք չաճապաշ բէիք :

Զիթձեանի խօսքն ընդհատելով, ըսի .

Կը ինդրեմ որ այդ մասին չը խօսիք ինծի հետ, որովհետեւ ես անդառնալի կերպով որոշած եմ այդ ինդիրները չը պրպաել :

— Այդ մասին արդէն վերջէն պիտի խօսիմ ձեզի հետ : Ուրեմն ըսել է գասախօսութեանս մասին կ'աշ պահովցնէք զիս :

Բացարձակապէս, և կրնաք բոլորովին վատահ ըլլալ :

Վառնայի մէջ ամենէն նշանաւոր սրտնն վարձեցի, երկու անգամ Զիթձեանը խօսեցաւ Հմայեակ Խուշպուլեանի հետ, չափէն աւելի ունկնդիրներ կ'ունենայինք, որովհետեւ Զիթձեան խօսելու մասին հոչակաւոր էր, թէեւ Խուշպուլեան ալ շատ լաւ կը խօսէր և կը թիւթէր իր ունկնդիրները : Բանախօսութեանց ես կը նաւ խագահէի :

Զիթձեանը քանի մը անգամներ փորձեց իմ և իրենց մէջ եղած անջրապետը վերցնել մանաւանդ քանի որ Արփիարը իրենց մէջէն վանտած էին : Ես բացարձակապէս մերժեցի այդ մասին խօսիլ և իրեն հասկցնելով թէ, Վահէն ալ Արփիար մըն է, և ես բնաւ տրամադիր չեմ անցեալով հետաքրքրուելու, մանաւանդ որ «Միութեանական յանձնախութեր» կազմած ենք, մեր նպատակն է նախ մաքրագործում և ապա «միութիւն»ը. հակառակ պարագային ձնշում պիտի բանե-

յընենք կուսակցութեանց վրայ որ միանան կամ գէթ համերաշխութեամբ գործեն : Եթէ երբեք չը յաջողինք նորէն Հնչակեան եմ :

Զիթձեան առաջարկեց որ Միութենականներս միանք իրենց հետ քանի որ վստահ չենք թէ մեր ձեռնարկին մէջ պիտի յաջողինք :

Եթէ երբեք Միութենականներիս լուծուիլ պէտք ըլլայ ամենէն առաջ ես կ'երթամ մեր Հնչակեան կուսակցութեան մէջ կը մանեմ որ հոս մասնաճիւղ ունին և քանից ինձմէ ինդրած են, և կրնամ Միութենականներէն շատեր հետո առնելով մասնաճիւղին մէջ տանիլ : Կը ինդրեմ աւելի լաւ կ'ընէք որ ասկէց վերջ բնաւ առիթ չտաք որ անցեալի մասին խօսինք :

Երրորդ բանախօսութեան առաջին անգամ Խուշպուլեան խօսեցաւ : Զիթձեան 20 վայրկեան խօսելէն վերջը սկսեց իր սլաքները անուղղակի կերպով նազարբէկին ուղղել : Ես սկսեցի զինքը զգուշացնել, իսկ Զիթձեան նորէն կը շարունակէր և ես նորէն զինքը զգուշացուցի . ունկնդիրներու մէջ գտնուող Հնչակեաններ այլեւս սկսեցին իրենց նստած տեղերէն քրթմնջել և դէմքերնին թթուեցնել . Զիթձեան սկսեց աւելի բաց խօսիլ ես հոսանքն գուշակելով և տեսնելով որ Զիթձեան չզգուշանար և չանսար ըրած դիտողութեանցս աւելի ուժեղ կերպով զինքը զգուշացուցի , և ահա ժողովրդեան մէջէն Հնչակեաններ սկսեցին ձայն բարձրացնել և պատրաստուիլ բեմին վրայ խուժել , ես իսկոյն Զիթձեանի խօսքը ընդհատելով բանախօսութիւնը վերջացած յայտարարեցի : Շատ բնական էր որ Հնչակեանները, Վերակազմեանները և Միութենականները իրար խառնուէին և ծեծկուուք յառաջ գար և եկաւ ալ :

քաշել ու ծեծել , բայց քանի որ սկիզբէն այդ ապահովութիւնը տուած էի Զիթձեանին՝ չը թողուցի որ ծեծեն : Բազմութիւնը քիչ մը քաշուելէն վերջ Զիթձեանը հետո առած մնացած բազմութեան մէջէն դուրս ելայ առանց որ և իցէ միջադէպի մը :


Բնական էր որ քիչ մը սառնութիւն յառաջ պիտի գար իմ և Զիթձեանի միջեւ . քանի որ կ'ուզէր Հնչակեանութեան կամ նազարբէկի մասին խօսիլ այնպիսի ժամանակ մը երբ անոնցմէ մէկը չկար որ ընդդիմախօսէր իրեն դէմ , կարելի՞ էր միթէ որ անգամ մ'ալ հաւանէի Զիթձեանի բանախօսութիւն ընելուն . Զիթձեան որչափ որ ինդրեց մերժեցի , և որոշեցի որ այլեւս բանախօսութիւն չըլլայ :

Զիթձեան անօւղղակի կերպով ինձ յայտնեց թէ Կովկաս անցնիլ կ'ուզէ . քանի որ փորձով տեսայ ես հաւատացած էի և գիտէի թէ հոն ալ նազարբէկի մասին պիտի խօսէր : Ես բարեկամաբար խորհուրդ տուի որ Կովկաս չերթայ և իր կեանքը չը վտանգէ . Զիթձեան խոստացաւ չերթալ , կեղծած էր . . . : Քանի մը օրէն վերջ լսեցինք որ Զիթձեան Օտեսայ հասնելէն քանի մը օր վերջ զինքը սպաններ են . . . :

Թող չը կարծուի թէ Զիթձեանի սպանութիւնը եղբայրասպանութեան նոր թուական մը կը բանար , ոչ , անկէց առաջ այդ տիտուր և ցաւալի դէպքերը շատ տեղի ունեցած էին . գոնէ մենք արտասահմանի մէջ այդ կոկըծալի և վրդովեցուցիչ լուրերը առնելու դժբախտութիւնը ունեցած էինք . կ'զգայինք և այդ դառնակը վիշտերով կը գալարուէինք , բայց ի՞նչ օգուտ որ այդ ցաւալի դէպքերուն վերջ առաջ շատ դժուար էր և թէ անկարելի :

Թերեւս ընթերցողները կը փափաքին որ այդ ցաւալի

գէպքերու մանրամանութեանց մէջ մանամ և մասամբ  
այդ խժգութիւնները նկարագրեմ, թէեւ ժամանակին  
այդ ցաւալի եղբայրասպանութեանց առթիւ կազմուած  
միթինկներուն մէջ խօսած ու նախագահած եմ և թէր-  
թէրու մէջ գրած ու շատ խիստ կերպով ոճրագործները  
դատապարտած եմ. բայց այժմ չեմ ուզեր և բոլորովին  
կը հրաժարիմ այդ ողբալի և սարսուազդեցիկ տեսա-  
րաններու նկարագրութիւններ ընելու, որովհետեւ չեմ  
կարող. սիրտս չպիտի տոկայ և ձեռքս չպիտի զօրէ  
զրիչս շարժելու այդ խոշոր սեւ տառերը շարժելու.  
ուսափ ես այդ ժիուր, սրանմիիկ ու ազգասպան տե-  
սարաններու վրայ կը քաշեմ սեւ վարագոյր մը, ինչ-  
պէս արդէն ժամանակին սեւ հողը ծածկած է այդ զո-  
հերու ոսկորները . . . . .



## ՖԶ. — ՄՐՏԱՃՄԼԻԿ ՏԵՍԱՐԱՆ

Օրերը կ'անցնէին ամիսները կը սահէին և տարինե-  
րը իրենց շրջանը կը բոլորէին: Բոնապետութեան ճի-  
րանէն և դժոխային կեանքէն ազատուելով որ կարծեր  
էի և կը յուսայի թէ այդ ազատութեանս շրջանին մէջ  
նոր կեանք ապրելով նոր կորով ու ոգեւորութիւն մը  
ստամալով գոնէ ինքզինքս հանգիստ պիտի զգայի,  
այս յոյսիս նշոյները ալ ազօտել կ'կոէր ու արեգական  
մայրամուտի նման սիրտս ու հոգիս մռայլութեան մէջ  
թագուած՝ գերբնական ոյժ մը զիս կը մղէր ինքզինքս  
յուսահատութեան գիրկը նետել: Այս պարագան այն-  
չափ որոշ ու այնչափ վճիռ էր որ նոյն խել բացի ինձ-  
մէ ընկերներս և բարեկամներս խել կը տեսնէին և կը  
զգային. խել ես այդ ամէնքը ինկատի ունենալով և

իմ կաշիիս վրայ կրելով կը յամառէի. կը դիմադրէի ու  
կ'անգոսնէի, վերջապէս միշտ յուսահատութիւնէն ճառ-  
զպրելով կը փախչէի. ինչպէս բարեկամներուու՝ ինձի  
ալ զարմանալի կը թուէր ընթացքս. բայց բնականօրէն  
կը յամառէի կը տոկայի և չէի ուզեր ընկճուիլ և պար-  
տուիլ, եթե երբեք նեցուկ մը ունէի՝ ուրիշ բան չէր,  
եթէ ոչ լոկ ՅՈՅՍ մը, ուրիշ ոչինչ:

Յարեկամներէս շատերը զործունէութեանս և ճար-  
պիկութեանս վսասան և կասկած մը չունէին, բայց ի՞նչ  
օդուտ քանի որ պէտք ըլլալիք ճիզն ու ատաղճն կը  
պակսէր, այդ սրատակից բարեկամներէս Սիրական Եղիկ-  
եան (Վերակազմեալ) գաղափար մը կը յլանայ իրենց  
շուկային մէջ ինձի համար փոքրիկ զործ մը պատրաս-  
տել տալու և կ'ուզէ հաւանաթիւնս առնել, Սիրական  
երբ գործի իսկութիւնը և յաջողութեան ապահովու-  
թիւնը պարզեց և ուզեց հաւանաթիւնս առնել. պա-  
տասխանս եղաւ քմծիծաղ մը և հեղնական ժպիս մը:

Եղիկեան կէս մը վիրաւորուած ուզեց պատճառն  
իմանալ և ես խուլ հասաչ մը վերջ իրեն ըսի:

Պատրաստ եմ ընելու և յաջողելուու ալ վստան  
ինչպէս որ ինքդ ալ կը վկայէս. պատրաստակամութիւնս  
և յաջողութեանս վստանութիւնը ի՞նչ կ'արժէ, (քիչ  
մը սրտարեկ) քանի որ ամենէն կենսականը կը պակսի,  
ուր է զրամ. զրամ չունիմ:

— Ես և մէկ երկու բարեկամներ քեզի փոխառու-  
թիւն մը կ'ընենք վերջէն կը վճարեն. բառւ:

Ուրեմն ամենայն սիրով և շնորհակալութեամբ  
կ'ընդունիմ առաջարկու, ըսի:

\* \*

Սկիզբէն զործը շատ անհան ձեւով մը սկսեցինք:  
արձարանի մը 1/4 մասը առաջակամներով զատեցինք. և  
սկսեցի ուտելիքի վերաբերեալ հաց և այլն ծախել.

քեզ վերջ զործին կցեցի նաեւ ծխավաճառութիւն և քանի մը տմիս անցնելէն վերջ զործի յառաջդիմութիւնը զգալի կերպով աչքի կը զարնէր այնպէս որ պղտիկ աշակերտի մը կամ երկրորդի մը պէտք զգալի կը դառնար : Խորհեցայ զաւակներէս մին Վառնա բերել , բայց վերջէն խորհեցայ թէ աւելի լաւ կը լինէր ընտանիքս Վառնա փոխադրել և բարեկամներս ալ հաւանեցան այդ սրոշմանս : Խսկոյն Վան զրեցի , բայց շատ դժուար էր բանապեառութեան այդ շրջանին ընտանիքի մը Վանէն Վառնա փոխախրստիլը . վերջապէս գրեցի իրենց որ աշխատին յաջողիլ Վանէն դուրս ելլել :

Ընտանիքիս փոխադրութեան մասին երբ սկսեր էի իրենց հետ թղթակցիլ , այդ օրերը ստամոքսի մէջ խիթ մը յառաջ եկած էր , թէեւ սկիզբէն կարեւորսւթիւն չը տուի . բայց հետզհետէ սկսեց սաստկանալ այնպէս որ ստիպուեցայ բժիշկի դիմել : Երբ Վանէն 1904 Յունիս 12 թուակիր նամակն ստացայ որ յաջողած էին ինչ ինչ պատրուակներով և կաշտոքներով Պարսկաստան երթալու համար անցագիր մը ձեռք բերել և քիչ օրէն ճամբայ պիտի ելնէին դէպի Վառնա գալու . արդէն ստամոքսիս տկարութիւնը ստատկացած էր և օր ըստ օրէ կը ծանրանար : Այդ տկարութիւնս շատ բնական և անցեալի թշուառ ապրելուս հետեւանքն էր որ ստամոքսս խանգարած և քար ու քանդ ըրած էր :

Վառնայի ամինէն նշանաւոր բժիշկն էր որ կը դարձանէր զիս , բայց ինչ օգուտ որ օր ըստ օրէ տկարութիւնս կը ծանրանար և գրեթէ երկար ապրելու յոյս մը չունէի , ինչպէս չունէր նաեւ բժիշկը :

Երախտապարտ էի Ս . Մելիտոնինին և քանի մը ընկերներուս որ տկարութեանս պատճառաւ փոխն ի

փոխ խանութիս զործերուն կը հակէին , հետզետէ որ ժամապատ կ'ըլլայի , որավհետեւ կաթէն ի զատ ուրիշ բան ուտելու արգիլուած էր :

Ճարահատեալ ստիպուեցայ նամակով մը ընտանիաց իմացնել որ Վանէն չը մնկնին և սպասեն մինչեւ իրենց գրեմ : Նամակը գրելէս 4 օր վերջ իրենցմէ նամակ մը առի որ Վանէն մեկնած էին : Եւ քանի մը օր վերջ ալ Պարսկաստանէն նամակ մը առի որ կ'ըսէին .


Ավերջապէս շատ տաժանելի և վտանգաւոր ճանապարհով մը հսու հասանք : Թէեւ իսկոյն ճամբայ պիտի ենէիք դէպի Վառնա գալու , բայց ուսւս կառավարութիւնը բացարձակապէս արգիլած է հայերուն իր սահմանէն ներս մանել կամ Ռուսաստանէն անցնելով արտասահման երթալ . ուստի ստիպուած ենք հս սպասել մինչեւ որ թուլտուութիւն ըլլայ ուռսական սահմանէն ներս մանել և Վառնա գալ» :

Ընտանիքիս այդ նամակը լոխոտի հարուած մ'էր կարծես որ զլխուս իջաւ . իրենք Պարսկաստանի մէջ պիտի սպասէին Ռուս կառավարութեան թուլտուութեան . իսկ ես Վառնայի մէջ հիւանդութեամբս կը տառապէի :

Հիւանդութիւնս շատ արագ կը քալէր ինչպէս որ բժիշկը ըսած էր բարեկամներուս և Խուշաբութեանին որ ուշի ուշով կը հետաքրքրուեր իմ հիւանդութեանս . բայց բարեկամներս այդ մասին վերապահութեամբ կը վարուէին ինծի հետ , իսկ ինծի համար այդ վերապահութիւննին նշանակութենէ զուրկ էր . քանի որ օրէ օր կ'զգայի որ պէտիս կ'սպասին ոսկոր ու մորթ կը դառնայի :

Թէեւ բարեկամներէս շատերը զիս կը մեղաղրէին որ այդ վիճակիս մէջ անձնական գործիս ուշի ուշով

կը հետեւէի : չեի ուզեր հիւանդաւթեանս պատճառաւ  
որբախնամք, ինձ վերաբերելիք գործերու մէջ դերանալ  
ինչպէս նաեւ «Մաւթեան յանձնանաւմբ»ի գործերուն :



«Միա քենական յանձնանաւմբ»  
պատճառաւունեւ

և փափաքած էի որ այդ տարրունն պատգամաւորական  
ժողովն ու վառեա գումարուի և զումարուեցաւ :

Թերեւս իմ այդ լնթացքս շատերէ քննադատուէր  
և չափազանցութիւն ու պարսաւելի նկատուէր, բայց  
կարծես թէ կուզէի փափաքիս գոհացում տալ և կեան-  
քիս մնացած օրերուն մէջ գործիս և պաշտօնիս կառ-  
չած մնալ, մանաւանդ «Որբախնամ»ը որուն վրայ  
պարզապէս կը գուրգուրայի :

Վարձած և լնտանեացս համար պատրաստած տան  
մէջի սենեակներէն միոյն մէջ մահճակալիս վրայ յու-  
ռահատ վիճակի մը մէջ պառկած էի : Այլեւս խանութս  
ստիպեալ ընկերներուս և մասնաւորապէս Մելիսսո-  
եանին խնամքին յանձնած էի . իսկ ամբողջ մտած-  
մունքս կեդրոնացուցած էի լնտանեացս շուրջ, կը  
մտածէի գրել իրենց, բայց ի՞նչ գրէի, Պարսկաստանէն  
այլեւս Վան վերադառնալ անկարելի էր և ոչ ալ կա-  
րող էին Ռուսաստանի ճամբով Վառնա գալ :

Գիշերները ստամոքսիս ցաւէն չէի կարող շատ քնա-  
նալ : կը մտածէի, անշուշտ օր մը Ռուս կառավարու-  
թիւնը պիտի թոյլատրէ և զաւակներս ճամբայ պիտի  
ելնեն գէպի Վառնա այն յոյսով թէ՝ 20 տարի վերջ  
իրենց հայրերնին տեսնելով կարօտնին պիտի յագեցնեն,  
այն դժբախտ հայրերնին որ իր զաւակները չէր ճանչնար  
և ոչ ալ իրենք իրենց հայրը կը ճանչնային : Զաւակներս  
բնականաբար զիս տեսնելու և 20 տարուան իրենց  
կրած անտանելի թշուտութենէն ազատուելու մտա-  
գրութեամբ և յոյսով Վառնա պիտի համեմին . աչքեր-  
նին գէպի քարափիր պիտի յառէին պիտի փնտուէին և  
սպասէին որ իրենց հայրը իսկոյն փութար զիրենք իր  
լանջքին մէջ առնելով կործքին վրայ սեղմէր, գգուէր  
և համբուրէր . . . . .

Ահ այլեւս անկէց աւելի սրտաձմլիկ և սարսոազ-  
գեցիկ աւեսարան մը ո՞վ կրնար երեւակայել, երբ զա-

ւակներուս այդ սրտատրովի փնտուտուքէն և սպասումէն վերջ, ստիպեալ պիտի գտնուէր մէկը որ տխուր և ցաւալի ծառայութիւն մը պիտի ընէր ցոյց տալով այն ճամբան ուրկից քանի մը օր առաջ տարած էին իրենց հօր գագաղը, և այն վայրը ուր թաղուած է իրենց հայրը վերջապէս տեղ մը՝ ուր կը գտնուէր իրենց փնտուած հօր ցուրտ գերեզմանը . . . . կէս գիշերը անցած էր որ այս մտածմանց մէջ ընկզմած էի, այլեւս չը կրցաց տոկալ կամքէս նուաճուած և կիրքէս յաղթուած էի, սրտիս խորերէն պոռթկացող հառաջնեներու և աչքերէս վաղած յորդ արտասութեներու հետ սկսեցի բացագանչութեամբ ողբալ և կակծալ թող չիգան թող չիգան պօռալ . . . :

Գիշերուան այդ պահուն տանս տէրը իսկոյն անկողնէն ցատկած և եկած քովս կեցած էր, կ'աղաչէր և կը պաղատէր իր արտասուաթոր աչքերով կ'ուզէր եղածն իմանալ, իսկ ես միշտ գալարուելով կը բացագանչէի. ա՛խ զաւակներս թող չիգան թող չիգան և իմ գերեզմանս թո՛ղ չը տեսնեն . . . :

Տանուտէրը լալով կ'աղաչէր կը խնդրէր և զիս սրտալին գու միսիթարել կ'ուզէր, բայց ես ինչո՞վ և ինչպէս միսիթարուէի քանի որ դէպի գերեզման կ'երթացի. մազերս կը փետաէի և գլուխս կը ծեծէի, կ'անիւծէի այն վայրկեանը որ յիմարութիւնը ունեցած էի գրել իրենց որ Վառնա գան. ինչո՞ւ իրենց թշուառութեան վրայ ուզեցի աւելցնել և բարդել այս անտանելի և անսփոփելի դժբախտութիւնը, ինչո՞ւ: Թո՛ղ գան կ'ըսէի՝ գոնէ գերեզմանս դատափեան իր պատիքը առած սիսալ քայլիս համոր, որովհետեւ յանցաւոր էի, դատապարտելի էի, որ զիրենք Վանէն Վառնա կանչեցի . . . :

Տանս տէրը լալով միշտ կը միսիթարէր զիս և կը յուսագրէր, իսկ ես այդ ոյժասպառ վիճակիս մէջ միշտ կը տապլտկուէի հոդնութիւն մը կ'զգայի, որովհետեւ երկու ամիսէն տւելի էր որ օրական միայն երկու գաւաթ կաթ եղած էր իմ ամբողջ սնունդս որով ոսկոր ու մորթ մնացած և կմախք մը դարցած էի . . . Արեւը մահճակալիս վրայ հասած էր երբ քունէս արթնցայ, յանկարծ յիշեցի թէ միշտ յուսահատութիւնը վանողներէն եղած եմ ինչո՞ւ կը տկարանամ. ո՛չ պէտք չէ ընկճուիմ և մինչեւ վերջի օրհասական բոպէն պէտք է տոկամ թերեւս անցնի այս ճգնաժամը: Այս լուս ու մունչ մտածմունքէս վերջ յանկարծ անկաղինէս ելայ և սկսեցի հագուիլ որ նոյնիսկ տանս տիրով զարմանք պատճառեց, որ սնարիս քով նստած էր: Ինքինքս սենեակէն գուրս ձգեցի և սկսեցի աննպատակ կերպով քալել. որովհետեւ չէի գիտեր թէ ո՞ւր պիտի երթամ. խանութս իսկ յիշողութեանս չէր գար. Ջիղերս սկսեցին թունալ ստիպուեցայ մեր տունէն քիչ մը հեռու գտնուած հասարակաց պարտէզի մէջի նստարանին վրայ նստիլ ու հանգչիլ, քանի որ քալելու ոյժս կը պակսէր: Քանի մը վայրկեան վերջ նորէն ստքի ելայ հազիւ թէ պարտէզին գուրս ելած էի. յուսահատ ընկերներէս մին հանդիպեցաւ որ չէր յուսար թէ երկար պիտի ապրիմ. որովհետեւ ինքը դեղագործ և քիչ շատ բժշկական արհեստին ծանօթ էր. իմ այդ վիճակովս փողոց գտնուիլս զարմանք պատճառած էր իրեն, քանի մը քաջալերական և խրախուսիսքերէն վերջ բարեկամաբար խորհուրդ տուաւ ինձ անգամ մը դիմել Տօքթ. Վարդանեանին որ ծովուլոգանքին պատճառաւ Սօֆիայէն Վառնա եկած էր. չնորհակալութեամբ իսկոյն համակերպեցայ, չէ՞ որ

բեկանուած նաւու մը մէջէն ծով ինկած կը լողայի  
և ցամաք ելնելու համար ազատարար լաստակ մը կը  
փնտռէի :

Տօքթ. Վարդանեան զիս յուսագրեց թէ չպիտի  
մեռնիմ և թէ իր ազնուութեան իրը ազացոյցն կրնար  
նկատուիլ որ այցեղին ստանալը մերժեց և վիճակիս  
տեղեկանալով մասնաւոր նամակ մ'ալ գրեց իր նախ-  
կին ծանօթ հրեայ գեղագործին որ թարմ դեղեր տայ  
և թէ աժան :

Տօքթ. Վարդանեան իրը ապահովութիւն ինձի  
կ'ըսէր .

«Քեզ գարմանող բժիշկը հիւանդութիւնդ հասկը-  
ցած չէ և թէ քեզ չափէն աւելի չարչրկած է և թէ  
իրաւունք ունէիր յուսահատելու , եթէ երբեք քանի մը  
որ ալ շարունակէիր դիմել այդ բժիշկին իսկապէս պի-  
տի մեռնէիր» ինքը վաստահաբար կ'ըսէր և կը յուսար  
թէ 15—20 օրէն վերջ զիս պիտի առողջացնէ :

Տօքթ. Վարդանի սոյն խօսքերը կարծես ելեք-  
տրական հոսանք մը ստեղծեց այդ թուլցած ջիղերուս  
մէջ ուրախութենէս լու սկսեցի և երախտապարտու-  
թիւնս ու չնորհակալութիւնս կը յայտնէի Տօքթօրին :

Տօքթ. Վարդանեան ազատարարս և փրկիչս էր  
այլեւս , քսան օրէն վերջ այլեւս ոյժի և կազդուրուե-  
լու գեղեր կը գործածէի : Քանի մը օր վերջ նախկին  
բժիշկս հեռուէն զիս տեսած և բարեկամներէս մէկէն  
ուզած էր հասկնալ թէ ի՞նչպէս և ո՞ր բժիշկի գարմա-  
նումով առողջացած եմ :

Հնտանեացս Վանէն մեկնիլը գրեթէ երեք ամսուան  
կր մօտենար , Ռուս կառավարութեան արգելքը դեռ  
վերջացած չէր : Ճարահատեալ կ'ստիպուին կեղծ ան-  
ցագրով , այսինքն իրը Ասորի և պարսկահայ սահմանը

անցնիլ և Օտեսայ հասնիլ : Անցագրի գործողութեան  
պատճառաւ 10 վայրկեան կա չանան սրով կ'ստիպուին  
15 օր Օտեսայ սպասել . սրովհետեւ 15 օրը անգամ մը  
վառնայի և Օտեսայի մէջ չոգենաւի երթեւեկութիւն  
կար : Թէ չոգենաւի 10 օր վերջ վառնա հասնիլը և  
թէ նայնինկ չոգենաւի վառնա համնելիք օրը այնչափ  
ծանր կշառած էր իմ վրայ որ գրեթէ 20 ապրուան քա-  
շած կարօտիս զիր համապատասխանէր :

Վառնայի այն բնիկերներս և բարեկամներս սրոնք  
տեղեկաւթիւն ունին սրոշած և հետաքրքրուած էին  
այն սրտածմիկ տեսարանին ներկոյ ըլլալ , սրովհետեւ  
գիտէին թէ ևս և զաւակներս զիրար չէինք ճանչնար :  
Շոգենաւին քարափ համնելուն ժամր սրոշ էր : Բարե-  
կամներս և բնիկերներս քարափ եկած կ'սպասեն եղեր ,  
իրենց զարմանալի կը թուի իմ քարափ չը գտնուիլս  
մանուանդ որ իրենցմէ քանիները գիտեն եղեր թէ իսա-  
նութիւն չեմ և խանութիւն գործը բարեկամիս մէկին  
յանձնած եմ : Անշուշա 1904 Սեպտ . 27ի օրը ինձի համար  
նշանաւոր թուական մը պիտի ըլլար . քտան տարի սպա-  
սած էի չէի ուզեր 20 վայրկեան եւս սպասել մընչեւ  
որ զաւակներս քարափ համնէին :

Բարեկամս սուսական աձէնթէն ինդրեցի որ  
իր մակոյկով զիս ալ չոգենաւ տանի . սրովհետեւ չո-  
գենաւին մէջ ճամբարդ մը մեռնելուն պատճառաւ քա-  
րափէն մակոյկով չոգենաւ երթալ արգիլուած էր : Ա-  
ճէնթը չոգենաւ ելս և իսկ ես մակոյկին մէջ չոգենաւի  
կողքէն քիչ հեռու կեցած գեղին դրօշակի վար առնե-  
լուն կ'սպասէի : Շոգենաւի եղերքէն երկու իրիտա-  
սարգներ եկան մակոյկին նայեցան , կարծելով թէ զա-  
ւակներուն Յակոր և Հայկ պօռացի , երիտասարդները  
առանց ուշագրոնթիւն խկ իդարցնելու հեռացան ներս

բեղէնները բերելու : Քսան վայրկեանի չափ սենեակին մէջ նստած լուռ ու մունջ իրարու երես նայելէն վերջ , տան տիկինը եկաւ ընտանեացս կրկին «բարով եկաք» և ինծի «աչքդ լոյս» ըսելէն վերջ լեզունիս բացուեցաւ և սկսեցինք խօսիլ :

Ընտանեացս տիրութեան պատճառը հետեւեալն եղած էր :

Զաւակներս երբ եկած մակոյկին մէջ զիս տեսած էին ու ես իրենց անունները արտասանած էի հասկած էին թէ ես պիտի ըլլամբ իրենց հայրը :

Առաջին անգամ Հայկը եկած էր . երբ վերադարձած և իր տեսածը պատճած էր մայրը և եղբայրը իր խօսքին հաւատք լնծայած չէին հետեւորար Յակոբը եկած նայած ու վերադարձած էր . դժբախտարար Հայկի ըստածները հաստատելու թէ իրօք ես կատարեալ թոքախտառի մը կը նմանիմ ոսկոր ու մորթ գարձած հազիւ թէ ոտքի վրայ կենալու ոյժ ունիմ եղեր և այդ վիճակովս հազիւ քանի մը օր պիտի ապրիմ . որչափ դժբախտ են եղեր որ իրենց հօր յուղարկաւորութեան ներկայ ըլլալու համար Վանէն Վառնա եկած են եղեր : Վերջակէս շատ զղջացած են եղեր որ Վանէն այդշափ երկար և տաժանելի ճամբարդութեամբ մը Վառնա հասած են եղեր . . .

Ես սկսեցի իրենց գրած նամակիս թուականէն սկսեալ մինչեւ այդ օրը գլխուս եկածները (այսինքն ինչպէս հիւանդանալս պուլկար բժիշկէն չարչարուիլս , կէս գիշերէն վերջ անկողնոցս մէջ լալս և Տօքթ . Վարդանեանին հանդիպիլս) մանրամասնաբար պատմել . ես պատմութիւնս լաղով սկսած էի և լաղով վերջացուցի և իրենք ալ լսեցին պատմութիւնս . . .

Երբ մահակալիս մէջ պառկած յուսահատական վիճակս կը պատմէի թէ զաւակներս Վառնա գալով երբ տեսնեն թէ հայրերնին արդէն մեռած է . արդեօք ի՞նչ ցաւալի գրութեան մը պիտի ենթարկուին և ո՞րչափ սոսկալի ցաւ պիտի պատճառէր իրենց հօր մահուան լուրը :

Յակոբը խօսքս ընդհատելով ըստաւ . եթէ մակոյկին մէջ կամ քարափ ելնելէն վերջ այդ լուրը մեզի տուած ըլլային , ես խկոյն ինքզինքս ծով կը ձգէի և կը խեղդուէի որպէս զի ոչ Վառնա մնայի և ոչ ալ Վան վերադառնայի : Հայկը ձայնակցեցաւ Յակոբին և ըստաւ . հապա՝ ես ի՞նչ պիտի ընէի , բնականաբար ես ալ ձիշտ քեզի պէս պիտի ընէի :

Ինչպէս որ նախապէս բարեկամներս ինծի ըստած էին , ահա ես ալ կ'զգայի թէ զաւակներս շուրջս առած կրած թշուառութեանցս և տառապանացս վերջ կուայի և կը յուսայի թէ 1904 թուակսնը հանգստութեանս սկզբնաւորութիւնը պիտի ըլլայ :

Խանութս ինծի համար նեղ էր այլեւս , որոշեցի սրճարանին կէսը խանութի վերածել : Քանի մը ամիս այդ վիճակով շարունակեցի . նորէն խանութս ընդարձակելու պէտք կ'զգայի որոշեցի ամրող սրճարանը խանութի վերածել :

Խանութս այլեւս իր կոկիկութեամբ և մաքրութեամբ Վառնայի մէջ որոշ կերպով աչքի կը զարնէր , և մրանգամայն ապրանաց դասաւորութեանց պատճառաւ նշանաւոր հանդիսացած էր , ինչ որ ընկերներուս և բարեկամներուս ու շատերու գովեստին և գնահատման արժանացած էր :

Զուղեցի այլեւս Հայկը իր մուճակագործութեան արհեստով զբաղեցնել տալ , Հայկը խանութս բերելէն վերջ Յակոբը ըստ իր փափաքին ազգային երկսու վարժարանին ուսուցիչ կարգել տուի :



## ԺԷ. - ԷՆՏԱՆԵԿԱՆ ԿԵՊՆՔՍ

Ամիսները անզգալաբար սահած էին և ես ալ կազդուրութ և բոլորովին առողջ կզգայի ինքզինքս :

Ընտանիքս և զաւակներս շուրջս հաւաքած ուրախ էի , միայն հանգստութիւն և երջանկութիւն կը պակ-

բեղէները բերելու : Քսան վայրկեանի չափ սենեակին մէջ նստած լուս ու մունջ իրարու երես նայելէն վերջ , տան տիկինը եկաւ ընտանեցս կրկին «բարով եկաք» և ինծի «աչքդ լոյս» ըսելէն վերջ լեզունիս բացուեցաւ և սկսեցինք խօսիլ :

Ընտանեացս տիրութեան պատճառը հետեւեալն եղած էր :

Զաւակներս երբ եկած մակոյկին մէջ զիս տեսած էին ու ես իրենց անուները արտասանած էի հասկցած էին թէ ես պիտի ըլլամ իրենց հայրը :

Առաջին անգամ Հայկը եկած էր . երբ վերադարձ և իր տեսածը պատմած էր մայրը և եղբայրը իր խոսքին հաւատք լնձայած չէին հետեւաբար Յակոբը եկած նայած ու վերադարձած էր . դժբախտաբար Հայկի ըստաները հաստատելու թէ իրօք ես կատարեալ թոքախտառի մը կը նմանիմ ոսկոր ու մորթ դարձած հաղիւ թէ ոտքի վրայ կենալու ոյժ ունիմ եղեր և այդ վիճակովս հազիւ քանի մը օր պիտի ապրիմ . որչափ դժբախտ են եղեր որ իրենց հօր յուղարկաւորութեան ներկայ ըլլալու համոր Վանէն Վառնա եկած են եղեր : Վերջապէս շատ զղջացած են եղեր որ Վանէն այդչափ երկա՛ր և տաճանելի ճամբորդութեամբ մը Վառնա հասած են եղեր . . . .

Ես սկսեցի իրենց գրած նամակիս թուականէն սկսեալ մինչեւ այդ օրը գլխուս եկածները (այսինքն ինչպէս հիւանդանալս պոլիար բժիշկէն չարչարուիլս , կէս գիշերէն վերջ անկողնոյս մէջ լալս և Տօքթ . Վարդանեանին հանդիպիլս) մանրամասնաբար պատմել . ես պատմութիւնս լալով սկսած էի և լալով վերջացուցի և իրենք ալ լսեցին պատմութիւնս . . . .

Երբ մահճակալիս մէջ պառկած յուսահատական վիճակս կը պատմէի թէ զաւակներս Վառնա գալով երբ տեսնեն թէ հայրերնին արդէն մեռած է . արդեօք ի՞նչ ցաւալի գրութեան մը պիտի ենթարկուին և ո՞րչ չափ սոսկալի ցաւ պիտի պատճառէր իրենց հօր մահուան լուրը :

Յակոբը խօսքս ընդհատելով ըստաւ . եթէ մակոյկին մէջ կամ քարափ ելնելէն վերջ այդ լուրը մեզի տուած ըլլային , ես խկոյն ինքզինքս ծով կը ձգէի և կը խեղւդուէի որպէս զի ոչ Վառնա մնայի և ոչ ալ Վան վերադառնայի : Հայկը ձայնակցեցաւ Յակոբին և ըստաւ . հապա՝ ես ի՞նչ պիտի ընէի , բնականաբար ես ալ ճիշտ քեզի պէս պիտի ընէի :

Ինչպէս որ նախապէս բարեկամներս ինծի ըստած էին , ահա ես ալ կ'զգայի թէ զաւակներս շուրջս առած կրած թշուառութեանցս և տառապանացս վերջ կուտայի և կը յուսայի թէ 1904 թուակմնը հանգստութեանս սկզբնաւորութիւնը պիտի ըլլալ :

Խանութս ինծի համար նեղ էր այլեւս , որոշեցի սրճարանին կէսը խանութի վերածել : Քանի մը ամիս այդ վիճակով շարունակեցի . նորէն խանութս ընդարձակելու պէտք կ'զգայի որոշեցի ամրող . սրճարանը խանութի վերածել :

Խանութս այլեւս իր կոկիկութեամբ և մաքրութեամբ Վառնայի մէջ սրոց կերպով աչքի կը զարնէր , և միանգամայն ազրանաց դասաւորութեանց պատճառաւ նշանաւոր հանդիսացած էր , ինչ որ ընկերներուս և բարեկամներուս ու շատերու գովեստին և գնահատման արժանացած էր :

Չուզեցի այլեւս Հայկը իր մուճակագործութեան արհեստով զբաղեցնել տալ , Հայկը խանութս ըերելէն երկուով վերջ Յակոբը բատ իր փափաքին ազգային երկուով վարժարանին ուսուցիչ կարգել տուի :

### Ժ. - ԿՆՏԱՆԵԿԱՆ ԿԵՍՆՔՍ

Ամիսները անզգալաբար սահած էին և ես ալ կազդուրուած և բոլորովին առողջ կզգայի ինքզինքս :

Ընտանիքս և զաւակներս շուրջս հաւաքած ուրախ էի , միայն հանգստութիւն և երջանկութիւն կը պակ-

սէր լնծի կամքէս անկախ պատճառներով , որովհետեւ գաղթականութեան մէջ օտար երկինքի և աստղերու ներքեւ կորելի չէր սրտի հանգստութիւն ունենալ . իսկ երջանկութիւն միայն կարելի էր այն ատեն երբ հայրենիքի մէջ ազատ , ապահով և անկաշկանդ կեանք մը ապրէինք . . . :

Ես արդէն վաղուց համոզուած էի թէ . Վարդօն երկար ատեն Գաշնակցութեան մէջ չպիտի մնար . վերջապէս օր մը պիտի արաւքուէր :

Գիտէի օր Ֆիլիպէի մէջ գումարուած էր Գաշնակցութեան շրջանակային պատգամաւորական ժողովը . ինձ նման շատերը հետաքրքիր էին այդ ժողովի վերջանալուն և առաջ որոշումները իմանալու . Մեր հետաքրքրութեան վերջը եկած էր :


Ժընէվի արեւմտեան պիւոսն Վարդօյէն պահան չած էր իր քով գտնուած 11313 ֆր. Իսկ Վարդօն 1905 Յուլիս 2ին Շարժումի մէջ կը հրատարակէր թէ այդ գրամմերը չպիտի յանձնէ պիւոյին . պատրուակելով թէ գրամմերը պիտի յանձնէ Գաշնակցութեան բարձր և իրաւասու մարմնին : Քանի որ Վարդօն կը պատկանէր Պալքանեան կ. Կոմիտէին , Ֆիլիպէի մէջ պատկանէր Պալքանեան կ. Կոմիտէին , Ֆիլիպէի մէջ գումարուած պատգամաւ որական ժողովը որոշած էր գրամմերը . կնիքը և այլ կուսակցական գոյքերը Վարդօյէն առնելէն վերջ դինքը Գաշնակցութենէն արտաքսել :

Պատգ . ժողովը վերջանալէն յետոյ Ֆիլիպէին Պիօնեան պաշտօնապես Վառնա եկած էր Վարդօյէն գրամմերը . կնիքը ևային առնելու , Պիօնեան շատ դժուարաւ կրցաւ գրամի շատ անհշան մէկ մասը կնիքը ևային առնել Վարդօյէն . Վարդօյի ամբողջ գրամմերը չը յանձնելու պատճառն այն էր որ . պատգ . ժողովը զինք գործիչ ըլլալէ դադրեցնելու որոշումն առաջ էր . ինկապի ունենալով իր շահատակութիւնները որոնց մէջ գլխաւոր տեղը կը գրաւէին Պուրկազի 28 սնառուկի և Ծիկնաց ժամանածիւղի զեղծումները , ինչ որ ես ժամանակին իրաւոնքի մէջ հրատարակած էի :



Հնատեկան խմբանկարնին

Պիօնեան Վառնայէն մեկնելէն քիչ վերջ այլեւս  
Վարդօն Դաշնակցութենէն արտաքսուած էր: Վարդօն  
իր արտաքսուիլը աչքի առաջ ունենալով սկսեց իր Շար-  
ժում թերթով Դաշնակցութեան գէմ գրել և սուր կեր-  
պով պայքարիլ: և որովհետեւ Շարժումը ընդհանրա-  
պէս կ'ստանային դաշնակցականներ և դաշնակցութեան  
համակիրներ, բայց երբ Շարժում սկսեց Դաշնակցու-  
թեան գէմ գրել, դաշնակցականները այլեւս չուզեցին  
Շարժում ստանալ և քանի մը ամիս վերջ Շարժում  
դադրեցաւ և Վարդօն կատարելապէս վարկարեկուե-  
ցաւ....:



### Ժ.Ֆ. - Եղիշե ԱՅՐԱՍՊԱՆԻ ԹԵԱՏՐԸ

«Միութենականներս» ամէն տարի պատգամաւո-  
րական ժողով կը գումարէինք և որոշումները կը գոր-  
ծադրուէր: Որոշումներու գրեթէ գլխաւորն կ'ըլլար  
դիմել կուսակցութեանց խնդրելով որ միանան կամ  
գէթ համերաշխութեամբ գործեն, իսկ կանոնագրի այն  
յօդուածը գործադրելու վիճակին մէջ չէինք գտնուեր  
մեր կամքէն անկախ պատճառով: այն էր կուսակցու-  
թեանց վրայ ճնշում բանեցնել որ միանան կամ գէթ  
համերաշխութեամբ գործեն, որովհետեւ շատ յանձնա-  
խումբեր և պէտք զգացուած թիւով միութենականներ  
չունէինք, հետեւարար մեր ջանքերը ապարդիւն կ'անց-  
նէին հակառակ մեր բուռն փափաքին և ջանքերուն:

Մուրատը Տրիպոլսէն փախած Բարիզ հասած և  
կեդր: Վարչութեան անդամ բնարուած էր:

1906 Մայիս 27ին փութացի նամակաւ մը սիրելի  
ընկերս Մուրատի աղատութիւնը չնորաւորել:

Ինձի համար շատ որոշ էր որ Միութենականներս  
չպիտի կարենանք մեր նպատակին համնիլ քանի որ  
միործու կու տեսնէի որ աշխատութիւննիս միշտ ապար-  
դիւն կ'անցնի:

Հնչակի մէջ «Միութեան» կամ համերաշխութեան  
ժաման «կոչ» մը հրատարակուեցաւ, ուրեմն Հնչակեան  
կուսակցութիւնը փափաքող էր Միութեան: Խորհեցաց  
բաւ համարել այդչափ ժամանակ հեռու մնալ կուսակ-  
ցութենէն և փափաքեցայ նորէն իբր հին Հնչակեան  
ըստ կարողութեանս ջանալ աջակցութիւնս ու աշխա-  
տութիւնս նուրիել և պէտք եղած ծառայութիւնները  
ընել սոյն փափաքս գրաւոր կերպով յայտնեցի Հնչակ-  
եան կուսակցութեան կեդր: Վարչութեան և կեդր:  
Վարչութիւնը սիրով և ուրախութեամբ ընդունեց:

Այլեւս պաշտօնապէս մասնակցեցայ Վառնայի  
Հնչակեան մասնաճիւղին և տեղական վարչութեան ան-  
դամ ընտրուեցայ:

Մուրատ և Սրամ նախկին ընկերներս ըլլալով և  
թէ կեդր: Վարչութեան անդամը, գրեթէ շարունակ կը  
թղթակցէինք թէ պաշտօնապէս և թէ անպաշտօն կերպով:

Պուլկարիոյ համար շրջուն գործիչ մը պէտք կար  
գրեցինք կեդրոնին և Մանուկ Պետիկեանը (այժմ Հա-  
մազասպ քահանայ) Պուլկարիոյ ու Խումանիոյ գործիչ  
նշանակեց: Պէտք է ըսել որ Պետիկեան լուրջ և զար-  
գացեալ ընկեր մէր:

1907 Յուլիսին կեդր: Վարչութիւնը ինձի կը գրէր.

«Ընկեր Սրամ Աչլագաշեան կովկաս երթալու հա-  
մար Վառնա պիտի գայ կը յուսանք թէ իր անցագրի  
և ճամբրութեան մասին պէտք եղած աջակցութիւնը  
չպիտի ինայես»:

Աւելորդ է ըսել թէ իսկոյն փութացի պատասխա-  
նանել, պատրաստ եմ պէտք եղածն ընկելու անհոգ եղիք: Արովհետեւ անցագիր մէ ձեռք բերել և Վառնայէն  
Սրամը կովկաս զրկել շատ հեշտ և դիւրին գործ մէր:

Սրամը Վառնա հասաւ և բնական էր որ մեր տու-  
նը հիւրընկալէի զինքը: Ինքը կ'աճապարէր շուտով  
ճամբաց ելնել ու շուտով վերադառնալ:

Յանկարծ տեսանք որ Վառնայի ուսուական փոխ  
հիւպատոսը կովկաս երթալիք հայերու անցագրերը վի-

զէ չէր ըներ . վերջապէս հայերու մուտքը կովկաս արշգիլուած էր . պատճառը Օտեսայ մտած քանի մը դաշնակցականներու քավ ուումբեր գտնուած էր և այդ դաշնակցական հայերը ձերբակալուած ու բանտարկուած էին :

Ամբողջ մէկ ամիս մէր աշխատութիւնները ի զուր անցան և չը կրցանք Սրամը Օտեսա զրկել . իոկ Սրամ հետզհետէ այնչափ կ'զգածուէր որ առաւօտները տունէն մէկնած միջոցնիս ինծի կ'ըսէր :

Այսօր պիտի կրնա՞մ երթալ արդեօք . իսկ երեկոյին տուն վերագարձած միջոցնիս կ'ըսէր , այսօր ալ չը կրցայ երթալ :

Ճարտհատեալ Պետիկեանի միջոցաւ գիմեցինք Կոստանցայի ուուսական փոխ հիւպատոսին և ուզեցինք անցագիրը անկէ վիզէ ընել տալ , իբր թէ Ռումանիա - յէն կ'երթար : Կոստանցայի հիւպատոսն ըսած էր :

«Եթէ կ'ուզէք վիզէ կ'րնեմ բայց Օտեսայ համնելուն պէս զինք պիտի բանտարկեն քանի որ հայ է և հայերուն չարտօնուիր Ռուսիա մտնել :»

Ստիպեալ Արամ պատրաստուեցաւ Բարիզ վերադառնալ և զինքը զրկեցինք Ռուսածուք որ անկէց մեկնէր գէպի Բարիզ :

Պաթումէն ֆրանսական շոգենաւ մը եկած քարափիարսիան կամ արդիւնական գործարքներու գուրս ենել արդիւնական գործարքներէն . Ճամբորդներէն մին Պիպէռեանէն կը իննդրէ որ Վառնայի մէջէն Հնչակեան մը զրկէ իրենց :

Քանի որ Հնչակեան մը կ'ուզէին շոտ բնական էր որ Պիպէռեան ուղղակի պիտի գար ինծի լուր տար :

Շոգենաւի մէջ եզող ճամբորդը ինքզինքը ներկայացուց ինծի . «Հմայեակ Արամեանց և իր տիկինը» :

Ճամբորդը շոգենաւէն գուրս չը հանել շատ տարօրինակ էր : Բնական էր որ քարափին քով կեցող սատիկանը հրամանի մը ներքեւ էր . ուստի դիմեցի պահականոց և պրիստաւը արգիլուած է ըսաւ . երբ ուշ գեցի պատճառը հասկնալ ինքն ալ չէր գիտէր , միայն

թէ իրեն այնպէս հրամայուած էր : Պրիստաւը ինծի լաւ կը ճանաչէր , ի զուր իրեն առաջարկեցի եթէ ինծմէ ի զատ ուրիշ երաշխաւար մ'ալ կ'ուզէր կարող էի ներկայացնել . վերջապէս հրամանը վերէն եկածէր պէտք էր սատիկանապետին դիմէի :

Ոստիկանապետը իր պաշտօնատեղին չէր այլ Ֆէր-



Հմայեակ Արամեանց (Մ. Շևոն)

ախանտ իշխանի Վառնայի պալատն էր , որովհետեւ Ֆէրախնանար Վառնա էր և իրեն հիւր էր ուուսական արքունիքէն իշխան Վլատիմիր :

Քանի որ Վառնա գտնուող ոստիկանութեան պաշանութող առանց սատիկանապետի հրամանին չէին

Կարող մեր Հնչակեան ընկերունին և ընկերը շոգենաւէն դուրս ելնելնին արտօնել ստիպուած էի սատիկանապետին պալատէն վերադարձին սպասել :

Ոստիկանութեան այս կերպ վարժունքը իսկապէս զարմանալի և անհասկանալի կը թուէր ինծի : որովհետեւ շատ անդամներ անցագիր չունեցող շատ մը հայեր կարողացած էի շոգենաւէն դուրս հանել տալ սատիկանութեան հաճութեամբ : Նոյնիսկ անդամ մը Վանայ որբանոցէն քանի մը հայ բմբսաս : որբերը շոգենաւդրած բռնի կերպով Գերմանիա կը զրկէին : Հայրենաւկից եղող որբերը երբ զիս շոգենաւ կանչել տուին և խնդիրը պարզեցին թէ իրենք չեն ուզեր Գերմանիա երթալ . իսկոյն Վառնայի ոստիկանութեան հաճութեամբ զիրենք Վառնա հանել տուի և միւս օրը շոգենաւ մեկնեցաւ : Քանի մը շաբաթ վերջը Գերմանական կառավարութեան կողմէ դիմում եղաւ Պուլիար կտոռավարութեան և այդ որբերը պահանջուեցաւ : Օր մը առաջ այդ լուրը ինծի տրուեցաւ և ես իսկոյն այդ որբերը Վառնայէն դուրս տարբեր տեղեր զրկեցի . այնպէս որ ոստիկանութիւնը և ոչ մէկ որբ չկրցաւ գտնել Վառնայի մէջ և այդ կերպով ալ պատասխանուեցաւ գերմանական կառավարութեան : Այս և ասոր նման կարգ մը դէպքեր յիշելով կը զարմանայի և կը մտածէի թէ , արդեռք Սրամեանց և իր տիկինը ի՞նչ ըրած են և պատճառն ի՞նչ է որ շոգենաւէն դուրս ելնել չեն թոյլատրեր :

Ոստիկանապետը եկաւ և հրամայեց որ Սրամեանց ոստիկանական հսկողութեամբ պաշտօնատուն բերեն , ոստիկանապետը զիրենք առանձին իրեն ներկայութեան խօսեցնելէն վերջ դուրս հանել տուաւ և զիս ներս կանչեց և ըստաւ :

Քանի որ Կ'երաշխաւորես առ և գնա . բայց պայմանաւ որ օթէլ գօմէրսիալի մէջ մնան և առանց մեր արտօնութեան բացի քեզմէ ոչ ոքի հետ չը տեսնուին և օթէլէն դուրս չելնեն , արդէն հսկողութեան ներքեւ են : Սրամեանց իր տիկինին հետ երկու որ օթէլը մնաւ

լէն վերջ արտօնուեցան գուրս ելնելու : Խնդիրը պարզուեցաւ վերջէն : Ծուսաստանէն հեռագրած են եղեր թէ , անիշխանականները անկէց մեկնած են և կամ պիտի մեկնին Պուլկարիա գան որպէս զի Վլատիմիր իշխանը սպաննեն :

Ահա Վառնայի ոստիկանութիւնը կը կարծէր թէ անիշխանականները ֆրանսական շոգենաւով պիտի գան և այդ պատճառաւ կարծէր էին թէ Սրամեանց այդ անիշխանականներէն մէկն է :

Սրամեանցի գալը իմացուցինք Սրամի որ Ռուսացէն Վառնա եկաւ :

Թէեւ Սրամը իբր կեդրոնական վարչութեան անդամ կրնար լիազօր ըլլալ , բայց գրած էր Բարիգ կեդրոնին և կեդրոնն ալ հաւանած էր որ Սրամեանց շըրջուն գործիչ նշանակուի Պուլկարիոյ և Ռումանիոյ , և Սեպտ . 15ին Սրամեանց իր պաշտօնին ձեռնարկեց ու Սրամը մեկնեցաւ դէպի Բարիգ : Ուրեմն Պուլկարիա և Ռումանիա երկու շրջուն գործիչ ունէր Պետիկեանը և Սրամեանցը :

Սրամ Վառնա գանուած միջոցին իբր նախկին ընկերը Վարդօյի հետ կը տեսնուէին և Վարդօն այդ պատճառաւ ինքնաբերաբար եկած հաշտուած էր ինծի հետ :

Բնականաբար ես այլեւս քէն չպիտի պահէի Վարդօյի հետ քանի որ ինքը զզջացած էր իր ըրածին և մանաւանդ շատ թշուառ և ցաւալի վիճակ մը ունէր :

Ժողովուրդի արեան և քրատինքով ձեռք բերած սանթիմները որ տրուած էին իր նպատակին գործածուելու համար , անոնք Վարդօյի գրպանը մտած էին , շատ բնական էր որ շուառով պիտի սպառէր :

Վարդօ իր երկու գուտակներով և իր ընտանիքով շատ թշուառ վիճակի մը ենթարկուած էր այնպէս որ ճամբու ծախը մը իսկ չունէր Վիեննա երթալու , իբր թէ իրեն խօսացուած էր Շարժումի ծախքը վճարել որպէս զի Վիեննայէն իր պայքարը սկսէր Դաշնակցութեան դէմ : Կարդօն Ռուսանուք գայցած էր ճամբու

ծախք ձեռք բերելու , բայց 1907 Դեկտեմբերին երբ Ս . Պօղոսեանին և Խոսրովեանին հետ զիշերը ժուռ կուշ գային յանկարծ տէոօրիստը վարդօն անկենդան դետին կը փռէ , տէոօրը չը ձերբակալուեցաւ , բայց ըսուեցաւ թէ՝ հայ էր և թէ . . . . .

Վարդօյի սպանուելէն քանի մը ամիս վերջ , 1908 Փետրուար 12ին Գահիբէի մէջ Արզուեականները կը սպաննէին Արփիարը : Արփիարի տէոօրը Ամերիկայէն զրկուած Տիգրանակերտցի Պետրոս Յովսանեանն էր որ ձերբակալուեցաւ և մահուան դատապարտուեցաւ :

Արփիարը սպաննուելուն պատճառը այն էր որ Լուսաբեր Արեւ թերթին մէջ շատ խիստ կերպով կը քննադատէր Արզուեականներու ընթացքը որ յեղափոխական դիմակին ներքեւ ըրածնին պարզ դրամաշորդութիւն էր :

Գահիբէի մէջ հրատարակուող օտար թերթերը երկարօրէն գրեցին Արփիարի մասին և իրենց ցաւ յայտնեցին և յիշեցին Արզուեականներու Արթիկ Ռւնճեանի և Թավշանճեանի սպանութիւնները որ նոյնպէս նոյն խմբակի միջոցաւ գործուած էր :

Վարդօ և Արփիար հակառակորդներս սպաննած էին , եղածը եղբայրասպանութիւն էր : Երկու հակառակորդներս (թէեւ երկու քն ալ պարտուած) անհետացած էին այլեւս , թէեւ երկու քն ալ երդուեալ հակառակորդներս էին , բայց իրենց մահը ինծի ոչ թէ ուրախութիւն՝ այլ ցաւ պատճառեց :

Վարդօն և Արփիարը իրենց պատկանած կուսակցութեանց դէմ պայքար կը մզէին և թերեւս այդ կուսակցութիւններու հանդէպ ըրածնին զրպարտութիւն էր . և հնթագրենք թէ լոկ անուարկութիւն էր . իրենց այդ արարքի պատիքը մահ չպիտի ըլլար : Ես այնպէս կ'ըմբռնէի թէ և ինչ որ իրողութիւն էր արդէն , մահուամբ պէտք էր պատժուէին անոնք որոնք ի հաշիւթուրք կառավարութեան ըրտեսութիւն կ'ընէին և յեղափոխական գաղտնիքները Թուրք կառավարութեան

կը ծախէին . վերջապէս մատնութիւններ կ'ընէին , և սուրբ գործը կը դաւաճանէին . քանի որ Վարդօն և Արփիարը ասմացմէ և ոչ մին ըրած էին , ուրեմն սպանուելու արժանի չէին և եղածը պարզ եղբայրասպանութիւն էր որ ինքնին նողկալի և դատապարտելի էր : Վերջապէս Վարդօյի և Արփիարի գէպքերը ինձ նմանշատերու ցաւալի թուած էր . քանի որ այդ դաշոյններու և գնատակներու զոհերը հայեր էին , հայերը ուրոնք թերեւս և հաւանական էր օր մը զղջային իրենց ըրածին և հայ ժողովուրդը իրենցմէ օգտուէր , մանաւանդ Արփիարը որ իր գրչով օգտակար հանդիսացած էր և պիտի հանդիսանար :



### Ի. — ՈՂՋՈՒՆԵԼՈՒ ՓԱՓԱՔՍ

Վառնայի մէջ յանկած շշուկ մը տարածուեցաւ և պուլկարական թերթերը իսկ գրեցին իրը թէ 1908 Յուլիս 10ին Թուրքիայ մէջ սահմանադրութիւն հոչակուած է և թէ Թուրքիա սահմանադրական պետութիւննեղած է :

Բնական էր որ այդ լուրը մեզի անհաւատավոլի թուէր . իսկ երր Պոլսէն եկող ծանօթ ճամբորդներ լսածնիս և թերթերու գրածները հաւաստեցին այլեւս տարակուածելու տեղի մնացած չէր :

Չատ բնական էր որ Պոլսէն հեռանալուս 18 երկար տարիներու շրջանը զիս հետաքրքրէր գոնէ անգամ մը երթալ Պոլիս ու վերադառնալ , օր ըստ օրէ Պոլիս երթալու փափաքս կը շատնար , վերջապէս որոշեցի երթալ և միանդամայն երթալու փափաքը գրեցի կեդր . վարչութեան և ուղեցի մասսամբ իրենց հաւանութիւնը առնել :

Կեդր . վարչութիւնը հաւանած և զիս Թուրքիայ Հնչակեան լիազօր ներկայացուցիչ նշանակած էր և հեռագրով կը հարհանգէր չուտով Պոլիս մեկնիլ : Հեռագիրը առնելէս վերջ Պոլիս մեկնեցայ :

Բնակավայրս նորէն կէտիկ Փաշա հաստատեցի սրու բռնապետական շրջանի քաղցր և ախուր յիշատակները գեռ թարմ էին սրտիս մէջ և թէ Յուլիս 15ի տուած վերջի հրաժեշտս մուցած չէի , այո՛ . պէտք էր այդ շրջանակին և հրաժեշտիս վայրին մօտենայի և ըսէի :

18 երկար տարիներէ ի վեր ձեր յիշատակները սրտիս մէջ պահեցի և այսօր այս աղատութեան շրջանին կուգամ ձեզի ողջունել:

Վառնայէն ինծի ընկերացած էր մեր ընկերներէն Մանուկ Պետիկեանը , խորհեցանք և նպատակայարմար տեսանք բռնապետական շրջանին գաղքեցուցուած «Հայոց Միացեալ Ընկերութիւն»ը վերսկսելու համար միթինկ մը կազմել և ժողովուրդը հրաւիրել որպէս զի մասնակցի հայութեան և ժողովուրդին կենսական և խիստ օգտակար եղող այդ միակ ընկերութեան վերսկը սելուն և իր աջակցութիւնը չը զլանայ իրր աւագ պարտականութիւն :

«Միացեալ Ընկերութեան» վերսկսելուն գործը սրտիս շատ մօտ էր և արդէն իր առւած արդիւնքին ոչ թէ պապանվ և վստահ՝ այլ բացարձակապէս համոզուած էի :

Թէւ լիազօր էի պաշտօնիս մէջ , բայց գիտէի որ Հնչակեան կեդր . Վարչութիւնն ալ պիտի փափաքէր «Միացեալ Ընկերութեան» վերսկսելուն և վստահ էի թէ վերջէն զիտողութիւն չպիտի ընէր որ իրր Հնչակեան լիազօր ներկայացուցիչը Պոլսոյ մէջ և այդ աղատութեան շրջանին առաջին միթինկն փոխանակ ի նպաստ Հնչակեան կուսակցութեան կազմելու կը կազմէի «Միացեալ Ընկերութեան» վերսկսման :

Որոշեցի աղատութեան շրջանին Պոլսոյ մէջ առաջին միթինկը մայր եկեղեցիի մէջ ընել : Քանի որ բռնապետութեան շրջանին վերջի ճառս կարդացած էի Մայր եկեղեցւոյ սեղանին վրայէն , իսկ 18 տարի վերջը այդ աղատութեան շրջանին մէջ կուգայի ողջունել Մայր եկեղեցին :

Պետիկեանի , Տամատեանի և Մարկոս Նաթանեանի

հաւանութիւնները առած էի , որ միթինկին մէջ պիտի խօսէին ինծի հետ :

Պատր. Տեղապահ Տ.

Եղիշէ Դուրեկան Սրբազանէն արտօնութիւն ուզեցի որ սիրով և ուրախութեամբ արտօնեց որ սահմանադրութեան հոչակուելէն յետոյ Պոլսոյ մէջ առաջին միթինկը Մայր եկեղեցւոյ մէջ ընեմ . մահաւանդ «Միացեալ Ընկերութեան համար :

Թէրթէրու յայտարարութեամբ որոշեալ ժամէնառաջ արդէն Մայր եկեղեցին երկսեռ իտուն բազմութեամբ լեցուած

էր , ամպիոնին վրայ իրր նախագահ ընկերներու գրաւեցինք :

Բռնապետութեան ուղղեալ պահանջմագիրը որ 18 տարի առաջ աւագ սեղանին վրայ կարդացած էի իսկ այդ օրը «Միացեալ Ընկերութեան» վերսկսման ճառս ամպիոնէն կը կարդայի և ծափահարութիւններով կը վերջացնէի :

Պետիկեան նմանապէս «Միացեալ Ընկերութեան» օգտակարութիւնը չեցտելով իր ճառը կը վերջացնէր :

Տամատեան իր ճառով կ'ողջունէր աղատութիւնը և սահմանադրութիւնը , և կը հրաւիրէր ժողովուրդը ողջունել նաեւ ամենակենսական «Միացեալ Ընկերութիւնը» :

Նաթանեան բաղդատութիւն կ'ընէր բռնապետութեան և աղատութեան շրջանին մէջ եղածները և կ'ըսէր .



«Անցեալի մէջ ձանկիւլեանի անոռնը արտասանել , Հնչակի մասին խօսիլ միթէ կարելի՞ էր . իսկ այսօր ձանկիւլեանը իբր Հնչակեան կուսակցութեան նկրկայացուցիչը միթինկ կազմելով ճառ խօսեցաւ ձեզ վերըսկսիլ «Միացեալ Ընկերութիւնը»:

Ժողովուրդը շատ ուրախ և քաղցր տպաւորութեան ներքեւ մեկնեցաւ եկեղեցին :

Միւս օր անմիջապէս սկսեցինք «Միացեալ Ընկերութեան» անդամագրութեան , անկէց վերջ որոշեցինք Ընդհ . ժողով գումարել որպէս զի ըստ օրինի գաղանի քուէարկութեամբ ընտրէր 48 անդամէ բաղկացեալ հիմնադիր ժողովը :

Ընդհ . ժողովը պատիւ ըրած էր զիս ալ հիմնադիր ժողովոյ անդամ ընտրել :

Ընդհ . ժողովոյ ինձ հանդէպ ունեցած համակրութեան և ընծայած պատիւին խօրին չնորհակալութիւնս յայտնելով հանդերձ խոստացայ կարողութեանս չափով աշխատիլ և օգտակար ըլլալ «Միացեալ Ընկերութեան» իբր աւագ պարտականութիւնս :

Շատ ուրախ էի և ինքինքո երջանիկ կ'զգացի որ «Միացեալ Ընկերութիւնը» վերսկսելու և կազմելու նպատակս հասած էի :

Ենքնաբերաբար Ռօտոսիօ գացի և հոն միթինկ մը կազմելով մօտաւորապէս 400 երկսեռ անդամներէ բաղկացեալ «Միացեալ Ընկերութեան» մասնաճիւղ մը կազմեցի :

Ռօտոսիօյն վերադարձիս արդէն Կէտիկ Փաշայի թաղը պատիւ ըրած էր զիս թաղին ազգային Երեսփոխան ընտրել , պաշտօն մը որ չնորհակալութեամբ ընդունեցի և խոստացայ խղճի մոօք պարտականութիւնս կատարել :

## ՆԻՒԹԵՐՈՒԻ ՑԱՆԿ

|                                      | Էջ  |
|--------------------------------------|-----|
| Ա. Նոր կեանելը                       | 4   |
| Բ. Յաջողութեան յոյսերը               | 10  |
| Գ. Խոշնդոսի նոյլներ կ'երեւեին        | 21  |
| Դ. Միւս Արփիարի ուրցը                | 35  |
| Ե. Դիմակաւորներ                      | 48  |
| Զ. Խրիմեան սկսաւ լալ                 | 63  |
| Է. Սոսկալի վարկաբեկումը              | 73  |
| Ը. Անյաջողութիւն եւ բօւառութիւն      | 92  |
| Թ. Որբախնամ ընկերութիւն մը հիմնելս   | 101 |
| Ժ. Պուրկազի զենքերու զեղծումը        | 105 |
| ԺԱ. Սուր եւ կատաղի պայքար            | 131 |
| ԺԲ. Յանցանելը որո՞ւն է:              | 159 |
| ԺԳ. Իբր անիշխանական ձերբակալութիւն   | 171 |
| ԺԴ. Արշալոյս մասնախումբի զեղծումները | 184 |
| ԺԵ. Գաղնիքը երեւան կ'ելլէ            | 199 |
| ԺԶ. Վերակազմեալներու պառակտումը      | 206 |
| ԺԷ. Արտանմիկ տեսարան                 | 214 |
| ԺԸ. Ընտանեկան կեանեն                 | 227 |
| ԺԾ. Եղբայրասպանութեան շարքը          | 230 |
| ԺԸ. Աղջունելու փափի և ս              | 237 |



पुस्तकालय

३४

३५

३६

३७

३८

३९

४०

४१

४२

४३

४४

४५

४६

४७

४८

४९

५०

५१

शुद्धि एवं

प्रदर्शन विवरणम्

प्रत्येक वर्षात् विवरण

प्रत्येक वर्षात् विवरण

विवरण विवरण

प्रत्येक वर्षात् विवरण



ԳԻՆ 5 ՆՐՈՒՇ

ԱՄԵՐԻԿԱ 25 ՍԵՆԹ

ԶՈՐԱ ԲԱՏՈՒՐ ՄԻԹՈՒՆ 18 ՊՐՄԸ  
(Ամերիկա 90 սենթ)

ՓԱՌԱԼՎԱՋՄ 20 ՊՐՄԸ (մէկ ՏՈԼՄԱՐ)

Վաճառման կեդրոնաւեղին է «ԿՈՀԱԳ»ի  
խմբագրատունը :

Դիմել՝

استانبول بoste قوطوسى نوصر و ۱۲۵ غوهاق غزنه سنه

Rédaction «GOHAG» B. P. Centrale 125, Constantinople

Խմբագրութիւն «ԿՈՀԱԳ» 125 Փալատիկի, Ա. Պոլիս

11.968-129  
11981-8